

ՀԵՆՈՒՐ ԳԼՍԿ



9(47.925)
2-85

H.M. SETIAN
PAPETERIE ET ATELIER DE RELIURE
CONSTANTINOPL
Tchakmakdjilar Yokouch



11, 463

9(47-925)
N-85

11 SEP 2011

31 AUG 2007

35

ՁԵՆՈՒՒ ԳԼԱԿ

ՀԱՆԴԵՊ

ԱՐԴԻԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ

ՀԱՄԵԱՏՈՒԹԵԱՄ

Ա. Գարանգեղոսի, Բ. Փառասոսի, Ս. Խորենացու, Եղիշեի,
Եզնիկի, Դ. Փարսեցու, Ե. Եզ. Մամիկոնեանի, ԷճԻ. ԷճԻ.

Մի չօրնե՛ք, ինչ որ չօրնի՛ք

ΜΑΤΘΑΙΟΣ, ΚΕΦ. Η. 1

1006
274909

Գ Բ Ե Յ

ՄԻՋՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՒԾԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ
1912

Handwritten blue ink scribbles

12 JUN 2013

ՏՄԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Օ. ԱՐՁՈՒՄՈՒՆ

№ 107



ԼՍԻՆ ԶՕՐՅՃԵՍՆ

Ա Ռ

Ոգև. քարկամն խր

Լեւոն Էմբէի Զարման

Ճարտարագիտ. Բնիկ. Մոխրապետ

ՕՍՏՆԵՆՆ ԳԵՅՈՒՐՅԱՆ

ԶԱՅՅ ԶՕՆ ԳՈՒՂՆԱՐՅԱՆ

Մատուցակ

ի շնորհագրութեան

11 Մայիս 1912
Կ. Պոլիս

Միլիտար Եւրոպայի



Լ. ԲԱՆՆԻՍՅԱՆ

Ա Ռ

Ազն. քարեկամն իւր

Լեւոն Էժէնի Զարժնեան

ձաւարապետ Ընդհ. Մախատեց

ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ

ԶԱՅՍ ԶՕՆ ԴՈՒԶՆԱԿԵՍՈՑ


Մասնացանկ

ի շնորհապատրաստ արեւ

11 Մայիս 1912
Կ. Պոլիս

Միքայէլ Եղիազարեան

ՅԱՌԱԶԱԲԱՆ



Մեր ներկայ ուսումնասիրութեան նպատակն է հաստատել Ձեռք Գլահի սկզբնագրին հարազատութիւնը մեր գոյն կարողութեան չափով և այս է անշուշտ դժուարին ձեռնարկ քանի որ զայն վերջին անգամ տպագրողներու յայտարարութեամբ՝ այս հեղինակը մեր ամէն մասնագիրներէն աւելի եղծուած է այլ և այլ ազգեցութիւններու տակ:

Բարեբաղդաբար Յարգելի Գ. Խալսթեան մեր գործը մասամբ դիւրացուցած է Ձեռք Գլահը արդիական քննադատութեան փորձին ենթարկելով: Անուանի բանասէրը կազմած է Ձեռք Գլահի այլ հեղինակներու հետ զուգադիպած հասուածներու բաղդատական ցանկը որոնցով երախտագիտութեամբ կ'օգտուինք:

Մեր ներածութեան մէջ ուրեմն կազարեան ճեմորանի շայլեզուի Ուսուցչապետին համեմատական ուսումնասիրութիւնը իր բազկացուցիչ տարրերուն վերածեցինք և ստուգեցինք որ Ասորի Պատմագրին գիրքը երկու մասի կը բաժնուի Ա. նամակներու պատճէններ և Բ. Տարօնի երկու պատերազմներու նկարագրութիւնը:

Փոխանակուած նամակները այլ և այլ անձանց կը վերաբերին և բնական է որ զանց աւնենք պահ մը այդ սուսջին մասը իբրև ոչ յատուկ Ձեռքի Որդ բուն Ձեռքի վերաբերող մասին գալով՝ ստուգեցինք որ Յարգելի Գր. Խալսթեան Տարօնի կրկին պատերազմներու ազբերը չէ կրցեր գտնել և անյայտ ըսելով անցեր է: Իրուամբ կը խորհինք թէ այդ իրողութեամբ՝ ըստ արդիական դրութեան, պէտք էր Ձեռքի վերաբերող մասը սկզբնագիր և հա-

բողոտ ընդունել. ապա թէ ոչ ի՞նչ բանի կը ծառայէր համեմա-
տական ցուցակներ կազմել:

Առդիական ֆինալատրիան վիճակն ի մեզ ուրեմն անուշներու
հետ խաղա՛լ էր լսի. մենք կը հաւատանք թէ անիկայ լուրջ գրու-
թիւն մըն է և իր որոշ սկզբունքն ունի. Գոթաղդաբար այդ սկզբ-
բունքներուն չը յարգուելուն հետեւանօք, բնիկ թէ օտար բա-
նասէրներ ստէպ նոյն գրական խնդրոյն վրայ զիրար հակառակ և
իրարու հակառակմարս վճիռներ արձակած են:

Արդեօք իբրև մասնագիր կ'որժէ՞ սակայն որ Զենոք Կլակի
քննութեամբ աւելի երկար զբաղինք: Ա. Կարապետի վանքին մե-
նակեացը շնորհով արտօնութիւնն ունի վողեմի օրերու ասպետա-
կան շահատակութիւնները նկարագրելու վառ գոյներով և այնու
արդէն ինքզինքին ապահոված է յատուկ էջ մը Գեղեցիկ գըպ-
բութեան ոսկի մատեանին մէջ:

Յետոյ կանխորոշ է Յարգելի Գր. Խալաթեանի արձակած ան-
նպատ վճիռը քանի որ՝ հազիւ իր քննութեան առաջին տողն
սկսած, չի քաշուիր յայտարարելու թէ ինք ալ համամիտ է անոնց
որ Զենոքի գրութեանը յետին դարուց մի Հայի կարկառանք կը
համարին: Ներսիս մեզ գիտել սալ թէ վճիռը արձակելէն ետք
գոտաստան չի մ'նար:

Ուստի Տարակոյս չի կայ որ կանխարխիւններ կրցանք մտանա-
նշել մեծանուն բանասէրին կանխակալ յայտարարութեանց մէջ և
այս շատ բնական էր քանի որ կազմութեան ձեւարանի Հայ լեզուի
Ուսուցչապետը իր իսկ ձեռնարկած արգիական քննադատութեան
Զենոքի նպատակոր արդիւնքը կ'արհամարհէր և իր աննպատ
ենթադրութիւններով կը շատանար:

Ինչ որ մասնաւոր ափսոսալի է, սա է թէ ֆինալատրիան ա-
նարկան շփոթած է ֆինալատրիան ներակային հետ. այսինքն փո-
խանակ կազարեան ձեւարանի մասնագիտական դասարանի թան-
գարանին մէջ գտնուած այլեւայլ ձեւագիր Զենոք Կլակիներու բաղ-
դատութեան նուազ աղաւաղեալ արդիւնքը իր քննադատութեան

հիմ բանելու՝ Յարգելի Գր. Խալաթեան, հեռուները կ'երթայ
գտնելու ամէնէն նոր և ամէնէն աղաւաղեալ տաղարի Զենոք Կլակը
իրեն առաջնորդ տունելու: Ուրեմն իր նշմարած անհարազատու-
թիւններն անգամ, Զենոքինը ըլլալէ աւելի, անոր եղծուած օրինա-
կին կը վերաբերին:

Իսկ որովհետեւ Զենոքի անձէն աւելի շահեկան են անոր
նկարագրած վայրերը, և իր պարզած սղբերգական տեսարաննե-
րուն դերակատարները, ինչպէս հին տեղի ունեցած հեթանոսու-
թեան և քրիստոնէութեան ձգնաժամի պայքարը՝ ուստի ուղեցինք
մեր սահմանափակ միջոցներուն չափով գիտական քննադատու-
թեան ալ բաժին հանել:

Ինթերցողները մեր հետ վայրկեան մը աչքէ կրնան անցնել
Տարօնի կրկին պատերազմներու թատերավայրը այն գեղեցիկ
քարտէսին վրայէն զոր արտատպելինք Լինչի ընդարձակ գործէն:
Հան են Զենոքէ նշանակուած Հաշտենից տափարակը, Քարքէյ
լեռը, Հոյկական Տաւրոսը, Ապահուանաց գաւառը, Արածանի,
Ողական ամրոցը, Վիշապ կամ Օձ քաղաքը, Գաղարու վանքը,
որ իրենց համեմատական գիրքերով այնքան իրականութիւն կու-
տան Ասորի պատմաբանին նկարագրութեան:

Նաև կը յուսանք՝ առաջին անգամ ըլլալով Ա. Կարապետի
(մեր գրքին մէջ ինքնուրոյ առարկայ եղած) վանքին և Եկեղեցւոյն
լուսանկարները մեր ընթերցողաց ներկայացնելով, որչափ հաճելի
անակնկալ մը պատճառել, նոյնչափ ալ անհրաժեշտ պէտք մը
լրացնել:

Նայնպէս Ստեփան Մալարմէի պատուական գործէն արտա-
պելով՝ կը ներկայացնենք Տարօնի մէջ Տրդատայ օրով վերջին
անգամ պաշտուած Դեմետրի պատկերը ուր արդարեւ Դեմետր ա-
նունի միակութեան հակառակ կը տեսնուին քոյր և եղբայր ինչպէս
Զենոքի մէջ կ'անուանուին: Ուստի տարակոյս չի մ'նար որ Հռովմի
հարկատու Հոյտասանի մէջ Տրդատի օրով կը պաշտուէր իրա-
պէս Հռովմական Դեմետր:

Եւ որպէսզի Տարօնի մէջ Քարքէյ լեռան գլուխ գտնուող

գեանափոր տուներուն մէջ՝ կատարուած (Զենոբէ ակնարկեալ) աղծութեանց մասին տարակոյս չի մնայ՝ առ այս Ստրաբոնէ և Պլինիոսէ բնագրի հասուածներ իբրև վկայութիւն մէջ կը բերենք:

Չենք ուզած Տրդատի արքանեակ ձենացի Մամբունի մը ի Հայս ներկայութեան հաստատութիւնը բաղդին թողուլ և կլիզէ աշխարհագրողէն յատուկ մէջբերումներով կը հաստատենք թէ իսկապէս ձենաց և Փոքր Ասիոյ աղբաց մէջ յարաբերութիւններ մշակուած էին ի հնումն որով Զենոբի այս մասին ակնարկութիւններն ալ կ'արդարանան:

Նաև հաստատելու համար թէ իսկապէս հիմնական այլայլութիւններու ենթարկուած է Զենոբի սկզբնագիրը՝ Պոլսոյ ապագութեան կողքին նմանահանութիւնը կը զուգարբենք վենետիկի ապագութեան կողքին հետ և բողբոստութենէն անմիջապէս յայտնի կ'ըլլայ հնագոյն օրինակի մը լուսագոյն ըլլալը:

Կարձեալ արտաքին հեղինակներու, ինչպէս նաև Ալգաթանգեղոսի, Փ. Բիւզանդացւոյ, Մ. Խորենացւոյ, Եղնիկի, Եղիշէի, Յովհան Եպ. Մամբիոնեանի և Զենոբ Կլակի միաժամանակ համեմատութիւնէն յայտնի կ'ըլլայ թէ Արշակունեաց օտարացեղ արքայական հարստութիւնը յունամու էր. իսկ Հայոց նախարարներն ու քուրմերը Պարսից աւանդութիւններուն կը հակամիտէին:

Արշակունիք գահ բարձրանալով հետզհետէ յունական քաղաքակրթութիւնը իր ամէն տարագով ի Հայս մտցնել փորձեր էին և Հայ քուրմերու աղբեցութիւնը հակակշռելու համար Ատրպատականի կրակապաշտութեան եօթը մեհեաններուն տեղ հակառակամարտ եօթը յունական կամ այլ կուռքերու մեհեաններ կանգներ էին:

Ասով չբուսականացած քրմապետութիւնը յափշտակեցին Վահուհեաց ձեռքէն որք տպատանեցան յԱշտիշատ իրենց գեղը և հոն ութերորդ պաշտօն մը հաստատեցին: Արշակունիք հոն ալ հասան անոնց ետեւէն և Աշտիշատը յարքունիս գրաւեցին և օտար քուրմեր ընկեր տուին Վահուհեաց:

Այդ հեթանոսական կոյանին մէջ հետզհետէ Հայկական,

Պարսկական, Յունական, Հնդկական, Հռոմէական կուռքերը նոյննացան և միաժամանակ կամ յաջորդաբար պաշտուեցան: Կուռքաշտական արտայայտութեան վերջին երեւոյթն էր Հռոմէական Դեմետր և այս դարմանալի չէ քանի որ Տրդատայ ժամանակ Հայք հարկատու էին Հռոմայեցոյ:

Տրդատ և Շապուհ մրցակից էին իրարու Հայաստանի տիրապետութեան մասին: Շապուհ գրգռեց Տրդատայ նախարարները յապատմբութիւն, քուրմերը նախարարներուն հետ միացան ընդդիմանալու Տրդատայ: Տրդատ անոնց դէմ ելաւ Յոյն զօրքերով և Հռոմայեցի լէգէոններով, ջանջակեց նախարարներու ընդդիմութիւնը և եօթը մեհեանները կործանեց:

Աւթերորդ մեհեանին քուրմերը կանոնաւոր բանակ ունէին և Հաշտենից իշխանը, Աղձնեաց Բղեշիւր, Աղուկ և ուրիշներ իրենց հետ էին և Տարօնի մէջ ընդդիմացան Տրդատի:

Զենոբ մեզ կը ներկայացնէ Հայ հեթանոսութեան Տրդատի դէմ կազմակերպած վերջին ընդդիմութեան պայքարը: Տրդատ Յոյն զօրքով և Հռոմէական լէգէոններով կը ջանջակէ անոնց յետին ընդդիմութիւնը և բնաբարձ եղած քուրմերու տեղ կը դնէ Ասորի եկեղեցականներ և բնիկ անձիտեալ նախարարներուն տեղ կը դնէ Մամբիոնեան եկամուտ նախարարութիւնը:

Նորէն Զենոբէ դուրս կ'ելենք և կը շարունակենք դէպքերու ընթացքը և այլ մասնագիրներէ կ'ուստնինք որ Յ. Տ. 302—406 օտար կղերը Հայ ազգին հոգեւոր շինութեան փոյթ չի տարու: Երեսակատարութիւններն կ'ըլլային ժողովուրդին անհամարալի Յոյն և Ասորի լեզուներով: Իսկ Մամբիոնեանք այն տատիճան երկրին մէջ բունացած էին որ առ հասարակ ամէն Հայ հին նախարարութիւնները իրենց ձեռքով անձիտուեցան: Մինչդեռ Արշակունիք կուռավարական հոգերը մնացած, անձնատուր էին իրենց կիրքերուն:

Օտար եկեղեցականները իրենց տիրապետող դիրքէն ինկան. Հայ աստուածարեալ հայրապետներու շրթունքներ խօսեցան Հայ սրտերու, Արշակունեաց հարստութիւնը կործանեցաւ և թագաւո-

բուժիչնը ինկաւ նախարարներուն, մրցակից նախարարներէն Բազմաբարձունք կազմեցին Արշակունեաց յաջորդ հարստութիւնը:

Այս տեսութենէն կը հետեւի թէ Ձենորի պատմութիւնը՝ Ս. Գ. Լուսաւորչի ձեռամբ քրիստոնէութեան ի Հայս սկսելուն նախնիքաց և յետագայ պարագաները իրար կը շղթայէ և պատմական իրադարձութիւնները կը բացատրէ:

Ասկից անկախաբար, մեր հետազոտութիւնները երեւան հանցին թէ Աշտիշատի երեք հեթանոսական բազիլիկներուն տեղ յանուն Ս. Երրորդութեան խորհրդարար երեք քրիստոնէական տաճարներ կանգնուեցան, ամէն մէկը օժտուած Ս. Կարապետի մասունքով և երեք Ս. Կարապետի եկեղեցիներ կային:

Ա. Իննակնեան Ս. Կարապետ.

Բ. Կուսուտտան Ս. Կարապետ.

Գ. Հոռենից Ս. Կարապետ.

Ձենորի մէջ ինդրոյ աւարկայ եղող Ս. Կարապետի վանքին աւերակները այսօր կը գտնուին Քարքէոյ լեռան գլուխը ուր ինը աղբիւրներէն երկուքը երկրաշարժներէ ետքը ցամքած են և եօթը գետ կը բղխին Կուսուտտան Ս. Կարապետէն քիչ մը վար է այս օրուան Ս. Կարապետը որ քանիցս երկրաշարժերէ փլելէ վերջ նոր ժամանակներ կառուցուած է: Հոռենից Ս. Կարապետը այսօր կործանած է և փլատակը կը գտնուի Քարքէոյ լեռան ստորտը:

Ինչպէս կը տեսնուի մեր յառաջաբանէն՝ մեր գործին մէջ յաւելած զբաղած ենք Տարօնով և մեր նախկին մոտենագիրներով. ուրեմն արդարութիւն չսկիւսի ըլլար մեր եզրակացութիւնը փակել Յարգելի Գր. Խալաթեանի մասին աննպատակ լծիւով մը: Այս հոգը աննախանձ կը թողունք անոնց որ վերջ ճամբայ հանցին, ինչու որ ողբացեալ Ուսուցչապետին անակնկալ մահը ղերենք ի վեճակի դրած է անվերապահ վճիռնին արձակելու անոր ընդհանուր գրական գործունէութեան վրայ:

ՄԻ ՀՐԱՆ ՅՈՎ ՀԱՆՆԵՍԵԱՆ



Չեկոք Գլխի համեմատական Ռառւմնա-
սիրութիւնը մեր հիմն մատենագիրներուն վրայ
Հայ լեզուով փորձուած արդիական քննադա-
տութեանց առաջին և մոյշներէն է եւ կազմը-
նուած է ամբողջապէս այն յօդուածներէն ո-
րով յոյս եւն սեւած Տարօնի Պատմութեան
մասին Հանդէս Ա. Եւօրեայի 1893ի 3, 4, 5, 8
եւ 9 քիւերու մէջ առանց փոփոխութեան:

Յարգելի Գր. Խաթաբեանէն երկու արի
վերջ (Steu Gezler, Die Anfänge der armenischen
Kirche, in Werhandlungen der könig, Sächs, Gesel-
lschaft der Wiss. zu Leipsig phil.-hist. Klass. 1895.
p. 123). օսար վերծակողներու առջեւ քուր-
մերու պատերազմիկն պատմագրողը իր ևսխիկն
փարկը կը կորսնցնէ եւ իր գործը Թ. դարու
մէջ ապրող անձի մը անարժեք աշակերտութե-
ան հաւաստի կը ևհատի:

Սակայն ինչպէ՞ս կրնայ որ Լազարեան
ձեմարանի հայ լեզուի ևսխիկն ուսուցչապե-
տը Մ. Լ. միկն (Տեւ ձնախոյ Ամսագիր 1859 էջ
167-176, 300-304, 1860-1861, էջ 30-34.) իր
գրուածներու ազդեցութեամբ կարծես աւելի
հաստատեց Չեկոքի հարազատութեան խնդիրը.

մինչդեռ նոյն բարձր հաստատութեան մէջ Հայ շէգուի բեւեր իրեն յաջորդող Գր. Խաչաբեանն այս անվաւեր գրուածքին հաւանական հեղինակ նշանակեց Մամիկոնեան եպս. Յովհաննէն :

Արդեօք նոյն համալսարանի բեմէն նոյն հեղինակի մասին նման կարծիք յայտնելու անպատեհնօրէնը պարտադրած էր գլխաւոր Գր. Խաչաբեան իր նախորդէն տարբեր բան մը գրուցելու: Ամէն պարագայի մէջ Տարօնի պատմութեան հեղինակը Չեկոքը համարողիկ մասին չենք կրնար պնդել որ ազգայնամոլ մը եղած ըլլայ եւ փափաքած ըլլայ հեռաւոր անցեալի մը մէջ Հայ գրականութեան փառքը յաճախուած ծեւնել քանի որ Չեկոք ստորի էր:

Արդ, ըստ աւանդութեան, Հայ փրօսոնէտիկան գրականութեան յառաջընթաց մէկ երեւոյթն է Գլխայ շէգուց մեկնակեացին վերագրուած երկը եւ քանի որ յարգելի Գր. Խաչաբեանն նշմարել է թէ այդ աղաւաղեալ գիրքը պատառ պատառ կտրուելէ բռնագրու կերպով իրար կցուած է (Տես էջ 77) պէտք էր անոր բազմակողմանի ուսումնասիրութեամբ շուտաբանել մեր հին գեղեցիկ դպրութեան ալքի զարնող այդ մութ կէտը:

Ահա եւ այս նկատումով կ'սպասուէր որ այս համեմատական ուսումնասիրութիւնը աւելի ընդարձակ բռնուէր. եւ հասկցուէր թէ

թէնչու, Խորք, թնչայես այդ կեղծարարութիւնը տեղի ունեցած է. բայց քանի որ հիմն հեղինակներու հետ Չեկոք Գլխի ունեցած պատկանակեան նմանութիւնն է միայն այս աշխատութեան հիմքը կը հաստատենք թէ հազիւ 78 էջէ թաղկացեալ տեսք մը լոկ կրնար եղեր է գրել այս կարեւոր նիւթին վրայ:

Չեկոք Գլխի Համեմատական Ուսումնասիրութեան էջերը հետեւեալ կերպով կրնանք դասաւորել:

Ա. Ա.Գ. Յարգելի ուսուցչապետք մեզ կ'իմացնէ թէ առանց փոփոխութեան Հանդէս Աւստրեայի մէջ նախապէս երեւցած յողուածներն են որ ի նորոյ կը հրատարակէ:

Բ. ՈՒՂԱԵԼԻՅ ԵՒ ՅԱԼԵՆՈՒԱԾԻ. Այս մասին մէջ հեղինակը էջ 1 սոյ 18. էջ 1 սոյ 7. էջ 2 սոյ 13. էջ 3 սոյ 20. էջ 33 սոյ 2. էջ 44 սոյ 2. էջ 47 սոյ 2. էջ 48 սոյ 21. էջ 49 սոյ 3. էջ 61 սոյ 15, իր ինչ ինչ վրիպակները կ'ընդդէ եւ յաւելումներ կ'ընէ:

Գ. ՅԱՌԱՋԱԲԱՆ. Առաջուց չի ծածկեր թէ ինք եւս հակամէտ է այն հայեացքին ըստ որում Չեկոքի գրուածքը Ը-Թ դարու մի հայի կարկասանք համարուելու է եւ այսպէս կարձակէ իր կանխորոշ վերջը:

Դ. ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆԻ. Աւր ի միջի այլոց կ'իմացնէ թէ Ս. Էջմիածնի քանդարանում կան

ԺԳ. դարէ եւ ԺԵ. դարէ Ձեկոք Գլակի գրչագրեր եւ թէ Լազարեան նեմարանի մասնագիտական դասարանների մատենադարանում կայ Ձեկոքի պատմութեան մի բաղդասուրբան Ս. Էջմիածնի 5 նեռագիր եւ 2 սյագիրների հետ՝ աշխատասիրութեամբ Պ. Ա. Պիտանեանցի (Թ. 1891) որոնցից սակայն յոգսուիր եւ իր համեմատական ուսումնասիրութեան հիմ կը բռնէ 1832ի Վեներիկի տիպը:

Ե. ՀՍԵՄՍԱՏԱԿԱՆ ՅԱՆԿ. Ուր կընդունի թէ բուն Ձեկոքի վերաբերեալ մասին աղբիւրները իրեն համար անյայտ կը մնան այսպէս:

ա. ՊԱՏԵՐԱԶԵ. Էջ 25 տղ 6-29. Էջ 26 տղ 1-39. Էջ 27 տղ 1-39. Էջ 28 տղ 1-39. Էջ 29 տղ 1-39. Էջ 30 տղ 1-39. Էջ 31 տղ 1-39. Էջ 32 տղ 1-9 եւ 26-35. Էջ 33 տղ 1-39. Էջ 34 տղ 1-39. Էջ 35 տղ 1-6 եւ 17-36. Էջ 36 տղ 1-39. Էջ 37 տղ 1-39:

բ. ՊԱՏԵՐԱԶԵ. Էջ 41 տղ 1-39. Էջ 42 տղ 1-39. Էջ 43 տղ 1-39. Էջ 44 տղ 1-39. Էջ 45 տղ 1-9. Էջ 46 տղ 1-25. Էջ 47 տղ 10-35. Էջ 48 տղ 1-39. Էջ 49 տղ 1-39:

Զ. ԲՆԱՆՈՒՄՆՈՒԹԻՒՆ. Բաղդասուած մասերու մէջ պատահական նմանութիւններ կը գտնէ Ագարանգեղոսի, Բուզանդի, Սեպեոսի, Խորենացոյ եւ Ս. Յակոբայ վարուց ու Տա-

րոնի պատմութեան յարակից մասերու, բառերու, ոճերու եւ հասոյածներու մէջ եւ (էջ 72) իւրիւրոններու ազդեցութեան ուժագրաւ պարագան ի վեր կը հանէ որուն վրայ սակայն չը ծանրանար:

Է. ԵԶՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ. Մասնակից կընէ Յովհաննէս Եպս. Մամիկոնեան իբրեւ հաշտական կարկասող այս անվաւեր գրուածքին եւ Տարօնի պատմութեան աշխույղ մասանց հաշտածոյն Դ. դարէ մղեղով դէպի Ը-Թ դար՝ զայն կարգիացնէ այսինքն ինր ժամանակի շիւծու գրութիւն կը համարի:

Արդ յարգելի ուսուցչապետք իր ազդին մէջ կընդունի թէ իր «աւխտասուրբանը մի փորձ է համեմատական ուսումնասիրութեան» եւ կ'ընդունի թէ ն.ս.մ.ն.ին բաղդասուրբանը գուցէ առաջ բերէ եւ այլ մանր փոխառութիւններ» նաեւ ՀԱԻԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ սահմանին մէջ կը թողու այդ գրութեան հեղինակ նշանակուածին իսկութիւնը: Ուրեմն բաց աւարեց կը ձգէ ապագայ հետազոտութեանց եւ այդ արտօնութեանէն կոզսուրիմ մեր դոյզն կարողութեան չափով խնդրոյն շուծման օգնեղու:

15 Մայիս 1911
Կ. ՊՈԼԻՍ

ՄԻՀՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ

Ա Ր Դ Ի Ա Կ Ա Ն

Ք Ն Ն Ա Գ Ա Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ի Մ Ե Ջ



Արդիական քննադատութիւնը կ'արտայայտուի ի մեզ մեր հին մատենագիրներուն նոր ժամանակներ վերադրելու և նախապէս անոնց յատկացուած թուականէն զանոնք ևս մղելով՝ մեզի աւելի մօտ դարերու մէջ զանոնք տանել ձգելու աննպաստ երեւոյթին տակ: Ուստի և այսպէս Գ. Լուսաւորիչ, Զենոբ Գրակ, Ագաքանգեղոս, Ք. Փաւլոսոս, Եղիշե, Եզնիկ, Կորիւն, Դ. Փարպեցի, Մ. Խորենացի, չորրորդ կամ հիւնգերոյ դարու մատենագիրներ, ինկան իրենց յարգեն կամ ենթադրուած ժամանակէն. տես էջ ԺԳ. Յոգ. Հայ Հիւն Դպր. 1897, Վեհեսիկ:

Ատենով, պատմական խնամատարութիւնէն ներշնչուող բանասէրներ ի հաշիւ կ'առնէին մեր երանաշնորհ նախնեաց ապրած ժամանակի քաղաքական պայմանները, անոնց բնական երկրին տեղական պարագաները, անոնց միջավայրի հոգեբանական վիճակը և առ հասարակ մարդկային գործոց շարժառիթը. և ըստ այնմ կը պատրաստէին մեր հին մատենագիրներու զատակարգութիւնը պատճառի և հետեւութեան ստույգ տոնչութիւն մը հաստատելով ինչ որ կը զուգադիպէր աւանդութեան մեզ հաղորդած մատենագիրներու շարքին հետ:

Այսպէս, նկատելով որ հեթանոս Հայաստանի մէջ քրիստոնէութիւնը նախապէս օտար հոգեւորականներու

կողմէ օտար դպրութեամբ քարոզուած է՝ ընդունած էին որ Զենոր, Գ. Լուսաւորիչ, Ազաթանդեղուս և իրենց անուան աակ ճանչցուած երկասիրութիւնները կը վերաբերին քրիստոնէութեան ի Հայս սկզբնաւորելու շրջանին կամ Գ. Գարու :

Նկատելով որ կարգ մը հակառակամարտ կուսակցական հրատարակութիւններ կործանած երկրորդ արքայական հարստութեան գահուն թեկնածու Բագրատունեաց և Մամիկոնեան նախարարներու հրամանով պատրաստուած են՝ ընդունած էին թէ Մ. Խորենացի, Եղիշէ, Գ. Փարպեցի կը պատշաճին Արշակունեաց անմիջապէս յաջորդող շրջանին կամ Ե. Գարու :

Նկատելով որ Հայ կղերին աշխարհային գործերու անդէպ միջամտութիւնը անհնարին դարձած էր մարդպահայ և կիւրապաղատներու քայքայուն իշխանութեան պատճառաւ և մեր եկեղեցականներուն կը մնար իրենց կոչման աւելի յարմար միտակ դրականութեամբ զբաղել՝ ընդունած էին թէ Մ. Եղիվարպեցի, Կոմիտաս Կաթողիկոս, Յովնան Մամիկոնեան և այլք կը վերաբերին յետագայ է—Ը—Թ դարերու :

Արդեօք այս աւանդական դատաւորութը անյեղի կա՞րգ մըն էր և չէ՞ր կարելի ճշդել անցեալին վրիպակները : Բանավարութիւնը կընդունի ամէն օրինաւոր առարկութիւն և արդիականութիւնն ալ զրութիւն մըն է յարմարցուած պատմական ճշմարտութիւններ երեան հաներու եթէ սակայն լրիւ ի գործ դրուի : Բայց չենք կրնար ծածկել թէ ի մեզ շատ անգամ միջոցը չիօթուած է նպատակին հետ և արձակուած վճիռները կը մնան ստէպ հայեցողութեանց անկայուն սահմանին մէջ :

Արդարեւ մեր նին մատենագիրներու նոր ժամանակներ յատկացներու եւսանդով զսնունք կը համոխմրենք աջնպիսի յետագայն դարերու մէջ որոնց քաղաքական

պայճանները թողաւու չեն անոնց ամենուն միաժամանակ երեման, ոչ ալ միջավայրի այլ սրարագաները կը նրպատեն գրական յանկարծողէպ զարթնութի : Եղիվար, Բուզար, Մսնմատի, Վիլիթի, Ապուսէթի, Կաչարի մեր բնակավայրը արեան ծով դարձուցած ստենը չէր սր յանկարծ ձեռք ձեռքի աւելն Զենոր, Ազաթանդեղուս, Բ. Փաւստոս, Եղիշէ, Եգնիկ, Կորիւն, Մ. Խորենացի, Գ. Փարպեցի և Սերէոս, Կաղանկատուացի, Եղիվարպեցի, Կոմիտաս Կաթողիկոս, Յովնան Մամիկոնեան, Ա. Շիրակացի, Ս. Սիւնեցի, Յ. Իմաստասէր և այնքան ուրիշներ :

Մանաւանդ Ս. Գրոց և մէկ քանի ուրիշ կրօնական գիրքերու թարգմանութենէն ետքը եթէ բաց թողունք երեք չորս դար՝ գրական անգործունէութեան այս միջոցը ի՞նչպէս կը բացատրուի և աւանց փոխանցման այսքան հեղինակներու միատեղ երեւոյր ինչպէ՞ս կը մեկնուի : Տարբեր ժամանակներու պէտքի ծնունդ գրական երկերը իրար խառնելու արդարացուցիչ պատճառ կա՞յ միթէ, անոնց մէջտեղ գիտուած մաքր արտաշայտութեան իրերամերժ եղանակները ի՞նչ օրէնքով կը հաշտուին :

Գ. Փարպեցոյն մէջ կը նշմարուի՞ տաք երկրի մը ժողովուրդին յատուկ սրարական ոճերու շուայ ճոխութիւնը, Կորիւնի մէջ հետքը կա՞յ սեթեթեայ բաւերու անվերջ կուսակումներու, Ազաթանդեղուսի մէջ կը վրիտան թարմատար ձեւեր, Մ. Խորենացոյն մէջ հարաւէն արշաւադներու գաղափարներէն փոխաւտութիւններ կա՞ն, Եղիշէ մեզ կը խօսի՞ մարգարէին հեռաւորներու գունդերուն գէմ շահատակոյներու մասին, ի՞նչ ապացոյցներ կան որ Զենոր Գրակի գրոց կրկին պատճէնը Հագարացուց մերձաւորութենէն ազդուած ըլլայ. քաղաքական փոթորիկներու ստեն գեղեցիկ դպրութիւն կը ծաղկի և

է — Ը — Թ դարերու համար արդէն իսկ նշանակուած հեղինակները այդ ժամանակամիջոցին համար միթէ չեն բաւեր :

Սակայն և այնպէս արեւմտեան ազգերու մերթ ինդրական և յաւէտ շրջուցիչ մշտաներու ԱՐԳԻՒԿԱՆ ՔԵՆՆԱԳԱՏՈՒԹԵԱՆ այս նորային ալ՝ շատ ուրիշ նորոյթներու նման, հեշտ և հրապուրիչ պիտի ըլլար մեզ համար և անշուշտ պիտի փորձուէինք զայն կիրարկել անցեալէն մեզ ժառանգութիւն մնացած զրական հազուադիւր նշխարքներուն վրայ : Նոյն իսկ խորհուրդներ ալ եղան թէ այդ ձեռնարկին միջոցին նոր պատրուակի մը տակ մարդուն սրտին հին ունայնասիրութիւնը իրեն յարմար թաքստոց մը գտած ըլլայ :

Եւ «Մագիստրուքեան ասիճանին քարճարացուած ըլլայ ի Պետրեանէ, ի Ռուս շեզու իր վերջին հրատարակութեանը Մ. Խորենացիին արդիացնողը տես էջ Ժէ Յուջ. Հայ Հին Դպրութիւն 1897 Վենետիկ :» Մեր այս գրքին ծրագրէն դուրս է զրականութենէ տարբեր խնդրով զրայի և այս յայտարարութեան ճշդութիւնը և նպատակը ստուգել, ուստի անցորակի կերպով իրեն տեղեկութիւն կը հաղորդենք արդիականութեան պատճառով գայթակղութիւնը :

Քննենք սակայն թէ սրտնք ևն այն անհերքելի հաշտուած առարկութիւնները սրանց կոթնելով կը քանդենք մեր նախնեաց բարի համբաւը : Կը կազմենք կարգ մը համեմատական ցանկեր սրանց մէջ բաղդատութեան կը զրտին քննադատեալ մեր հին մատենագիրներու և յետագոյն դարերէ նոր հեղինակներու զխառնածական նմանութիւն աւնեցող հասուածներ և այդ հարեւանցի նմանութենէն կը հեռեցնենք թէ մին միւսէն փոխ սուտ է անշուշտ :

Սակայն ինչո՞ւ անպատճառ պնդենք թէ առջի մա-

տենագիրները ետքիններէն փոխ սուտ ըլլան և ոչ ետքինները առջիններէն : Բայ ստաի միթէ բաւերու, ոճերու, ասացուածոց պատահական նմանութիւնները գրագողութիւն վճուղ անհերքելի փաստեր են սուանց իրարմէ օրինակած ըլլալու՝ գրողներ իրարմէ անկախարար, նոյն նիւթին վրայ գաղափար յայանելու միջոցին իրարու չեն հանդիպիր և նոյն գաղափարը միեւնոյն կերպով չեն արտայայտեր : Եթէ այդպէս չէ՝ ալ ս՛ր կը մնան բազիրք սր հասարակաց բաւեալ, ոճերու և ասացուածոց ճոխ դանձարանն են :

Եւ ս՛վ կրնայ պնդել թէ մեր հնագոյն մատենագիրներու մէջ նորագոյն մատենագիրներէ հատուածներ ձեռնամուխներու կողմէ ետքէն ներմուծուած նպատակաւոր (interpolation) բնագրամիջումներ չեն : Կ. Վարդապետ Շահազարեան և իր համախոհները (տես Դաշանց թուղթ էջ 12 Բարիզ 1862) կը պնդէին թէ ՄԵՐ ՆԱԽՆԵԱՅ ՄՍՏԵՆԱԳԻՐՆԵՐԸ ԱՌ ՀՍՍՍՐԱԿ ԱՅԼԱՅԼՈՒԾ ԵՆ ՌԻՆԻԹՈՒՆԵՐՈՒ (ՄԻԱԲԱՆԱՍԷՐ) ՋԵՌՔՈՎ ՀՌՈՄԻ INDEX ի ԺՈՂՈՎԻՆ ՀՐՈՀԱՆԳԻՆ ՀՍՄԵՄՍ :

Արդարեւ Վենետիկի Միսիթարեան հարք կը յայտարարեն թէ «Դաշանց բողբը որ կը յիշուի առ Ազարանգեղ Հոռվիայ փահանայապետաց առ կարողիկուտնու Հայոց գրած քղբոց վրայ յետոյ ուրեւմ յօրինուած եւ շինծու գրութիւն է. տես կց 244 Ազր. եւ իր Բազմադարեան Դաշակիք. 1890 Վենետիկ :» Բայց նաև գնահատելի են Վիէնեական Միսիթարեան հարք սր չեն սեղծուած եւ մնայ իրենց արուած անաչառութեան օրինակէն՝ թոյլարարելով սր իրենց Վանքի մամուլին միջոցաւ խնդիրին վրան բարտիլին բացուի, այսպէս :

Արդեւ Հոռվի յիշատակութիւնը ի դեպ քեւակեայ Ջեղոքի պատմութեան մեջ եւ յաշխապեւ Պօղոս Պետրոսի առաջնադարի նշխարների Հայաստան քերեղու աւանդու-

թիւեր, որպէս եւ Առաջաւորաց պահոց ՀՌՈՄԱՅ ՍԵՂ-
ԲԵՍՏՐՈՍ Հայրապետից ընդունուիլը ու հաստատուիլը յէս
ժամանակի ազդեցութեան նշան համարելու է. Տևս էջ 72
Ազգ. Մասենադարան ժր. 1893 Վիեննա.

Բայց արդիացնելու մտաւթիւնը այնքան յարկաւոր
է անոր ենթակայ եզրը որ յարեմիտ ազաւազը չին
մատենադիւններուն վրայ նոր ծնի դնելու խիզճ չընիր
նոյն խիւ այսօր, մինչև որ նախնեաց շարքում հեղի-
նակութիւնները անճանաչելի ըլլալու աստիճան նախա-
տիպէն տարբերին: Հարկաւ անոնց վրայ հիմնուելով իր
որոշումը աւելցին արձակած վճիռին արժէքն ալ անոր
համեմատ կ'ըլլայ, թողունք ուրիշն որ ընադիր խանդա-
րողներ իրենց այս անորակելի ընթացքի մասին իրենք
խօսին:

«Մեր նախնեաց մասենագրութիւն՝ իրեւ նուիրական
աւանդներ՝ այնպիսի պատկառանք կ'ազդեին վաղեմի գիտ-
նականաց, որ անոնք կը գոռչանային ու եւ է փոփոխու-
րիւն կայսարեղ անոնց վրայ:

Մեր նպատակն է մեր նախնեաց մասենագրութիւն-
ները դեռ աւելի վերձեցնել իրեն հնազոյն վիճակին՝ ուղ-
ղելով ընդօրինակիչներու սխալ ընթերցումները: Մեր փա-
փասն եղած է նախնեաց գործերուն սալ այն ԵՐԻՏԱ-
ՍԱՐԴԱԿԱՆ կերպարանիչ գոր ունեիւն անցելոյն մեջ եւ
օգտակար ըլլալ միանգամայն նախնեաց ապագայ սպագ-
րողներուն: Տևս էջ 3 Յոջ. Ազգագրութիւն: Ազգային
Մասենագրաց 1907 Վիեննիկ:»

Բազմաթիւ դարերէ ետքը առանց հեղինակին գի-
տութեան կատարում այս ուղղագրութիւնք խորապէս
կայլային սկզբնադրերը: Այս իրողութեան վերահասու
ըլլալու համար կը բաւէ աչքի առջև բերել մէկ անդա-
մէն առաջարկուած փոփոխութիւնք, այսպէս:

Յ Ա Ն Կ

ՈՒՂՂԱԳՐԵԱԼ ԵՒ ԽՆԴՐԱԹԱԿԱՆ ԲԱԹԵՐՈՒ

Ա. Ղ. Փարպեցի	40
Բ. Ազաթանդեղոս	50
Գ. Բ. Փաւստոս	176
Դ. Եղիշէ	26
Ե. Կարին	71
Զ. Ս. Բարսեղի (Վեցօրեաց)	163
Է. Մ. Խորենացի	71
Ը. Եղիշիկ	23
Թ. Յ. Մանդակունի	46

Համագումար սրբադրութեանց 666

Տևս էջ 417—429 Ազգ. Ազգ. Մասենագրաց 1907,
Վիեննիկ:

Սրբ կիթէ այսօր խիւ մէկ անդամէն 666 սրբադրու-
թիւններ կ'ըլլան ընադրի՝ ալ ի՞նչ նշանակութիւն պէտք
է ունենայ ամէն բան կրիտասարգացնելու մարտաջէն
բաժնուած արդիականին հեղինակութիւնը որ իրմէ՝ նա-
զար հինգ հարիւր տարի առաջ ընադիրը կտրուած իր
ձեռքի խանդարում օրինակին վրայ իր վճիռը կ'ար-
ձակէ:

Անկեղծ ըլլանք եւ չը վարանինք խոտաւանելու
թէ մի միայն ուղից գիտութեանց պրում է համարի
բացարձակ ճշմարտութեան թէ արդէն խիւ ընտկան
գիտութեանց մէջ մարդիկ ստիպում են իրողութիւն-
ները տարբեր փորձարկութիւններով նախախնդել: Բայց
կրք խնդիրը կը նկատի պատմական գիտութեանց՝ վկա-
յութեան կանչում անձին համեմատ ճՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ
բառին արուած նշանակութիւնը կը զանազանի, և առըն-
չական է այնպէս որ ստիպում ենք մարդկային (autorité)

հեղինակութեան անդորութիւնը ընդունիլ և Pascal ի հետ գոչել vérité en deçà des monts, erreur au delà!

Գերմանացիին թէ Ֆրանսացին սասը հակասակը պիտի պնդեն. անոնք խելացի են և զիտեն թէ պատգամի զարը ալ անցած է. սպա թէ ոչ ինչպէս կ'ըլլայ որ յարգելի արդիական մը իր անհերքելի կարծած փաստերով մեզ համոզելէն վերջը, նոյնքան յարգելի ուրիշ արդիական մը կը յաջողի իր նախորդին առարկութիւնները ջրել և մեզ կը սարհամոզէ: Արդէն նոր զբող մը հին զբողէ մը սարբեր բան մը յայանած ըլլալու համար ի հարկէ նոր բան մը ըսելու է. որ նոր, յայանութիւն նոր և ամէն հեղ պէտք է դասնալ հոգմազայքին թեւերուն հետ: Բարերազգաբար ճշմարտութիւնը ոչ հին ունի և ոչ նոր ինչու որ յաւիտենական է:

Բայց որպէս զի մեր հին մատենագրութիւնը քրքրող արդիականներու մասին այս մեր յայտարարութիւնը չափազանցութիւն չի կարծուի՝ խօսքը նախ յարգելի օտարի մը թողունք որուն հասնելի թուեր է 1891էն ի վեր զրազիլ Մ. Խորենացոյ ազբերց քննութեամբ: «Վիկենայի զիտեակն Միսիբարեան մը՝ Հ. ՏԱՇԵԱՆ եկրատրոքիւն մը կ'ընէ թէ Արգարու եւ Սանասրիոյ վերաբերեալ շատ մը դէպքեր՝ Լաբուքնայի անուամբ գրի անուամբ պիտի ըլլան: ՏԻՔՍԵՐՈՆ արդէն ըսած էր թէ հարկ է որ թերեւ Լաբուքնայի անուամբ յաւերածներ գոյութիւն ունենան և ստանցմէ առած ըլլայ Մ. Խորենացի: Երկու զիտեակններն ալ կը խաբուին: Տես էջ 37—38 Ազգ. Մատենադարան ԻՖ. Արգարու գրոյցը. 1897. Վիկենա:»

Ուրեմն ըստ յարգելի Ա. Կարբիէրի, յայտնի Գիտնական Տաշեան մը և նոյնքան յայտնի Գիտնական Տիքսերոն մը արդարեւ կը խաբուին եղեր, և հետեւաբար կը խաբեն ալ եղեր: Գոնէ մենք պիտի չը յանդգնէինք այսքան յառաջ երթալ մեր աննպաստ յայտարարութեան

մէջ, բայց կ'երեւայ թէ այս է իրանց ներկայ կացութիւնը:

«Աւերոյ չեմ համարում յառայ թերեզ ՄԱՐՔԱՐՏԻ տուած պարզարանութիւնը Cyclaces եւ Artabanes ներքինների մասին (Zur Gesch. d. Faust. p. 213): Խիս ԵՆԹԱԳՐԱԿԱՆ է նորա տուած քացարանութիւնը Artabanes անուան մասին, որիկ նա մի անկայ Մակիդոնեանի է համարում: Տես էջ 138. ծանօտութիւն. Ազգ. Մատենադարան ԻՖ. 1898 Վիկենա:» Այս, Եւրոպական հանճարին երկրագագու մը թող աննպաստ վճիռը արձակէ որ մեզի ըսելիք չի մնայ:

Իսկ գալով մերազնէից «Հ. Մեարոյ Տեր Միկնասեան անցեալ տարու կեսին այցելու խիտրով այն փաստերի դեմ որ անպառ ֆինադատութիւնը թերեզ էր Խորենացու վաւերականութեան մասին, յայտարարում էր թէ Խորենացին է եւ կը մնայ է. դարձեւ մատենագիր: Հայր Մեարոյը նորից հրատարակ դուրս եկաւ «Արարատ, 1898 Մարտ, Ապրիլ Յաւերած 165—169» մի ընդարձակ յօդուածով, որով իր առաջուայ եզրակացութիւնը, որը Պ. Ս. Մախաւանցը հաշած իւրի տեղ էր ընդունիլ, ՎՃԻԱԿԱՆԱՊԷՍ ՍԽԱԼ եւ անընդունելի էր հրատարակում. Տես էջ 2. է. Յոյ. Ազգ. Մատենադարան ԻՖ. 1898 Վիկենա:»

Այս մասին շատ բան կը պարտինք յարգելի Յ. Բաղրաշեանի յայտնութեանց. այսպէս «Ճիծաղեղի եւ Հ. Մ. Գարագաշեանի ղեգուագիտական եզրակացութիւնները. Տես էջ 11 նոյն.» և «մեծանուն հեղինակ հայր Գաթիլըճեան սխալուած է Անտիոքոսի գալուստն ի Հաստան պատմական համարելով. Տես էջ 36. նոյն.» Իեւ կրնայինք այս թուումն մասանցը շարունակել, այնպէս որ աւելի լաւ չէ՞ր ըլլար փոխանակ նորից հրատարակ դուրս գալու, առաջուց նստէին և այս մեծ մեծ մարդիկ Գաթիլըճեան, Գարագաշեան, Բաղրաշեան, Մախաւան,

1006
24490

Մեարդպեան, Գարրիէր Տիքսերան, Մարքարտ, ըսելիք-
նուն վրայ միաբանէին որ յետոյ իրենց խօսքը ետ առ-
նելու արուր հարկին մէջ չի գտնուէին: Բայց ո՞վ գիտէ
դեռ ինչ յետս կոչումներ պիտի ընեն Խորենացին՝ ցնդած,
Զենորը՝ կարկասանք, Յովհան Մամիկոնեանը՝ խարերայ,
Եղիշէն՝ չեմ գիտեր ինչ, հռչակողները երբ մէջանդէն
քիչ մը ասեն անցնի և հետաքրքրաշարժ բան մը ըսած
ըլլալ ուզեն:

Շատ սպասելու այ հարկ չկայ և այս բանիս օրի-
նակը սուղոյներ գժբազդարար ամէն դասակարգի կը վե-
րաբերին. անոնք նախ օտար մը աչապէս «Ա. Զ. Յ.
Տաշեան ուղղած նախախ անեկեկ առայ ԽՈՍՏՈՎԱՆՈՒ-
ԹԻՒՆ ՄԸՆ Է ՄՈՒՈՐՈՒԹԵԱՆ ՄԸՆ որով բաւական
ժամանակ սխալ հետոց ետեւեկ գացի: Կը կարծեի թէ Խո-
րենացոյ մեզ զսած ըլլաւ ստոյգ հետեւերը ակոր Զատկական
ժամանակագրութիւն գործածած ըլլալուն: Խաբուած էի
Ա. Գարրիէր Տեւ հը Ը. Յոջ. Ազգ. Մատենադարան. ԺԴ.
1894 Վիեննա:»

Իսկ գարով յարգելի Յ. Գաղբաշեանի իր գլուխ գոր-
ծոցը կը կէտկիտէ իր համոզումներուն չափանիշը եղող
«Կասկածելի է 51 սող 12, Արդեօ՞ք էջ 82, սող 26. Մտխո-
ռած ենք ենթադրել. էջ 106 սող 24. Մեզ մնում է
ենթադրել էջ 91 սող 30. Ըստ մեզ էջ 153 սող 10.
Մեր կարծիքով էջ 16 սող 3. Մեր կարծիքով էջ 42
սող 7. Մեր կարծիքով էջ 93 սող 23. Մեր կարծիքով
էջ 106 սող 20. Մեր կարծիքով էջ 155 սող 25. Թե-
րեւս էջ 2 սող 5. Թերեւս էջ 34 սող 5. Թերեւս էջ
160 սող 28. Հաւանական է էջ 165 սող 17. Հաւա-
նարար էջ 153 սող 7. Հաւանական է էջ 130 սող 11.
Հաւանական է էջ 10 սող 9. Կարելի է համարել էջ 93
սող 7. Համարում ենք էջ 84 սող 30 Ազգ. Մասն-
նաղարան ԻԹ. 1898 Վիեննա:» Ներուի մեզ գիտել սող

թէ հաւանականութեան վրայ վճիռ չեն արձակեր և կար-
ծիքով մարդ չեն դասապարտեր:

Ուրեմն ինչ մէջ մըն այ կեղեկք կը բացագանչեմ «Խո-
րենացոյ ցնդաբանութիւնները էջ 13. Խորենացոյ պատմու-
թիւնը Հագար եւ մեկ գիշերների հեքեաքների շարքի հ. էջ
14, Խորենացին պատմութիւնը խարդախոււ հ. էջ 20, Խո-
րենացին առ եւ հակապատմական հ. էջ 21, Խորենացին
գեղեցիկ ճաշակ չունի էջ 24. Այս տեսակ կեղծիքներ պատ-
հոււ եմ Խորենացոյ մօտ. էջ 33. Խորենացին ծառայաւիտ
պատմագիր հ. էջ 38, Խորենացի պատմութիւնը ըստ հա-
ճոյս փոփոխութեան կ'ելնարի հ. էջ 40. Խորենացոյ տեղե-
կութիւնները կցիտուր են. էջ 43, Մեր գտնաւեալ Խորե-
նացին. էջ 44, Այս ծերունիին ողջափ խարդախ՝ անցնչափ
միտմիտ հ. էջ 47, Ո՞վ ծերացեալ Խորենացի, որքան մեծ
ծառայութիւն պէտք է մտնուցած լինէիր քո ազգին եթէ
այդպէս սերունդներուն չքողներ քո կեղծ, անշունչ եւ
անկենդան Հայոց պատմութեան կնիւթ. էջ 48, Կեղծիք
որ մեր ծերունոյն յախեւեկական կախախիւթ հ. էջ 80. Ո՞ր-
քան պէտք է կարծի Խորենացին. էջ 117, Զգուշի Խո-
րենացի. էջ 127, Անբարեխիղճ Խորենացի. էջ 126,
Վարձկան Խորենացի. էջ 150, Տեւ Ազգային մատենադա-
րարան ԻԹ. 1898, Վիեննա:

Այս է եղեր արդիական քննադատութիւն, և ի հե-
ճուկա ազգային զգացման ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳՐԱՐԱՆ
կ'անուանենք շարք մը գիրքեր որոնց մէջ կէտ նպա-
տակի գրած ենք Հայ ազգին շին մատենագիրները խաղք
ու խաղաղաւակ ընել անոնց գլխուն թափելով փաստի տեղ
ամէն երեւակայելի անձ ու անուղայ խօսքեր: Ինչ ցըն-
դած... գառամախ... տուա... խարդախ... Այս սքի-
րալի փափկանկրատութեամբ զուգուած մարդարտաշար տու-
ղերը Յ. Գաղբաշեանի գրական փառաստակը պիտի կազ-
մէին եթէ սակայն այս ոսկեղարու չքննող լեզուին հնարիչը

և սկզբնաւորողը չըլլար նոյն ինքն յարգելի Հ. Մ. Գաւրազաշեան :

Տարակոյս չկայ որ սրբութեան նուիրուած մենաստանի մը խաղաղ շրջափակին մէջ մեկուսացեալ մաքրակրօն հայրերու ուշադրութենէն վրիպած են այս ու ասոր նման նախատալից ոճով խմբագրուած հրատարակութիւններ . որովհետեւ հոգեւորականներ մենէ աւելի լուգիտեն թէ փոխան փաստի գրգռիչ խօսքեր զանոնք կարգացողներուն զգացումը կը վիրաւորեն՝ առանց անոնց գաղափարը փոխելու :

Տարբեր է ինդիրը եթէ ասով մէկ նմոյք տալ ուզած ըլլան այն «Հոյակապ, ընկիր, անեղծ եւ բուն հայկական լեզուին որպիսիք կը կարծուէին երբեմն Աստուածաշունչի, Զենոքի, Բ. Փաւստոսի, Ագաթանգեղեայ, Եգնիկի լեզուն . Տես էջ 28 Նկարագիր Ուսանց Հ. Մ. Գաւրազաշեան 1845 Վիեննա.» Միայն թէ անկից ի վեր հասկցուած է որ «Նոյն ինքն Աստուածաշունչի հայերեկը յիշակալիկն ողորդւած է եքրայակամ, ասորակամ, եւ յունական փերակալութեանք եւ ազդեցութեանք . տես էջ 38 Ուկեղարեան եւ ոչ ոսկեղարեանի խնդիր . Հ. Գ. Գաղեմֆեարեան 1903. Վենեսիկ:»

Ուստի խորհողներ ալ կը գտնուին որ Վենետիկի և Վիեննայի Մխիթարեանց քոյր միաբանութիւնները երկբեղիղ (տես էջ ԺԳ. Յոջ. Հայ հին դպրութիւն 1897 Վենետիկ.) Ոսկեղարեան և ոչ ոսկեղարեան բանակուելն հին տարազը արդիականութեան վերածելով , անոր նոր երեւոյթ մը տալու և պատասխանատուութենէ զերծ մնալու հարկին առջեւ է որ Հանդէս Ամուսեայի էջերը գիտմամբ լայն կը բացուին ամէն անոնց առջեւ որ իրենց ստորագրութեան տակ յանձն կ'առնեն վարկարեկել ոչ ոսկեղարեան նախաձայնեալ կարգ մը հին մատենագիրներ :

Ինդիրը սակայն հին Հայ լեզուի և Գրականութեան չի նկատիր որչափ բարեկրթութեան տարրական սկզբանց , ինչու որ առանց ազգայնամոլ ըլլալու , մարդ գոնէ ինքզինքը յարգած ըլլալու համար , կրնայ աւելի չափաւոր լեզու մը գործածել : Նա մանաւանդ մեր հին մատենագիրներուն հանդէպ ցոյց տրուած արհամարհանքը երբէք չարդարանար , քանի որ ցարդ արձակուած վճիռները կը վերաբերին չէ թէ սկզբնագիրներու այլ անոնց դարեր ետքը խանգարուած օրինակութեան :

Արդ գեղեցիկ դպրութիւնը հայրենիք չունի և համախարհական է . այնպէս որ անոր շահն ու վնասը կը վերաբերին ամէն մարդու հաւասարապէս : Եթէ մեր հին մատենագրութիւնը ինքնին ո և է արժանիք ունի՝ ինչ որ Հայը իրենները արհամարհելով կը կորսնցնէ առանձին՝ մարդկութիւնը զայն կը կորսնցնէ հաւաքաբար : Ահա այս նկատումն է որ մեզ կը պարտադրէ աւելի լուրջ վերաբերումն ունենալ մեր հին մատենագրութեան հանդէպ և այս օրուան արդիականներու քննադատութեան ենթակայ աղաւաղեալ օրինակներէն մօտենալ հեռզետէ քննադատութեան առարկայ սկզբնագիր օրինակներուն :

Մեզ համար սակայն չափազանցութիւն պիտի ըլլար յայտարարել թէ «Մինչ մեկ կողմէն կը մտածուէր ֆաշաֆախանապէս անհետ ընել Հայը իր հայրենեաց եւ բոլոր աշխարհի երեսէն՝ մեր հին մտակազրուքիսն աչ ֆիչ հարածանք չի կրեց նոյն միջոցին : Տես էջ ԺԿ. Յոջ. Հայ հին Իպր. 1897. Վենեսիկ . Զարմանալի բան , մեր ափ մը ժողովուրդը աշխարհի ինչ արհաւիրք պատճառած պիտի ըլլայ որ Պետութիւններ համաձայնէին դաւադրել անոր նիւթական և բարոյական կեանքին :

Մենք աւելի կ'ընարենք որ մարդկային մտքի ուսովիւրաններ մեր երանանորհ նախնեաց հուրէ և սուրէ

անցած հին մատենագրաց բեկորներուն մէջ բաւական արժանիք գտած ըլլան անոնց հետ չափուիլ զիջանելու համար: Մեզ և օտարներուն համար պատուարերն այն է որ մեր նախնիքն հեղինակները չը չփոթուին «Հնոյն Եղ- շադայի եւ Լասիոնի ստայոյ առաւպելներուն հետ. Տես ԺԳ. Յոք. Հին Հայ դպր. 1897 Վեկեսիկ:»

Ինչո՞ւ ուրախանանք թէ մեր գրականութեամբ զբա- ղողներէ տմանք մեզ և մեր ազգային աւանդութիւննե- րու հանգէպ քաղաքավար վերաբերումն կ'ունենան. այն շնորհալի վերաբերումը իրենց բարեկրթութեան պա- հանջն է: Եւ ինչո՞ւ արտմինք թէ մեր անցեալ գեղե- ցիկ դպրութեան խեղճներով հետաքրքրուողներ իրենց ընդարդս բարուց յարմար անշահ վարուեալիս մը ցոյց տան. այն ազեղ վարմունքը իրենց նկարագրին արտացոլումն է:

Մեր նախնեաց մատենագիրները իրենց բարի համ- բաւը պէտք է պարտին իրենց ներքին արժանիքին, բայց նաև երբէք չենք հանդուրժեր որ անարժան ձեռքեր անոնց հպիլ յանդգնին: Մեզ ի՞նչ փոյթ քննադատու- րուն Հիւսիսեան մը, Փէթթէր մը, Կոնիլի մը, Պիշոֆ մը, Մարկարտ մը, Գեյցէր մը, Տամաշէկ մը, Կարրիէր մը, Տաշեան մը, Դադրաշեան մը, Գարագաշեան մը, Փայէմքեարեան մը կամ Գովրիկեան մը ըլլալը. խնդի- րը անոնց անձին վրայ չէ, անոնց ձեռնհասութեան վը- րայ է:

Այնպէս որ օրինաւոր քննութեամբ պէտք է հաս- տատուի այդ գրական նշխարքներուն հարազատութիւնն ու կարեւորութիւնը, կամ յուրջ աւարկութիւններով ա- պացուցուի անոնց անվաւեր ու անկարելւոր ըլլալը: Միթէ այդ ակնարկեալ մատենագիրներուն դէմ թուք և մուր տեղալն է հմտութեան գրաւական, կամ նախատինքն վ կ'երաշխաւորուի ձեռնհասութիւն: Մեր այս պահանջը

այնքան պարզ և վճիտ է որ ոչ ոք պիտի հանդուրժէ արդիական յաւակնութեանց անախորժ կուռքը բարձ- րացած տեսնել զան ուր կը կանգնէր երբեմն պաշտելի արձանն նախնեաց սիրուն աւանդութիւններու:

Մեր երախտագիտութիւնը կը պարտինք ամէն անոնց որ մեզ կը մատչին յանուն գիտութեան մեր սրտի ար- մատացեալ ազգայնամուրթիւնը կտրել նետելու գովելի գիտաւորութեամբ: Բայց պէտք չէ մտնալ թէ մեր սիրտը մերն է և ի հարկէ կը փափաքինք վարպետ ձեռքի մէջ տեսնել հասու գործիքը: Եթէ պէտք է վիրահա- տել՝ պէտք է զգուշաւոր և կարող ըլլայ վիրահատը որ նոյնքան զիւրաբոյժ ըլլայ կսկծալի վէրքը:

Եւ յետոյ, չենք ընդունիր որ արդիականութիւնն ըլլայ ինքնապարզե տխուր մը. անիկայ ժամանակի և համբերութեան խնդիր է: Մեզ համար երբէք տարբե- րութիւն չունին Մ. Էմին, Զարբանէլեան, Պուլազով, Լանգլուա, Նորայր Բիւզանդացի, Հ. Յ. Փաթըրճեան, կամ Պր. Սալաթեան և ինչպէս զարերու յարգանքի աւարկայ Մ. Սորենացի, Եղիշէ Եզնիկ, Կորիւն, Ղ. Փարպեցի, Ագաթմանգեղոս, Զենուր Գլակ պատասխանա- տու կը բռնուին իրենց գրածին, նոյնպէս օտար թէ բնիկ պատասխանատու են անոնց մասին իրենց ամէն մէկ գրած քննադատական տողին համար:

Եթէ մեծ ախտոսները մեծ արժանիքներու առհա- ւաստեան ըլլային՝ այսօր ոչ մէկը պիտի յանդգնէր մեր երանաշնորհ նախնեաց խնկելի մատեանները խարդախ հաշակելու: Սուքի մը արժէքը պէտք չէ դատել խօսու- զին դիրքէն, հապա պէտք է հետեւցնել խօսքին կարե- ւորութենէն և համարաբանի մը աստիճաններէն. քանի մը ոտք վեր կամ քանի մը ոտք վար՝ ճշմարտութիւնը ինքնին ճշմարտութիւն է և յաւէտ անայլալ ճշմարտու- թիւն կը մնայ:

Ի՞նչ, միթէ արդիականութիւնը մենալաճա՞ն մըն է որ առանձնաշնորհումն ըլլայ այս կամ այն բաղդաւոր էակին: Մտքի անկախութիւն գաւանդին համար նշանակութենէ զուրկ է ուրիշներուն մտքի համոզումը, մեր ներքին ՆՍը պէտք է հաւանութիւնն սոյն ճշմարտութեան և ամենուն ընդունելի գաղտփարն այն է որ ինքզինքը կ'ենթարկէ ամենուն հակակշիւին անխտիր:

Ուրեմն ո՞վ որ աւելի առաջ մղուի խորհրդաւոր անցեալին մէջ, ո՞վ որ ժամանակով աւելի հին գրչագիրներու վրայ հիմնէ իր ուսումնասիրութիւնը, ո՞վ որ ճշդէ նպատակաւոր խեղաթիւրումներ, ով որ մասնանիշ ընէ աննպատակ յայտարարումներ, ո՞վ որ ուշադրութիւն հրաւիրէ յարեմիտ սրբագրութիւններու վրայ, ո՞վ որ խայտառակէ չարամիտ յաւելումներ, ո՞վ որ հեղինակին նկարագրած վայրերը սեղագրէ և նոյն ժամանակի պարադաներուն մեղ հմտացնէ, ո՞վ որ տարբեր ժամանակի նոյն հեղինակի գրչագիրները իրար համեմատէ և ծանօթէն դէպ ի անծանօթը յառաջանայ՝ յայտնի է թէ այն աւելի կը լրացնէ ձեռնհասութեան պայմանը:

Ի՞նչ փոյթ թէ ճշմարտութիւն խօսողին ընկերական դիրքն ինչ է, ինչ չափով որ ինք կը չափէ ուրիշները՝ նոյն չափով ինք կը չափուի. ինչ դատաստանով որ ինք կը դատէ այլոց մտքի արտադրութիւնը՝ նոյն դատաստանով կը դատուին իր դրիչէն ելած սողերը: Իմացական էակը խօսքի տեղ փաստ կը խնդրէ համոզուելու համար և ապացոյց կը պահանջէ այն մարդը որ վարժ է բանավարելու: Միթէ տոննէն մեծ արդիականը աւելի մեծ է քան ճշմարտութիւնը:

Արդարև ճշմարտութիւնը անկախ է զայն երևան բերելու համար զիանոց կիրարկած մէթոտներէն և արդիականութիւնն ալ միմիայն մէթոտ մըն է: Բարեբախտաբար արդիականութիւնը չի կայանար հին հեղինակ-

ները երիտասարդացնելու պատրուակով զանոնք նոր ծեփով չպարելու կամ քմածին ենթադրութեամբ նախնեաց հին մատնագրութեանց նոր ժամանակներ վերագրելու մէջ. բայց ճշմարիտ արդիականութիւնը կը կայանայ գիտական անխտրականութեան մէջ որ ըննադատութեան նոր դպրոցը կը մոցնէ առ հասարակ ամէն երկասիրութեան մէջ և ի մասնաւորի պիտի փափաքէինք որ զայն գործադրուած տեսնէինք Չենտը Գլակի համեմատական ուսումնասիրութեան միջոցին:



ՉԵՆՈՒ ԳԼՍԿ
ԻՐԵԻ
ՄԱՏԵՆԱՊԻՐ

Անոնք որ զխոն հեղինակի մը գրութեան նիւթը, շարադրութեան ոճը, գործածած լեզուն և դպրութեան սեռը իրարմէ զանազանել՝ դիւրաւ կ'ընդունին ըստ Villemainի, թէ չափազանցութիւն կայ պատմական կրկասիրութեանց մէջ ամէն բան մխտելու, ինչպէս ամէն բան ընդունելու մէջ:

Ուրեմն ներուի մեզ Չենոր Գլակը ներկայացնել մեր ընթերցողներուն իբրև մատենագիր իր գրական առանձին յատկութիւններուն տեսակէտով և յետ որոյ մեզ թոյլ տրուի ծանրանայ անոր պատմական նշանակութեան վրայ: Այսպէս նախ Չենոր Գլակը դիտած կ'ըլլանք դեղլեցիկ դպրութեան համաշխարհական տեսակէտէն և ի վերջոյ մեզ Հայոցս յատուկ պատմական աւելի տանձնափակ բայց ոչ նուազ կարեւոր քննութեան ձեռնարկելու առաւելութիւնը կ'ունենանք:

Բանանք Չենոր Գլակի այն էջերը որ հեղինակին իր իսկ յայտարարութեամբ իրեն կը վերաբերին, այսինքն այն հեռաւոր ժամանակներու յատուկ պատերազմներու նկարագրութեան կրկին պատճէնները. ոչ թէ այն պատճէնները որ կը վերագրուին Ս. Գ. Լուսաւորչի (Տես էջ 7. 2. Գ. 1832. Վենետիկ): Ս. Ղևոնդիոսի (Տես էջ 9. 2. Գ. 1832. Վենետիկ): Տրդատի և իր չորս գահերէց իշխաններուն (Տես էջ 12. 2. Գ. 1832. Վենետիկ): Բեկտոր, Անաստաս, Աքիւղաս և Մարկեղիոսի (Տես էջ

16. 2. Գ. 1832. Վենետիկ.) զորս պէտք չէր շփոթել նոյն իսկ քննադատուած հեղինակին գործերուն հետ որովհետև անոր գրիչէն կրած չեն:

Այս՝ թողունք այն էջերը որ յետագայից ոմանց կողմէ իրենց հաւատոյ ծաւալման նպաստելու. յայտնի դիտաւորութեամբ իրենց կրօնական վարդապետութիւններուն պատշաճուած և այս նպատակով եղծուած են, և անցնինք նոյն իսկ Չենոր Գլակի սեպհական պատմութեան քանի որ ինք այ նոյնը կը խնդրէ «գի որպէս զայլ սեղեացն չեմ ինչ գրեալ, նոյնպէս եւ զիսն յիշխե ոք գրեչ Տես էջ 39. 2. Գ. 1832. Վենետիկ:»

Այն ատեն պիտի համոզուինք որ Ս. Կարապետի վանքին մենակեացը իր յարգելի ուսումնասիրողին իրեն շնորհած հազար հարիւր տարիներու հնութեան պատկառելի փոշին իր վրայէն թօթափելէն վերջը՝ կրնայ անգամ մը ևս գրական հրապարակ ելել այն իրաւունքով որ իրեն կ'ապահովեն մատենագրութեան մէջ իր ցոյց տուած իմացականութեան շնորհալի տուրքը և վառ երեւակայութիւնը և ինքզինքին էջ մը երաշխաւորել համաշխարհական գրականութեան սակի մատենանին մէջ:

Այն ինչ խիզախ ասպետներ են որ ահի պարանոց ձիերու վրայ հեծած մահը դիմագրուել կը փութան, այն ինչ շրացուցիչ սողանցում է անպարտելի հերոսներու որոնց շահատակութիւնը Հովերոսի նախանձը պիտի գրգռէր եթէ կոյր չլլար ու տեսնել յաջողէր Աքիւղէսի և Հեկատրի երգիչը: Ահա այն նոյն խրոխտապանձ ոգիով ի հանդէս կուգան Հայ դու նախարարները ինչպէս դարեր ետքը Թաթուլ կրնար գոչել. «Ո՛վ Տուղիչ, եթե հարուածը ինն է, իշխանագունը չսպրի:»

Ահա սիղաճեմ կ'ընթանան պատերազմին դաշտին վրայ և վեր ու վար ասպարէզը կը չափեն իրարու վրայ արհամարհոտ ակնարկներ չըջելով: Կարծես կը լսենք

աակաւին իրարու երեսին թքած կակձեցուցիչ թշնամանքը, կը լսենք սաղաւարտներու գագաթին վրայ իջած մուրճի կոփիւնը, երիվարներու տրտիւնը: Վերաւորները մահուան հոգեվարքի մէջ կը հանդան, կը գալարին: Կ'իյնան ձիերու թիկունքն ի վար և գեանի փոշին կը կրծեն: Այդ կռիւին ամէն իրադարձութիւններուն ազանապես վկան է Չենտր Գլակ:


Ա.Կ.Ա.Ն.Ս.Տ.Ս.Ի ՄԸ Վ.Կ.Ա.Յ.ՈՒԹ.Ի.Ի.Ն.Ն.ԵՐ.Ն

Տես կը 25 Տոյ 3. Եւ մեք եղեալ սննի կամեցաք անգանեղ ընդ Հարի: Տես կը 26 տոյ 26. Արք գեղցն հեատմուս եղեմ մեգ. եւ մեք հեծեալ իւրաքանչիւր յերիվարս. փախստական գնացաք յամուրն Սոյիսն եւ արք սեղոյն մուծին զմեզ ի ներս: Տես կը 31 տոյ 13. Իսկ մեք եղեալ յամուրցեն եկաք ընդ նոյն ճանապարհ ընդ որ փախստական գնացաք: Իբրեւ եկաք ի վայրս գեղցն, մոյրեցաք քանզի գիշեր եր: Տես կը 32 տոյ 2. Եւ առացեալ մեր զաւեկնն, ձայն դորդի եհաս յակսնջս մեր: Եւ իբրեւ եկաք իջաք յԻննակնեան սեղիսն, ընդ առաջ եղեմ մեգ իշխանսն Հայոց: Տես կը 33 տոյ 13. Բրեցաք երկու առնայափս եւ եղաք անդ զնշարս Սրբոց Կարապետին: Տես կը 35 տոյ 31. Յոյժ զարմանալի եր սեպի նոցա, քանզի սեւք հին եւ գիսաւորք եւ զագրասեասկք, զիցնդով ի Հնդկաց հին: Տես կը 37 տոյ 29. Արդ յեւ երկոսասան առոց երթեալ իջանեալ ի խոյսագեղն Մեղի եւ եկն այր մի եւ գոյժ հարկ երե արք հիւսիսոյ զսն ի վերայ մեր: Տես կը 40 տոյ 21. Իսկ իմ աղաչեալ զՍուրբն Գրիգոր զնա ի վանսն իմ զի կայր շի հիւնարկեալ եւ քաղաւորն իսկ եղեալ Յաշից սեղեացն ընդ ընդնակոյսն գնայր: Տես 41 տոյ 6. Իբրեւ եկաք ի սեղիսն Իննակնեան քաղաւորաւն հանդերձ ինչիւր արարաք Ա.հոննի եւ Կոնիդեալ: Տես կը 42 տոյ 23. Իբրեւ ամսք զնոսա առ քաղա-

ւորն յարուցեալ հանքուրեաց զնոսա: Տես կը 43 տոյ 32. Բայց առ քաղաւորն Տրդատ գորն որ կային երեսուն հարս միայն հին եւ այլն մեկնայն երթեալ հին ի Մուշն աւան: Արդ ի հասարակեղ գիշերոյն, մինչ մեք գալաջոն մասուցանեալ առաջի արքոյ Սաշիս, զոր կանգնեաց իշխանն Սիւնեաց: Տես կը 44 տոյ 13. Եւ սխան իշխանսն մեր երանեղ ընդդէմ նոցա ի պատերազմ, քանզի միջօրեայ եր յուսինն: Տես կը 44 տոյ 26. Բայց քաղաւորն եւ Գրիգոր մեք հանդերձ ի փոքր ատրոցիս կայաք եւ աղօթեալ: Տես կը 45 տոյ 19. Զորն հիւսիսոյ յարմակեցան ի վերայ գեղցն եւ հանին զմեզ յամուրցեն: Տես կը 49 տոյ 8. Եւ իբրեւ հասաք զորացն, հրաւայեաց նոցա ունեղ գիշխանն Աղանեաց եւ կաւեր ծայրաւեղ զոսս եւ զձեռս նորա. զոր արգեղ Ս. Գրիգոր. Տես կը 49 տոյ 18. Բարի ե երկիրս, եւ վայրս անուշ օյ եւ քաղաւորս, դաշտաւեւ եւ շուրջ զերանքս քաղաւմ ամրոցի:

Այս պարագան Չենտր Գլակի զրոյց հարազատութեան ներքին ապացոյցն է անշուշտ և քրմաց երկու պատերազմները այնքան լաւ պատկերացնելուն պատճառն այն է որ ինքն իսկ դերակատարներէն մէկը եղած է: Տեսանեան մարտ մըն է այն որ կը մղուի Քարքէոյ լեռան կողերուն վրայ և աւելի ճշմարտ և աւելի սարսազակցիկ կռիւ մը քան այն մտացածին դիւցազուններուն երեւակայական գիրկընդխառնումը որ Իլլիոնի պարիսպներուն շուրջ տեղի ունեցաւ Յոյն քերթողահօր քնարերգութեան համեմատ:

Բայց թողունք Չենտր Գլակ որ ինք ի հանդէս բերէ իր լեռանց քաջորդիքը և Ասորի մը ներկայացնէ Հայ անպարտելի ախոյեաններն մեր ընթերցողաց որպէսզի հաստատուի թէ մեր Գրողատուական այս ձեռնարկը աւելի աղնիւ շարժաւթ մը ունի քան սոսմային դիւրաւ արդարանալի սակայն անձկամիտ անապարձութիւն մը: Մանաւանդ այսու ճաշակ մը սուսած կ'ըլլանք դարեր առաջ պատրաստուած նկարագրական հատուածի մը որ կարծուածին չսոյ արհամարհելի է:



Ջ Ե Ն Ո Ք Կ Լ Ա Կ

Հ Ա Տ Ո Ւ Ա Ծ Ն Ե Ր

* * *

Ա. Հ Ա Տ Ո Ւ Ա Ծ

Ազա հնչեցուցին զփոզ պատերազմացն և դիմեցին իւրաքանչիւր այր ի դէմ առն դիպանաւորի և զօրքն Հայոց զառաջինն յաղթեցին քրմացնս իսկ ի նոյն ցեղէ Դեմեարեայ, իշխանն Հաշտենից, որ էր ընդ զօրսն Հայոց, կարեալ եօթն հազար արամբ ի քրմաց կողմն ելանէր և սկսաւ կռուիլ ընդ իշխանս Հայոց:

Իբրեւ տեսին զնա զօրքն Հայոց, Լքան և յե՛րկիր կործանեցան, զի այնպիսի էր այրն այն յաղթող և հմուտ պատերազմի և կորովի մինչ զի ամենայն իշխանքն Հայոց դողային ի նմանէ: Եւ յանխնայ սկսաւ արեան ձապաղիս հանել և ամենայն զօրքն բարձին զաղաղակ առ իշխանն Սիւնեաց:

Իսկ նա ձայն տուեալ ասէ. Այ Գայլակորիւն, յիշեցեր զբարս հօր քո և ի նոյն շողղակերութիւն դարձար: Իսկ նա պատասխանի ետ և ասէ ցնա. Այ արծւոյ ձագ, թեւօքդ ես հպարտացեալ բայց եթէ ի շար տկանատացս անկանիցիս՝ ես ցուցանեմ զեղ զիմ զօրութիւնս:

Եւ իշխանն Սիւնեաց շահագործեաց առ թշնամոնսն և յարձակեալ ի վերայ նորա, եհար մրձով ի վերայ սողաւարտին և կարեալ զնա ի զօրացն՝ փախատական արար զնա ի վերայ լերինն ընդ արեւելս կոյս: Եւ հանեալ զնա հանդէպ իննակնեան վանացն՝ դանակաւն կորեաց զգլուխ նորա:

Եւ զմարմինն գահավէժ արարեալ, ասէ. Տեսցեն զքեզ անգեղք, և գիտացեն եթէ արծւոյ է հարեալ նապատակդ: Եւ ինքն դարձաւ, և մնչեւ այսօր Արծուիք ասեն տեղւոյն, Տես էջ ԾԶ.ԾԷ. Զենոբ Կլակ:

* * *

Բ. Հ Ա Տ Ո Ւ Ա Ծ

Այլ զօրքն Հայոց իբրեւ լուան զձայն գուժին ամենեքեան անդ ի բլուրն հասանէին: Իսկ Արձանն յառաջ մատուցեալ՝ սկսաւ թշնամանել զիշխանս Հայոց և ասէ. յառաջ մատիք, ո՞վ գենաւորոյք և ուրացողք զհայրենի ստուածս և թշնամիք բարեւ փառին Գիտանեայ: Ո՞չ գիտէք եթէ այսօր Գիտանէ ի պատերազմ ելեալ է ընդ ձեզ և մատնելոց է կուրութեամբ:

Իսկ իշխանն Արծրունեաց ի մէջ անցեալ, ասէ. Ո՞վ որ խրոխտասդ ի վերայ մեր, եթէ վասն ստուածոցն մարտնչիս՝ սուտ ես. և եթէ վասն երկրիդ՝ բնաւ իսկ անմիտ ես, զի սատ ես իշխանն Անգեղ տանն և Սիւնեաց տանն և այլք ի պատուաւորացն՝ զորս դուք իսկ ձանաչէք:

Եւ Գեմետր, որդին Արձանայ ասէ. Լուարուք մեզ, իշխանքդ Հայոց, այս քառասուն տմբ ես զի ծառայեմք մեծի ստուածոցն և գիտեմք զզօրութիւն նոցա ընդդէմ թշնամեացն. զի ընդ թըշնամիս պաշտօնէից իւրեանց՝ ինքեանք մարտնչին: Արդ, մեր պատերազմաւ ընդդիմանալ ձեզ ո՞չ կարեմք. զի այս տուն է թաւաւորին Հայոց և դուք՝ իշխանք նորա:

Բայց այս ձեզ յայտնի լիցի զի թէպէտ մեր ձեզ յաղթել ոչ կարեմք, սակայն լաւ է այս օր մեռանել մեզ ի վերայ ստուածոցն մերոց, քան զտաճար նոցա ի ձէնջ սպականեալ տեսանել որով և զկեանս ստեցաք և զմահ սիրեցաք: Բայց որ իշխանդ ես Անգեղ տան՝ յառաջ մտախր զի մենամարտեցուք ես և դու:

Յայնժամ ի մէջ անցեալ Արձանն և իշխանն Անգեղ տան, սկսան անցանել շուրջ զմիմեամբք, և աճապարեալ Արձանն եհար տիգաւ ի վերայ բարձից նորա և մերձ տարաւ յընկենուլ զնա: Յայնժամ իշխանն ի վերայ դարձաւ և ասէ. Գիտեա զայս, Արձան զի տեղւոյս այս Արձանն ես կոչելոց և քեզ արձանանալ պիտի այս օր ի տեղւոջս յայտնի:

Եւ ի վեր ամբարձեալ զձեռն իւր՝ իջուցանէր զսուրն ի վերայ աջայ թիկանցն, և ի բաց ձգէր զպարանոցն հանդերձ ձախ թիկամբն և ոտամբ: Եւ նորա յերկիր թաւալէր և կուտեցին արձան ի վերայ նորա և կայ ի թաղման ի նմին տեղւոջն՝ որ և դեռ Արձան կոչեն անունն լերինն մինչև ցայս օր. էջ ԾԷ. Զենոբ Կլակ:

* * *

Գ. Հ Ա Տ Ո Ւ Ա Մ

Իսկ թագաւորն հիւսիսոյ տուեալ զզօրան իւր, գնաց ի Հաշտեանից տափարակն, և առաքեաց թուղթ առ Տրդատ թէ եկ ի վաղիւն տացուք սրտերազմ և եղիցի օր յաւիտենական ի մէջ երկօցունցս, կամ տացես զիշխանն իմ, և հարկս հնգետասան տարւոյ, ապա թէ ոչ, քանդեմ զերկիրդ քօ սրով և գերութեամբ և մահուամբս Արդ ըստ այդմ արա զպատասխանիւդ:

Եւ ընթերցեալ զթուղթն, ոչ արար նմա պատասխանի, այլ յարուցեալ գնաց երեսուն հազար արամբք ի պատերազմ, և երթեալ յանդիման նոցա իջեւանեցաւ ի Մուշեղամարզն Հաշտեանից: Եւ ի վաղիւն սկսան ռազմն դործել և ճակատ յօրինել, և փոզոցս թողեալ պատերազմին դրունս երկու, և դռնապահս տեղեացն զԲաբարտոււնեաց իշխանն կացուցանէր: Իսկ զաջ թեւն զօրուն տայր ի ձեռն իշխանին Սիւնեաց, և զահեակ թեւն ի ձեռն իշխանին Անգեղ տան: Իսկ զգահերէց իշխանն կացոյց թիկնապահս իւր. և այնպէս յօրինեցան երկուքին ճակատքն, և պատրաստեցան ի խումբն:

* *

Դ. Հ Ա Տ Ո Ւ Ա Մ

Ձայն բարձեալ արքայն հիւսիսոյ, ասէր. Արքայդ Հայոց, ինձ մատիրս եւ իբրեւ եկին ընդդէմ իրերաց, սկսան իբրեւ զմրճաւորս քարահատաց, կամ իբրեւ զուսումնասէր որ պատեն զշանթս հրայրեացս, մինն առնոյր և միւսն իջուցանէրս Բանդի արքայն հիւսիսոյ մեծահասակ էր և կորովի իբրեւ զՏրդատ. և բազում կովեալ միւսեանց, ոչ ինչ եղև:

Բայց սկսաւ պահասիլ արքայն հիւսիսոյ. և դիտացեալ եթէ վնասելոց է, և քանդի ճօպանաւոր էր՝ աճապարեաց և ձգեաց զճօպանն, և արգել զաջ թեկն ընդ պարանոցն և փութանակի դարձաւ և կղթեաց զճօպանն, մինչ զի և չկարաց բնաւ շարժել զձեռն Տրդատ:

Եւ մտորակեալ զկուշտ երիվարին զկնի գեղուեհանին, այնպէս փութացեալ մինչ զի ոչ ետ քայլել նմա առաջի իւր տասն քայլս: Իբրեւ եհաս նմա, ասէ. կատարի շուն, խառանեցեր զկնի քո չլացդ: Եւ ամբարձեալ զաջ ձեռն իւր ի վեր իջուցանէր զուսերն:

ի վերայ ձախոյ թիկանն Գեղուեհանի. և անցուցեալ ընդ դօտին, և զողն երիվարին հանդերձ գլխովն բնութանեալ յերկիր ձգեաց:

Եւ այն էր զարմանալին, զի գլուխն և աջ ձեռնն և աջ ոտն ընդ միմեանս, և ուն երիվարին ընդ մէջ հերձեալ թաւալէին: Չոր իբրեւ ետես իշխանն Անգեղ տանն ի վերայ աճեալ զահեակ թեւն, և ձայն տուեալ, ասէր. իշխանդ Սիւնեաց, ի մէջ աճ զգուճդ սյծուցդ, զի անկաւ Հոնն քօշն:

Իսկ նա ընդ մէջ աճեալ, եհաս զզօրան. և անցեալ յաջ թեւապետն հիւսիսոյ, ասէ. Աստեղահաճ, ինձ մատիր և մենամարտեսցուք: Եւ մատեան իրերաց, և աճապարեաց Հիւսիսայինն, և կտրեաց զգլուխ երիվարին Սիւնեաց իշխանին: Իսկ նորա աճեալ գտարն, եհաս զառաջին ոտան երիվարին Հիւսիսայնոյ. և երկուքեան զոյգ ի վայր անկան բուռն հարեալ զմիմեանց:

Իսկ մին ի ծառայից Սիւնեաց իշխանին մղոն տուեալ, ընկեց զամբ ի վայր յերիվարէն. մատուցանէր նմա, ասելով. Արի, Տէր և հեծիրս եւ աճապարեալ նստաւ ի վերայ նորա, և դարձեալ կտրեաց զգլուխ Հիւսիսայնոյ, և ձգեալ ի մտխաղն՝ դարձաւ:

Եւ իբրեւ ետես իշխանն Անգեղ տան զիրան՝ որ եղեն, և զզօրան զի փախտական գնացին, տարա ձեռն ի դործ արկեալ՝ բախեցին պատերազմունս ընդ իրեարս. զոր և թագաւորին զհետ մտեալ մինչեւ ի մուտս արեգականն, յանխնայ կտորեաց որք դիմադարձն գտան:

Եւ իբրեւ ի նուրբ տեղիսն դիմեալք, օթեւանս խնդրէին առնել առ եղերբ դետոյն փոքեր՝ որ անցանէր ընդ գուսառն Հաշտենից, ուր երթայ ընդ արեւելս հիւսիսախառն. և բնակեցան նորա յայնմ կողմանէ և սուքս յայտ կողմանէ: Զ. Գլ.

* *

Ե. Հ Ա Տ Ո Ւ Ա Մ

Իբրեւ սյգն մերկանայր զառաւուտն, պատրաստեցան մնացեալ զօրքն Հիւսիսականացն, և յարձակեցան ի վերայ զօրացն Հայոց, և սկսան կտորել յանխնայ: Եւ այնչափ յանդգնեալ, մինչ զի զիշխանն Ծովաց ի մէջ առեալ բազմօք պատեցան գնովաւ, և ի նեղ անկեալ, մինչ զի ազազակեաց ասելով:

Ո՞ւր ես, իշխանդ Սիւնեաց, հաս ինձ ի թիկունս: Եւ նորա

հասեալ իբրեւ զարթօնիչ արծիւ, հալածեաց զօրսն ի նմանէ: Եւ իբրեւ ետես եթէ խոցեալ էին չարացար ընդ երանօք նորա, առեալ զձեռանէ նորա՝ տարաւ ի բանակն և անդէն մեռաւ:

Բայց զօրապետն Հիւսիսային, որ էր թագուցեալ զկերպաքանս իւր, ի դիշերին արծարծեալ ըզմնացեալ իշխանսն գնալ ի վերայ արքային, արարին որպէս խորհեցանն: Յանկարծ աճապարեալ ի վերայ խորանացն արքայի, կտրեցին զթեւսն ի միմեանց. և հասեալ ի վերայ արքային, խուն մի և ըմբռնեալ էին զարքայն՝ եթէ ոչ էր գունդ մի խուճապեալ Մեհնունեացն առիջ, մինչ ել արքայ ի դրասպակս զօրուն Հիւսիսոյ:

Եւ դիմահարեալ միմեանց արքայն և զօրապետն, մինչ զի կարելի էր խոցեաց զահեակ թեկն Տրդատայ արքային որ բարկացեալ մտնեալ իբրեւ զառիճ յարձակեցաւ ի վերայ նորա, և հարեալ զգլուխ նորա յերկուս ճեղքեաց, և ինքն առաջի եղեալ զզօրսն փախստական արար և տարաւ մինչեւ ի կողմանս Հարքայ, և այլ ոմանք հետամուտ եղեալ գնացին մինչեւ ի կարնոյ քաղաք:

Իբրեւ դարձան թագաւորն և իշխանքն յկրճանն՝ իջին առ Սուրբն Գրիգոր ի տեղին ուր էր Ս. կարապետ, մեծ գոհութիւն մատուծոյ և պատարագս ողջակիցաց մատուցանէին սպիտակ զուարակաց եւ նոխազաց եւ բագում գառանց. և աղքատաց բազում ուղորմութիւնս առնէին: Եւ համար արարեալ՝ դտաւ սպանեալ ի մերոցս հազար և ութսուն. իսկ ի նոցանէ՝ հնգետասան հազար ինն հարիւր քառասուն և երկու. Ձենոք Գլակ.

Վ Ա Ն Ե Ո Ր Ո Շ Վ Ճ Ի Ռ



Վճիռ արձակուելէն ետքը՝ այլևս դատաստան չի մնար. մեր երանաշնորհ նախնեաց մատենագրութիւնը արդիացնողներու խոհականութեան կը թողունք այս ճրջմարտութեան հաւանիլ կամ ոչ: Նախ որչափ գիտենք պէտք է՝ նպաստաւոր և աննպաստ, ամէն առարկութիւն անխտիր մտիկ ընել և թողուլ որ մատենագրին վիճակը հաստատուի. անկէ ետքը կարելի է հեղինակին ճշդուած կացութեան պատշաճեցնել դրական օրէնքին տրամադրութիւնը:

Թող ներքէ ուրեմն մեզ Յարգելի Գր. Խալաթեան գիտել տայ թէ այս արդարութեան տարրական սկզբունքը կ'անտեսէ երբ ՀՍ.Մ.Ե.Մ.Ս.Ս.Կ.Ա.Ն ՌԻՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ չսկսած՝ կը յայտարարէ թէ «Ինք եւս հակառէս է այն հայեացքին ըստ որում Ձեկնոքի գրուածը գոնէ է. Դարու մի Հայի կարկասակի հարկարեղու է, եթէ ոչ աւելի եւս յետին Ը-Թ դարու գործ. Տե՛ս էջ 1 տղ 15.»

Ետքի ըսելիքը առաջ է ըսեր. այս կանխադատութեան հետ նոյն է բանասէրին եզրակացութիւնը, քանի որ կը վճռէ թէ «Կերպպես յետ մղելով Ձեկնոքի Պատմութիւնը Դ. Դարից դեպի Ը-Թ Դար կարող է մտնանիլ ընկել այն հետիւտակի վրայ, որին հաւանականօրէն պատկանում է այդ անվաւեր գրուածքը. դա՛ Տարունոյ Պատմութեան հետիւտակը Մամիկոնեան Եպ. Յովնանն է. Տե՛ս էջ 77, տղ 31.»

Բանասիրուած նիւթին թերն ու գէմը չի պարզուած,

անոր վրայ արձակուած ամէն վճիռ միակողմանի և կանխորոշ է: Յարգելի գրադատին աճադարանքը ո և է չքանդանք չունի, կրնար սպասել մինչև որ խնդիրը լուսաբանուէր: Այլ է պարագան եթէ հասարակութեան կը ներկայանայ ոչ իրրեւ քննադատ, այլ իրրեւ դատախազ. բայց այն ատեն ի հարկէ ուրիշ մը պէտք է քննէ խնդիրին միւս երեսը ի սէր արդարութեան:

Եւ ստուգել Լամեմատական Ուսումնասիրութիւնը կարգացողը շուտ կը համոզուի թէ զայն պատրաստողին կանխակալ կարծիքը արդեւք եղած է իրեն Չենոր Գլակի մասին անվերապահ քննութեան մը ձեռնարկելու: Նոյն իսկ կարելի է հաստատել թէ անկողմնակալ ոգւով չէ կշռած իր արժեքնել մտադրած փաստերը. զայս սպացուցանելու դժուարութիւն չիկայ:

Լազարեան Ռեմարանի Լայ լուղուի ուսուցչապետը սա ծանօթութենէն կը մեկնի թէ «Լ. Յովսէփ Գաթրճեան, Մրքագան Խորհրդանատոյցի Մաս Բ.ի մեջ, յիշեղով Ս. Եփրեմայ աշակերտ Չենորին, գրում է. «Ո՛չ ան Չենոր որ իր համանուն գրով Լայ կարկասանի մըն և է. դարու.» Տես էջ 1 ծանօթութիւն 2.»

Բայց կարկատանքն ի՞նչ է. հինին վրայ ետքէն ձգուած կտորը չէ՞ միթէ. ուստի և այս նկատումէն կը հետեւի թէ ի հարկէ կարկատանքին տակ հին գրութիւնը գոյութիւն ունի: Գարձեալ Լ. Յովսէփ Գաթրճեան կ'ընդունի Ս. Եփրեմայ աշակերտ Չենորի մը գոյութիւնը, ուրիմն առնչութիւն մը կար անշուշտ ո և է կարկատանքի և ո և է Չենորի անուան մէջանել: Ի՞նչ էր վաւերաթուղթ խարդախողին դիտաւորութիւնը, կամ եթէ նախագոյն հարազատ վաւերաթուղթ կոր՝ մ'վ շահ ունէր անոր գոյութենէն: Ուսումնասիրողին կը մնար պրպտել Չենոր Գլակը կարկատողին շարժառիթը և նոյնիւ կը սահմանուէր անոր ինքնութիւնը:

Յարգելի Գր. Սալաթեան անգամ մը միայն կը փորձէ այս ուղղութեամբ հետադասութիւն կատարել. բայց այնքան նախապաշարուած է Յով. Եպ. Մամիկոնեանի դէմ որ տեսնելով թէ իր նախասիրած հետքին վրայ չի գտնուիր՝ իսկոյն ձեռնթափ կ'ըլլայ: Երբէք մաքէն չանցնիր թէ իրական վաւերաթուղթեր գոյութիւն ունեցած կրնան ըլլալ յատկացեալ՝ Յով. Եպ. Մամիկոնեանէն տարբեր անձերու, իսկական շահեր պաշտպանելու և աղաւաղեալ ժամանակին երկարութենէն:

Այսպէս, կը կարծէ թէ Յով. Եպ. Մամիկոնեան «Իր վանքին քանակու մեծաւեծ աւանագեղ ապանովեղ քանաղով. հնազոյն նշանաւոր անձնաւորութիւններու անուամբ կեղծ վաւերաթուղթեր պատրաստած ըլլայ: Տես էջ 61.» Բայց կը մոռնայ թէ նախ այդ ակնարկուած աստիակութեւ մեծամեծ աւանագիւղերն ամբողջովին անուանելու հարկ չէ տեսած Յով. Եպ. Մամիկոնեան և անոնց ամբողջութիւնը գտնելու համար մեզ կը դրկէ այլ վաւերաթուղթի որ կը կոչուի Գիր իշխանաց Մամիկոնեանից. ուստի Չենորի հաւաքած տասը պատճեններուն նպատակը՝ Յարգելի քննադատին Յով. Եպ. Մամիկոնեանի վերագրուած նպատակէն բոլորովին տարբեր է:

Նոյն իսկ Չենոր Գլակէ կ'արտատուենք այն հատուածը որոյ կ'ակնարկէ Յարգելի Գր. Սալաթեան, որպէս զի մեր յայտարարութեան մասին տարակոյս չի մնայ այսպէս: «Եւ Ս. Գրիգոր հիմնարկեաց գեղեղեցիկ եւ անդ եթող պաշտօնեայս եկեղեցոյն զԱնուն եւ զԿրօնիդես: Եւ զԵփրիման՝ հայր հաստատեաց վանաց ընդ ձեռամբ իւրով եւ երկոստան դասակերտս եւ անս, յորոց մին Կուստս եւ Մեկիս եւ Բրեխս եւ Մուշ, եւ Խորնի եւ Կեղի եւ Բագու: Քանզի աւանի եւ սոքա մեծաւեծք որպէս կայ ի գրի իշխանաց Մամիկոնեանից. Տես էջ 37 էջ 309 1 Չենոր 1832 Վեկնիկ:»

Այս յետոյ մեր աշխատասիրութեան յաջորդ մասին մէջ պիտի տեսնենք թէ Զենոբ Գլակի նիւթն է ԱՍՈՐՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ և հաւաքուած տասը պատճէններուն տրամադրութիւնը նոյնն է, այսինքն քաղաքային և հոգեւոր իշխանութեանց կողմանէ շնորհուած վաւերաթուղթերու զօրութեամբ՝ Քրիստոնէութեան ի Հայս նոր սկսած ժամանակ, Տարօն եկող Ասորի կղերին յատկացնել Ս. Կարապետի վանքը և անկէ կախում ունեցող սեպհական կալուածներ :

Արդ «Ամենայն գաւառաց Հայոց եպիսկոպոսունք պիտոյ են և քահանայք : Զի թէպէտ ոմանք ուստեք ուստեք եկեալ են ժողովեալ, բայց զի՞ ոչ են այնքիկ առ 620 գաւառս Հայոց : Զի դեռ մանկունք երկրիս ի դպրոց են և ոչ ոք ի նոցանէ բաւական է քահանայութեան : Արդ ամենայն վստահութեամբ շիութացարուք գալ զկնի արանցդ զոր յղեցաք առ ձեզ : Եւ եթէ դայցէք, զամենայն երկիրդ Եկեղեաց և Հարքայ ձեր առաջի առնեմք, յոր վիճակի և բնակեցիք ձեր եղիցի և որք զկնի ձեր . Տես էջ 13, տող 4—18. Զենոբ 1832 Վենետիկ :»

Եւ Ասորի կղերը անգամ մը մեր երկիրը դալէն վերջ՝ իր գլուխ ունենալով Զենոբ, այնքան նախանձախնդիր եղաւ իր այս կալուածատիրական իրաւանց որ նոյն իսկ այդ սեպհականութեանց պարգեւատուն, զՍ. Գրիգոր Լուսաւորիչ, երբ եկաւ յԱւետեաց բլուրն առ Անան և Կրօնիդէս որպէս զի (ի քարայրին⁽¹⁾ որ ի հարաւակողմն արեւելեան Քարքէոյ լեռան գոտանէր և ուր էին Դարասիոս⁽²⁾ խուցը նոցա,) ճգնէր իր ձեռութեան

օրերուն մէջ, զինքը առօք փառօք չորս ամիսէն վնասեցին բսելով «Գնա յանապատ յանմարդարնակ տեղիս . Տես էջ 7 տող 4 Պատ . Տարօնոյ Յով . Եպ . Մամիկոնեան 1832 Վենետիկ :

Արդարեւ Ասորիք յաջողեցան երկար ատեն Ս. Կարապետի վանհայրութեան մէջ իրարու յաջորդել, և իրենց տղզին վերապահել այս հարուստ մենաստանին կալուածոց վայելումը . մինչեւ որ Հայ կղերական տարրը յետ ժամանակաց զօրանալով սկսաւ առաւելակշիռ դեր մը կատարել և վերջապէս «Հայ Թողիկ փոխեաց գամենայն կարգս եւ զԱսորոց ցեղսն քնաւ հաշածական արար ի վանացն . Տես էջ 59 տող 10. Յիշատակարան Պատ . Տարօնոյ Յով . Եպ . Մամիկոնեան 1832 Վենետիկ :

ԱՍՈՐԻ ՎԱՆԱՀԱՅՐԻ Ս. ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՆՈՒՑ

Ա. Զենոբ	տարի 20	ԺԱ. Ներսէս	տարի 7
Բ. Եպիսիան	» 30	ԺԲ. Յովհաննէս	» 3
Գ. Ստեփաննոս	» 15	ԺԳ. Սահակ	» 5
Դ. Եփրեմ	» 28	ԺԴ. Յովսէփ	» 6
Ե. Յովհաննէս	» 10	ԺԵ. Բարթողիմէոս	» 4
Զ. Ղիմիսդոս	» 10	ԺԶ. Աթանաս	» 10
Է. Մարկոս	» 18	ԺԷ. Կոմիտաս	» 8
Ը. Կիւրեղ	» 22	ԺԸ. Ստեփաննոս	» 6
Թ. Գրիգոր	» 6	ԺԹ. Բարսեղ	» 8
Ժ. Անդրէաս	» 11	Ի. ԹԱԴԷՈՍ (Թողիկ)	30

Այսպէս Ասորի և Հայ կղերին մէջտեղ Ս. Կարապետի վանուց սեպհականատիրութեան կախ մը կար որ վերջացաւ Հայոց յաղթանակով :

(1) Տես էջ 9 տող 13 Պատ . Տարօնոյ Յ. Մ. 1832. Վենետիկ :

(2) Տես էջ 41. տող 21 Զենոբ Գլակ 1832. Վենետիկ :

Ուրեմն Յովհան Եպ. Մամիկոնեան այս այլամերձ և օտարառեաց ընթացքին արձագանք ըլլալէն վերջն ալ դեռ նոյն օտար Ասորի կղերին ի նպաստ խմբադրուած կեղծ վաւերաթղթերու յերկրողը կը հաշտուի: Այս թուղթ կեղծելու վարկածը սրչափ անպատուարեր է Հայ եպիսկոպոսի մը համար նոյնչափ ալ անհիմն է: Եթէ իրեն Յով. Եպ. Մամիկոնեանի մնար՝ շատոնց մէկ անգամէն կը ջնջէր մէջտեղէն կը վերցնէր այն փաստաբերը որ հայ կղերական դասակարգի իրաւունքները միշտ ասակուսական ենթակայ կը դարձնէին:

Ուրեմն ի՞նչպէս կըլլայ որ Յով. Եպ. Մամիկոնեան Ասորոց շահը սպառնալոյ տասը պատճէն վաւերաթղթերը չէ փճացուցեր: Գոնէ այդ մասը մենք իրեն դիւրացնենք: Յով. Եպ. Մամիկոնեան միամիտ եկեղեցական մըն էր ուստի զգաց երկիւղալի պատկառանք մը Հայ Քրիստոնէական Եղեղեցի սկզբնաւորողին յիշատակին հանդէպ որ իրեն համար նուիրական եղող Ս. Գրիգոր Լուսաւորչի գրիչէն ելած թուղթերը մէջտեղէն վերցնելու արգելք եղաւ:

Եւ ահա ճիշդ այդ նպատակով Ասորիք հին գրչագիրներու ճակատը նոյն իսկ Արքայն Գրիգոր Լուսաւորչի պատկերը կը ղեակողէին իրենց ի նպաստ արուած պատճէն վաւերաթղթերը անձեռնմխելի դարձնելու համար: Բայց որպէս զի ձրի ենթադրութիւն չի կարծուի՝ նոյն հայրապետին նուիրական պատկերը Կ. Պոլսոյ Չենոր Գրակի 1708ի սպազրութիւնէն նմանահաներով կը ներկայացնենք մեր ընթերցողաց:



Պատմեցից յաւաւօտու զտորմութիւն քո •
 և զձլմարտութիւն քո ՚ի գիշերի: •
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Արդ Չենոր Գրակի վաւերականութեան միջին խնդիրը լուսաբանելու յարմարագոյն եղանակը արդեօք Չենորի 1832ի սպազրութիւնը այսինչ այսինչ արտաքին հեղինակներու հետ թաղպասե՞րը պիտի ըլլար: . . .

Իսկապէս կ'ախտոսանք այս մասին . 1832ի սպա-
գրութեան բանասիրական արժէքը կը սահմանուի Վենե-
տիկի վանքի երբեմնի բազմահմուտ և արդիւնաշատ
Մխիթարեան Հարց կողմանէ ամենայն անկեղծութեամբ .
այսպէս :

«Որպէս գրեթէ անենայն շարագրած ի ձեռն գրչա-
գրաց հասնայք առ մեզ, եւս առաւել սա ժամանակաց
երկայնութեամբ աղաւաղեալ գտանի: Չսպազիրս զայս ա-
րարաբ, հնդեակ օրինակաց բաղդասութեամբ ըստ կարի
ուղղագրեալ: Ուրեմ ուրեմ էիմ եւ հաստած ինչ, որ քե-
պէս յերիս եւ յորս օրինակս պակասէիմ, այլ մեք ոչ քո-
ղաք զայնս ի բաց: Մանաւանդ զի երեւի ուրուք ի յետնոց
զհաստածսն զայնոսիկ կրճատեալ՝ ազահեղով ի ժամանակն
եւ ի մագաղաք: Բայց քեպէսեւ համարիցիմ հաստածսն
այն յետոյ յաւելեալ, այլ կամ նոյն իսկ մատենագրիմ եւ
կամ ուրուք ի յարդրաց նորա: Տես Ձեկոյց Ձեկոք 1832.
Վեներեիկ.»

Ահա, այս «հաստածսն այն համարիցիմ յետոյ յա-
ւելեալ» ըստած սպազրութեան վրայ է որ Լազարեան
ճեմարանի Հայ լիզուի ուսուցչապետը կ'երթայ կուզայ
և մեր բաղդէն իր համեմատական ուսումնասիրութեան
խախտուտ հիմը կը զետեղէ: Ամէն մարդ իրաւունք ունի
պնդելու թէ Ձեկոքի արտաքին հեղինակներու հետ նմա-
նութիւն ունեցած հաստածները ճիշդ անոնք են որ
1832ի սպազրութեան ծառայող հինգ օրինակներէ չորսին
մէջ չկային և յաւելուած կը համարուէին: Ուստի աւելի
աղէկ չէ՞ր ըլլար որ փոխանակ արտաքին հեղինակներու
հետ բաղդատելու: Ձեկոք Գլակի այլ և այլ գրչագիրները
իրարու հետ բաղդատէր և ստուգագոյն բնագիր մը որո-
չէր իր համեմատական ուսումնասիրութեան:

Ձեկք ընդունիր որ Յարգելի Գր. Խալաթեան իր
սովորական լրջութեամբ վարուած ըլլայ երբ նոյնիսկ իր

դասախօսած «Լազարեան Ճեմարանի Մանագիտական
դաստիարակների (Լիկեոնի) Մատենադարանում կայ Ձեկոքի
Պատմութեան մի բաղդասութիւն (ձեռագիր) Ս. Էջմիածնի
5 ձեռագիր եւ 2 սպազրեալ հրատարակութիւնների հետ
աշխատասիրութեամբ Պր. Ա. Պիտանեանցի 1891 թ.) Տես
եջ ծանօթ. 3» Եւ այդ թանկագին օժանդակէն չօգտուիր
իր Համեմատական ուսումնասիրութեան մէջ:

Արդ քանի որ Պր. Ա. Պիտանեանցի շահեկան ձե-
ուագիրը Լազարեան Ճեմարանի մասնագիտական դասա-
բաններու Մատենադարանին մէջ մըլտուելու դասա-
պարտուած է. մենք՝ մեր սահմանափակ միջոցներուն
մեզ արտօնած չափով, պիտի ջանանք Ձեկոք Գլակի
այլևայլ ժամանակի գրչագիր օրինակաց իրարու հետ հա-
մեմատուելու կարեւորութիւնը երեւան հանել, երկու
սպազիր Ձեկոք Գլակներէ մի քանի էջ իրարու հետ
բաղդատելով:

Արդէն տեսանք թէ Արքայն Գրիգոր Լուսաւորչի
պատկերը 1708 Կ. Պոլսոյ սպազրութեան ճակատը դըր-
ուելով կը նովանաւորէ ամբողջ գիրքը և անոր վաւե-
րականութեան կնիքը կուտայ, ինչ որ կը պակսի 1832ի
Վենետիկեան սպազրութեան սկիզբը: Հիմա մեր գրքին
հանդիպակաց էջերուն վրայ բաղդատութեան դնենք
1708 և 1832ի սպազրութեանց կողքերը. այսպէս



Այս զուգադրուած կողքերու նմանահանութիւնը շատ նշանակալից է և կը հաստատէ թէ երբ մեզի ժամանակով մերձաւոր սպաղիք օրինակէն դիմենք Չենորի նախասխալ օրինակին՝ նոյն համեմատութեամբ բնագրի ընթերցուածոց իմաստի կնճռոտութիւնները կը պարզուին :

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆԻ

ՆԱԽՆԵԱՑ


ԶԵՆՈՒ ԳԼԱԿ ԱՍՈՐԻ

Արդարեւ, Վենետիկի տպագրութիւնը պատրաստող պատուական Մխիթարեանք դժուարութիւն կը կրէին իրենց հինգ գրչագրաց մակագրի առեղծուածային ԶՈՐ ԹԱՐԳՄԱՆԵԱՑ ԶԵՆՈՒ ԱՍՈՐԻ հատուածը, և գրքին տպագրութեան սկիզբը իրենց դրած Զեկոյցին մէջ ասիպ-

†
Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

† **ԵՐԿՐԻՆ ՏԱՐՕՆՈՅ**

*Զոր գրեաց Զենոբ աստ
բւոյ եպիսկոպոսն. Հրա-
մանաւ Լուսաւորչին
Մերոյ Սրբոյն
Գրիգորի*



Պատմական այսմիկ սա	ւիս.
Ականջադրուկ թէ եզի	ցիս.
Ղօղել գործոց մերոյ տոհ	միս.
Տեղեակ ոմանցն առ լինի	ցիս:
է	Պատ

ուած էին յայտարարել թէ «եքե գրարգմանելն ոք փո-
խանակ պատմագրեոյ առցե, եւ հաւարիցի զսա հայերէն
գրեալ՝ ոչ ինչ կանակարե գիմաստ բանին. Տես Զեկոյց
եջ 5 տղ 15. Զենոբ 1832 Վենետիկ.»

Այս գծուարութիւնը անտիջապէս կը հարթուի

ՊԱՏՄՈՒԹԻԻՆ
Տ Ա Ր Օ Ն Ո Յ

ԶՈՐ ԹԱՐԳԻՄԱՆԵԱՅ


ԶԵՆՈՒԲ ԱՍՈՐԻ



Ի ՎԵՆԵՏԻԿ
Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ

ՅԱՄԻ 1832 ՌՄՁԱ

1832ի տպագրութենէն 124 տարի առաջ կատարուած
1708ի տպագրութեամբ քանի որ նոն բացէ ի բաց կ'ըսուի.
«Պատմութիւն երկրին Տարօնոյ զոր գրեաց Զենոբ Աստրոց
եպիսկոպոսն հրամանաւ Լուսաւորչին մերոյ Սրբոյն Գրի-
գորի. Տես կողմ եջ 2 Զենոբ. 1708 Կ. Պոլիս:»



* Պատճէն Լ'աջին Սրբոյն Գրեգորի զոր գրեաց և յղեաց ի կետարիս առ Սբ Զայրայեան Կ'Լոնդէս : I

Ս Ի ՅՆՆՈՒՍՏ ՊԼՏ
Նեալ և ի մարդկանէ փառաւոր
րեալ երկոս երանեալ ան
Թ և



Բայց ինչպէ՞ս կ'ըլլայ որ վեհնախկին Մխիթարեան բաղնիսմուտ Հարք Կ. Պոլսոյ տպագրութենէն չեն օգտուիր : Ասոր բացատրութիւնը շատ դիւրին է գտնել ժամանակին կրօնական երկպառակութեանց մէջ և այն ողբալի բաժանման մէջ որ այս գիրքին տպագրութենէն

ԶԵՆՈՒԱՅ ԳԼԱԿԱՅ

ԱՍՈՐԻՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՏԱՐՕՆՈՅ



Պատճէն առաջին սրբոյն Գրեգորի զոր առաքեաց ի կետարիս առ Ղեւոնդէ

ՉԱՌ Ի ՎԵՐՈՒՍՏ պատուեալ և ՚ի մարդկանէ գտլեալ, երկոս երանեալ սեառն և

տարի մը վերջ 1833ին տեղի ունեցաւ Հայ կաթողիկ հասարակութեան զատ պատրիարք մը արուելով և անչուշտ՝ այդ տաք կռիւններու միջոցին, պիտի չի կրնային իրենց ուղղափառութեան արատ բերել օգտուելով Պաղտասար զպրի հսկողութեամբ տպագրուած Զենոր Գլակէ :

1832ի սպագրութեան (texte) օրինակը 1708ի պատճէնի մէջ արուածէն աւելի ստորագաս զիրք մը կը յատկացնէ Կեսարիոյ Հայրապետին և ստուգիւ յԱստուծոյ պատուէն եւ ի մարդկանե փառաւորեալ, երիցս երանեալ, աստուածարեալ Սուրբ Հայրապետն Ղեւոնդիս այնչափ կ'անշքանայ որ կ'ըլլայ ոմն Ղեւոնդիէ հաղիւ արժանի կոչուելու ՁՍՈՒ Ի ՎԵՐՈՒՍՏ պատուէալ եւ ի մարդկանե գովեալ :

Ո՞ր հայրապետը կար Ս. Ղեւոնդիսի և անոր ի ՆՈՐ Հռովմ փոխադրուող յաջորդներուն գերագահութեան մրցակից . միլ շահ ունէր իր գործակալներուն ձեռքով այս խտրուէս ի մարդկանէ փառաւորեալ անձին անխառունակ զիրք մը նշանակել տարու : Նախկին դարուց քրիստոնէական եկեղեցւոյն մէջ մարդկային ունայնատութեան նոր ծայր տուող յաւակնութիւնը մղեց Յոյն (Orthodoxe) ուղղափառ եկեղեցին իր հոգեւոր գլուխը բարձրացնելու (œuménique) օրեգրական Հայրապետութեան :

Արդ , Ս. Կոստանդիանոս կայսրը (306-337) իր աշխարհածաւալ ինքնակալութեան գահը երբ արեւմուտքէն փոխադրեց արեւելք՝ այնու ՀԻՆ Հռովմին ճսխութիւնը մերկացնելով , չքեղապարզեց ՆՈՐ Հռովմը և Յոյն կղերը իր հիմնած մայրաքաղաքին մէջ փառաւորելով՝ անոր յարածուն խղճը մարմնաւորեց և սուաջնակարգ զիրք մը ստորակեց Յոյն (Orthodoxe) ուղղափառ եկեղեցւոյ պետերուն և Եւսեբիոս (267-338) եպիսկոպոսէն մկրտուեցաւ . նիկիոյի իր մեանելու ատենը :

Այդ միջոցին Իտալիոյ խորը լքուած նախկին մայրաքաղաքին մէջ ինքնագլուխ մնացած Լատին (catholique) ուղղափառ եկեղեցւոյ պետերը ատեն մը շնորհալուրի մնալէ վերջ՝ իրենց մեկուսացման մէջ , առ տակաւ տակաւ նոպասաւորուեցան աշխարհային վեհապետին բա-

ցակայութենէն և ինքզինքնուն տուին բացարձակութեան հանգամանք մը որ արեւելեան և արեւմտեան եկեղեցիները երկիւղեղեց և գերագահութեան անպատեհ խնդրոյ մը ծագում տուաւ :

Մրցակից եկեղեցիներու բարեմիտ հոգեւորականներ իրենց ջերմ եռանդէն մղուած բարեմիտ բայց ոչ գովելի միջոցներու անշուշտ զիմեցին , մանաւանդ որ շիթութեան առիթներ չէին պակսեր : Ս. Կոստանդիանոսի մըտերիմ Եւսեբիոսը կարելի էր շիթել յամին 310 պապական գահը բարձրացող Ս. Եւսեբիոսի հետ (Տես էջ 671 Ազգաթանգեղոս 1835 Վենետիկ Սեղբեսարոս ըստ Օր . Բ . Գ . Զ . : Եւսեբիոս ըստ Օր . Ա . Դ . և Յոյն) : ՆՈՐ Հռովմին ստորոգելին մուցուելով կրնար տեղափոխուիլ ՀԻՆ Հռովմի հետ :

Ահա այս պարագաներու բերումով և գաղափարաց զուգորդութեամբ յերկրուեցան ի մեզ այնքան համալուար գաշանց թուղթը և Ս. Գրիգոր Լուսաւորչի ի Հռովմ Սեղբեսարոս Հայրապետին սաքը երթալու անհիմն զրոյցը , որ սրտածաւած գայթակղութիւնով , երբեմն այնքան վարկարեկ ըրաւ իրական ակնածանքի արժանի պատուական լատին հայրապետներ :

Իրագեղները կը խորհին թէ Վատիկանի ճշմարիտ շահը բմբանել չի կրցող մոլեռանդներու կողմէ՝ «ձեռագրաց մեջ այլ եւ այլ փոփոխութիւններ մտած եւ եւ ըստ այնմ ալ սպագրուած ի յեսնոց ոչ շոկ ըստ կանս փոխելով շարագրութեան կերպը՝ այլ զանազան յարեղումներ ալ փրակ ընելով : Տես էջ 207 Պատ . Հայ դպրութեան Բ . Նոր մատենագրութիւն 1878 Վեներիկ :»

Ահա և մեր 1708ի և 1832ի Ձեռնոր Գլուխի մի քանի էջերու զուգորդութիւնը զայս կը հաստատէ . չէ՞ մի որ այս երկու սպագրութեանց ամէն մէկ էջերուն և տողերուն մէջ նոյն կարգի տարածայնութիւններ կան , որով

կը հաստատուի Զենոք Գլակի վաւերական ըլլալը և սակայն ձեռնամուխ գրիչներու կողմէ յետոյ խեղաթիւրուիլը:

Բայց յարգելի Գր. Խալաթեան՝ որ Զենոք Գլակի վրայ քիչ մը արտոյնօք անվաւերութեան կանխորոշ վճիռը կ'արձակէ, ինքն ալ շատ լաւ գիտած է թէ «Ռերիչներից Անդրէի եւ Ղուկասու եղխարհների պատմութիւնը ճոխացուել է Պետրոս եւ Պողոսի մատուցներով եւ սրդիկն ի դեպ թե անդեպ Հռոմի յիշատակութիւնը Զենոքի հոյ 11, 14, 16, 17, 23, 24 եւ 49 եւ Պողոս Պետրոս սուսիւնների եղխարների Հայաստան բերուելու աւանդութիւնը որպէս եւ սուսաւորաց պահոց ՀՌՈՎՄԱՅ ՍԵՂԲԵՍՏՐՈՍ Հայրապետից ընդունուիլը Թ-Յ դարու ազդեցութեան նշան համարելու է, Տես հոյ 71-72:

Միայն թէ մեր ըսելիքը ինք ըսելէն ետքը և ճշմարտութեան այսքան մօտենալէն վերջ՝ չենք գիտեր ինչո՞ւ յանկարծ Լազարեան վարժարանի հայ լեզուի ուսուցչապետը «չե կրանենում այս առթիւ երկար քննութեանց մեջ մտնել. Տես հոյ 71:» Ուսկից կը քաշուի. ուսկից վախճանալիք տեղ մը ունի: Զէ՞ մի որ փոխանակ Վիլնայի կարելի էր իր գիրքը Թիֆլիզ հրատարակել և Հանդէս Ամսօրեայի տեղ Արարատ կրնար իր յօդուածները հիւրընկալել:

Եւ գիտնալէ վերջ թէ՛ «Ս. Էջմիածնաց մատենադարանում ԺԻ դարից մնացած գրչագիր Զենոք Գլակի եզակիում. Տես հոյ 14 ծանօթութիւն:» Արդեօք ճիշդ այդ պատճառաւ եկեր գացեր անկէց 600 տարի ետքը սպազրուած գրքի մը վրայ հիմներ է իր կանխորոշ վճիռը. ախտո՞ս գիրք մը՝ որուն աղաւաղուած ըլլալուն կը վկայեն նոյն իսկ գայն հրատարակողներ իրենց զեկոյցին մէջ:

Արդեօք Վենետիկ աւելի՞ մօտ էր իրեն քան Ս. Էջմիածին որ հինգ անթուակիր և այլալուծ օրինակ-

ներու վրայէ տպուած գիրքէ մը դատելով՝ առանց քաշուելու ի լուր աշխարհի կը հռչակէ թէ Յովհաննէս եպ. Մամիկոնեանն է այդ անվաւեր Զենոք Գլակի կարկատողը: Ո՛չ, այդպէս արդիականութիւն չըլլար. թող ներքէ մեղի դիտել տալ Յարգելի Քննադատին թէ նախ պէտք է միւլենոյն Զենոք Գլակի այլ և այլ օրինակները իրարու համեմատել՝ և թուականով հնագոյն և նուազ աղաւաղուածը քննադատութեան հիմ քոնել:

Սակայն, մենք այս ամէն քննադատութեան պայմաններու դանցառութիւններէն վերջն ալ ի վիճակի ենք հաստատելու թէ ոչինչ կրցած է հաստատել և յայտնածը հակասական գաղափարներ են միայն. ոչ գիտէ Զենոք Գլակի ո՞ր դարու մէջ գրուած ըլլալը և ոչ գիտէ անոր որու կողմէ կարկատուած ըլլալը:

Իր միակողմանի համեմատական ուսումնասիրութեան օձապսոյտ Լարիւրիսթոսին մէջ՝ կը հետապնդենք Լազարեան ճեմարանի հայ լեզուի ուսուցչապետը: Գ. դարէն մինչև Ժ. դար ուղածին պէս ետ առաջ տարեր բերեր է Յովհ. եպ. Մամիկոնեանի վերագրած այս գիրքը. անգամ մը կեցեր է Է. դարու վրայ, յետոյ քշուեր է մինչև Թ. դար, Թ. դարէն ցատկեր է Ժ. դար, հուսկ ուրեմն Լ—Թ դարերու մէջտեղ տարուբերեր է:

Ո՛հ, խկապէս տարօրինակ է Յարգելի Գր. Խալաթեանի այս ծիւղանքը, և Յովհ. եպ. Մամիկոնեանի առունը լրջնելէն ետքը՝ իրմէ կապասուէր աւելի կտրուկ ընթացք մը: Ո՞վ պիտի հաւատայ եթէ աչքովը չը տեսնէ և չը ստուգէ, հետեւարար տարակոյսներու այս ելեէջը կը ցանկագրենք ի միամտութիւն ընթերցողաց:

ՀԱՎԱՍՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐ

ԳՐ. ԽԱԼԱԹԵԱՆՑԻ

Ա. էջ. 1. տող. 17. **Զենորի** գրուածքը արդարև է դարու մի հայի կարկասանք համարելու է:

Բ. Ուղղելիք և յաւելուածք. — **Զենորի** գրուածքը գոնէ է դարու մի հայի կարկասանք համարելու է եթէ ոչ աւելի յետին Ը—Թ դարու դործ:

Գ. էջ 72. տող. 8. Իմ կարծիքով Պօղոս Պետրոսի մասունքների ի Հայս բերուիլը և Հռոմայ յիշատակութիւնը ի դէպ թէ անդէպ և ՍԵՂԲԵՍՏՐՈՍ Հայրապետից ընդունուիլը Թ—Ժ դարու ազդեցութեան նշան համարելու է:

Դ. էջ 77. տող 32. Յետ մղելով **Զենորի** պատմութիւնը Դ. դարից դէպ ի է—Թ դարը՝ կարող ենք մասնանիշ ընել և այն հեղինակի վերայ որին հաւանակաւորեմ պատկանում է այդ անվաւեր գրուածքը, դա՛ ինքն է Մամիկոնեան Եպ. Յովհանն:

Հիմա ընթերցողներու դատաստանին թողունք. **Զենոր** Գլակ մը կայ մէջտեղը, և չենք գիտեր ճիշդ թէ Դ դարու՞ կը վերաբերի, թէ է դարու կը վերաբերի. թէ Ը դարու՞ կը վերաբերի, թէ Թ դարու կը վերաբերի. թէ Ժ դարու կը վերաբերի. չենք ալ գիտեր թէ Յովհան Եպ. Մամիկոնեան ինքն է գրեր թէ ուրիշը և անոր կարկասանքը ըլլալը հաւանական կը նկատենք: Ուրեմն ինչ որոշած եղանք. կրցանք ո և է վախճանի հասնիլ:

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՄԲ մը տեսանք թէ նոյն իսկ 1832ի տպագրութիւնը անվերապահ ողւով աչքէ անցունողը կը կռահէր թէ Գլակայ հարուստ մենաստանին սեպհակամատիրութեան առթիւ վէճի մէջ էին երկար դարեր Հայ և Ասորի կղերը, թէ **Զենորի** ձե-


ուամբ հաւաքուած պատճէններ կը կազմեն փաստաթղթեր որոնց կաթնելով Ասորիք իրենց կարուածական իրաւունք կը հաստատեն: Ուստի Յով. Եպ. Մամիկոնեան, չէ թէ չեղած տեղէն այդ կարգի թղթեր յերկրել՝ այլ նոյն իսկ եղածներն ալ փճացնելու մէջ չահ ունէր և անչուշտ պիտի փճացնէր ալ եթէ փաստաթուղթերը նուիրագործող Ս. Գ. Լուսաւորչի երկիւղը չըլլար:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՄԲ տեսանք թէ երկու տպագիրներ իրարմէ կը տարբերին, և տողէ տող, էջէ էջ, մէկ տպագրութիւնէն միւսը զանազանութիւն կայ: Նոյնպէս են նաև գրչագիր օրինակները. ինչ որ ասացոյց է վաւերական սկզբնագրին խեղաթիւրուած ըլլալուն:

ԵՐՐՈՐԴ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՄԲ տեսանք թէ ի դէպ թէ անդէպ Հռոմի յիշատակութիւնը յետագայ դարերու մէջ, ձեռնամուխ գրիչ մը ենթադրել կուտայ:

Ուրեմն միայն մէկ ելք մը կը մնար Յարգելի Գր. Ապաթեանի, քանի որ որոշ վախճանի մը յանգած չէր, պէտք էր տակաւին սպասել և իր խօսքովը «հաս ու կոսոր, պասառ պասառ եւ անասեղի կերպով ամբողջութիւնից ֆաշուած հաւնուած կոսորների վրայ որով միայն արուեստապէս՝ ևս եւ թռնագրու կերպով կցուած եւ իրարու հետ. Տես էջ 77 տող 3.» զգուշութեամբ քակել, կարկասանքը մէկդի վերցնել որպէս զի տակի հինը մէջ տեղ ելլէ՝ ինչպէս որ էր ի սկզբան և այսպէս իր քննադատութեան ենթակայէն քննադատելի առարկային հասնիլ:

Ք Ն Ն Ա Դ Ա Տ Ո Ւ Թ Ե Ա Ն
ԱՌԱՐԿԱՆ ԵՒ ԵՆԹԱԿԱՆ



Մեր նախնեաց անձանօթ եղող արդիական քննադատութեան հակակռիւն յետահար խստութիւններուն կ'ենթարկենք մեր վաղեմի մասնադիրները և անշուշտ ասիկայ մեզի պզտիկ վառք մը չենք սեպեր . քանի որ ի հեճուկս ազգայնամոլներու , մեր հմտութեան չափին վրայ կ'աւելցնենք մեր անխարականութեան պարծանքը : Բայց զէթ արդարութիւնը կը պահանջէ որ նաև մենք յարգենք մեր նախալարկած դրութեան տարրական սկզբունքը մեր անողոք քննադատութեան պահուն , և մեր ածիւնացեալ հեղինակներու զիրքերը խօսեցնել տանք ի պաշտպանութիւն իրենց դասին :

Ասօր համար է արդեօք որ մեր ձերուկ մատենագիրները նախ երիտասարդացնելու հոգ կը տանինք որպէս զի մեր ետեւէն հասնող արդիական ընկերը իրաւունք ունենայ դոչելու թէ այսինչ հեղինակը իրեն վերագրուած ժամանակէն շատ ետքը գրուած է : Արդարև հին գրչագրի մը անհասկնալի մնացած հատուածները մեր ըմբռնումներով իմաստին համեմատ կը սրբազրենք և ինչպէս տեսանք , մէկ անգամէն 666 փոփոխութիւններ կը մտցնենք անոր ասոր դրամին մէջ առանց հարցնելու թէ արդեօք մեր կատարած սրբազրութեանց համար հաճութիւն ունի՞ն նոյն գրութեանց նախկին տէրերը . (Տես էջ 15 այս գրքին) :

Եւ զիսնալով թէ ընագիրները ըստ կամս փոխուած և վրանին զանազան յաւելուածներ ալ եղած են (Տես

էջ 52 սող 21 այս գրքին) և այնպէս ալ տպագրուած չեն ընդունիր որ Զենոբ Գլակ վաւերական սկզբնագիր մը ունենայ և ԺԳ կամ ԺԴ դարու մէջ խեղաթիւրուած առ այս շահ ունեցողներու կողմէ : Բայց աւելի զիւրին կուզայ այս ազուապուած գիրքը Յով . եպ . Մամիկոնեանի շինծուն հաշակել առանց օրինաւոր աւարկութեան :

Արդ , խօսքը մասնաւորելով Յարգելի Գր . Խալաթեանի , ազնիւ պարստաւաղատը մեղ կրնա՞յ խմացնել թէ Զենոբ Գլակը , Գ . դարէ մինչև Ժ . դար , յաջորդ դարերուն ամէն մէկուն վրայ պտացնելէն ետքը և հաւանականութեան վրայ հիմնուելով Հայ եկեղեցւոյ Հովիւ մը կարկաստող հաշակելէն վերջ , դոնէ ձեռք անցուցած ըլլայ անոր վատահամբաւեալ (Լ-Թ) դարու նախագիր (prototype) շինծուն : Նոր հեղինակին նոր երկը մէջտեղ կը դնեն , հին գրողին հին գրութիւնը երեւան կը հանեն , առանց այդ վաւերական (authentique) նախագրերու ով ինչ ըսէ անվաւեր և ենթադրական է :

Մանաւանդ ուղղումսութիւնը կը պահանջէ մենէ որ դատափետեալին ալ պատեհութիւն տանք քանի մը խօսք խօսելու ի պաշտպանութիւն իր դասին : Յարգելի Գր . Խալաթեան միթէ չը՞ զիտեր թէ Տարօնայ պատմագիրը իր ՅԻՇԱՏԱԿԱՐՄԱՆԸ ունի և հոն տրուած բացատրութիւնները պէտք էին իր ուշադրութիւնը գրաւել , զանոնք կը յանձնենք մեր ընթերցողներուն զնահատութեան :

* * *

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ՅՈՎՀԱՆ ԵՊ. ՄԱՄԻԿՈՆԵԱՆԻ

ժամանակագրութիւնս այս՝ սկսեալ առ Սրբով Գրիգորիւ Զե-
նոբայ Ասորոյ ի նոյն եկեղեցին, հսչի ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՍՈՐԻՈՅ:
Զի այն հարանց անուանքն որ գրեալ կան մինչեւ ի Թողիկ, ամե-
նեքեան Ասորիք էին, և ասորի գրով և պաշտամամբ վարեալ էին
մինչեւ ի Թողիկ: Եւ նա փոխեաց զամենայն կարգս և զԱսորոց
ցեղոն բնաւ հաղածական արար ի վանացն:

Այլ թէ ինչ գործեցաւ ի Տրդատայ մինչ ի Խարով՝ ի ՏԱՆՍ
ՄԱՄԻԿՈՆԵՆԻՅ՝ յետ բազում որոնման տեղեկացայ յոմանց թէ՛ ի
կողմանս Ուռնայի է կրօնաւոր ուն անուն Մարմուտ և երթեալ
առ նա գտի առ նմա գիրք մը հին գրեալ ի յիննականեան վանան
և նա ի զօրաց ուստիք ի Պարսից կամ այլոց ունէր զգիրսն: Եւ
Թարգմանեալ ի նմանէ 28 պատճէն պատմութեան և 10 որ ի գրի
յառաջմտէ առ իս կայր ի մի գիր հաւաքելով թողիմանկանց ե-
կեղեցւոյ:

Արդ որ ինչ զինի մեր գործիցին՝ գրեալ գիցեն ի սմո եկ-
եալքն զինի մեր, զի այսպէս ընկալաք պատուէր ի հարցնս եւ
խնդրեմ ի ձէնց ես Յովհաննէս եպիսկոպոսս մի ծաղր թուեցին
բանքս այլ և ԶՍԱԿՈՒ ՊՍՏՃԵՆՈՒ ԻՄ գրեալիք ընդ այլ գրեցոցդ
ի սմա: Իսկ թէ թերի մասք կալցին շարագրեալ՝ թերի և ինքեանք
ընկալցին զվարձս: Տես էջ ժե—ժի: պատմութիւն Տարօնոյ 1708
Կ. Պոլիս:

Այս յիշատակարանը կ'ակնարկէ իրարմէ տարբեր
երեք պատմութիւններու. Ա. ինքնագիր պատճէն որ
Յովհանն. եպ. Մամիկոնեանի ժամանակի պատահած
դէպքերուն կը վերաբերի. Բ. Գիր Տանն Մամիկոնեանից
որ յիննականեան վանս տարբերէն լեզուով գրուած էր ուս-
կից 28 պատճէն պատմութիւն թարգմանեց և Գ. Ա-
սորոց պատմութիւն 10 պատճէն զոր գրեց Զենոր Ա-
սորի և որ ի գրի իր մօտ կար:

ՆԱԽ ՀԱՄԵՄՍՏԵՆՔԻ ինքնագիր պատճէնը՝ Ասորոց
պատմութեան հետ ոճի տեսակետով, ինչ անհուն տար-

բերութիւն, հակակշիռը ինքն իր մէջն է: Եթէ իրաւ է
որ (le style c'est l'homme) տարակոյս չի մնար թէ Զե-
նոր Գլակ և Յովհ. եպ. Մամիկոնեան երկու տարբեր
անձինք են և երկու տարբեր գիրք՝ գրած: Արդարեւ եր-
կուքն ալ վառ երեւակայութիւն ունին բայց անոնց ար-
տայայտութեան եղանակը իրարու ներհակ է: Մինչ Զե-
նոր կը ծածկէ պարկեշտութեամբ հեթանոսական պղծու-
թեան լպիրչ տեսարաններ, ինք Յովհ. եպ. Մամիկոն-
եան ախորժելով կը հղանէ զանոնք:

Յարգելի Գր. Խալաթեան ինքն ալ գիտած է թէ
«Ոչ մի խօսքով չե յիշում ինչ եր Ափրոսիդի եւ Վահագնի
եւ Աստղիակ սեկեակներու մէջ կասարուած արարքը, եւ
քե ինչով ևս սարքերում եր հերանոսական միւս հա-
ւասֆներից եւ ՊԱՇՏՈՆ ՊՂՇՈՒԹԵԱՆԻ նման անորոյ
խօսքեր կ'ընկ Ձանոք, Տես էջ 59 տղ 11:»

Իսկ Յովհանն եպ. Մամիկոնեան կը մերկացնէ պէտք
չեղած տեղերն սլ. այսպէս «Եւ Վահան ձգեալ զձեռն
իւր ի սուրն՝ հսրեաց զքրիստն Պարսիկն եւ եղ ի քերան
նորս: Եւ մինչ լոկ որ զքրիստն հսրեաց, աւե. Տուր քա-
նից նիչ եւ ես ապրեցուցանեմ զեղ: Եւ նորս տուեալ քա-
նից նշան եւ պատուէր՝ քաղում երդնամք ասացեալ զոր
նա եւ ևս միայն գիտեին: Տես էջ 25 տղ 1-10. Պաս.
Տարոնոյ Յով. եպ. Մամիկոնեան 1832, Վեներիկ:

Այլ օրինակ Յովհ. եպ. Մամիկոնեանէ. «Եւ Վա-
հան յղեաց նմա պատասխանի, այսպէս. Վաս եւ քոյն ան-
ձիդ Վախսանգայ եւ խոզ քոյոց դասուց՝ որք զաղքս ճա-
շակեմ, որոյն: Եթե սեր եկիր առնել, զկիմդ ի հետ ըն-
դէր ամիր. միքե որդի՞ խնդրես յիրանաց մերոց. Տես էջ
31 տղ 4-8, Պաս. Տարոնոյ Յովհ. եպ. Մամիկոնեան 1832
Վեներիկ:»

Այս ոճը պէտք է ընդունինք որ կոչու ու կոպիտ է,
մինչդեռ Զենորին ոճն է քօղածածուկ և յղկուած, ուս-

կից տարակոյս չի մնար թէ անոնք երկու տարբեր նը-
կարագրի տէր անձերու գրիչէ երամ են :

ԵՐԿՐՈՐԴ . ՀԱՄԵՄԱՏԵՆՔ Ինքնազիր պատճէնը՝
Ատրուոց պատմութեան հետ շեղուի սեռակիւնով, ինչ ան-
հուն տարբերութիւն , հոս ալ հակակշիւր ինքն իր մէջն
է : Արդարեւ երկուքն ալ սակեղարու հայերէնը չեն գոր-
ծածեր և լեզուին անկումն դարուն կը վերաբերի : Բայց
անոնց գրելու կերպը իրարու հակադարձն է : Արդարեւ
երկուքն ալ վրիպակներ ունին բայց մինչդեռ Զենոր
խրթին հայկաբանութիւն մը կը ձեքծեքէ և սխալներ
կընէ , Յովհան Եպ . Մամիկոնեան կախարժի ուսուցաբա-
նութենէ և իր լեզուն բանուկ է :

Իրաւ ալ Յով . Եպ . ի լեզուն սխալ ըլլալէ աւելի՝ աչ-
խարհաբարի սկզբնաւորութիւնն է : Ժողովուրդին կեանքն
է որ կապրի և անոր խօսերակերպն է որ կանդրադարձնէ
իր պատմութեան մէջ : Նոյն իսկ չը վարանիր զԼուզացի
պարաւոր կանանց գովասանքը յիշելու . ուստի իր
գոհնիկ ձեւերը կը ներկնք իրեն :

«Եւ շեր հանեալ կանանց՝ ասեին : Կերան զազանք
զևարմիկս յիսկանցն Վարազայ եւ զիրացան : Կուզ կեր-
եալ, ուռաւ որպէս զարց. եւ ադուս հպարտ եղև քան
զառիւծ . զայլ, քան զսակեր եր, պայքեաց եւ արց քան զի
զոր ուսեն՝ չմնայ առ ինկն, ի սոյնոյ մեռաւ : Անգեղի, քան զի
ազանի կին, և սասն եւ այլ ոչ կարացին վերանալ . միտնի,
քան զի շաւ կրեցին ի ծակսն . ոսկն լուաչեցան : Տես էջ 42
տող 21. Պատ. Տարունոյ . Յով . Եպ . Մարտ . 1832. Վեկեթիկ .»

Բայց մեր սր գաւառաբարբառին մէջ , կամ մեր սր
խեցքեկ լեզուն ունի հետեւեալ օտար հնչմանց և խժա-
բանութեանց ու սխալներու տարազը : Զենորին սխալները
օտարի մը ինքնութիւնը մասնաւ չեաքեր են և Յով .
Եպ . Մամիկոնեանէ բոլորովին տարբեր երեւոյթ մը կու-
սան Ատրուոց պատմութեան լեզուին : Ուստի անոնց
դոյզն մէկ մասը կը յանձնենք ընթերցողին ուշադրու-
թեան :

Օ Ր Ի Ն Ա Կ Ն Ե Ր

- Էջ 7 Տող 1. (Զառ)ի վերուստ պատուեալ .
- » 8 » 20. Նա իսկ է դրանի (դուռ) դժոխոց .
- » 9 » 3. Աղաչեմ գի մի ևս ընծայս (ընծայս) մատուցես .
- » 10 » 16. Եւ դու ընդդէմս (ընտրեցար) ի տեղի ընդդէմս .
- » 10 » 27. Կացուցանես (կացուցես) .
- » 11 » 7. Պէտք վանուց ի նոցանէ վճարեցի (վճարեցին) .
- » 12 » 18. Եւ Տրդատ գրեաց գահերէց իշխանին յորևիկն (եշ-
խանօքն չորեքին) .
- » 14 » 2. Որք ի Կեսարիայն եկին (Որք եկին ի Կեսարիոյ) .
- » 15 » 5. Զոր (որք) երթեալ խուզեցին աւուրս բազումս .
- » 15 » 33. Հաճեցաւ բնակել ի սամարս (ի տաճարիս) յայսմեկ .
- » 17 » 24. Ի քրմաց անդի (անտի) .
- » 18 » 15. Զոր (որում) հաւանեալ Զենորայ .
- » 20 » 1. Խորովայ որդոյ (խորով որդի) Վաղարշայ վրէժ-
խընդիր վնէր .
- » 21 » 19. Առեալ կին զմեծատուն ուրեմն (ուրումն) քոյր .
- » 44 » 31. Իբրեւ տեղեկացու եթէ ի քն (յիւրոց) զօրաց և
և իշխանաց և (են) իրքն .
- » 45 » 25. Սակաւք փոխն (պրծան) .
- » 46 » 29. Արքայն Հիւսիսայ գիտացեալ եթէ վնասելոց ևս (է) :
Զենոր Դրակ 1832 Վեկեթիկ .

Ասկից ալ յայտնի կ'ըլլայ թէ Զենոր և Յովհան Եպ .
Մամիկոնեան տարբեր ժամանակներու մէջ ապրող տար-
բեր մարդիկ են և պէտք չէ զանոնք իրարու հետ շփո-
թել :

ԵՐԿՐՈՐԴ . ՀԱՄԵՄԱՏԵՆՔ Ինքնազիր պատճէնը՝ Ա-
տրուոց պատմութեան հետ և կապասակին սեռակիւնով , ինչ
անհուն տարբերութիւն . հոս ալ հակակշիւր ինքն իր
մէջն է : Յովհ . Եպ . Մամիկոնեանի նպատակն է հրա-
շարի պատմութիւններու միջոցաւ զրդուկ ուսմին և
ուսնողը հեթանոս Պարսիկներուն դէմ և կրօնական պա-
տերազմ հրատարակել : Իսկ Զենորը կ'ուզէր իր ձեռք
պահել այն հարուստ մենատաճար ուսկից վաղ անազան
վտարուելու երկիւղ ունէր և ուրկէ վերջ ի վերջոյ ար-

տաքսուեցան արդարեւ: Արով անգամ մը եւս կը հասկըցուի թէ Զենոք և Յովհ. եպ. Մամիկոնեան տարբեր ժամանակի տարբեր անձինք են:

Թողունք որ նախ Յով. եպ. Մամիկոնեան ինք փոսի. «Եւ զնացին ի պատերազմ եւ արձակեցին առ հայրն Գրիգոր որ քսակ եւ հիւնդերորդն եր եւ նստաւ յարոն հայրապետութեան անս ուրն եւ սարակ ի պատերազմ երեք հարիւր ուրսուն եւ հիւնդ կրօնաւոր կնկիրով: Իբրեւ խմբեցաւ պատերազմն յեզերս Արածանոյ, առ անստոնովն որ կոչի Կաղանախեաց բլուր, կրօնաւորն սերազգեսք հին մագեղեկոս եւ կնկիրաւորք եւ ընդ սասն առնն ժամահար մի, եւ ընդ երկուսն խաչաքոջ բարձրաբուն, գոր սեւեւաչ թշնամիքն զարմանային:

Եւ իբրեւ խմբեցաւ պատերազմ ընդ իրեարս, եւ կամեցին վախախնդ Կանանեանսն, յայնժամ անցաւ ճուղն կրօնականաց՝ միաբան աղաղակեցին առ Ասուած աղօթիք եւ շի արտասոյ: Ո՛վ Տեր, հար զներ պատերազմն, ո՛վ Կարապետ, զարթիր ի ձայն պաշտօնեցիցս: Եւ զայս սասցեալ միաբան՝ յոնն կացին եւ զնշան խաչին դարձնեցան եւ ի վերայ թշնամեացն եւ հարին զժամահարսն յանդուզն:

Եւ հայեցեալ Կանանայ ի գունդ կրօնաւորացն, ետես յաջ թեւս անցաւ երեսասարդ մի՝ անագին սեպեակք, եւ քազ ծիրունի ի գոռնս նորս եւ խաչ. եւ ի հանդերձից նորս հոր վաշխասակեալ: Եւ այլ երկուս երեսասարդական հասակաւ տեսներ, որք առաջի կային թեւաւորք: Զոր եւ թշնամեաց սեւեւաչ՝ յիւսարացան, եւ ի գեղ անդր զցան. եւ որք ի գեղոյն յայն կոչս անցին, Մեղսայ ուղ արարին: Իսկ Կանան ձայն տուեալ յորդին իւր Տիրակն, յաջ գորսն ասե. Ահա տեսն արարածոց Բրիստոս երեւի ի մեզ ծառայից իւրոց, զի ինքն է քազաւոր անցաւ եւ անկեցուն: Եւ եջ ի փրկել մեզ. Տես եջ 50-51, Պատ. Տարօնոյ Յով. եպ. Մամիկոնեան 1832 Վեկեթիկ:»

Մինչդեռ ինչ փափախուան ընչաքաղցութեամբ լի էջեր երեսան կ'եղլեն Զենոքի Ասորոց պատմութեան մէջ: Իր յեղակիցներէն, չորս ցաւազար ձերունքներ՝ իրենց խօսքով «Բեկտօր Չերմէն կը սանջուի, Մարկեղէտի օչքերը վատած են, Անաստաս և Աքիւղաս անկար են ի նուազ կենաց Տես էջ 17 Զենոք 1832 Վեկեթիկ» և պաշտօնի ի խնդիր կը դեղերին ի Բիւզանդիոն և անձկանօք լուր կ'ուզին իրենց ապրուստը ապահովելու համար: Ուրոնց կը փութայ Զենոք պատասխանել առ այս նախանձորդներուն գրած արգելքը վերցնելէ ետքը:

Եթէ կամիք զաչ յերկիրս այս, բարի է երկիրս եւ վայրս եւ անուշ օդ եւ բազմաթուր դաշտաց եւ շուրջ զերաւքս բազում անոցք եւ: Երկիրս խոտաբեր է եւ մեղրաբոյս եւ որպէս մանուկ իջանէր յերկնից առ Հրեայսն, նոյնպէս եւ աս ի վերայ անստացն իջանէ քաղցր առաւել քան զներ: Իշխանս կրօնաւորք վերակացոյք եկեղեցեաց եւ տեսչք անկեցունց: Նաեւ երկիրդ ձեր խորշակահար է եւ հացապահաս, իսկ այս երկիրս անեւայն բարուրեամբ շի է. Տես եջ 42 Զենոք 1832 Վեկեթիկ:

Կարդացողին բերնի ջուրերը վազած ըլլալու են. բնաւ խեղճ ժողովուրդին հոգեւոր շինութեան խօսքը չի կայ գոնէ իբրեւ ձեւ բանի, ծայրէ ծայր ՀԱՅԻ խնդիր: Այնպէս որ դեռ ասկից 106 տարի առաջ Ասորի կղերը հոն կը յաճախէր «Գոն ի վանս Գրակայ եւ երկու մասրունք առանց զմեքքի յորոց մին է յանուն Ս. Ասուածածնայ առ ընթեր եւ յարակից Ս. Ստեփաննոսի սաճարին ի հիւսիսային կողմսն ուր պատարագեն Ասորի քահանայք ուխտաւորք շրջակայ տեղեաց ի յեզոս իւրեանց Տես եջ 195 տղ 34 Այս. Ասիա Ա. հաս. Հ. Գ. Վ. Ինձիւնեան 1806 Վեկեթիկ»: Ուստի երկինք և երկիր որչափ իրարմէ հեռու են՝ նոյնքան միջոց կայ Զենոքը գրելու մղող շարժառիթին և Յովհ. եպ. Մամիկոնեանը գրելու:

յու զխառնութեան մէջ տեղ-և այդ Գիրքերը զաս զաս մարդոց գրիչէ ելած են :

ՉՈՐՐՈՐԴ. ՀԱՄԵՄԱՏԵՆՔ Յովհ. եպ. Մամիկոնեանի ինքնագիր պատճէնը Չինորի Սարուց պատմութեան հետ ճեղական գոյնի ճեասիկսով : Երկու-քն ալ իրենց շուրջը պարզուած անսարաններէն կ'ազդուին և զանոնք կ'անդրադարձնեն իրենց գրութեան մէջ : Չինոր կը անսնէ Չինացի Մամիկոնեաններուն գրութեան վրայ մեզի ծանօթ Չինացոց գիտու մալի պոչը որ մինչև անսոր իրենց մէջ նուիրական է և կ'ըսէ

«Ձի ազգն այն յորժամ ի Բրիսնոս դարձան, չեին կասարեայ ի հաւասան եւ եին ԳԻՍԱԼՈՐԻՔ եւ գիայրենի օրհնան յիշխեին յայտնի ունել, այլ խարհոքեանք գայս հնարեցան . ԾԱՄ միայն բողոյ ի գրուի մանկանցն զի գայն ճեսեայ՝ յիշեցան զպաշտն պոժութեան իւրեանց : Չոր եւ ես աղայեմ զձեզ, զգոյ՛ իսցեմ՝ զի մի այս եւ ի ձերու երկրի սերունեացի եւ մի զինիցիք ընդ անիծիւք . Տես կը 36 տղ 26. Չենոր 1832 Վենետիկ :»

Այս ԾԱՄԸ չէր այն «Յնադասես հերք վարսից ներսիս տես կը 70 տղ 10 Փ. Բուզանդացի 1889 Վենետիկ» որ «Յորժամ զհերսն վիրային ի ներսիս, առ յոյժ զեղեցիութեանն, բազումք յարսառու հարան . Տես կը 71 տղ 25 Փ. Փարսոս 1889 Վենետիկ» Այլ այն որ «Մամիկոնեան» ճանորդոյն Արսաւազայ գերծեայ եր զգրուի եւ ցցուեալ եր թողեայ եւ զես արձակեայ . Տես կը 205 տղ 17 Փ. Փարսոս 1889 Վենետիկ :

Իսկ զպով Յովհ. եպ. Մամիկոնեանի՝ պէտք է չինական բարքերէն անցնիլ՝ արարական յատկանշող բարուց այսպէս «Եւ առեայ ասեք միկնել ի դուռն Օձ ֆաղափն զչորս հազար ընտիր Պարսիկս, եւ Վահան զիես մեայ սխաւ կոսորեչ, ինքն ասի եւ ֆաղափացիքն անսի : Եւ հրանայեաց զանկնեցուն զքրիստոսն կերեչ եւ արկանել

ի մախաղ . Տես կը 22-23 Պոս. Տարոնոյ, Յովհ. եպ. Մամիկոնեան 1832 Վենետիկ :

ՀԻՆԳԵՐՈՐԴ. ՀԱՄԵՄԱՏԵՆՔ երկու պատմագրողներու սպրած ժամանակները : Յովհ. եպ. Մամիկոնեանի նամար արդէն մէջտեղէն այնչափ ատեն անցած է որ, թէեւ ինք անուամբ Մամիկոնեանի բայց, իր նախնեաց ծագման վայրին խօսքը անգամ չընէր և զայն շահեկանութենէ զուրկ կը գտնէ . ուստի ձե՛նք բառը գտնէ անգամ մը իր գրիչին տակը չի գար : Իսկ Չինոր՝ այնքան մտա կ'ապի Ողկան ամբողջ դաւաճանութեամբ զբաւուրիլ, որ անոր յիշատակը թարմ է իր մտքին մէջ և գտնէ երեք տարի . կը կրկնէ ձե՛նք բառը «Տես էջ 20 և 22. Չինոր Գրուի 1832 Վենետիկ» :

Այս Փ. Բիւզանդացիին անգամ անձանօթ չէ այս օտարամուտ նախարարութեան նախկին հայրենիքը «զի նախնիքն Մուշեղայ բողոյեայ զբազաւորութիւնն ձեկնաց աշխարհիս՝ եկին առ մեզ (կը 204 տղ 8. Փ. Բիւզանդացի 1889 Վենետիկ.) և Մանուէլի ըսել կուտայ «զի մեր նախնիք շեայ եին բազաւոր յաշխարհիս ձեկնաց եւ վասն եղբարց իւրեանց զրգոտքեան, զի արիւն մեծ անկեայ է ի վերայ՝ եկեայ աս դարարեայ եմք :» Որոյ կը պատասխանէ Վարազդատ . «Ձի ֆեզեկ իսկ ասացեմ, բաս յաշխարհեկն ձեկնաց եմք շեայ եւ այս պատկոյնս եմք եկեայ, արդ ըս օրինակի յարագործ եղբոր ֆոյ Մուշեղայ մի մեռանիւր . երբ յերկիրն ձեկնաց եւ անդեկն բազաւորեցիր յերկիրն ֆու. կը 248 տղ 6. Փ. Բիւզանդացի 1889 Վենետիկ .»

Իսկ ձերունի քերթողահայրն մեր, չէ թէ միայն զխտէ Մամիկոնեանց նահապետին Մամիկոնի նախկին տիրադրուած մը ըլլալը և դաւաճանութեամբ Ողկան ամբողջին տիրանալը . նապա զխտէ նաև թէ կ'ըր և ձեկնաց աշխարհին ո՛ր կողմէն ի Հայս գաղթեց իր աղխուն :

Այսպէս «ի տրա (Շապինոյ) առաւ ի Հայս ևսխնիկն Մամիկոնեից, ՅՍԲԵԻԵԼԻՑ ՀԻԻՍԻՍՍԿԱՆԷՆ, ի գլխաւոր աշխարհիկն ասեւ իսկ զՃԵՆՍՅՆ: Եւ սխնեղի և ոչխարնն այն առաստօնաւք պտոց, քիւնաւեհ, սիրաւարգաչաս եւ բազմաւեհասա Տես կց 343 --345. Մ. Խորենացի 1881 Վեկեխիկ: Ռուսնն ըստ Խորենացոյ Մամգուեն Չինաստանէն եկաւ, սակայն ոչ թէ այն երկրին մեծ պարիսպին սրեւեկեան հարաւային կողմէն, այլ անոր արեւելեան հիւսիսային կողմէն կամ Մանջուրիայէն: Սր մը սակայն մեծաքսի աշխարհին ոչ հիւսիսը պիտի մնայ ոչ հարաւը և արդի քաղաքակրթութեան ընթացքը Չինուրեւիցայ գլխու ազեղ ցցունքը ի սպաս պիտի վերցնէ:

Այս համեմատութիւններէն վերջ Յարգելի Գր. Խալաթեան պէտք է ընդունի թէ Յով. Եպ. Մակիկոնեան իրենը ըլլալը ինք իր կողմէ յայտարարած ԻՆՔՆԱԳԻՐ ՊԱՏՃԷՆԻՆ մէջ պարզած տեսարանները, մաքի արտաշայտութեան ձևերը, քոչաղերձ նպատակը, իր գրութեան քերականական տարազը, իր սպրած ժամանակը բոլորովին տարբեր են Չինորի անուամբ ծանօթ ԱՍՈՐԻՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ոճէն, լեզուէն, տեղական գոյնէն, գրութեան գիտաւորութենէն, գրողին ժամանակէն և թէ քննադատութեան ենթական պէտք է տեղի տա քննադատութեան աւարկային:

Յովն. Եպ. Մամիկոնեան կ'ընդունի թէ իր ինկնագիր պատճենին կը վերաբերի մինչև հոն ուր կ'ըսէ. «Վճար եղև պատերազմին Տարօնոյ ի հիկն առախիկի իշխանացն Մոռչեղայ, Վանանայ, Սմբասայ, Վանանայ Կանաւարախիկի եւ Տիրանայ. Տես կց 13 Պատ. Տարօնոյ. Յովն. Եպ. Մամիկոնեան 1832 Վեկեխիկ»: Գարով այն մասին որ, ինչպէս ինք կ'ըսէ, յառաջմէ առ ինքն կային ի վանս Գրակայ և որ ԱՍՈՐԻՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ կը կոչուի իր բուն անունովը՝ անոր Տէր կը կանգնի Չինոր Ասորի և մեր գործը իրեն հետ է:

Կեդրամայննք ուրեմն մեր ուշադրութիւնը այն թղթոց գրութեան սեւին վրայ, անոնց հաւաքածոյին ձառերու թուոյն վրայ և անոնց մէջէն դատենք այն պատճենները որ նոյն իսկ Չինոր Գրակի գրիչէն ելած են: Ոչ մէկը պէտք է զարմանայ եթէ՝ այդ հաւաքուած տասը պատճէն փաստաթղթոց գրութեան սեւը թղթակցական ըլլալուն հետեւանօք, անոնց սկիզբը և վերջը քիչ շատ նմանի կղերէ աւ կղեր ուղղուած ամէն նամակներու, քանի որ զանոնք պէտք էր պատշաճեցնել՝ ընկալեալ սովորութիւններու համեմատ, եկեղեցական դասակարգի ծանօթ աստիճաններու և ընդհանուր բանաձև մը կար զոր կանուխէն կը սորվեցնէին օրացուններուն որպէս զի սպասուային անոնց գրկելիք նամակները ըլլան ձուլուած միօրինակ կաղապարի մը վրայ:

Արդ, բան մը որուն շատ աւելի կարեւորութիւն կուտայ Յովն. Եպ. Մամիկոնեան և սակայն որուն խօսքը երբեք չընկր Յարգելի Գր. Խալաթեան, այդ նամակի պատճեններուն թիւն է: Անոնք տասը հաս էին և այսօր ինչոյր է գիտնալ թէ անոնցմէ քանի՞ հատը մեր ձեռքը ողջամբ հասած են, թէ քանի՞ հատը պակաս են, թէ քանի՞ հատը բնագրամիջուած է և թէ ո՞վ չա՞ն ունէր պակասը պատճեններուն պարտալ թողած միջոցները յարմարագրութեամբ լեցնելու:

Այս պէտք էր ըլլալ ճշմարիտ արդիականին առաջին պարտականութիւնը որովհետև նոյն իսկ իր ուսումնասիրութեան հիմ բունած 1832ի Չինոր Գրակը արպագրողները իրենց զեկոյցին մէջ կ'ընդունին թէ իրենց ձեռքի գրչազգիրներն սյալլած, յապաւուած և աւելցուած են: Այս իրողութեան վերահասու ըլլալու համար կը բաւէ օրինակել այն նիւթոց ցանկը զոր 1708ի Կ. Պոլսոյ Չինոր Գրակը ի լոյս հանողներ պէտք տեսեր են կցել իրենց հրատարակութեան:

ՅԱՆՆ ԶԵՆՈՒ ՔԼԱԿԻ

(C U S 1 7 0 8 Ի Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Յ Ե Ա Ն)

- Է. Թ. Ա. ՊԱՏՃԷՆ. Թուղթ Ս. Գրիգորի առ Ս. Ղեւոնդ:
- » Ժ. Բ. ՊԱՏՃԷՆ. Թուղթ Ս. Ղեւոնդեայ առ Ս. Գրիգորիոս:
- » Ի. Գ. ՊԱՏՃԷՆ. Թուղթ Ս. Տրդատայ առ Եղիազարոս:
- » Կ. Առաքուլ Թղթոյն Ս. Գրիգորի.
- » Զ. Աղօթել վասն ամփոփման նշխարացն.
- » Է. Յայտնել հրեշտակի զտեղի նշխարացն.
- » Ը. Լսել Ասորոց զիրան պատերազմացն.
- » Թ. Գ. ՊԱՏՃԷՆ. Թուղթ Բեկտորի առ Ս. Գրիգորիոս. -
- » Ժ. Զրամայել Ս. Գրիգորի գրել զպատասխանի:
- » Ի. Զենոք առ Բեկտոր.
- » Լ. Վրեժխնդիր շինել Խորուրու.
- » Կ. Տանել Բուրդաւայ զՍ. Գրիգոր.
- » Ե. Ե. ՊԱՏՃԷՆ. Պատերազմ որ յԱրձանայ.
- » Զ. Յայտնել նշխարացն.
- » Է. Աղօթել Ս. Գրիգորի.
- » Ը. Գ. ՊԱՏՃԷՆ Տրդատ ընդդէմ Հիւսիսայ արքային.
- » Թ. Խնդրել զԱնտոն եւ զԻրօնիկոս.
- » Ժ. Ետր. պատերազմին.
- » Ի. Ետր. պատերազմին.
- » Լ. Վերջ Զենոքայ Թղթոյն:

Յայտնի կը տեսնուի թէ պատճէնները պակասած են և ձեւաւորուի գրիչ մը պարսպ մնացած մասերը հրաշքներու առասպելներով, Հասմի և Սեղբասարափ յիշատակութեամբ և Խորուրու ու Անակայ պատմութիւնով ուղեր է իր վարդապետած կրօնական տետութիւններուն համաձայնեցնել զանոնք և անոր համար չէ քաշուեր նոյն

խիկ բնագիր պատճէնները տեղ տեղ յապուել և տեղ տեղ այլայլել:

Արդ, ո՞վ էր այս կարկաստանքը ի գլուխ հանողը, ինչ շահ ունէր Հայ եկեղեցւոյ ինքնագլխութիւնը ջնջելու և Հուովմայ հայրապետներուն գերագահութիւնը հաստատել տալու մէջ: Ար՞՞ջ ի նպատակատարութեամբ այս խելագլխութեամբ, որն էր օգտուող կղերականութիւնը:

ՆԱԽ. Այս կարկաստանքը ի գլուխ հանողը տարապարտուց դատաւիտեակ Յովհ. Եպ. Մամիկոնեանը չէր կրնար ըլլալ. այս բանը իր նիւթական շահերուն հակառակ էր, իր զիրքին գրական յասկութիւններն այ գլխովին կը տարբերին Զենոք Գրիգորի մատենագրական հանդամանքէն. նա մանաւանդ իր կրօնական խիղճն իրեն երբէք թողչատու չէր Հայ Եկեղեցին Հատին եկեղեցւոյն ստորադատող կարկաստանք մը ընելու. Ինք կ'ապրէր Ներսէս Գ. Շինող կաթողիկոսին օրով որ Դւնայ(*) Ե և Զ ժողովները զուժարեց և այդ ժողովին կանոններուն մէջ երբէք չէնք տեսնել Հասմի Հայրապետին գլխաւորութիւնը:

ԵՐԿՐՈՐԳ. Այս կարկաստանքը ի գլուխ հանողը ցայսօր Ասորոց Պատմութեան հեղինակ ճանչցուող Զենոք Գրիգոր ինք չէր կրնար ըլլալ: Իր խի խօսքով ինք աղաչած էր «զՍուրբն Գրիգոր սիզբն առնել պատմութեան իւրոյ ի մահուն Խորուրու եւ ոչ հաւանեցաւ Ս. Գրիգոր այդ բաւական համարեաց գրելն ՉԱՌԱՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԵՆ եւ ԶԵՐԿՐՈՐԳԵ. Տես կը 18. Զենոք 1832 Վենետիկ.» և «Երբ գրագաւորաց ժամանակն ոչ գրեաց՝ փասն զի Ս. Գրիգոր ոչ հրամայեաց գրել: Տես կը 19. Զենոք, 1832, Վենետիկ». «Զի քաղաւորաց ժամանակագիրք գոն. Տես կը 39 Զենոք 1832 Վենետիկ:»

(*) Ե. ժողով Դւնայ. Կը մերժուի Բաղիկոնի ժողովը. Կորուրուի եկեղեցական ժառանգաւորաց խնդիր. Ետրականաց ընտրութիւն: Զ. ժողով. Կը մերժուի Բաղիկոնականութիւն: Տես կը 302—304 Պատ. Հայ. Առք. Ս. Եկեղեցւոյ. Մ. Եպ. Մուրաշեանց. Երուսաղիմ 1872:

Ուրեմն, ինչպէս յարգելի Գր. Խալաթեան զգացեր այ է, ի դէպ թէ անդէպ Հոսովի յիշատակութիւնը և Սեղբետարոս Պապի զրոյցը յետագայ դարերու պէտք է վերագրել և «Այս յօդուածներ հաւանոսութիւն են Ազաթանգեղի ընդարձակ պատկերներ եւ այնպիսի ոճով որպէս զի փոխառութիւնը ուղղակի չի նկատուի: Եոյն նկատարով ընդհանրած են այս յօդուածներ եւ ընդարձակ միջանկեալ ներմուծուած Տես էջ 54 Տող 7—13»: Եւ այսպէս ըստ յայտարարութեան Յարգելի Գր. Խալաթեանի՝ Խոսրովու, Անակայ, Տրդատայ Բուրդարայ և Կոստանդիանոսի պատմութիւնները նախապէս զօյութիւն չունէին Չինորի սկզբնագրի մէջ և լսկ (interpolation) յնագրամիջուներ են:

Արդ, քանի որ Ս. Գրիգոր Լուսաւորչի արգիլած էր Չինոր Գրակի զրել Խոսրովու և պարսպապից պատմութիւնը և քանի որ Յարգելի Գր. Խալաթեան կը կարծէ թէ անոնք Ազաթանգեղոսէ առնուած յետամուտ նառուածներ են՝ քակելով զանոնք պէտք էր նանկ ամբողջին մէջէն: Անոնց ելլելովը միատեղ իրենց նեա ցանցի մը պէս պիտի քաշէին դուրս հանէին ի դէպ թէ անդէպ Հոսովի յիշատակութիւնները և Սեղբետարոս Հայրապետի գլխաւորութեան փափուկ նարցը զոր կը թողունք կրօնական ինդիլիներով շահագրգռութիւններուն ուսումնասիրութեան:

- Կը մնան նախկին վաւերացիութիւնը նախեւադներ
- Ա. ՊԱՏՃԻՆ Թղթոյն Ս. Գրիգորի առ Ս. Ղեւոնդէս.
 - Բ. ՊԱՏՃԻՆ » Ս. Ղեւոնդէայ առ Ս. Գրիգորիոս
 - Գ. ՊԱՏՃԻՆ » Ս. Տրդատայ առ Եղիազարոս
 - Դ. ՊԱՏՃԻՆ » Բեկտորի առ Ս. Գրիգորիոս
 - Ե. ՊԱՏՃԻՆ » Ա. Պատերազմ
 - Զ. ՊԱՏՃԻՆ » Բ. Պատերազմ

Այս պատճէններէն ո՞րը սակայն կը վերաբերի նոյն իսկ Չինոր Գրակայ, որոնց համար ինքզինք պատաս-


խանատու կը ճանչնայ: Անոնցմէ առջի չորսը գրուած են Ս. Գրիգոր Լուսաւորչի, Ս. Ղեւոնդէսէ, ի Արրոյն Տրդատայ և ի Բեկտորի: Միայն Ե. և Զ. Պատճէնները և զանոնք ներկաիող նամակը կը վերաբերին նոյն իսկ Չինոր Գրակի ըստ իր ասութեան. Ուստի միայն անոնք Չինոր Գրակայ գրիչէն կ'արժանանան և անոնց մասին միայն պէտք է նաչիւ պահանջել իրմէ:

Ինչպէս տեսանք, ի Բիւզանդիոն գեղերող չորս ցուազար և ձերունի Ասորի եպիսկոպոսներ Ս. Գրիգոր Լուսաւորչի գանդատագիր մը գրեցին Եղիազարու մասին և զինքը ամբաստանեցին, այսպէս «Պատճառ արգելանս մերոյ Եղիազարոս եղև որ ի Միջագետս շրջեր. Տես էջ 17 տող 2. Չինոր 1832. Վեկեսիկ.» Իրաւունք այ ունէին միթէ ամբաստանեալը այն Եղիազարը չէր որ զվրենք յուսովրէպ թողեր և Հայաստան գալով տիրացեր էր Եղիազարու կամ Առաքելոյ նարուստ վանքին:

Գմբաղդարար այս ի նուազ կենաց եպիսկոպոսները աւելի նչոր նախանձորներ ունէին քան Չինորայ փախըտական (տես էջ 11 տող 23 Չինոր 1832. Վեկեսիկ) եղբայրը (էջ 13 տող 22. Չինոր 1832. Վեկեսիկ): Արդարեւ երբ մանր դիտուի յոսանի կրկայ թէ Յոյն կղերն էր որ յաջողեցաւ ասան մը արգիլել առաքումն Չինորայ հրաւերի թղթոյն և ընդ նմին քուրմերու պատերազմի պատմութեան, մինչև որ Յոյն կղերին դիւրազգած արժանապատուութեան գոնացում արուեցաւ Ազաթանգեղոսի պատմութեան պատրաստութեամբ: Ապա տրեմն Ս. Գրիգոր Լուսաւորչի նրաման կաւ «աննախանձ գիւրեանց պատասխանիս յիշել. Տես էջ 19 տող 12 Չինոր 1832 Վեկեսիկ:»

Ահա այն ասան Չինոր գրեց մեր քննադատութեան առարկայ այն յատկանշանական նամակը՝ իր ցեղակիցները նրաւիրելու, անոնց ապահովութիւն տալով թէ իրենց

առկայծեալ կեանքին համար վախճալիք բան մը չունէին ,
թէ այն Տարօնոյ Վանքը ուր մտադրած էին յօրանալ կը
գտնուէր յարմար զիրքի մէջ և լաւ ալ պաշտպանուած
էր : «Բայց եթէ դուք գալ կամի՛ք բարի եւ երկիրս եւ
վայրս անուշ օդ եւ բազմաշուր , դաշտան եւ շուրջ
զընտանքս բազում անոցք : Իշխանս կրօնաւորստեք եւ
վերակացոք եկեղեցոյ , Տես էջ 49. Չեկոք 1832. Վե-
նէսիկ :» Որով կը ծրագրէ տեղագրութիւնն Տարօնոյ և
իր պատմական վայրերուն :



Տ Ա Ր Օ Ն

Ե Ի

ՇՐՋԱԿԱՅԻՑ ՊԱՏՄԱԿԱՆ

Վ Ա Յ Ր Ե Ր Ը



Շատ դժուար է այս օրումն աշխարհը տեղագրել, ուր կը մնայ ուրեմն պատմական վայրերու նկարագրութիւնը: Գիւտնադիտութիւնը պետութեանց սահմանէն անդին քաղաքացիական տանձգութիւններ կը կատարէ և քաղաքականութիւնը կը պատրուակէ ի գլուխ հանուած երկրակալութիւններ, այնպէս որ զօրութիւնը հետապնդած չահերուն համեմատ կ'որոշուին այսօր սեպհակաշտութեանց վիճակը: Պէտք է բաւազօյն բան մը սպասել նախկին մարդոց վարուելու կերպէն իրենց անհատական կամ հասարական կեանքի արտայայտութեան մէջ. ներկայ ընչաքայց մարդկութիւնը անցեալին տխուր կրկնութիւնն է:

Նոր ազգեր իրենց ժամանակակից փորձառութիւնը ունին, ինչ ազգեր բազմազարեան շրջանի մը էջերը վերկայութեան կրնան կոչել: Թողունք որ այս մասին մեզի աւելի մօտիկ եղող մեր քերթողահայրը խօսի որ, ինչ ալ ըսեն, դարձեալ շատ բան գիտէ նախնեաց կեանքի իրադարձութեանց մասին: Այն ասուն պիտի հաստատուի թէ յիշատակարան և գաշնազիր կ'եղծուին եզեր, մուրճակներ և արձանագրութիւնք կը խեղաթիւրուին եզեր, դրացնութեան սահմաններ մարդոց բիրտ ուժին համեմատ ևս առաջ կը քշուին եզեր և նոյնչափ դժուար է անցեալ դարերու պատմական վայրերը քաղաքականօրէն

տահմանե՞ որչափ դժուար է ժամանակակից մարդոց յաւակնութեան չափ և կոպար որոշել :—

«Յե՛ս ամենայն գործոց ուղղութեան՝ Արսաշէս հրամայե՛ զսահմանս գիւղից եւ ագարակաց որոշել ֆակցի բազմացոյց զաշխարս Հայոց : Եւ նշանս սահմանաց հաստատե՛ այսպէս, հրախնու՛ սարսի ֆարինս կոփել յարեֆուռսիս եւ պնակաձէս փոսել զմեջ ծածկելով յերկրի եւ յորեֆուռսիս ի վերոյ յարուցանել ամրաբարսիս սակաւ ինչ բարձրագոյն յերկրէ : Ընդ որ նախանձեալ Արսաշրի, որոյոյ Սասանայ, զնոյն նման հրամայե՛ առնել եւ ի Պարսից աշխարհին եւ յիւր ակուն ակունակել զի մի եւս յիշեացի ակուն Արսաշէսի : Տես էջ 287 - 288 . Մ . Խորենացի 1831 Վեկեսիկ . »

«Նաեւ զսահմանս հաստատաշս յԱրսաշիս . զֆարինս կացուցեալս յերկրի նորոգեաց եւ յիւր ակուն փոխելով՝ արսաշիրական ակունակեաց եւ կաշաւ զաշխարհս մեզ որպէս զփին յաշխարհաց իւրոց հակուերձ Պարսիկ գործակարօֆ, ամս ֆան եւ վեց . եւ յե՛ս նորա որդի նորին, որ ակունակուեցաւ Շապուհ, որ շսի՝ արֆայի մակունկ, ցրագաւարեղն Տրդատայ, ամ մի . Տես էջ 334—335 . Մ . Խորենացի 1881 Վեկեսիկ :

Այսպէս հողային խնդրոց մեջ պէ՛տ է զեղեղ շահագիտական նկատմանուն բաժինը եւ մարդիկն ամանցուած վկայութիւնը պէ՛տ է ընդունիլ վերապահութեամբ : Արդ առեւ հողին ստացումը մարդուն համար մահու և կենաց խնդիր է : մարդ իր նիւթական կեանքը անոր կը պարտի, իր ֆիզիքական անկեղծը արտաքին փոխառութեամբ ձեռք կը բերէ : Մարդուն կեանքը յարստեւ ճշմամբ մըն է դիզ մը հոյի համար ուտել և ուտուելու, սպաննուելու և սպաննուելու :

Այլ բնութիւնը ոչ կ'աւելնայ և ոչ կը նուաղի ու յաւիտեան նոյնն է և եթէ ինքն իր մէջ անընդհատ կը ձեւափոխուի՝ սակայն նոյն իսկ այդ զանազանութիւնը

այնքան յամբընթաց է որ դարեր ետքը սակաւին անդգաւ լի կը մնայ : Երկրագունդի սեւեակամութեան օրերը մարդուն կեանքի խուսափուել վայրկեաններէն՝ անհամեմատ երկայն են և մինչդեռ մարդուն՝ հետքը արագ արագ կը կորսուի՝ երկրին բնական սահմանները զգալի փոփոխութիւն մը չեն կրեր և անոնց ընդհանուր երեւոյթը համեմատաբար նոյնը կը մնայ :

Բնական աղէտք, ջրհեղեղ, փոթորիկ, երկրաշարժ, հողերու փխրում, փլուզում, անդառնալի կերպով կը քայքայեն անշուշտ երկրի մակերեսը սակայն զանդազ և անդգալի է իրենց պատճառած աւերը : Աւերման գործին արագութեան մէջ մարդ կը դերազանցէ բնութիւնը անտառները հրդեհի կուտայ, մշակելի արտերը խտրան դաշտերու կը վերածէ, չէն քաղաքները հիմն ի յատակ կը կործանէ, անտառիկ ամրոցները փլատափներու կոյտի կը վերածէ և ժամանակ մը ետքը փոռագանձ յիշատակաւորաններ՝ իրականութենէ աւելի, մարդոց երեւակայութեան մէջ գոյութիւն կ'ունենան :

Այս իրողութեան վերահասու ըլլալու համար կը բաւէ աչքէ անցնել Լինչի պատրաստած Հայաստանի քարտէսին այն մասը որ նմանահանելով կը ցուցադրենք հանդիպակաց էջին վրայ : Անիկոյ կը վերաբերի Տուրուրերանի որ իր մէջ կ'ամփոփէ Տարօն ու չրջակայից պատմական վայրերը : Կարծես ան սակից հազարվեց հարիւր տարի առաջ լուսանկարուած է այնքան լաւ կը զուգադիպի Ջենոբի նկարագրած վայրերուն : Նոյն ջրաշատ վայրերը, նոյն դաշտաձեւ երկիրը, նոյն երկրի հողամասերու բնական չրջադիւր և միթէ Տաւրոսի նոյն բերանը չէ՞ նաև այսօր որ կը բացուի Եփրատի մէջ թափելու այս երանաւէտ հովիտներու ջուրի քամուքը :

Բայց մեր են հիմայ պերկրին Տարօնոյ մեհեանն մեծագանձ, յի ոսկով եւ արծաթով եւ բազում նուերֆ մե-

ծաւեճ թագաւորաց ձօնեալ անդ, ուրեւորոյ պաշտօն հրո-
 յակեալ, անուանեալն վիշապաբազն Վահագնի: ՅԱՇՏԻՑ
 ՏԵՂԻԲ ԹԱՎԻՈՐՍԾՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՅ, ի սնարս շե-
 րինն Քարեայ ի վերայ գետոյն եփրասայ, որ նանդեպ հա-
 յի ի մեճ շեռնն Տաւրոսի, որ եւ անուանեալ ըս յա-
 ճախապաշտման տեղեացն յԱշխրաս, զի յայնմամ եւս դեռ
 շէն կային երեք թագիկն ի նմա:

Առաջին մեհեաւնն Վահեկիսեան: Երկրորդ Ոսկեւօր
 Ոսկեճին դից, եւ Բագինն իսկ յայս անուանեալ՝ Ոսկեհաս
 Ոսկիաւօր դիցն: Եւ երրորդ մեհեաւնն անուանեալ Աս-
 դիան դից, սենեակ Վահագնի կարդացեալ ըս յունա-
 կանին, որ է իննն Ափրոդիտիս: Տես էր 602—603 Ազա-
 րանգեղոս 1835 Վեհեակի:»

Զենորէն պէտք էինք մանրակրկիտ անդեկութիւն
 ստանայ այս մասին, սակայն ինք չուզեր Ազաթմանգե-
 ղասի բառերը և ոճերը գործածել, և թէպէտ Ս. Գրի-
 գոր Լուսաւորչէ հրատման կենդանի ի Բիւզանդիոն գե-
 րերոյ իր ազգակիցներուն աննախանձ գպաստախանութիւն
 յիշելը բայց չը մտնար թէ ասանկ արգելոյչ հրամայեցին՝
 չը գրել գպաստախանին: Տես էր 19 Զենոր 1832 Վեհե-
 ակի:» Զը մտնար թէ առաջին պատերազմէն վերջ կրք
 ի գլուխ արձանին յիշատական մը կանգնուեցաւ՝ Աստ-
 րիններուն մրցակից Յայն կղերը պնդեց որ արձանագրու-
 թիւնը ըլլայ կրկին «Ասորի եւ Հեղեկացի գրով եւ Յոյն
 Իանայեացի նշանաւ: Տես էր 31 Զենոր. 1832 Վեհեակի:
 Եւ թէ նախանձորդներ ունի:

Հայաստանի մէջ քրիստոնէութիւնը տարածելու հրու-
 յիրուց Յայն և Ասորի կղերին այս մրցակցութիւնը և հա-
 կառակամարս ընթացքը պատճառ եղաւ որ Զենոր իր
 պատմածները իրեն յատուկ եղանակով մը աւանդէ: Այս
 վիցուն վէճերու և խուլ հակառակութեան անցեալին հե-
 ւանկարք վաւերականութիւն կուտայ Զենորի գրուած-

քին, բայց նաև անոր գրածը տարբեր կընէ Ազաթման-
 գեղոսի գրածէն: Պէտք է ակոխիկ իր Տարօնոյ հե-
 թանոսական կեդրոնի մասին առկն պատմածները և շա-
 նայ անցեալին քօղը վեր ստնելու:

* *

ՔՈՒՐՍԵ

Դեմետր և Դիսանէ իշխանք էին Հնդկաց և եղբարք ցեղովը-
 դաւ իմն խորհեալ նոցա Դինարեայ արքային իւրեանց՝ առաքէ
 զօր զՆեա նոցա, կամ սպանանել, կամ յերկրէն հալածական առ-
 նել: Տես էր 35 սող 34:

Իսկ նոքա անկան առ Վաղարշակ և նա ետ նոցա զերկիրն
 Տարօնոյ իշխանութեամբ և շինեցին քաղաք զոր կոչեցին Վիճնի:
 Որք եկեալ յԱշխրաս և կանգնեցին զկուռան զայնտիկ զոր ի
 Հնդկիան պաշտէին: Եւ յետ հնգետասան ամի սպան թաղաւորն
 զերկիսին եղբարսն և ետ զիշխանութիւն երկց որդւոց նոցա
 Կուտայ և Մեղեայ և Հոռեայ:

Յետ Ժամանակաց Կուտա, Մեղեայ և Հոռեան ելեալք ի
 լեռան Բարքեայ, գտին զայն տեղին բարեհամ և կանգնե-
 ցին երկուս կուռս զմին յանուն Դիսանեայ և զմինն յանուն Դեմե-
 տրեայ:

Դիսանէս էր գիւտաւոր և վասն այնորիկ նորս պաշտօնեայք
 գէսք էին թողեալ զոր հրամայեաց իշխանն կտրել Այլ խաբէու-
 թեամբ զայս հնարեցան, ծամ միայն թողուլ ի վուրի մանկանցն:
 էր 36 սող 2:

* *

ԳԻՍԱՆԵ ԵՒ ԴԵՄԵՏՐ ԿՈՒՐՍԵՐԸ

Ոմանք իշխանացն զգացուցին Ս. Գրիգորի եթէ ի վաւառն
 Տարօնոյ երկու քաղինք մնացեալք են՝ որ դեռ ձօնեն դիւաց:
 Իսկ նորս դէմ եղեալ գուր զի և զայն քանդեցէ և եկեալ
 յերկիրն Պաւլանեայ յաւանն մեծ Դիսանէ ի քաղաքագիւղն

կուսուս՝ իշխանն Հաշտենից տեղեկացոյց եթէ առ վաղիւն կործանելոց են զԳիւսանէ և զԳեմետր և քուրճը գիշերապահաց եղեալ լցին զգամնս ի տունս գետնափորս և և ինքեանք ազգ արարին յԱշտիշատ ի քաւրմն եթէ ժողովեցէք արս պատերազմողս և վազիւն հասէք առ մեզ և և ինքեանք առեալ զօրս՝ որք ի կՈՒԱՌՈՒՍՈՒՆՆ էին, արս իբրեւ չորեքհարիւր ելին ի վերայ լերինն և մնացին մինչեւ այլ զօրքն ուստեք եկեացեն նոցա յօգնակա նութիւն: Էջ 25 տող 4:

Իսկ Ս. Գրիգոր առեալ զիշխանն Արծրունեաց և զիշխանն Անձեւացեաց և զիշխանն Անգեղ տան և զօրս իբրեւ երեք հարիւր ել ընդ բլուրն և իբրեւ մերձ եղեն ընդ եւս զառիվերին, յառաջ մատուցեալ Արձանն և Գեմետր և հնչեցուցին զփողն պատերազմին և յանդգնաբար յարձակեցան ի վերայ: Չոր լուեալ իշխանքն ընդգոտեան. զի յարժամ լուան երկվարքն զձայն փողոցն, սկսան վրնջել և պատերազմ յուզել. էջ 26 տող 27:

Իշխանն Անգեղ տան տայ զՍ. Գրիգոր ի ձեռն իշխանին Մուկաց և տէ. փուլթացս յամուրն ՈՂԿԱՆ.

Իշխանն Մուկաց առեալ զԳրիգորիս, գառնայ ընդ զառիվայր բլերն կամելով իշանել ի կՈՒԱՌՈՒՍ. Իսկ արք գեղջն հետամուտ եղեն մեզ և մեք հեծեալք յիւրաքանչիւր երկվարս, փախտաւ կան գնացաք յամուրն ՈՂԿԱՆ: Իսկ արք գեղջն եկեալ անցին յայնկոյս ի քաղաքն կՈՒԱՌՈՒՍ և ազգ արարին նոցա զմէնջ. զոր լուեալ յայնկոյս անցին Մեղաեայ և զամրոցն սկսան պաշարել:

Իսկ մեք յղեցաք գիշերապահաց զամն առ իշխանն Անգեղ տան և թղթով ծանուցաք զիրան և նա առաքեաց արս ընտիրս սուսերաւորաց որք ի վաղիւն եկեալ անցին յայնկոյս գետոյն և յետ երկց աւուրց պաշարեալ զքաղաքն աւերեցին և զպարիսպն հիմնայտակ արարին և զմարդիկ քաղաքին բերեալ ի Մեղաի անցուցին: Էջ 27 տող 9:

Եւ իշխանքն իբրեւ լուան՝ ելին ի վերայ բլերն և տեսին զԱրձանն զի արս չորեքհարիւր լոկ ունէր ընդ իւր: Եւ ի մէջ անցեալ իշխանն Անգեղ տանն և Արձանն իշխանն իջուցանէր զսուրն և Արձանն յերկիր թաւուէր և կուտեցին արձան ի վերայ նորս և Արձան կոչի անուն լերինն: Էջ 27:

Եւ մինչ սպալէս գործեցաւ, եկին հասին զօրքն քրմաց ի վիճԱՊ քաղաքէ և արք Պարտկայ և արք Մեղաոյ և այլք յԱՍՏՎՈՆԻՅ, իբրեւ հասին ի գլուխ լերինն՝ ձայն գուժեաց յերկոտեան գունդան և միաւորեալք դասք քրմացն յարձակեցան ի վերայ

զօրացն Հայոց և իջուցին զնոսս ի զառիվայր լերինն ընդ գեղջն կողմանէ:

Եւ կոյն մնային իշխանքն մեր զօրուն իւրեանց, զի դեռ ամենեքեան չէին ժողովեալ. քանզի չորեքհարար այր դեռ ի Մեղաի զգերինն ունէին, իսկ երեք հազարքն անցին ընդ Բասեան և ընդ Հարք և այլքն ի դաշտի անդ ասպատակէին: Տես էջ 28. տող 4:

Եւ ի նայն ցեղէն Գեմետրեայ՝ իշխանն Հաշտենից, որ էր ընդ զօրսն Հայոց, կարեալ եօթն հարիւր արամբ ի քրմաց կողմն ելանէր և իշխանն Սիւնեաց հանեալ զնա հանդէպ իՆՆԱԿՆԵԱՆ ՎԱՅՐՈՒՅՆ գանակաւ կարեաց զգլուխ նորս և զմարմինն գահաւ վէժ արար և Արծուիք կոչեն ցայս օր տեղւոյն. Տես էջ 29 տող 6:

Իսկ իշխանն Արծրունեաց տարաւ փախտական զքրմապեան ԱՇՏԻՆԱՍԱՅ որոյ անուն էր Մետակէս, մինչեւ ի գլուխ լերինն և զգի նորս գարահաս արար զոր և Մետակոզ կոչին գանուն տեղւոյն. Տես էջ 30:

Եւ իշխանն Անգեղ տան կարեաց զգլուխ Գեմետրեայ և ձըգեաց ի մոխաղն իւր և հնչեցոյց իշխանն Սիւնեաց զփողս պատերազմին ի խաղաղութիւն և լուեցին երկուքն կողմանքն ի կոտորելոյ զվիճեանս և քուրճը աղաչեցին զիշխանն զի թաղեցեն զմեւեալս իւրեանց և կանգնեցին ի վերայ գերեզմանաց արձանս և գրեցին ատորի և հեւլեանցի գրով և յոյն և իսմայելացի նշանաւ. Տես էջ 30 տող 17:

Եւ ինքեանք իջին երեկօթս առնել ՅԻՆԱԿՆԵԱՆ ՏԵՂՈՋԻՆ և փուլթալէս կոչնական արարեալ Ս. Գրիգորի ինքեանք մնացին անգէն Ոմանք ի դիտանոցն մնացին, և այլ զօրքն ի մարգձակին իջեանս կալեալ առ քաղսր ԱՂԻՆՐՆ ԱՆՏԱՌԻՆ: Տես էջ 31:

Իբրեւ եկաք իջաք ՅԻՆԱԿՆԵԱՆ ՏԵՂԻՄՆ, տեսաք զԻւնկոս որ հնգիսասան կանգուն էր, ընդ չորս բաժանեալ և Ս. Գրիգոր հրամայեաց կործանել զԻւնկոս քանզի պղնձի էր՝ երկոսասան կանգուն երկայնութեամբ. Տես էջ 32:

Իբրեւ կործանեցին զօրքն զկուսն սկսաւ Ս. Գրիգոր հիմն արկանել եկեղեցւոյն: Եւ քանզի ոչ գայր նոցա նիւթ պատրաստ, առեալ քարինս անկազմն անտաշս և գտեալ կիր ի բնակութիւն կուսն. ՍԿԻՉԻՆ ԱՐԱՐ ԵԿԵՂԵՅՈՒՅՈՅ Ի ՏԵՂԻՄՆ՝ ՈՒՐ ԿՈՒՌԳԻ ԳԵՄԵՏՐԵԱՅ ԷՐ ԼԵԱՂ ԸՍՏ ՆՈՐԻՆ ՉԱՓՈՅ: ԵՒ ԱՆԴ ԳԵԼԻ Ի ՏԱՊԱՆ ԲՐՏԵԱՅ ՉԱՋ ԹԵԿԻ ՄԻՆՉԵՒ ԶԱՐՄՈՒԿՆ ԵՒ ՉՉԱԽ ՉԵՌՆ ԹԻԿԱՄԻՆ ԼԱՆԵՐԻՉ ԵՒ ՉՉՈՒՐ ԲԱՐՉՈՒՅ ԱՋԱԿՈՂՄԱՆՆ ԵՒ ԱՅՈՒ ՄԱՆՐ ՈՍԿԵՐՍ Ի ՄԱՐՄՆՈՅ ՍՐԲՈՅ ԿԱՐԱՊԵՏԻՆ. Տես էջ 23:

Իսկ ի վաղիւն ամեալ ամենքի Սիւնեաց. իշխանին քուրմ մի աղաչէին զճանկեալ տեղիս դանձուցն ցուցանել և զգրուեսս գեա- նափոր տանն և ոչ սասց և մեռաւ ի նոյն կախաղանին: Եւ ոչ եղև հնար գտանել թէսլէտեւ կարծէին ընդ ՀԻՄԱՄԲ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԼԻՆԵԼ, ՈՒՐ ԴԵՄԵՏՐԻԱՅ ՏԱՃԱՐՆ ԷՐ. ԲԱՆՁԻ ՀԻՄՆ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ԵԴԱԼ Ի ՆՈՅՆ ՏԵՂԻՍ ՆՈՅՆ ՉԱՓՈՎ ԼԱՅՆՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԵՐԿԱՅՆՈՒԹԻՒՆՆ. բայց միայն զի նոքա յարեւմուտս երկրադպէին. Տես էջ 34:

Նոյնպէս քննէին զտաճարն Գիտանէին ի վեր բերել որ էր ԱՌ ՅՈՐԴ ԱՂԲԵՐՆ, ՅԱՐԵՆԵԼԻՅ ԿՈՒՍԷ, որպէս երկուս քայլս մարդայ հեռի դուրս և ոչ դտին. Տես էջ 35:

Իբրև հիմնարկեաց Ս. Գրիգոր զեկեղեցին և եդ անդ զնը- խարան և կանգնեաց անդ վայտեայ նշան տէրունական խաչին ի ԴՈՒՄՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ, և ի տեղի կուցն Գիտանեայ. Տես էջ 36:

Իսկ իմ աղաչեալ զՍ. Գրիգոր գնալ ի վանսն իմ. զոր ինքն հիմնարկեաց յանուն Ս. Կարապետին զի լոկ կայր միայն հիմնարկեալ. զոր թագաւորն իսկ յանձին կալեալ դալ ի տեսութիւն տեղեացն՝ ելեալ ի յԱշտից տեղեացն թագաւորն ընդ լեռնակաղմն գնայր: Տես էջ 40:

Եւ եին բնակեցաւ ի ԳՈՒԹ ԱՐՉԱՆԻՆ վանն ընդարձակութեան վայրուցն և եկաք ի տեղին ԻՆՆԱԿԻՆԵԱՆ թագաւորաւն հանդերձ: Եւ Անտոն և Կրօնիդէս դային յանտառէն յարեւմտից կուսէ ի քաղցրահամ աղբերէն: Եւ եկեալ ի բլուրն արեւելեան ի տեղիս արտոցն Գիմետրեայ զոր կոչեմք ԱՐՆԻՈՒ ԲՈՒՐ զի անդ էին դարափոս խուցք նոցա ի կողմնից արեւելից էջ 41:

Եւ կացեալ անդ աւուրս հնգետասուն, թագաւորն Տրդատ ի նոյն տեղին կանգնէր զտէրուներսն նշան մեծանդամ քարակափ ի տեղի տաճարին՝ ուր Գիտանէսն էր, ԱՌԱՋԻ ԱՂԲԵՐՆ՝ ՈՒՐ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ հիւանդացն կատարէր: Տես էջ 42:

Ձի մինչ Տրդատ ՁԻՆՆԱԿԻՆԵԱՆՆ խաչն կանգնեաց, իշխանն Անգեղ տան կանգնեաց զխաչն Հուռնից և իշխանն Սիւնեաց կանգնեաց զխաչն Կուտուացն Տես էջ 43:

* * *

Ե Ր Ե Բ Բ Ա Պ Ի Ն Ն Ե Բ

Անցեալ դարերու մեր տեսութենէն սքողած պատմական վայրերուն տեղը ճշդել շատ դժուար պիտի ըլլար եթէ ի հաշիւ չառնէինք մարդուն և բնութեան գործելու հղանակին տարբերութիւնը: Բնութիւնը աւերակներու թանձր մոխիրին տակ հաւատարմութեամբ կը պահպանէ իր փրատակները մինչև որ պեղումներ անոնց տեղը երևան հանին. մարդը իր նմաններուն հետքը կորսնցնելու այն աստիճան կը ճգնի որ վերջ ի վերջոյ զանոնք ինք ալ կը մոռնայ:

Նոր կրօնքն այսպէս հին պաշտամանց սրբավայրեր ինքզինքին կը յատկացնէ. այս է յաջորդութեան բերմունքը. բայց նոյնացումը այն աստիճան ճարտարութեամբ կը կատարուի որ նախկինը անհետ կը կորսուի և փոփոխութիւնը չը նշմարուիր: ՎԱՀԻՎԱՀԻԻ մեհեանները կը սրբուին և կը դառնան ԵՀՈՎԱՅԻ տաճարներ, այն բազիլիկները որոնց վրայ կուց զո՞հ կը մատուցանէին՝ նուիրագործուելով խորաններու կը վերածուին և այնուհետև անոնց վրայ կենդանի Աստուծոյ պատարագ կը մատուցուի:

Եւ յետոյ ժամանակին վարադոյրը մեր անուշադիր աչքերէն կը ծածկէ իրողութիւնները, բայց ասպարէզ թուղուրով ենթադրութիւններ ընելու անոնց որ փորձառութեան հասունացում ուսումնասիրութիւնը հրատարակելու չեն սպասեր: Բայց կրկին և կրկին բնագիրները աչքէ անցնողները այն ժամանակի դէպքերը իրենց լուսն գոյնով նկարուած կը տեսնեն: Արդարև եթէ յարուած ուշադրութեամբ կարդանք մեր ձեռք գտնուած պատմութեանց հասկատորները, ապա ուրեմն կը համոզուինք

Թէ քրիստոնէութիւնը Հայաստան մտցնողներն նոյն այն իշխաններն էին որ երբեմն կուսազառ էին և մէկ օրէն միւսը չէին կրնար մուսամ ըլլալ իրենց հեթանոսական ակարծակը և ի հարկէ նոր կրօնը հինին վրայ պիտի պատուատէին :

Իրենց դործնական ըմբռնման համեմատ կործանելիք բազմներուն տեղ պէտք էր անշուշտ համարժէք մը դնել և ժողովուրդին դարաւոր ունակութեան կերպով մը դոհացում տալ : Ահա ճիշդ այս նպատակով իրենց հետ Կեսարիայէն բերին Ս. Կարապետի մատուցը և իրենց կործանած երեք բազմներուն տեղ դրին և այն վայրագ ընթացքը որով ձեռք բերին իրենց պէտք եղած Ս. Կարապետի մատուցը՝ հակաքրիստոնէական ըլլալովն հանդերձ, անժխտելի ապացոյցն է մեր տեսութեան վաւերականութեան :

«Թեպէս բազում անգամ Ս. Գրիգոր խնդրեաց զերչխարս Ս. Կարապետին, այլ Ս. Ղեւոնդէս ոչ կառ յանձն սաչ եւ ի վաղիս բազում պատերազմունս սխաւ շինեչ եւ նախարարն առեաչ բռնութեամբ զնշխարս Ս. Կարապետին, եղին ի փաղափէն մինչ զի խորհուրդ առեաչ իշխանն Անգեղ սանն հարկանեչ զփաղափն (Կեսարիա) ի զիշերի հրով : Չոր խնացեաչ Հայրապետին, համոզեաց զնոսս ի խաղաղութիւն եւ հագիւ կարաց արձակեչ զնոսս հաշտութեամբ եւ սիրով : Տես էջ 24 Զեմոք 1832 Վեկեթիկ :

Ուստի կը տեսնենք թէ սերտ ազերս մը կայ Ագաթանգեղոսի յիշած «Յաշից սեղիփ՝ բազաւորացն Հայոց մեծաց, ի սնարս շերիսն Քարեայ ի վերայ Եփրատ գետոյ, որ հանդեպ հայի ի մեծ շեսունն Տաւրոսի զի յայնժամ դեռ եւս չէն կային ԵՐԵՒ ԲՍԳԻՆԲ ի նւա. Տես էջ 603 Ագաթանգեղոս 1832 Վեկեթիկ» և յետոյ նոյն սրբազործուած պաշտամանց վայրերուն մէջտեղ. այսպէս «1. Չի մինչ Տրդատ զԻննակնեան խաչն կանգնեաց, 2. իշխանն Անգեղ սանն կանգնեաց զխաչն Հոռեկից եւ 3. իշխանն Սիւնեաց

կանգնեաց զխաչն Կուսուացն եւ Ս. Գրիգոր երթեաչ զխաչսն օրհնեչ՝ հիսն եկեղեցոյն արկաներ : Տես էջ 24. Զեմոք 1832 Վեկեթիկ :»

Արդ Տարօնոյ մէջ կային ուրեմն երեք Ս. Կարապետ երեք նախկին բազմներուն տեղ : Անոնցմէ ԱՌԱՋԻՆԸ՝ Քարքէոյ լերան գլուխն էր, ԵՐԿՐՈՐԴԸ՝ ստորեւ քան զսրբա հարաւակողման լեռինն, ԵՐՐՈՐԴԸ՝ նոյն լերան ստորտար : Այսօր կանգուն կը մնայ երկրորդը զոր երկրաչարժէ իլիէ վերջ, 1788ին նորոգել տուաւ անուանի Ետզուպ ակնցին : Ուրեմն այս երեք նախորդ բազմներուն եկեղեցւոյ վերածուելէ ետքը կրամ փոփոխութիւններուն անցեալը վերակազմինք, ծայրաքաղ աւանելով մեր պատմիչները :

ԱՌԱՋԻՆ ԲՍԳԻՆ. Եկն Ս. Գրիգոր ի սեղիս Իննակնեան բազաւորուն հանդերձ ի բշարն արեւելեան, ի սեղիս արարոցն Դեկեթեայ : Տես էջ 41. Զեմոք. 1832 Վեկեթիկ՝ Տրդատ կանգնեաց զԻննակնեան խաչն. էջ 43, նոյն. Եւ բազաւորն Տրդատ ի նոյն սեղիս կանգնեւ զՏերունեան նշան մեծանդամ փարսկոյի ի սեղի սաճարին սուսի աղբերն ուր բժշկութիւն հիւանդացն կասարեւ. Տես էջ 43. նոյն. Քանզի հիսն եկեղեցոյն եղաւ ուր Դեկեթեայ սաճարն էր, ի նոյն սեղիս, նոյն չափով շայնութիւնն եւ երկայնութիւնն. բայց միայն զի նոսա յարեւմուսս երկրագիսն Տես էջ 34 նոյն : Իբրեւ կործանեցին զօրին զկուռն՝ Ս. Գրիգոր սկիզբն արար եկեղեցոյ, ուր կուսն Դեկեթեայ էր շեաչ եւ ԱՆԴ ԴՆԷՐ Ի ՏՍՊԱՆ ԲՐՏԵՍՅ ԶՍՁ ԹԵԿՆ ՄԻՆՉԵՒ ԶՍՐՄՈՒԿՆ ԵՒ ԶՁՍԽ ՉԵՌՆ ԹԻԿՍՄԵՆ ՀՍՆԴԵՐՉ ԵՒ ԶՈՍԿՐ ԲՍՐՉՈՒՑ ԱՁՍԿՈՂՄԱՆՆ ՄՍՐՄՆՈՅՆ ՍՐԲՈՅ ԿՍՐՍՊԵՏԻՆ. Տես էջ 33. Քանզի Կարապետին մատունս առ անկեան դրանն Արշակունի, բզաւ մի հետի գսանեւ գրեւեռս նշանին ի միջն կեսս բզաւ բարձր ի գիսնոյն եւ յայտն եկեղեցոյն : Տես էջ 33. նոյն :

Այս հաստատանքներէն բացառյալ կը տեսնուի թէ Գարաբեայ լեռան գլուխը Արեւու բլուրին վրայ Դեմետրի տանն է հինգ կանգուն բարձրութեամբ արձանը կործանելէն վերջը տաճարին ճիշդ ու ճիշդ տարածութեամբ եկեղեցի մը շինուեցաւ որուն խաչը կանգնեց Տրդատ զօր օրհնեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Դեմետր կուսքին տեղ գրին Ս. Կարապետի մասունքէն մեծ մաս մը: Հիմա տեսնենք թէ նոյն տեղը դեռ ի՞նչ շինուեցաւ:

Զինուածս մասրան մի շինեցես բնակութիւն կրօնաւորացոյ, այլ կացուցես ի ննա ֆահանայս եւ ֆռեպիկոպոսս: Տես կջ 11. Որոշեցի ննա դասակերսս եւ շինեցես ննա աղիսանոցս որպէս զի որք գայցեն ի բժշկութիւն մի շիցի սրսնեց որպէս առ դրան ննջեցուցանեիս զուխաւորան: Տես կջ 11. Իսկ իմ (Զեկոբ) աղայեալ զՍ. Գրիգոր գալ ի վանս իմ զոր ինքն հիմնարկեաց յանուն Ս. Կարապետին, զի ընկ կայր միան հիմնարկեալ. զոր քաւորն իսկ յանձին կաշեալ գալ ի սեւտքինն տեղեացն ելեալ ի յԱշխից տեղեացն քաղաւորն ընդ յեռնակողովն զնայր. Տես կջ 40. Ս. Գրիգոր ժաւանակս ինչ մնաց ի Տարօն դարարեալ աւորս ֆասն եւ հինգ ի ՎԱՆՍ ԳՂԱԿԱՅ յԻննակնեան տեղիսն Գիսանեայ կոռցն ի կայան նշարացն Սրբոյ Կարապետին Տես կջ 14. Իսկ երկիրն Մալիկոնեից երե հաճոյ թուեցի ձեզ, որպէս եւ դու իսկ աւեիր՝ երե զԻննակնեան տեղիսն ինձ տուր եւ անդ զո եղբայր իմ ձեռնարեալ եւ ըս կարի աղայանացն զանուն տեղոյն փոխեցաք յիւր անեղի անուն: Տես կջ 13 նոյն.»

Ուրեմն Իննակնեան տեղին կար ընդարձակ վանք մը ուր կը գիտէին բժշկութիւն եկող ուխտաւորներ. նաե հոն կը բնակէին բազմաթիւ կրօնաւորներ ու վանքին տնտեսն էր Զենոն ԳՂԱԿ: Հիմա տեսնենք թէ հոն նաե ուրիշ ի՞նչ շինուեցաւ:

«Եւ տեղեկացեալ յիշխանեն Հաշտեկից քե առ վաղիւն

կործանելով եւ զնե՛ծ աստուածն Գիսանեայ եւ Դեմետրեայ, զիշերացնաց եղեալ ի տեղի աստուածոցն, եւ շիին զգանձս ի տունս զեկնափորս: Տես կջ 25: Եւ ի վաղիւն անեալ առաջի Սիւնեաց իշխանին ֆուրմ մի, աղայեիկն զծածկեալ տեղիսն զանձուցն ցուցանել եւ զորունս զեկնափոր սանն եւ ոչ ասաց այլ մեռաւ ի նոյն կախադանին: Տես կջ 34: Եւ ոչ եղեա հնար զսանեչ, քեպեկս կարճեիկն ընդ հիմնաքին եկեղեցոյն շինել. որ Դեմետրեայ սաճարն եր: Եղայեպս ֆլեկեիկն եւ զսաճարե Գիսանեիկն ի վեր քերել որ եր առ յորոյ աղբերն յարեւելից կուտ որպէս երկուս ֆայրս մարոյն հեղի գոյով, եւ ոչ զսին: Տես կջ 35. Երաս քարեաց սաւ ձեզ զԻննակնեան տեղիսն շինեցիր բնակութիւն դասուց կրօնաւորաց, զի զԵպիփան աշակերս Ս. Անտոնի հաւանեցուցի զայ ի նոյն Իննակնեան տեղիսն ունելով ընդ ինքեան այրս ընտրս ֆառասուն՝ ձգնաւորս յարագնազգեսս, պարկեշս վարով, հրաճարեալք յաշխարհե: Տես կջ 10. Ժողովեցես ի նոյն տեղիս հարիւր արանց չափ եւ ինքեանք միայն աղօթից եւ ձգնորեանց պարսպեցիկն Տես կջ 11. եւ Անտոն եւ Կրօնիդես զային յանտոնեն ի բլուրն արեւելեան ի տեղիս արարոյ Դեմետրեայ զոր կոչեմք Արեւու բլուր զի անդ եիկն դարափոս յուցք նոցա: Տես կջ 41. Ս. Կարապետ, որ յԻննակնեան տեղիսն եր, փրաւ զի շարժ յասագոյն եղեւ. վասն որոյ եւ տունք որք ի ներքոյ նորս ի շարժե անտի փրան: Տես կջ 28 Պատ. Տարօնոյ Յով. Եպ. Մալիկոնեան 1832 Վեկեթիկ:»

Ուրեմն լեռան գլուխ ստրոգոլոյտ (troglo-dyte) ճգնաւորներ կային և նոյն իսկ Ս. Կարապետի տակը ԳեՏՆԱՓՈՐ տուներ կը գտնուէին: Հիմա տեսնենք թէ ի՞նչ պատահեցաւ:

«Ի նոյն ամի Ս. Կարապետ որ յԻննակնեան տեղիսն եր փրաւ զի շարժ յասագոյն եղեւ վասն որոյ եւ տունք որք ի ներքոյ նորս ի շարժե անտի փրան: Իսկ եկեղեցիկն,

խնդիր հիմն ի վերայ *lingua* եր, շարժեցաւ եւ պատահեցաւ, զոր Մուշեղ Տարօնոյ իշխանն հրահայեաց փարակոյ շինեց. բայց ոչ ժամանեցին շինեց որպէս արժան եր զի զօրքն Պարսից ներդին զնոսա. Տես էջ 28. Պոս. Տարօնոյ: Յով. Եպ. Մամիկոնեան 1832 Վեներիկ:

Ի սոյն ամի Արքուսիս փայտ գեղեղեցին Ս. Կարապետին յիներակեան. Տես էջ 58. Պոս. Տարօնոյ Յով. Եպ. Մամիկոնեան 1832, Վեներիկ:

Ահա այսպէս այլեւայլ իրողարձութիւններէ վերջ, այսօր Իննսկիեան Ս. Կարապետը քարուքանդ եղած է: Հիմա տեսնենք թէ նոյն վայրը ինչ վիճակի մէջ է:

Հողմանց ներհակաց պատահեալ միմիանց ի ներքոյ երկրի, յանկարծ իսկ քնդուած շարժեցաւ երկիր ի հիմանէ: Ո՛հ եւ եղուկ ժամուն այնիկ թէ զինչ գործեցաւ եւ որպիսի քշտառութիւնք զետց պատեցին: Զի այնքան ահագին եր շարժումն որ զանշարժեցի շերիւնս ի միմեանս հարկանեք եւ զանագին մեծամեծ վիմուն պատահեք եւ զզնացս գեղեցիկ աղբերաց արգիղեալ ի բազում ժամս ի ցանախութիւն փոխեք զտեղին. Տես էջ 57. Զենոք Յիշատարսուս 1708 Կ. Պոլիս:

Իսկ ի գրոյս շերիւն մերձ առ իրեարս եւ կօրն աղբիւրք կամ ախունք ախանակիս ջուրց որք ի հեռումն էին ինն յորմե եւ այս մեծաւասանն կոչեք սեպ ԻՆՆԱԿՆԵՍԱՆ ՎԱՆՔ Այլ այժմ երկուք ի յսկանց ցանախեալ կան. Տես էջ 197 Աշխարհագրութիւն մասի Ա. Ասիա Հ. Դ. Իննիւնեան 1806 Վեներիկ:

Վարդուկ Ե փարսիս խաշանց ի գրոյս շերիւն Ս. Կարապետին յորում եւ սակաւին աւերակ մեծի գիւղախաղախ. Տես էջ 198 Աշխ. մասն Ա. Ասիա Հ. Դ. Իննիւնեան 1806 Վեներիկ:

Երբ Լինչ այս կողմերէն անցաւ՝ արդէն ձմեռը սկըսած էր և գետինը ձիւնով ծածկուած. (Տես էջ 174-197

Armenia Travels and Studies by H. F. B. Lynch 1901 London), այնպէս որ մտքէն իսկ չանցաւ Իննսկիեան Ս. Կարապետի հետքը վնասել. բայց ահա տեսանք թէ առոր տեղը ուր է և զայն կը նշանակենք ապագայ խուզարկուներու հետազոտութեան:

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԳԻՆ.— Եւ իբխանն Սիւնեաց կանգնեաց զխաչն Կուռուացն էջ 44 Զենոք 1832 Վեներիկ եւ որ զխաւոր փուրն եր, անուն Արձան, եւ որդույն րա՛ Դեմետր, առեալ զօրս՝ որք ի Կուռուասանն էին արս իբրեւ շորեհարիւր, եւ ելեալ ի վերայ լերինն՝ մնացին մինչեւ այլ զօրքն ուսեք եկեացեն նոցա յօգնակալութիւն: Տես էջ 25:

Այս հաստատէն յայտնի կ'ըլլայ թէ Կուռուսի մէջ կար ընդարձակ ԿՌԱՏՈՒՆ մը, ուր կը գտնուէին զլիաւոր սնն ի քրմանց՝ Արձան, և իր որդին Դեմետր և բազմաթիւ զօրք:

Երբեայ իբխանն Սիւնեաց յաւանն Կուռուս, հաւանեցոյց զօրս գեղջն՝ գալ ի մկրտութիւն, որք յանձն առին եւ եկին ընդ նմա: Եւ առեալ սրբոյն Գրիգորի իջուցանէ զնոսա ի ձորն Այծսանայ յարեւելից կուսե հանդեպ ԱՍՏՂՕՆԻՅ բերդին: Եւ որք մկրտեցանն էին արք եւ մանկիս ոգիք հինգ հազար եւ յիսուն: Եւ հրամայեաց ֆահանայիչն նեան փայտեայ կանգնել ի մէջ գեղջն եւ զկանայսն անդ մկրտել: Եւ լուեալ իբխանն Անգեղ սանն երէ պատշտեայք կուոցն եւ մանկուցն նոցա ոչ առնուն յանձն դառնայ առ Տեր Ասուած, եւ սանել զնոսա ի ՓԱՅՏԱԿԱՐԱՆ փաղաքն ի տուն բանսի արս չորեք հարիւր երեսուն եւ ուր՝ գերծեալ ԶԳԷՍ նոցա: Տես էջ 35 նոյն:

Ուրեմն կուայ պաշտօնեաները և իրենց գլխաւորները նախապէս հաստատուած էին այս ընդարձակ աւանին մէջ որ ունէր երեք հազար տասն երկու տուն և հազար հինգ հարիւր հեծեալ. Տես էջ 37:

Իշխանն անցեալ գնացին մինչեւ ի դուռն ՄՈՒՇ ֆաղափն, եւ սեղեկացեալ զի ոչինչ գոյր եւ ապա դարձան եկին ընդ առաջ մեր եւ դարձուցեալ զմեզ յեղեհացն ԱՐԱՄԱՆՈՒ, ոմանք անցեալ մտին ի ֆաղափն յառաջագոյն իսկ ոմանք ընդ մեզ երբային: Իբրեւ հեռացաք ի գետոյն իբր ձիու արեալանոք երկու կամ երեք եւ իբրեւ մերձեցաք առ փոքր ձուակին եւ կամեաք անցանել միաբան եւ գնալ ի սեղի մեհեմիցն, քանզի անդ իսկ եր խորհեալ դնել զմնացեալ նշխարսն, ապա ջորիք կառայցն այնկոս ձորոյն ոչ կարացին անցանել եւ նսան:

Եւ անդ ձեռն ի գործ արկեալ շինուածոյ եկեղեցւոյն եւ նոյն օրինակաւ ի գիշերի կազմեցաք զսեղի նրախարացն եւ եղաք ի ֆարեայ սապան առնալափ գերկուց վկայիցն մերձ առ դուռն եկեղեցւոյն յաջակողմն, զԱքանագիւնէին զհասարակն եւ զԿԱՐԱՊԵՏԻՆ ԶՈՍԿԵՐՍ ԲԱՐՁՈՒՅՆ ԷԱԽՈՅ ԵՒ ԵՐԿՈՒ ՍՐՈՒՆՍԵ ԵՒ ԶՄԱՍՆ ԻՆՉ ՈՍԿԵՐԱՑ ՈՂԻՆՆ:

Ուրեմն այս վանքն ալ իր մէջ կը պարունակէր եկեղեցի մը նաւիրուած Ս. Կարապետի անուան:

Սեփաննոս առակերտ նորա եկաց հայր վանացն աւա հնգեասան: Սա շինեաց եկեղեցի, ուր Ս. Գրիգոր զնշխարսն պահեաց յայնկոյս Կուռուացն առ յորդաբուխ աղբերն. Տես էջ 7 Պատ. Տարօնոյ Յովն. Եպ. Մամիկոնեան, 1832 Վեներիկ:

Արդ այս Կուռուասան Ս. Կարապետի վանքին մէջ տակաւին այն աստն միայն երեք խորաններ կային այսինքն 1. Ս. Կարապետի, 2. Ս. Աթանազիոսայ, 3. Ս. Ստեփաննոսի. ուրեմն ինչպէս կամ երբ աւելցած են 4. Ս. Աստուածածնայ. 5. Ս. Գեորգայ. 6. Ս. Խաչի. 7. Ս. Պօղոսի. 8. Ս. Պետրոսի. 9. Ս. Յակոբայ եւ 10. Ս. Կուռուարչի խորաններն որ այս օր առ հասարակ խորաններսն թիւը տասնի կը բարձրացնեն այս վանքին մէջ:


Կը խնդրենք մեր ազնիւ ընթերցողներէն որ հաճին անդամ մը դիտել այն յուսանկարներուն նմանահանութիւնը որ կ'ինչի ընդարձակ գործէն արտասպելով յաջորդ էջերուն վրայ կը ցուցադրենք: Այն պատկերներէն առաջինը կը ներկայացնէ այսօրուան Ս. Կարապետը իր թանձր պարիսպներով շրջապատուած եւ Քարքէոյ լեռան հարաւակողմի պարսին ստորեւ կառուցուած: Միւսը կը ներկայացնէ այսօրուան եկեղեցին իր զանգակատունով, ասոնք ամէնքը համեմատաբար նոր ժամանակի շէնքեր են ինչպէս պիտի տեսնենք:

Զկնոր Ասորոյ պատմութեան սպագրութիւնը կատարել տուողը՝ ինք կ'ընէ սոսկալի երկրաչարժէ մը վերջ առաջին նորոգութեան մը ստոյգ պատմութիւնը եւ այնքան ուշադրաւ է որ զայն ծայրաքաղ առնելով կը ներկայացնենք մեր ընթերցողներուն:

*
**

ՅԵՄԱՍԿԱՐԱՆ ՊԱՄՏԱԳՐԱԲԱՐ

Գրեգոր եւ Յովհաննէս սպասուորք Սուրբ Աւետարանին զկնի վախճանման հուշեւոր հօրն մերոյ Տեառն Վարդանայ Աստուածաբան բաբունապետի հողմովարեցաք ի բարձրահամբաւ համալսարանէս մերմէ որ է ի Զորրորդ մասին Հայոց ի Սալնոյ ձոր կերտեալ ի բզեշխոց Արծրունեաց որ կոչի ԲԱՂԷՆ: Ի սոյն քաղաքիս շինեալ ի բլրոյ զազաթան տաճար յանուն Ս Յ. Կարապետի: Արեգակնաձագ կողմամբն են զարմանաշար աղբերակօք եւ փոքր պարտիզիս իսկ յարեւմուտն յորդընթացիւ գետով եւ հեղաքայլ առուիւ գեղաւորեալ ծառատնկօք: Զսոյն Ս. Վանքս ի հիմանէ նորակերտեալ իտալիուս կաթուղիկէիւ, աշակերտական գրովք եւ ձօն վարդապետական մատենիւք, եկեղեցական զգեստիւք պահեաց հայրն մեր վերոգրեալս եւ զի թէպէտ գոն յայտն քաղաքիս այլ վանորայք, սակայն այս անդրանիկ գոլով եւ նախա-մեծար քարոզի:



Ս. Կարապետի վանքը

Որ և Ս. վարդապետն ԲԱՍԻ ԱՂԲԱԿԵՅԻ եգիտ գիտութեան արտաքնոց զշաւիղ և ուսուցանելով զհին կորուսեալ և զնոր գլտեալ իմաստութիւն զտոյն գիտութիւնս ի մէջ ազգիս մերոյ սփռեաց որպէս վեպաբանէ Առաքել վարդապետ իսկ ի Թուաբերութեանս մերում (Ռ ձ ն Գ) 1695 ամիսփեցաւ յիշման աւուրն Լուսաւորչի ի վիրապն՝ ի դամբարանի ներ յատակի տոյն Ս. Տաճարի առ ընթեր վերոյ ասացեալ Ս. Բարսղի ուստի և հանգեաւ ի յոքնաւ վիշտ աշխատութեանց թէ յայլասեւից և թէ ի մերոյնոց ամբարտաւանից և գոռզակրօն ինքնահաճից որք նախանձէին ընդ լուսակրօն վարս նորա Յետ հովիւս մերոյ առ Տէր գնալոյ՝ ցրուեցան դառինք և ողբացելոցս դէմ եղեալ յերկիրն Տարօնոյ չլեալ անտի յԱպահունիս և անտի ի Վաղարշակերտ, գնալով ի Վիշապաձորն ուխտ թաթլոյ և Վարսոի և անտի զԴարբեղլինեօք և զԿրօք մինչ ի վանքն ՀՈՌՈՄՈՅ տեսաք ոչ սակաւ մտորասիրութիւնս. յուելին զհրաւերն եթէ կացէք աստ ևւ ելեալ անտի դարձաք ընդ կրուանն հասաք ի Յործանք գիւղիկ և Տէր լուսաւորեսցէ զհոգի Կարապետ եպիսկոպոսին վերագիտողին Ս. Գլակայ քանզի կարի սիրով ընկաւան գմեղ ևւ իբրեւ մտաք ի ձորն ընդ լուսանալ առաւօտուն և մեք սկսաք զԱՐԵՂԱԿՆ ԱՐԳԱՐՈՒԹԵԱՆ, երեւեցաւ լուսաճաճանչ տաճարին Սրբոյ դէմ որ հայի հանդէպ մամիկոնեան գաշտին և Տարօնոյ բաժնի ևւ իբրեւ հասաք ի տեղին՝ լցաք անպատմելի ինդութեամբս:


Տեղւոյն վայելչութիւնք, եթէ Սրբոց շիրմիւք հրեշտակախումբ տաճարացն և զտեսողն ածին յափշտակութիւն զի ունի գեղեցիկ մայր՝ գեր քան զԼիբանան. պատկեալ անուշամամ լեռնաբուն աղբերակօք բազմեալ ի լեռունս Քարքէոյ՝ Այլ զՄարաց անդութ լինելն և զարիւնս մեր ծծելն անասելի է որք գիշատէին զմեզ և տառապէին ի մայրս և ի ծերպս վիմաց փախստական աւնելով մաշէին զմեր կեանս ևւ զայս ոչ միայն յանհաւատից կըրէաք, այլ և ի մեր սզգէս Զի յորժամ տեսանեմք զոք աստուածապաշտ գնացիւք գիտութեամբ՝ ջանամք զայնս իսպիանել յայնպիսի գնացից և սյսպէս երբեմն ի ՀԱՒԱՏՆ զնեմք որատ որպէս ասէին զումեմնէ սրբոյ թէ ԵԱՅԹ է և երբեմն զվարս անուղիցս համբաւեմք զնոսս ունել:

Իսկ ի հազար հարիւր յիսուն և հինգ (1706) Թուականին նորոգեցան սագերն սրբոյ Կարապետին և Սրբոյն Ստեփաննոսի ի տոյն ամի Սարգիս վարդապետն՝ որ էր ի մեր գասատունէս, նորոգեաց զեզրորդի վանուցն և զբովանդակ շինուածոյն ծախսն

ինքն հողացու և որպէս գրեցաք եհաս թաւական (Ռ ձ Ի Ը) 1709
և Էր սովորութիւն ի հարցն առաջնոց ի ձմեռնային եղանակին
շրջէին քարոզել զբանս Աստուածայինս և ի գարնանային հրօսա-
կին դառնային և ըստ այսմ սովորութեան դարձաք ի Ս. Վանս
ի տեղեացն յորս շրջէաք և իբրև առեալ զտեղաւհիկ կերա-
կուրն զետեղեալ լինէաք իւրաքանչիւրքս ի մենարանիս՝ հողմոց
ներճակաց պատահեալ միմեանց ի ներքոյ երկրի, յանկարծ իսկ
թնդմամբ շարժեցաւ երկիր ի հիմանէ անտի սկսանելով յեկեղեաց
գաւառէն և հասանելով առ մեզ Ո՛հ, եւ եզուկ ժամուս այնմիկ
թէ զինչ գործեցաւ և որպիսի թշուառութիւնք զմեզ պատեցին
զի այնքան անազին էր շարժումն որ զանշարժելի լերինս ի միմ-
եանս հարկանէր և զանազին մեծամեծ վէմս պատառէր և ըզ-
գընացս գեղեցիկ աղբերոց արգելեալ ի բազում ժամս ի ցամա-
քութեան փոխէր զտեղին, առ ի վայր դնացքն և փրտոյ ահա-
գին գետոյն ընդ կրունկն դարձեալ ջուրքն ընդ երեսս դաշտին
սփռէին և հանդերձ ամենայն միաբանիւք իբր արք հարիւր
արտասուագոչ հաւաքմամբ արտաքս ոստէաք, բացաք զնչս մեր
և յառեցաք ի տեսնել զբարձրագիտակ կաթուղիկէ Սրբոյ կա-
րապետին և ահա ոչ երեւիւր զի անկեալ էր յերկիր ընդ որում
և այլ շինուածք մեծի ուխտին քայքայեալ և կործանեալ էին:

Եւ զիմեցաք անտի ի բարձր բլուրն արեւմտեան որ հայի
ի վերայ Վանիցն և առ առճարսն և տեսաք զնոսս ոչ որպէս յե-
րէին և յեւանդն, այլ յայլ իմն դարձեալ կերպարանս: Եւ իջեալ
անտի ի հողաբլուրն անցաք առ դամբարանօք և մնացաք անդ
ի կողմն հիւսիսոյ զերիս առուրս առ հուպ վանիցնս և դա-
տաւորէն արք որք տեսեալ զիրան՝ ծանուցին մեծի իմնին որ
ի Բողէշ և մեր գնացեալ ընդ նոսս առնուլ հրաման և շենել
զանկեալսն և ետ հրաման նորոգ կերտելոյ:

Եւ երթեալ ընդ կողմն հիւսիսոյ հասանելով յաղբիւրն բա-
րեհամ, անցանելով զջուրն որ առաքելոց և առագական սկունք
ասի երանելով ի կատար նոյն լերինն Բարքէոյ ընդ մէջ գնալով եր-
կուց բարձրակատար դազաթանցն և իջանելով դառիվար միւսոյ
կողման վազս առնելով ընդ ջրոյն կողմն որ կայ հանդէպ Ման-
դակունեաց գաւառին յարեւմտեան Շամունեաց. գտաք անդ պէս
պէս տեսակ քարանց և բերեալ շինեցաք զկաթուղիկէն գեղեցիկա-
գանդակ յորինմամբ. նմանապէս և գաւիթ կամարակապ քարեայ
սեամբք և զանկակատուն կաթուղիկեայ խաչիւ սրակեալ և Ս.



Ս. Կարապետի Եկեղեցին

Հողայ սեղանին վարդարեալ և այլ շինուածք թանապիք և խրճիթք:

Սակայն պարտուց անկաք ի ներքոյ որոյ վասն ելեալ ի սրբոյ ուխտէն տարադէմ հասաք ի քաղաքն Կոստանդնուպօլիս և վերադետող նորին եպիսկոպոսն Խաչակ ընկալաւ զմեզ բազում սիրով և յորդորեաց զժողովուրդն որք ետուն զսղորմութիւն վախիւ որով և աղատեցաւ Ս. Վանքն ի պարտուցն և գերազանցապէս շքեղացաւ և մեզ յորդորիչ էր գլուխ և դէտ հայսս մեր Գրիգոր Կաթողիկոսն սրբակրօնս Բնդ մեզ էր և եղբայրն իմ Աբրահամ վարդապետն որ այժմ վերատեսուց և արժանաժառանգ առաջնորդ Տարօնոյ և դահակալ Սրբոյ Ուխտին այնորիկ Իսկ և ներսէս ծերունի վարդապետն և Յովհաննէս վարդապետն և այլ բազում կարգաւորք, սարկաւադունք և կրօնաւորք: Հուսկ եւ ես Յովհաննէս որ ահա և զխշատակարանս գրեցի: Տես էջ ԽԳ—ԿԲ. Յիշատակարան Չենոր Ասորի 1708 Կ. Պօլիս:

* *

Բաղէչի Ամիրաօլու վանքը այս յիշատակարանին մէջ կը կոչուի համալսարան, Աղբակեցի ԲՍՍԻԼ վարդապետ մը արտաքին գիտութեանց մէջ կը զարգացնէ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿՈՂՈՏ Բաղէչեցին (որ յետոյ պատրիարք եղաւ 1715ին և վախճանեցաւ 1741ին Յովհաննէս Կորտի ընկերը Գրիգոր, այս գրքին մէջ մեր նմանահամաժ գծագրութիւններէն դատելով, քաջ նկարիչ էր ԿՈՆՈՆՈՍԻ ՎԱՆՔԷՆ: Յովհաննէս ինքզինքին համար կ'ըսէ թէ ՀՈՒՈՄՈՑ վանքն այցելեց Վաղարշակերտէ վերադարձին, նաև կը գանդատի թէ իր ժամանակի եկեղեցականներ իրեն նման զարգացումն առածներուն ԾԱՅԹ կըսէին: Անշուշտ Իւնիթօրներու անուղղակի ազդեցութիւնը կրօմ էր և ի նորոյ 1709ին կառուցած Ս. Կարապետի վանքին մէջ Ս. Պօլիս և Պեպոնի մասուէնները ինքը աւելցուց:

* *

Արդ «Ս. ԿԱՐԱՊԵՏ Ի ԹՈՒՐԿԱԳ ԿՈՅԻ Չանկը քիչ-սա մենասան և ուխտակի հոշակաւոր 6 ժամաւ հետի

ի Մշոյ, 7 ժամաւ ի Կեղոյ եւ ի Ճապաղոցոյ իբր 3 ժամաւ յեփրասայ ի հիւսիսոյ կառուցեալ ստրեւ քան զպորս հարաւակողման յերինն. պատեալ կայ թերդանման պարսպաւ եւ երկաթի ճարտարագործ դրամաք անբացեալ:

«Եկեղեցին է սախարակ սանեօք կանարակապ ի վերայ 16 ֆարաշին սեսնց հաստեալ: Աւագ խորանն է յանուն Ս. Խայիկ, յաջեւ աւագ խորանին է դուռն մասրան Ս. Ստեփաննոսի. ասի եւ անի այս դրան՝ եւ երկու փոքրիկ խորանք յանուն Ս. Պետրոսի եւ Ս. Պօղոսի եւ մերձ ի խորան Պետրոսի է այլ խորան յանուն Ս. Յակոբայ Տն. եղբոր. ի ձախակ աւագ խորանին է դուռն մասրան Ս. Կարապետի, առջեւ սորա է խորան Ս. Լուսաւորչին:

Մասունն Ս. Ստեփաննոսի անկախ յաջեւ աւագ խորանին. եւ է իբր սանար հարկոք եկեղեցոյն ունեցով ի վերայ կաթողիկէ մեծ, ի սևա վճարեւ ուխտաւոր գարպաս իւրեանց: Իսկ մասունն Ս. Կարապետին է ի ձախակ կաւ ի հարաւակողմ աւագ սեղանոյն փոքր քան զՍտեփաննոսին, հոյնպէս ունեցով ի վերայ Կաթողիկէ. ուր եւ երկու դարձարանք ֆարաշեք ի մուսս դրան, յաջեւ Ս. Աբանագինեայ եւ յահեկէ Ս. Յովհաննէս, զարդարեալ ոսկով եւ արծաթով, ֆառեակ ասիճանեօք քայծարացեալ յերկի:

Ամենայն ուխտաւորաց խոստովանեալ եւ ի ծուկի իջեալ այնպէս մտնեւ յայս մասունն. իսկ ի կանանց ի սկզբանէ անի ոչ ունեք թողուն մտնեալ ի ներս, իսկ զայն արտաք եղեալ ի թրւեռանկողութիւն ուխտաւորաց ֆառեակ մասաւրքն. զի ճկոյթ մասն եղեալ կայ ի Մասնեկանին. եւ սակա այսոցիկ նշարաց արոյս՝ կոյի սեղիս ի ժողովրդեան Ս. Կարապետի գերեզման:

Անդ եւ երկու մասունք առանց զմեքի, յորոց մին է յանուն Ս. Ածամի, առջեւ եւ յարակից Ստեփաննոսի սանարին ի հիւսիսոյ կողմանէ ուր պատարագն ասորի ֆահանայ ուխտաւոր շրջակայ սեղեաց ի լեզու իւրեանց,

ուր եւ կայ այլ գերեզման: Երկրորդն է ի հարաւոյ կողմանէ յարակից Ս. Կարապետի գերեզմանին յաւուն Ս. Գեորգայ: Չանգակասուն եկեղեցւոյս 4 զանգակաւքի է ի վերայ հարաւակողման որան ժամասանս որ հայի յարեւմոսս հարաւոյ, յորոյ միջնայարկի է խորան Ս. Հոգի կոչեցեալ: Յաւուրն Վարդապետի հաւասիլն ի սնա քազմութիւն միսաւորաց, պատուելի է սեղիս նաւել առ քուրդս շրջակայս որք գոնս մասուցանեն ըստ օրինի յարեւանց եւ երդնուն յաւուն տրաւ ասելով Տէ՛ր է՛լ է՛նՊԻ:

Յամին 1784 եղեւ երկրաշարժութիւն ի Ս. Կարապետ եւ կործանեցան բաց յայլ շինուածոց պարխապի հարաւակողման, սենեակի, սեղանասունն (գոր նորոգեալ էր անուանի Եսդրուպն ակնցի՝ որ յաւուրս Սուրբան Մահմուտի), կողմն ինչ զանգակասուն (գոր քարակերտ սեւաւքի զարդարեալ նորոգեալ էր նոյն Եսդրուպն, եւ խաչ եղեալ ի գլուխն.) կարբողիկէն Ս. Ստեփաննոսի, իսպն որ ի վերայ կարբողիկէին Ս. Յովնաննու. եւ ի ներքոյ արեւակաց մնացին քանի ինչ անձինի, ընդ որս եւ երեց մի, այլ Պեյն Մշոյ հրաման եւ առաջնորդին շինեղ զայս անեմայն գոր կասարեցին 1788ին քազում ծախիս ք:

Եւ ի շինեղն ի ներքս առեալ զգաւիթն ընդարձակեցին զեկեղեցին յարեւմաւք 8 սեանց, զզանգակասունն նորոգեցին քարձրագոյն եւ վայելոյջ քան զառաջինն. զՍ. Հոգի խորանն որ յառաջ էր ի գաւրի՝ ի ներքոյ զանգակասուն փոխադրեցին: Առաջնորդարանն է ի հիւսիսակողմն եկեղեցւոյ. իսկ աւանդասունն ի հարաւակողմն. ի նոյն կողմն են եւ սենեակի միաքանից. ի ներքոյ նոցա սեղանասուն:

Յարեւելակողմն եկեղեցւոյն ի խաչքակի ակն՝ որ է յարակից մասրանաց Ս. Ստեփաննոսի եւ Ս. Կարապետի՝ են գերեզմանի ինչ առաջնորդաց Վանուց: Չուր մեկնասանիս առաս է. զի յարեւաց ղերին, մանաւանդ որ կոչի Ա.Ի.Ա.Գ. Ա.Կ.Ն.Ե.Բ՝ ոչխօրէն հաւաքեալ մսանէ ի մեկնասունն

եւ քաչխի յերկուս քառանկիւնս նորա եւ ի սնեասունն ապա միացեալ դարձուցանէ ջրաղաց ի մեջ նոյն մեկնասանին, յիս եղանոյ արսաքն՝ ոռոգէ զպարտեզս եւ զանդասունս մեկնասանին. այս Ա.Ի.Ա.Գ. Ա.Կ.Ն.Ե.Բ՝ անկանի ի հիւսիսակողմն մեկնասանին կէս ժամու սարակաց ի նեանն: Իբրեւ քարնկեց մի սարակաց յորոնց Վանուց արեւմտից կուսէ՝ է Ա.Գ.Բ.Ի.Ի.Բ. Լ.ՈՒՍՍ.Ի.ՈՐՉԻ որոյ ջուր ի ներքուս երկուց կանարաց հոսի յաւազամ ակնո՝ որ է վեճ մեծ. գոր Տրդատ քազաւոր ասեն եղեալ եւ ակն մկրտեղ Լուսաւորչին զքազմութիւն Քրիստանեից, է եւ այլ աղբիւր կոչեցեալ ԲՍ.Բ.ԷՍ.Մ: Տես էջ 194-197 Այլս. Հ. Գ. Ինձիճեան 1806 Վեկեցիկ:

Արդ մեր ցուցադրած պատկերներուն մէջ Ս. Կարապետի վանքն ու եկեղեցին, նախապէս կառուցուած Ս. Կարապետի վանքին ու եկեղեցւոյն տեղն են միթէ: Եթէ նկատի առնենք այդ շին Սրբավայրերուն բուն երկրաշարժներէ կործանելը և կրկին ու կրկին կառուցուելը, եթէ նախ զնենք նաև թշնամիներու մերթընդ մերթ արշաւանքը և վերաշինութեան դէմ անոնց յարուցած արգելքը՝ կը ստիպուինք ընդունելու թէ ԿՈՒՍՈՒՍՏՍՆ Ս. Կարապետի այսօրուան դիրքը խընդրական է և տեղը պէտք է ճշդել: Բայց նախ բաղդատութեան դնենք Տրդատայ աստեղագիտի և Ասորոց պատմիչին այս մասին մեզ հաղորդած ծանօթութիւնները:

ԱԳԱՅԱՆԳԵՂՈՍ

Իբրև նկին մօս ի սեղին ի գեճն Եփրատ իբրև ձկնայ արշաւսնոփ երկուք, եւ ղեռ ընդ վոյր ձորակ մի անցանկ կամիկն ընդ ջուր մի սակաւ, զսեղի առին ՍՊԻՏԱԿ ՉՈՐԻՔ ԿԱՌԱՅՆ ուր կային Դանձ Աստուածայինք, նշարտք նոցա, եւ ոչ կարացին հաննչ ընդ ձորակն: Ուր եւ անդեկն յազնուքեան գորացն, մեկ սակաւ սաստեալ շինեցին գլխայարսնն: Տես էջ 604-605 Ազար. 1835 Վեկեթիկ:

ՋԵՆՈՐ ԳԼԱԿ

Իբրև հեռացաւ ի գեճոյն իբր ձկնայ արշաւսնոփ երկու կամ երեք, եւ իբրև մերձեցաւ սա վոյր ձորակին, եւ կամեաւ անցանկ միաբան եւ գեալ ի սեղի մեկնեցն, ապա ՉՈՐԻՔ ԿԱՌԱՅՆ յայնկոյս ձորոյն ոչ կարացին անցանկ եւ նսան: Եւ անդ ձեռն ի գործ արկեալ շինուածոց նկեղեցոյն ի գիշերի կազմեցաւ զսեղի նշարացն: Տես էջ 32, Չեկոյ 1832 Վեկեթիկ:

Ուրեմն ինչպիսի է գիտնալ թէ ո՞ւր կեցան ՉՈՐԻՔ ԿԱՌԱՅՆ, եւ աւանդութիւնը ի՞նչ կ'ըլտէ այս մասին, որ բովնեաւ ուր որ կառքին սպիտակ ջորիները կեցան, հոն դրուեցաւ եկեղեցոյ հիմը: Արդ, Հ. Դ. Ինճիճեան իբր աշխարհագրութեան մէջ կը յայտարարէ թէ .

«Իբրեւ քաղաքաւ հետի ի մեկուսանեան եւ ի կեան ճանապարհի փակահին է սեղի ինչ կոչեցեալ ՉՈՐԱՀԵՏԻԿ կամ ՉՈՐԵՀԵՏԻԿ, ուր ի վիսի ցուցանեան զհետս ոսից ջորոյ, ուր արգելեալ մնաց, ասեմ, որ քարձեալ ունեւ զնշարս արքոյ Կարապետին: Տես էջ 197 Աշխ. Մասն Ա. Հ. Դ. Ինճիճեան 1806 Վեկեթիկ:

Եթէ աւանդութեան վստահինք՝ պէտք կ'ըլլայ ընդունիլ թէ այս օրումն Ս. Կարապետի գիրքը նախկին անդէն խախտած է եւ քաղաքաւ դէպի վեր տարուած է: Բայց աւելին կայ Հ. Դ. Ինճիճեան կը կարծէ թէ «Ազարտակեղոս քոյր. յիդ, ոչ այս, այլ ասորեւ Աշխիւսու ղնէ գլխուած ջորոյ: Տես էջ 197 Աշխ. մաս Ա. Հ. Դ. Ինճիճեան 1806 Վեկեթիկ:

ԵՐՐՈՐԳ ԲԱԳԻՆ.— Իշխանն Անգեղ սան կանգնեաց

գիւայն Հեռեկից. (սես էջ 24 Չեկոյ 1832 Վեկեթիկ): Մասնէ վանք, այսպէս կոչի սակա ճԿՈՅԹ ՄՍՏԻՆ Ս. Յ. Կարապետին որ պատի յեկեղեցոյ նորին, կոչի նաեւ Մասրապետն որպէս եւ կոչի ի հեռուն յովանց Մանրապետն, զի յեկեղեցի սորին եղաւ ասեմ ի Սրբոյն Գրիգորէ մանրոյք յուկերաց Ս. Յ. Կարապետին եւ Արաւագիկեայ, այլ է աշաւադարձին հին անուան Մասրապետն: Վեց ժամաւ հետի է այս մեկուսան ի Մշոյ ի հիւսիսակողմն նորս եւ հինգ ժամաւ հետի է ի Վանաց Ս. Կարապետին յարեւելեան կողմն նորս, իբրեւ երկ քաղաքաւ հետի ի Մերձիսեկ Կարապետ, յարեւելից կողմն նորս կառուցեալ ի հիւսիսային եզր փոքրիկ ձորակոյ: Միայն եկեղեցի սորս է քարայրն եւ զնքերաւոր: Աշխ. մասն Ա. սես էջ 193 Հ. Դ. Ինճիճեան 1806 Վեկեթիկ:

Իշխանն Արժուանեաց, Վարդ պատրիկ, ունեւ կին քարեպաշտն Մարիամ անուն: Տես էջ 9 Պատ. Տարուն, Յով. եպ. Մարիկանեան 1832 Վեկեթիկ: Եւ գնաց ի Մասրապետն վանն ինչ զսանեոյ, եւ անդ շինեաց եկեղեցի վայեղոյ եւ կոչեաց զանուն նորս վանն կնոցն իւրոյ՝ Սուրբ Աստուածածին եւ զարդարեաց զնա հրաշալի սպասիք եւ կազնուքեալք. սես էջ 12 նոյն: Իսկ Վանանայ վարեալ զգօրսն եւ հասեալ ի դաշնն որ ի վերայ Մասրապետին եւ քոյրեալ ուսով կազնեցին. սես էջ 51 նոյն: Եկին եղին ի քոյր մի որ հայի ի դաշնն Մասրապետինց, սես էջ 53 նոյն: Ի նոյն ամի Աքոյուսիսլ քաղաք գեկեղեցին Մասրապետինց ի Տարուն սես էջ 58 նոյն:

Հոս ալ հասկոյնները որ մը երեւան պիտի հանեն Աշխիւսու երբորդ լազինին սեղ հաստատուած Ս. Կարապետին գիրքը: Բան մը որ ափսոսալի է սակայն սա է թէ մեր բնիկ աշխարհին անցեալով զբաղող ազգային թէ օտար գիտնականներ կատարեալապէս սղէան այս մասին եւ այս օրումն Ս. Կարապետէն ուրիշ Ս. Կարապետ չեն յիշեր:

Իսկապէս կը ցաւինք որ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ԾԱԳՈՒՄԸ պատմել կարծող յոյժ պատուական Կէպէր թերի ծանօթութիւններու վրայ իր յայտարարութիւնը կը հիմնէ և մակերեսային քննութեամբ մը գոհ կ'ըլլայ: Բայց ինչ պիտի ըլլայ օտարներու հմտութիւնը այս մասին, նոյն իսկ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ յոյժ պատուական Հ. Հիւրշման իր բազմաձևակ երկասիրութեան մէջ միայն (compulser) կը հաւատքէ վերիվերոյ տեղեկութիւններ ազգային մասունագիրներէ և յայրոց այս մասին. և որովհետեւ ըստ ոմանց այս յայտարարութիւնը թերեւս յանդուգն կարծուի՝ անշուշտ հարկ կ'ըլլայ մէջ բերել Ս. Կարապետի մասին անոր աւանդածները:

Վանք Ս. Կարապետի, յառաջ ևս Գրակայ վանք ըստ Հ. Հ. 98 Թրք-Չանկաշի՝ Լիւնչի ֆոյ, Չանքու ֆիլիսա՝ Կիպերսի ֆոյ. Չանկը ֆիլիսա «Չանգակաւոր» Եկեղեցի»: Ինճիճեան նոր Հայաստան 194 (թրք ՉԱՆ «Չանգակ») բառես չանկը Չանգակաւոր). «Մուրաս սուի հիւսիսակողմը. Տես էջ 190. Հի՛ն Հայոց Տեղոյ անուններ. Հ. Հիւրշման 1907, Վիեննա, Ազգային Մատենադարան. Մ Գ.:

Արդ Յարգելի Գր. Խալիթեան պէտք էր գտնէ ինք գիտնար թէ Ս. Կարապետի մատուցը երեք բազմաներու տեղերը նուիրագործելու և սրբելու համար բամուռեցան երեքի, և երեք տարբեր Ս. Կարապետներ կային. այսպէս .

ԱՌԱՋԻՆ. ԻՆՆԱԿՆԵԱՆ Ս. ԿԱՐԱՊԵՏ Կամ ՉԵՆՈՒՐ ԳԼԱԿ. հոս գրուեցան Չնորի և Ազբանաս Եպիսկոպոսի ձեռքով ի տապան բրտայ ի ներքոյ խիճաքարանց «այ թեկն Սրբոյ Կարապետին միջեւ ցարմուկն, եւ զձախ ձեռքն թիկաւրն հանդերձ, զոսկր բարձուց աջակողմանն եւ այլ մանր ոսկերս ի մարմնոցն:» Քարէոյ լու-

րան գլուխը, բժկութեան Իննականեան աղբիւրէն մի քանի քայլ անդին, Արևու. ըլուրին վրայ ԴԵՄԵՏՐԻ տաճարին տեղը նոյն չափով՝ լայնութեամբ և երկայնութեամբ կառուցուած Եկեղեցիին մէջ: Հոն Հայոց Տրդատ Թագաւորը Իննականեան խաչը կանգնեց զոր օրհնեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ. Անտոն և Կրօնիդէս Արեւու ըլուրին տակ դարափոս խուցեր բացին և հոն բնակեցան. Արեւու ըլուրին տակ զեանափոր խուցեր կային. այս խուցերը

Ասորոց լեզուով Գրակ կը կոչուին **Չն** Այդ Ին-


նականեան վանքը ըստ կարի աղաչանաց Չնորայ՝ Ս. Գ. Լուսաւորիչ փոխեաց յիւր աւելի անունն և կոչեաց ՉՆՈՒՐ ԳԼԱԿ: Ս. Կարապետն որ յիննականեան տեղիան էր խրատագոյն շարժէ վրա քանդի տունք որ ի ներքոյ նորա ի շարժէ անտի վրան և հիմն եկեղեցոյն պատառեցաւ: Մուշեղ Տարօնոյ իշխանը հրամայեց քարակով շինել և չը ժամանեցին շինել որպէս արժանն էր զի զօրքն Պարսից նեղէին: Արդուհիմ. քակեաց զՍուրբ Կարապետն յիննականեան: Այժմ Քարքէոյ լերան գլուխ Իննականեան աղբիւրին երկուքը ցամքած են և միայն Լօթը կը վազեն, իսկ վանքին տեղ կայ տակաւին Վարդուկ կոչուած աւերակը հին Իննականեան Ս. Կարապետին կամ ՉՆՈՒՐ ԳԼԱԿԻ տեղ:

ԵՐԿՐՈՐԳ. ԿՈՒԱՌԱՏԱՆ Ս. ԿԱՐԱՊԵՏ. հոս գրուեցան ի քարեայ տապան, զԿարապետին զոսկերս բարձուցն ձախոյ, եւ զերկու սրունսն եւ մասն ինչ ոսկերացն ողիկն: Արածանի գետին եզերքէն իրր ձիոյ արշաւանօք երկու կամ երեք դէպ ի մեհեաններուն տեղը ուր ջորիք կառացն նստան և չկրցան անցնել յանկոյս ձորոյն: Հոն Սիւնեաց իշխանը Կուառաց Խաչը կանգնեց զոր Ս. Գրիգոր Լուսաւորիչ օրհնեց և այս տեղը այն երկու տե-

դերէն մին էր ուր մա՛ը որջացեալ էր. (Տես էջ 8 տող 18. Զենոք 1832 Վենետիկ) հոն երբեմնի Կուաուտան մէջ կային չորս հարիւր այր ի սպասու կողմն (Տես էջ 25 տող 22. Զենոք 1832 Վենետիկ) այս եկեղեցին և յարակից վանքը թշնամիներու արշաւանքի ժամանակ կամ սաստիկ երկրաշարժներէ փլան և անդերնին քիչ մը աւելի հիւսիս փոխադրուեցաւ. և ԶԵՆՈՔ ԳԻԱՍԻ՛ կրբէք այս չէ՛ :
ԵՐՐՈՐԴ . ՄՍՏՆԱՎԱՆՈՒՅ Ս . ԿՍՐԱՊԵՏ . Անգեղ
 տան իշխանը Հոռենից խաչը կանգնեց ինն վոր Ս . Գրիգոր երթալով օրհնեց : Հոռեանս Պալուսեաց գաւառին մէջ կը դանուէր և մեծ աւան մըն էր Բարքէոյ լեռնէն վար : Մասնավանք կոչուեցաւ որովհետեւ Ս . Կարապետի ճրկոյթ մասը աս վանքին եկեղեցւոյն մէջ կը պահուէր . Արդուահիւմ զայն ի հիմանէ կործանեց :

Անս այսպէս կը հաստատուի որ կէտ առ կէտ նոյնացումը յաւաջ տարուած էր Ս . Գ . Կուաուտորչի կողմանէ և ինչպէս ԱՇՏԻՇԱՏ մէկ մեհեան մըն էր ու երեք բազին ունէր 1. Իննակնեան, 2. Կուաուտան. 3. Հոռենից նոյնպէս այ մէկ էր ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ և անոր միութիւնը կը հաստատուէր միեւնոյն սուրբին մասունքներուն ամփոփուելովը


1. Իննակնեան Ս . Կարապետի կամ Զենոք Գրակի **Ձ**
2. Կուաուտան Ս . Կարապետի կամ այս օրուան ծանօթ վանիկն և
3. Հոռենից Ս . Կարապետի կամ Մասրավանուց մէջ :



Ե Ղ Ի Ա Ձ Ա Ր Ո Ւ Վ Ա Ն Ք

Կ Ա Ս

Ղ Ա Ձ Ա Ր Ո Ւ Ե Ր Կ Ո Տ Պ Ս Ա Ն Ա Ռ Ա Ք Ե Լ Ո Յ Վ Ա Ն Ք



Տարօնոյ այս նոյակապ մենաստանին շրջափակին մէջ կող կողի կը հանգչին տակաւին այսօր բոյօր այն բազմադարեան մատենագիրները զորս արդիական քմահաճոյքը փորձած է կրիաստարդացնել և առանց շատ մանր դիտելու՝ չորրորդ կամ հինգերորդ դարէն զանոնք ետ ետ քշելով մինչև սասնկորդ գար հասցուցած է :

Արտաքին եկեղեցւոյն յարեւելեան կողմն են կարգաւ գերեզմանք Մովսէսի Խորենացոյ, Դաւթի Անյաղթի, Մաւքրեի, Եզնիկայ Կողբացոյ, Յակոբայ Մշեցոյ (վին ի քարգմանչաց) Ղազար Փարպեցոյ, Գրիգորի, Ասողիկայ, Եղիազարու եղբօր Զենոքայ եւ առ նովառ Պօղոս Տարօնացոյ : Իսկ հիւսիսային կողմն են գերեզմանք իշխանաց Սահակայ եւ Հաւնագասպայ : Մոցս անկենեցունց գերեզմանք կառուցեալ կան մեծամեծ խաչարտոյթ եւ ի վերայ՝ խաչար ի կալուղ քարանց : Տես էջ 189 Աշխ. մասն Ա, Ասիա Հ. Ղ. Իննիճեան 1806 Վեներիկ :

Այս տեղ դիտուող խաչքարերուն տակ պատկոյններուն մեծագոյն մասը անոնք չեն միթէ որոնց համար Նիւսպրացւոց եպիսկոպոս Եղիազարին և Ազգեհնացւոց եպիսկոպոս Տիմոթէոսին՝ Տրդատ և իր չորս դահերէց իշխանները կը գրէին :

«Յօսար եւ ի արադիւն երկիրդ ընդէ՞ր եղիք հաշա-
 ծական, զի զիտիք երեւանեանցն զաւառացս եպիսկոպոս
 պիտոյ եւ եւ քահանայք: Չի քեպեք ունակ, որք ուսեք
 ուսեք եկեալ եւ եւ ժողովեալ, բայց զի՞նչ եւ առ վեց
 հարիւր եւ քսան զաւառս Հայոց որ եւ զաւառին մեկ մի
 քահանայ կամ երկու զոյ քե հանդիպի: Չի Դե՛՛՛՛ ՄԱՆ-
 ԿՈՒՆՔ ԵՐԿՐԻՍ Ի ԴՊՐՈՑ ԵՆ ԵՒ ՈՉ ՈՒՔ Ի ՆՈՅԱՆԷ
 ԲԱՒԱԿԱՆՍ ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ. Տես էջ 13 Ձեւոք 1832
 Վեւեթիկ:

Այո՛, Եզնիկ Կողբացի, Ղազար Փարպեցի, Մովսէս
 Խորենացի, Դաւիթ անյազթ եւ այլ մեր պանծալի հեղի-
 նակներ ինչպէս իրենց մանկութեան ատեն քով քովի
 նստած միեւնոյն վարդապետներէն ստացած էին քրիս-
 տոնէական կրօնի նախնական ծանօթութիւնները՝ յետոյ
 միասին ապրեցան, միարան վարդապետեցին, միատեղ
 թարգմանեցին եւ քով քովի հանգչեցան իրենց հաշակած
 երկնային Վարդապետին շարչարանաց խաչին թեւերուն
 տակ, նոյն յոյս հաւատքով, նոյն յարութեան յոյսով եւ
 նախկին հեթանոսութենէն նոր քրիստոնէութեան դար-
 ձող երէց ու կրասեր թարգմանիչներու այս մենաս-
 տանիս լին առանձնութեան մէջ հրաշալի համախմբումը
 անգամ մըն ալ կը վկայէ Ձեւոք Ասորոյ վաւերակա-
 նութեան:

Ուրեմն մեզ ինչ փայթ վերացական տեսութիւններ
 ցնոր անօրինութիւն Ձեւոք, Եզնիկ, Ղ. Փարպեցի, Մով-
 սէս Խորենացի եւ այլք իրենց անդն են ինչպէս իր անդն է
 ցայսօր Եզնիկարու կամ Ղազարու վանքը:

*
 **

Ս. Գրեգոր Լուսաւորիչ առաքեաց զեշխանս մամիկոնէից
 տանն, տեսնել տեղի վայելուչ եւ լեռնաբնակ, զոր երթեալ խու-
 զեցին աւուրս բազումս եւ ոչ գտին տեղի պատշաճ ի յամենայն
 դաւառան եւ դարձան ունայն (Տես էջ 15. Ձեւոք 1832 Վեւեթիկ)

Եւ հրեշտակ Տեառն եցոյց ի ստորոտ լերինն Տաւրոսի տեղի
 ուր հաճեցաւ Տէր բնակիլ Արբոցնս եւ կարգեալ անդ պաշտօն-
 ետոյս եկեղեցւոյն ԱՐՄ ԵՐԿՈՏԱՍԱՆ եւ ետ գտեղին զայն Եղիազար
 ու եւ անուանեցին զնա ԵՂԻԱԶԱՐՈՒՍ ՎԱՆՔԻ եւ տօն մեծ կատար-
 եալ ի տեղւոջն յարում բազում բժշկութիւնք եղենս (Տես էջ 16
 Ձեւոք 1832 Վեւեթիկ)

*
 **

Մշոյ Սուրբ Առաքեալք կոչի եւ Առաքելոց վանք, նաև Ղա-
 զարու վանք. մենաստան հաշակաւոր ընդ ամենայն Հայս. կառու-
 ցեալ ի վերայ բլրին Առաղու հեռի ի Մուշ քաղաքէ երկու ժա-
 մու. առհասարակ քարաշէն եկեղեցին եւ մենաստանն եւ ամենայն
 շինուածք նորա. բերդաման պարսպաւ պատեալ եւ երկաթի
 գրամբ ամրացուցեալ. երկու եկեղեցիք են ի նմա, մին փոքր Ս.
 Գրեգոր կոչեցեալ, զոր նորին Ս. Գրեգորի ասեն շինեալ. իսկ երկ-
 րորդն մեծ եւ գմբեթաւոր. տանիք նորա քարայտակ. աստ եւ
 անդ ի վերայ քարանց տանեաց գտանին գրուածք անձանօթք,
 որք թերեւս են յուսական կամ ԱՍՈՐԻ ԳՐՈՎ: Ունի խորանս
 ԵՐԿՈՏԱՍԱՆ. աւագ խորան նորա է յանուն ՃԻ ԱՌԱՔԵԼՈՅ. ի ներ-
 քոյ վիժի զեպեղեալ ասեն զնշխար Սուրբ առաքելոյն Պետրոսի
 ցուցանեն նաև զաջ աւետարանչացն Մարկոսի եւ Ղուկայ, եւ թա-
 գեսի առաքելոյն եւ զգաղաթն Արբոյն Յակոբայ Մծբնայ. եւ ըստ
 ասելոյ նոցա գտանին աստ մասունք աւելի քան հազար սրբոց:

Արտաքոյ եկեղեցւոյն յարեւելեան կողմն նորա են կարգու
 գերեզմանք Մովսէսի Խորենացւոյ, Դաւիթ Անյազթի, Մամբրէի,
 Եզնիկ Կողբացւոյ, Յակոբայ Մշեցւոյ, որ ըստ պատմելոյ էր մին
 ի թարգմանչաց. Ղազարու, Գրեգորի ձոն կոչեցելոյ, Ասողկայ,
 Եղիազարու եղբոր Դուկայ, եւ առ նովա Պողոսի Տարօնացւոյ,
 ձորտովելոյ մոկագրութեամբ կոչեցեալ ի նոցունց՝ Հայոց արքայ
 Իսկ ի հիւսիսային կողմն են գերեզմանք իշխանաց Սահակայ եւ
 Համազասպայ Սոցա ամենեցունցն գերեզմանք կառուցեալ կան
 մեծամեծ խաչաթուղք. եւ ի վերայ խաչաթուղոցն խաչքար ի

կազուղ քարանց, յորս երեւելի է Դաւթի Անյաղթին, և ի վերայ
ուննց գրեալ կան անուանք նոցա:

Առ տապանօք Սահակայ և Համազասպայ է լուսաղբիւր. և
ի հարաւակողմն եկեղեցւոյն է և այլ լուսաղբիւր բարեհամ յա-
նուն Դաւթի Անյաղթի, առ որ յաճախեն յաւէտ՝ սակս խնդրոյ
պերճաբանութեան և իմաստութեան Արտաքոյ մենաստանին իբրև
քարընկէց մի հեռի է և այլ եկեղեցի քարաշէն գմբեթաւոր և
առ նովաւ լուսաղբիւր, որոյ ջուր ցուրտ անհնարին յամարայնի:
Շուրջ զմենաստանաւս են մայրի ծառք և ընկուզենիք, փարախք
սչխարաց և անդաստանք: Հեռի երկու ժամաւ ունի և կալուածս
որ կոչի խինձ մերձ ի Բերդակ գիւղ: Տես էջ 189. Աշխ. Մասն
Ա. Ասիա Հ. Դ. Ինձիճեան, 1806. Վենետիկ:

Մ Ո Ւ Շ

ՄԵՈՑ ԴԱՇՏԸ ՄԵՈՒՇ Է,
ԻՐ ՀՈՒՆ ՈՒ ՋՈՒՐ ԱՆՈՒՇ Է:

Եւփրատի ափերուն մօտ գեա կը ձարակի՞ն Անահտայ
մեհանին նուիրում ձիւնաթոյր զուարակները որոնց ա-
րածիր Լուկուլոս տեսնելով սքանչացաւ ըստ Պլուտարք-
եայ: Մայիսի քաղցրասիւզ ստիւը այսօր ալ նոյնքան
հեշտիւ կը գգուէ՞ լերանց ծաղիկները ինչպէս երբեմն
մինչ գունդ ազուեղ ուխտաւորներ ցնծութեամբ կը զիմէին
Մշոյ Ս. Կարապետ:

Հեթանոսութեան բարձր տեղերուն վրայ տարած-
ուող նուիրական անտաներու խորճողաւոր ստուերը ալ
այս պատմական վայրերուն վրայ չը տարածուիր, ոչ ալ
կապաղաշտութեան սրբագործում վայրերուն ի տես քրիս-
տոնեայ բազմութիւնը տարուէ տարի այց կ'ելլէ նոյն
խանդիւ: Ամէն կողմ սարերը սկսած են լերկ գլուխնին
բարձրացնել և հովիտները մացառներով ծածկուիլ և բնու-
թեան բազմաբեկուն ծոցը ամբլութեան է դատապարտուեր:

Ինչո՞ւ սե սուգի փոխում է մշակին ուրախ երգը,
ինչ ցաւագին արկած, այս «աւնեայն բարուքեաւք շի եւ
աջողակ եւ առողջ երկիրը. տես էջ 49 Զեկոք 1842 Վեկե-
սիկ:» Սոսկան դաշտերու վերածում է այս երանաւէտ
վայրերը: Զենոքի շարունակուը հոգ կը տանի այս մա-
սին մեզ թանկագին տեղեկութիւններ հաղորդել և մթին
մնացած այս կէտը լուսաբանել:

«Zorj fn qhul երկրին գիւացն եւ գիւսն կերան եւ
գիւայն այրեցին. Տես էջ 36 Պոս. Տարօնոյ Յովն. Եպ.

Մամիկոնեան. 1832 Վենեթիկ): Արդարեւ Սմբատ այսպէս գոչեց սրտի դառնութեամբ առ պատգամաւորն Պարսից արքային. այո՛. «Հարիւր եւ ութսուն հազար փայտ եւ սարեայ ի Գարիկոյ եւ յորեհնարիւր հազար դահեկանի խոտ եւ կերեայ ի դաշտոյ եւ վարսուն հազար դահեկանի զեզկ եւ զեղջերու եւ զնապաստակ երկրիս եւ որսացեայ եւ կերեայ. Տես էջ 38 նոյն:» Ուստի յայտնի է թէ բլուրներուն ճաղատ գլուխը եւ ձորերուն ցախաստանները այլեւս աճայացած ըլլան մարդոց չարակնութեան պատճառաւ:

Ամէն ժամանակ եւ ամէն տեղ մարդկային պատճառութեան սեւ էջերը նոյն ոլլաբի դէպքերուն կրկնութիւնը չէ՞ միթէ, չէ՞ մի սր զիրար խողխողող յիմարներուն սաքին տակ գթած Նախախնամութիւնը հոգ կը տանի նորէն ծաղիկներ բուսցնելու արիւնաղանգ հողէն եւ նորէն պաղպաջասահ ջուրերը կ'անցընէ ծաղկաւէտ մարմանդին մէջտեղէն, նորէն անուշ հովերը մուշ մուշ կը փչեն սակեգիսակ ցորենի հասկերուն վրայէն: Ուրեմն ի՞նչ փոյթ, մեզ կը մնայ ծայրաքաղ առնել միայն ստուգապատում հեղինակներու Մշոյ մասին մեզ աւանդածը:

*
**

ՆԱԽԿԻՆ ՄՈՒՇ ԲԱՂԱԲԸ

Եւ Ս. Գրիգոր երկոսասան դասակերսու եւ Եպիփանու յորոց մին էր Մուշ, (Տես էջ 37 Զեկուր 1832 Վենեթիկ:) Եւ իշխանին անցեայ զնացին մինչեւ ի դռնն Մուշ փաղափին. Տես էջ 38 նոյն: Եւ այլ զօրին երթեայ էին ի Մուշն առան էջ 43 նոյն:

*
**

Այս հաստուածներէն կը տեսնուի թէ արդէն Տրդատ թագաւորի օրով Մուշ պարսպապատ քաղաք մըն էր եւ անոր արուարձանները կը տարածուէին մինչեւ բլուրին ստորոտը առանց ամրութեան:

*
**

ԶՄուշեղ, Տերն Մշոյ հաստուածաց Մարգարան Հայոց, Տես էջ 13 Պատ. Տարօնոյ Յով. Եպ. Մամիկոնեան 1832 Վենեթիկ: Ինքն իջանէր ի Մուշն առանի եւ Մուշեղն իջանէր յամուրն Ողիսն. Տես էջ 21: Եւ ինքն եկն ի Մուշն առան. Տես էջ 23: Եւ հեծեայ յերիվարն փախեալ ի Մուշ. Տես էջ 24: Եւ Վախսանգ քարկացեայ առաքեաց վեց հազար այր ի վերայ նորս ի Մուշ. Տես էջ 31: Եւ ինքն յուղարկեաց զերիվարսն նոցա ի Մուշն առան առ որդին իւր. Տես էջ 34: Ընկալաւ զՄուրեկն եւ հած ի Մուշ. Տես էջ 37: Եւ Խոսրով եկեայ թնակեցաւ ի Մուշ, Տես էջ 46: Եւ ապա շինեաց զեկեղեցին որ ի վերայ բլերն Մշու յանուն որդոյ իւրոյ կրստերի՝ Ստեփաննոսու. Տես էջ 55 նոյն:

*
**

Այս հաստուածներէն յայտնի կը տեսնուի թէ Մամիկոնեանց զուգորդները տակաւ հաստատուեցան Տարօնոյ եւ շրջակայից մէջ եւ իշխանութեան գլուխ անցնելով իրենց ազդեցութիւնը տարածեցին մինչեւ Մուշ քաղաքը զոր գրաւելով իրենցմէ մին կոչուեցաւ Մուշեղ եւ կարգուեցաւ Մարգարան Հայոց: Ուրեմն մեր հետազոտութիւնը տարածենք Մուշ գաւառին մէջ նաև:

*
**

ՄՈՒՇ ԳԱՒԱՌ

Մուշ գաւառն Տնուհն ըստ մասին կոչէր Տարօն. որ է մի ի գաւառացն Տուրուբերանդոյ Չանուհն Մուշ անոնցեալ ասեն ոմանք ի բնակչաց ի բառէ մշուշ, որով Մշեցիք կոչեն զմէզն, քանզի այս գաւառ գաշտավայր պատեալ գորով լերամբք ի հիւսիսոյ և ի հարաւոյ, յառաւօտեան մանաւանդ յամարայնի ի ջերմութենէ արեւուն ի վեր հանէ գորորշիս. որոց ամիօփեալ գորով ի մէջ լերանց, ի վերայ համօրէն գաւառին պատեալ երեւի այգուն մէջ ինչ ընդ աղօտ:

Այս գաւառ ունի յարեւելիս հարաւոյ զԲողէշ և զլերինո Գրգուռոյ. ի հիւսիսոյ զՎարդով, զԽնուս, զՊուլանըզ, զՄալադկերտ և զլերինո Պինկէօլայ և Քօուլբայ Յարեւմտից՝ զձապաղջուր, զԽուլի, զԻննձ, իսկ ի հարաւոյ Շատախ Ունի գետ զԵփրատ(*), որ ի Պուլանիսոյ հասեալ անցանէ ընդ մէջ գաւառին Մշոյ. նախ ի հարաւակողմն և ապա յարեւմուտս մինչ ի Գուրգուռ վերջին գիւղ Մշոյ, ուր ի բարձր սահմանաց ի վայր հոսի կարկազմամբ ելանէ արտաքս քան զՄուշ, ի սահմանաց ձապաղջրոյ հեռի ի Մուշ քաղաքէ իբրեւ ժամն 6. ունի ի վերայ կամուրջ մեծագործ, զոր նախ շինեալ ասեն Լէնկիթիմուրայ ի քառանց եկեղեցւոյն Ս. Սահակ գեղջն. որոյ ի կործանելն՝ նորոգ շինեաց Յովհան Մշեցի. հնգեւտասան կամարօք առ հասարակ քարաշէն:

Մեղրացիս: Բզխէ յարեւելեան կողմն Մշոյ և անցեալ ի հիւսիսոյ Մուշ քաղաքին ապա մերձ ի Մղազում գիւղ խառնի յեփրատ երեւելի ակն սորա է մերձ ի նորաշէն գիւղ քրդաց ի սահմանակցութիւն Ռահվայի. հեռի ի քաղաքէն Մշոյ իբրեւ 20 ժամու. բզխէ մօտ ի յստորտ Գրգուռ լերին յորդաւտա իբրեւ փոքրիկ լճակ որ պատեալ է քարաշէն որմով. ջուր նորա քաղցր յոյժ յոյժ սակա կոչեցաւ Մեղրագետ. իսկ առաջին ակն սորա է լիճն ի գուրի լերինն Ներբովդայ: Այս Մեղրագետ վտակ հոսեալ ժամն իբրեւ երես, ապա ծաւալի ի խոնարհ գաշտավայրի և լինի լիճ մեծ շրջապատ նորա իբրեւ առւր միոյ ձանապարհ, յորում

(*) Առաւանի՝ Vaurus Uru կամ Արեւելեան Եփրատ, սեւ կը 258 Հին Հայոց տեղոյ անունները: Հ. Հիլլըման, 1907 Վիեննա:

խիտ առ խիտ բուսեալ կան շամբք(*) եղեգանց և պէսպէս ծառք մինչ երեւի մոցառախիտ ինչ անտառ Մեծամօր կոչեցեալ ի հսուհն:

Շուրջանակի են գիւղորէքս Վարդենիս, Յաղբենիս, Խանձ, Բարձակ, Աւնիսա, Ահոն ևն. որոց բնակիչք միշտ սպառազինեալ ելանեն արտաքս ի զգուշութիւն գաղանաց: Ի վերայ Մեղրագետոյ են երեք կամուրջք. մին՝ հեռի ի Մշոյ իբրեւ ժամու եւ կիսով՝ կառուցեալ քարաշէն եօթն կամարօք ի վերագրեալ Յովհանէն. երկրորդն՝ քարաշէն միակամար մերձ ի Ծուռգետ ուր գիպեալ լերին ինչ ծուի սկասնի ընթացք գետակին. երրորդն փայտաշէն մերձ ի գիւղն ձապղիկ:

Իձմակ կամ Իձմուկան գիթ: Է ապառաժ բազուկ սեաւ լերին արտաքս կարկառեալ ի գաշտին ընդ որով բզխէ ջուր յորդաւտա և ականակիտ առ ստորտով լերին յապառած վիտի, առ որով են շամբք եղեգանց ունի ի վերայ իւր և կամուրջ քարաշէն:

Ընդ ամենայն գաւառն Մշոյ են բազմութիւն մեծամեծ առուաց, ամանք ի հիւսիսոյ ի հարաւ ընթացեալք և ամանք ի հարաւոյ ի հիւսիս. խառնին ըստ մեծի մասն ի Մեղրագետ և ոմանք յեփրատ, միայն սահմանն որ անկանի ի հիւսիսայն կողմն Մեղրագետոյ՝ է անջրգի Սոյ Մշոյ առաջարար եւ պատուական. յամարայնի ցօղէ գազպէս Բնակիչք այսր գաւառի ըստ մեծի մասն են յազգէս Հայոց, յորս ի Մուշ քաղաք է տոհմ ինչ. զորմէ սերեալ, ասեն ի Մամիկոնեանց. երկիր բնիկ Մշոյ գաւառին է առ հասարակ գիւր գաշտավայր լայնածաւալ, պար առեալ ի հիւսիսոյ Քօուլբ լերամբք. և ի հարաւոյ՝ լերամբք Մշոյ Քօուլբ լերինք սկսեալ ի Վարդենիս գեղջէն ի յաւարտի Գրգուռ լերանց, ձգին յարեւմուտս մինչ ի գիւղն Արգերթ և յԱւնձիկ. և մինչ ի Շուշար լերին. անկեալ ի հիւսիսոյ Մշոյ և ի հարաւոյ Պուլանուխայ և Լիւրայ երկայնութիւն գաշտին Մշոյ յարեւելից յարեւմուտս՝ է երկց առւեր ձանապարհ կարաւանի. իսկ լայնութիւն ի հիւսիսոյ ի հարաւ վեց կամ եօթն ժամն Այս գաշտավայրը որ կոչի Մուշ Օվաղը զարդարեալ կոյ աստ եւ անդ գիւղին հողաբլրօք:


* * *

(*) Ի շամբի սասի շիօրեալ Քեարիոյ Ձիւկային դեկ ի Մուշ վսակ կոչեցեալ Գուրա Սու, այսինքն սեւ ջուր, յոր անուն ոյ գսակի ջուր ինչ ի Մուշ, այլ ի շամբն Էրզնուումայ:

ԱՐԴԻ ՄՈՒՇ ԲԱՂԱՔԸ

ՄՈՒՇ բերդաքաղաք ի հարաւակողմն եփրատայ 4 ժամաւ հեռի ի նմանէ. ժամաւ և կիսով հեռի ի Մեղրադետայ կառուցեալ ընդ զառ ի վայր բլրոյն՝ որ է սոտ լերին. այսպէս է կցեալ ընդ բարձր լերին. եւ տարածի նաև ի դաշտին առ ստորոտով բլրոյն՝ Յարեւմտեան կողմն իւր ի դուլս բլրոյն է բերդն պարսպապատ և աշտարակաւոր ի նախնեաց շինեալ քարաշէն. զոր նորոգեաց ըստ կիսոյն Սուլթան Սիւլէյման ի զանազան նիւթոց ի բերդին են 20 կամ 30 տուն պահակք հանդերձ բերդակալաւ Գաղաքն անկանի յարեւելեան և ի հիւսիսային կողմն բերդին. են և յայլ կողմանս բերդին տունք սակաւ և ցրելս Ընդ մէջ քաղաքին անցանէ և վտակ՝ որ դարձուցանէ 10, 12 ջրաղացս և արտաքոյ քաղաքին ոռոգեալ զարտորայս թիւթիւնի և քանի մի դիւզօրէս, անկանի ի Մեղրադեալ Բնակիչք սորա տունք ի բերել 8000 ըստ մեծի մասին Գոլրդք. յառաջագոյն բաղմութիւն էին ի սմա Հոյոց, այլ այժմ սակաւք մնացին ի հինդ թողս որոշեալ. յորոց իւրաքանչիւր թաղք ունին մի մի քարաշէն եկեղեցի Ունի և վաճառանոցս և շուկայս և բաղում աղբիւրս ջուրոց. մի միայն բաղանի է քարաշէն և մի միայն իջեւան. պալատ պէյլին է յայնմ մասին քաղաքին որ անկանի յարեւելեան կողմն բերդին. 2 մզկիթք են ի սմա, որք ունին մինարէ, յորոց մին յառաջագոյն էր եկեղեցի, յորում է տապան, և ի վերայ քանդակեալ քարեղէն արձան եպիսկոպոսական զգեստուք իւրովք և դնան յուլստ ի Հոյոց. նաև ի նոյն իսկ Քրդաց. ունի բարձր մինարէ յախճապակեայ որ ի հնումն էր զանգակատունս Ոլորտ քաղաքիս ի հարաւոյ պատեալ կայ լեւրամբք, յորս են այդեստանեայք բաղումք, իւրաքանչիւրն ունելով ի միջի հնձան մեծ, և ծառս պողատուս և փեթակ բաղում, որք բերեն մեղր ընտիր ի դաշտավայրի որ է առաջի Մշոյ՝ ելանէ քիւփիւն առատ և ազնիւ:

Ա Շ Տ Ի Շ Ա Տ



Մարդ, իր աշխարհիս վրայ երևնայու առջի օրէն իսկ, կը զգայ իր ապիկարութիւնը և իրմէ դուրս գանել կը կարծէ այն ուժը որ իրեն կը պակսի: Ինքզինք չըջապատուած կը գտնէ անձանօթ զօրութիւններէ և իր անասոյգ կեանքին սպառնացող վտանգներուն զխմազբութու համար՝ իր յոյսը կը դնէ անգիտակից բնութեան սարբերուն վրայ մինչև որ բանաւարութիւնը զարգանայով՝ նետուի բարի և իմաստուն Նախախնամութեան մը զիրկը:

Այս նիւթական և իմացական ծայրայեղ ձկտումնութու մէջ տարութեան մարդկային հոգին գէպ ի խորհրդաւորը կը հակամիտի և անձանօթին հրապոյրը՝ ազետութեան դարերու մէջ, զինքը մոլորութենէ ի մոլորութիւն կը մղէ: Ուժեանը կը ջանայ գերբնական պաշտպանութիւնը վարձել զոհերով և նախարարութեամբ. մտաւորական անխիղճ դասակարգ մըն ալ կը փութայ չահագործել ռամկին կողոպտուելու յօժարակամութիւնը:

Պատկառելի երևոյթ մը, շրայուցիչ արտաքին ձևեր, սրտերու ծածուկը դուշակելու խոտուում, իզձերու բաւարարութիւն տալու թագուն միջոցներ, կախարդութիւն, հմայք, դիւթք, բժշկութեան նախատարերք, աստեղագիտութեան ծանօթութիւնք. անա սասնք են մոզերուն պարծանքը: Նախարարան հուրը արծարծել, բարսմունք ի ձեւին ողջակէզ մատուցանել, օրէնքը բացատրել. անա սասնք են քուրմերուն փառքը:

Տարակոյս չըկայ որ ունակութիւնը այնքան կարմատայնէ խուբէպատիր միջոցներու կիրարկութիւնը որ հեթանոսութեան պաշտօնեաներ իրենք իսկ կսկսին հաւատալ

իրենց քարոզած ստույթիւններուն և ինքզինքնին սուանձ-
նաշնորհեալ դասակարգ մը տեսնելով՝ քիչ շատ պարտա-
կան կը զգան ժողովուրդին բարօրութեան հակելու :

Մանաւանդ քուրմերը հետզհետէ խնամենարով օր-
ուան քաղաքական իշխանութեան գլուխը գտնուողներուն
հետ՝ անոնց թանկագին օժանդակութիւն մը կը մատու-
ցանեն կառավարելու բազմութիւնը և փորձառութեան
հասունցուցած օրէնքներու սահմանին մէջ՝ հանդարտ
ապրելու կառաջնորդեն ստրկացած ժողովուրդը :

Վասն որոյ արքայն Ա. րսաշէս կարգէ գորդի իւր զՄա-
ժան ֆրնայէս ի յԱնի՝ դիցն Արամազդայ. Տես էջ 282. Մ.
Խորենացի. 1881. Վենեսիկ. «Տիգրան, արքայն Հայոց,
պատուեալ զգեղեզման եղբորն իւրոյ Մաժանայ ֆրնայէսի
բազմացն աւանի, որ ի Բագրեւանի գաւառի, բազին ի
վերայ գեղեզմանին շինէ, զի ի գոհից ամենայն անցաւորք
վայելեցնեն եւ ընդունիցին հիւրք երեկօթիք: Տես էջ 312 նոյն

Դիւրաւ կը մտնուի ուրեմն որ քաղաքական և կրօնա-
կան իշխանութեանց շահակից դասակարգեր Հայաստանի
մէջ իրարու հետ դաշնակցելին իրենց շահուն համար ժո-
ղովուրդը պաշտպանելու որպէսզի ժողովուրդին երեսէն
ապրին և միանգամայն իրարու ի թիկունս գային
ամէն սութի :

Եւ սեղեկացեալ իշխանէն Հաշտենից՝ երբ առ վաղիւն
կործանեցոց են զմեծ ասուածսն Դիւանեայ եւ Դեմետրեայ,
զիշերագնաց եղեալ ի սեղի ասուածոցն, չցին զգանձս ի
սուևս զեմնափոռս եւ ազդ արարին յԱշխշաս ի ֆուրևս երբ
ժողովեցեք արս պատերազմողս եւ փութապէս առ վաղիւ
հասեք առ մեզ. Տես էջ 25 Չեւոք. 1832 Վենեսիկ: Իսկ
նոյն ցեղէն Դեմետրեայ, իշխանն Հաշտենից, որ եր ընդ
գօրսն Հայոց կտրեալ եօրն հարիւր արամք ի ֆրնաց կողմն
եղաներ եւ սխառ կոռուի ընդ իշխանս Հայոց. Տես էջ
29 նոյն.

Անս Հայոց նախկին արքայական գերդաստաննե-
րուն և նախարարներուն խնամեցած այս քուրմերու
դասակարգին բարձման պատմութիւնն է որ Չեւոք Ասորի
մեզ կուանդէ ճշմարտութեամբ. և մենք պիտի խնդակ-
ցէինք այս անհրաժեշտ բարեկարգութեան ձեւնարկող-
ներուն, եթէ անոնց նպատակն ըլլար ինչ որ կը յայտա-
բարէին, անպատուակ և անկեղծ :

Բայց Չեւոք աւանց քաշուելու մեզ կը տեղեկացնէ
թէ մեհեաններուն կողոպտուած գանձը իբրև խայծ ըստ-
րուկին չուայուեցաւ. թէ խուժանին մկրտութիւնը բրո-
նադատ կատարուեցաւ. թէ Հայ դպրատան աշակերտ-
ներն պարտադրուեցան Յոյն և Ասորի օտար լեզուները
սովորիլ, թէ սուանց համուգման և նոյն հետայն դարձի
չեկող քուրմերը կախաղանի վրայ մեռան, թէ ընդվիզող
իշխաններուն անդամները ծայրատուեցան և այլ այս
կարդի խժովութիւններ կատարուեցան :

Այս էր այն սլանձալի քրիստոնէական ճշմարտութիւնը
որ կը յաջորդէր անարգ կուսապաշտութեան. ո՛ր էին մնացեր
Թաթէոս և Բարթուղիմէոսի հատկցած խաղաղութեան
Աւետարանին սիրոյ պայմանները, ո՛ր էին հիմա քրիս-
տոնէական եկեղեցւոյ նախկին նովիւնները որ կը խոնար-
հէին համուղելու և կը նահատակուէին իրենց աստուա-
ծային Փրկչին օրինակին հետեւելով :

Չեւոք ցոյց կուտայ զՍուրբն Գրիգոր Լուսաւորիչ
Հայոց վրայ ելած սուրբերով և բիրերով, աններող,
սպառնալից : Իր ետեւէն կը մանեն ի Հայս շատ մը ա-
նօթի և պորտաբոյծ մարդիկ որ փոխանակ երկրին ընկե-
ներուն հոգևոր մխիթարութիւնը խորհելու՝ իրենց տա-
րակից ցաւաքար ընկերները կը հրաւիրեն բարեբեր երկրի
մը պաղլիներով և ժամուցներով կշտանալու :

Չեւոքէ կը սորվինք թէ եկող օտար կղերը չէ թէ
մարդոց խիղճերը զէս ի ուզիլը առաջնորդելու պաշ-

տօնը կը ստանձնէր՝ հապա կը գործադրէր Հռովմայեցի դիւանագէտներու քաղաքական հաշիւները: Անոնք քրիստոնեայ կղերին սքեմին տակ ծպտած կուզային ջախջախել Հայ ազգային կազմակերպեալ զիմադրութիւնը ի նպաստ միանձեման կայսրութեան որուն կեղբոնը առ այս արեւմուտքէն ի Պօլիս կը փոխադրուէր:

Այժ՝, Տրայեսնոս հռչակած էր արդէն Հայոց աննուաճ սղգ մը ըլլալը ինչպէս իր Հռոմի մէջ կանգնած կոթողին արձանագրութենէն կիմանանք, իր յաջորդները կործային միջոց մը Հայը խոնարհեցնելու Հռովմէական ստորնացուցիչ լուծին տակ և իրենց գործակալը՝ Տրդատ, դասու այդ միջոցը: Հասկցած էր թէ Հայ քուրմերու կազմակերպութեան չէնքը փլած ատեն՝ իր անկման ժամանակ, իր հետ վար պիտի բերէր իրեն հեղուտուած Հայաստանի աւատական նախարարութիւններու անդրդուելի չէնքն ալ:

«Եւ իբրեւ եկն եհաս ի սահնակն Հայոց, շուա Գրիգորիոս քի Վահեկմանեան մեհեանն մնացեալ է յերկրին Տարօնոյ, մեհեանն մեծագանձ, շի ոսկոյլ եւ արծաթոյլ եւ բազում նուէրք մեծալեծ բազաւորաց ձօնեալ անդ, ուրբորոյ պաշտօն հոշակեալ, անուանեալ վիշապախալ Վահագնի, յաշից տեղիք բազաւորացն Հայոց Մեծաց, ի սնարս յերինն Քարհեայ ի վերայ գեսոյն եփրասայ, որ հսկողեալ հայի ի մեծ յետունն Տարօսի որ եւ անուանեալ ըստ յանախապաշտանան տեղեացն յԱշխիշուս, զի յայնմալ եւս դեռ շեկ կային երեք բազինկն ի ննա. տես էջ 603 Ազար. 1835 Վենետիկ:

Ուրեմն որչափ քիչ բան գիտէ դժբաղդաբար յարգելի Կէսէր Հայ քրիստոնէական եկեղեցւոյ սկզբնաւորութեան մասին և որչափ սխալ գաղափար կազմած է Չենոբայ վրայ զայն թ. դարու մէջ ապրող անձի մը անարժէք աւանդալէպներու հաւաքածոյն նկատելով:

Չենոբ մեզ հրաշալիով և գերմնականով չը խաբեր, այլ ցոյց կուտայ կուսապաշտ և քրիստոնեայ կղերը եկած կպուր կպուրի և իր լսել տուած հեթանոս քուրմերու ողբի աղաղակը ճշմարտութեան ձայնն է:

«Լուսարուք մեզ, իշխանիդ Հայոց. արդ մեք պատերազմաւ ձեզ չը կարեմք ընդդիմանալ, զի այս է տուն Տրդատայ, բազաւորին Հայոց եւ դուք իշխանք նորա: Բայց այս ձեզ յայտնի լիցի, որ քեպէս մեք ձեզ յաղթել պատերազմաւ ոչ կարեմք. սակայն ըստ է այսօր մեռանիդ ի վերայ սասնածոցն մերոց՝ քան քի զսաճար նոցա ի ձեռն յապականեալ տեսանել վասն որոյ զիտանս ասեցաք եւ զնան սիրեցաք: Տես էջ 27. Չենոբ 1832 Վենետիկ:»

Արդարեւ, մանկութեան ատեն ի Հռովմ պատանդ տարուած արքայազունն Տրդատ դաստիարակուած էր Հռովմի աշխարհակուլ քաղաքականութեան սկզբունքներուն համեմատ և երբ դիտեց որ ծանրութեան կեղբոնը կուսապաշտութենէն ի քրիստոնէութիւն կ'անցնի՝ յօգուտ Հռովմէական կայսրութեան գործածեց քրիստոնեայ կղերը:

Եւ Հայ նախարարութիւնները՝ իրենց նեցուկ քուրմերու դասակարգէն զրկուած, ջարդուեցան: Սիլուանիք, Հաչատեանք, Աղձնիք, Ռչտունիք, Բզնունիք, Մանաւազեանք, Որդունիք բնաջինջ եղան ևն: Պարապ տեղը չէր ուրեմն որ վերջ ի վերջոյ Հայ մնացեալ նախարարները սթափեցան և տեսնելով որ օտարամուտ Մամգունեանց ձեռքով զիրենք մի զինի միոյ կանձխտէ «զՏրդատ կոչեն ըստ կամաց նոցա ունել զբազաւորութիւնն, իսկ ի ջհարանեղն՝ տակ ննա արքունն ընկեղի յեղեալ խառնեալ եւ շիջուցին յինկեանց զբազմախալ ճառաբայք սասնածպաշտութեան. Տես էջ 383 Մ: Սորենացի 1881 Վենետիկ:»

Այս խոշտանգումներուն համբերել անկարելի էր, անոր համար Հայոց մտերմութենէն ուժացան Նոր Շի-

րական աշխարհը, Կորդուք, Կորդիք, Տմորիք, Արձախ, Ուտի, Շակաչէն. Զորն Գարթմանայ, Կողթ, Փայտակարան, Վիրք, Աղձնիք, Ծոփք, տես էջ 213—217. Փ. Բիւզանդացի, 1889, Վենետիկ. և ապստամբելով ինքնագլուխ իշխողը սազատեցաւ. անոր համար կազմայուծուեցաւ պառակտուած ազգին իշխանութիւնը և այս հիւսիսային աննուաճ երկիրը անպայման խոնարհեցաւ բրոնաակաշներու լուծին տակ:

Այս է Աշտիշատի կործանման նշանակութիւնը և Չենոբ Ասորւոյն շնորհակալ ենք որ բիրտ ճշմարտութեան թարգման կը հանդիսանայ, հասնատելով թէ արեան հեղեղներու մէջ ազգի մը ինքնօրինութիւնը խեղդուեցաւ: Հաշտենից դարատափին վրայ լսուած գոռ ու դուչը, Տարօնի մէջ բարձրացած վայնասուներ Հայ քաղաքական կեանքի ճգնաժամի սարսուղադեցիկ ղօղանջն է. ուստի և Աշտիշատի ընդհանուր անուան տակ հաւաքուած վայրերը կարժէ անգամ մ'այ աչքէ անցնել:

* *

ԱՇՏԻՇԱՏԻ ՍՐՔԱՎԱՅՐԸ



ՆԱԽԿԻՆ ԿԱԼՈՒԱԾԱՏԵՐԲ ԳԻՒՂԻՆ

Ա.

Զոր առեալ ՎԱՀՈՒՆԵԱՅ կանգնեցին ի Տարօն յիւրեանց սեպհական գիւղն յԱՇՏԻՇԱՏ. Տես էջ 186. Մ. Խորենացի 1881, Վենետիկ:

Բ.

ԱՇՏԻՇԱՏ ԳԻՒՂԻ ՇԵՐԱԿԼԵԱ ԵՒ ԱՓՐՈՂԻՏԵԱ ԿՈՒՌԹԵՐԸ

Գտեալ յԱսիա զպղնձաձուլ զրոկեզօժ պատկերն Հերակլեսայ, տայ Արտաշէս բերել յաշխարհս մեր զի կանգնեցեն յԱրմոււիր: Զոր առեալ քրմապետացն որ էին յազգէ Վահուենաց զՀերակլեսայն զսփնապատկերն կանգնեցին ի Տարօն, յիւրեանց սեպհական գիւղն յԱՇՏԻՇԱՏ. Տես էջ 186. Մ. Խորենացի 1881 Վենետիկ:

Եւ Տեգրան զԱփրոյիսեայ զպատկերն իբրեւ Երակլեսայ տաբփաւորի՝ առ նորին պատկերին Երակլեսայ հրամայեաց կանգնել ի Յաշտից տեղինս. Տես էջ 194 նոյն:

Գ.

ԱՇՏԻՇԱՏՈՒ ԳԻՒՂԸ ԱՐՔՈՒՆԻ ՍՍԱՅՈՒԱԾԲ

Եւ ցատուցեալ Տեգրանայ ընդ Վահուենան, եթէ ընդէ՞ր յիւրեանց սեպհականին իբրեցին կանգնեցին զպատկերն Երակլի՝ առաքեալ ի նորին Տօրէ, ընկենու զնոսա ի քրմութենէն և զգիւղն զարմնիս առնու, յորում պատկերքն կանգնեցան. Տես էջ 194. Մ. Խորենացի 1881, Վենետիկ:



ԱՆԱՀԻՏ ՅԱՇՏԻՇԱՏ ԳԻՒՂ

Երկրորդ Մեհեանն որ յԱշտիշատ-Ոսկեօր Ոսկեծին դից, և բազմին իսկ յայս անուանեալ՝ Ոսկեհատ Ոսկիսօր դիցն. Տես էջ 603, Աբաթանդեղոս. 1835 Վենետիկ

Հայաստանի մէջ Անահիտի, մեհեանը՝ ինկիսիսիս կրօնքին ընծայող մանկանայ աղջիկներու յախաղցի յարակից մասեր ունէր: Ճշմարիտ կանանց մ'եր այս ուր օտարականներ կ'ընդունուէին որոշ գուներ մը վճարելով: Դիցուելոյն հաճելի շրջառու համար, Ստրաբոն կը հաւատարմէ, տարփառներու տարիքը եւ ընկերային վիճակը կարելի եղածին չափ պատշաճեցնելու հոգ կը տանէին: Ժամանակ մը յետոյ ծնողները կ'երթային առնել իրենց աղջիկները եւ իբրև սիրոյ փրկուհի անոնց ունեցած աւելի կամ նուազ յաջողութեան համեմատ աւելի կամ նուազ դիւրութեամբ կ'աւուրնային զանոնք:

Տես էջ 55. կոնանց վաստակներու Տօմարի սը Բեկար 1910. Կ. Պոլիս

“Απαντα μὲν οὖν τὰ τῶν Περσῶν ἱερὰ καὶ Μῆδοι καὶ Ἀρμένιοι τετιμῆκασι, τὰ δὲ τῆς Ἀναΐτιδος διαφερόντως Ἀρμένιοι, ἔν τε ἄλλοις ἰδρυσάμενοι τόποις καὶ δὴ καὶ ἐν τῇ Ἀκλισηνῇ. Ἀνατιθέασι δ' ἐνταῦθα δούλους καὶ δούλας· καὶ τοῦτο μὲν οὐ θαυμαστόν, ἀλλὰ θυματέρας οἱ ἐπιφανέστατοι τοῦ ἔθνους ἀνιεροῦσι παρθένους; αἷς νόμος ἐστὶ καταπορνευθείσας· πολὺν χρόνον παρὰ τῇ θεῷ μετὰ ταῦτα δίδοσθαι πρὸς γάμον, οὐκ ἀπαξιοῦντος τῇ τοιαύτῃ συνοικεῖν οὐδενός. Τοιοῦτον δὲ τὴν καὶ Ἡρόδοτος λέγει τὸ περὶ τὰς Λυδίας· πορνεύειν γὰρ ἀπάσας. Οὕτω δὲ φιλοφρόνως χρῶνται τοῖς ἐρασταῖς ὥστε καὶ ξενίαν παρέχουσι καὶ δῶρα ἀντιδιδόασι πλείω πολλάκις ἢ λαμβάνουσιν, ἅτ' ἐξ εὐπόρων οἴκων ἐπιχορηγούμεναι. δέχονται δὲ οὐ τοὺς τυχόντας τῶν ξένων, ἀλλὰ μάλιστα τοὺς ἀπὸ Ἰσου ἀξιώματος.”

Strabonis c: 582—26, 533 Lipsiae MDCCC IXVI

Մենցեալ առիւծաբար զազանութեամբ Անտոնինոս՝ դիմէ ի վերայ Արտավազդոս և անցեալ ընդ Միջագետս կոտորէ անհնարին զզօրս Հայոց եւ ձերբակալ առնէ զարքայն նոցա հանդերձ բազում ընչիւք յանկածէ պատերազմին. Տես էջ 210 Մ. Խորենացի 1881 Վենետիկ:

Անտոնինոս ի Հայս կատարած մէկ արշաւանքին ժամանակ, Անահատ ստաբը կողոպտուեցաւ և անոր ոսկէ արծաճը զօրքերուն կողմանէ կողոպտուեցաւ, ինչ որ անոնց շատերը հարստացուցի Անոնցմէ մին որ Իտալիոյ Բարնիայ քաղաքին մէջ հաստատուած էր, որ մը հիւրընկալեց զԱգոստոս և անոր ընթրիք մը տուաւ և կայսրը ճաշի ատեն անոր հարցուց. Իրա՞ն է որ առաջին անգամ դիցուհւոյն հարուած տուողը կուրցած և անդամաւաճուելէ վերջ մեռած ըլլայ: Եթէ այդպէս ըլլար, պատասխանեց անիկայ, այսօր պիտի չկրնայի հիւրընկալել զԱգոստոս, ինչու որ առաջին հարուածը անոր տուողը ձեր առջին է և այս երեկոյ ընթրածնիդ անոր մէկ սրունգն է. Page 101. Dictionnaire de par Fr. Noël

MDCCCXXIII PARIS

XXIV. Aurea statua prima omnium nulla inanitate et antequam ex aere aliqua illo modo fieret, quam vecant holosphyraton in templa Anaítidis posita dicitur (quo situ terrum nomen hoc significavimus) numine gentibus illis sacratissimo. Direpta est Antonii Parthiis rebus; scitumque narratur dictum unius veteranorum Banoniae, hospitali divi Augusti cœna, quum interrogaretur, essetne verum, eum qui primus violasset hoc numen oculis membrisque captum exspirasse? Respondit enim, tum maximo Augustum de crure ejus cœnare, seque illum esse, totumque sibi censusum ex rapina etc.

P. 412 His. Naturelle de Pline 1883

Paris

Ե.

ԱՇՏԻՇԱՏԻ ՆԱԽԱՍԱՐԴԻ ՏՕՆԸ

Վաղարշ

Ս. Գ. Լուսաւորիկ

Ձի և զոհից ամենայն անցաւորք վայելեցցեն և ընդունիցին հիւրք երեկոթիւք: Յորում և զինի վաղարշ ՏՕՆ ԱՇԽԱՐՀԱՍՈՒՄԻ կարգեաց և սկզբան ամի նորոյ և մուտն ՆԱԽԱՍԱՐԴԻ. Տես էջ 312. Մ. Խորենացի 1881 Վենետիկ:

Տօն մեծ հուլիսի ժամագրեաց Ս. Գ. ԼՈՒՍԱՈՒՐԻԶ և ժամանակի Ամենորոյ հիւրընկալ դիցն Վանատրի զոր յաւաքագոյն իսկ և նմին տեղւոջն պաշտէին՝ յուրախութեան ՆԱԽԱՍԱՐԴԻ աւուրն: Տես էջ 620 Աբաթանդեզու 1835 Վենետիկ:

Զ.

ԱՇՏԻՇԱՏԻ ԴԻՐՔԸ

Յաշտից տեղեացն թաղաւորն Տրդատ ելեալ ընդ լեռնակողմն գնայր և եկն բնակեցաւ և գլուխ Արձանին վասն տեղւոյն ընդարձակութեան: Տես էջ 40 Ձենոբ 1332 Վենետիկ:

Է.

ԱՇՏԻՇԱՏՈՒ ՀՆԴԻԿ ԿՈՒՌՔԵՐԸ

Գեմետր և Գիսանէ դաւ իմն խորհեալ Դինաքսեայ արքայի իւրեանց մագապուր անկան առ թագաւորն Վաղարշ(ակ) և նաեւ նոցա զերկիրն Տարօնոյ ընդ իշխանութեամբ ուր ինքեանք շինեցին քաղաք զոր կոչեցին Վիշապ և եկեալ յԱՇՏԻՇԱՏ կանգնեցին անդ զկուսա գայնոսիկ զոր պաշտէին և Հնդիկս. Տես էջ 36. Ձենոբ 1832 Վենետիկ:

Ը.

ԱՇՏԻՇԱՏ ԳԻՒՂԻ ԱՏՐՈՒՇԱՆԸ

Եւ Վախտանդ փոխէ զԱՏՐՈՒՇԱՆՆ և դուռն կաթողիկէին զոր հիմնարկեալ էր Սրբոյն Սահակայ. Տես էջ 30, Պատ. Տարօնոյ. Յով. եպ. Մամիկոնեան, 1832, Վենետիկ:

Ուրեմն, հակառակ յարգելի Հ. Հիւսպիանի յետամնաց ստուգարանութեան (Տես էջ 304 Հին Հայոց տեղւոյ Անուաներ 1907 Վիէննա) պէտք է ընդունիլ թէ նախնիք պարսկերէն լեզուի աւելի հմուտ եղած ըլլալու են և իրաւամբ այս վայրը ըստ յաճախապաշտաման կոչուած էր Աշտիշատ և մանաւանդ ութերորդ պաշտօն քանդի (Տես 590 Ագաթ. 1835 Վենետիկ) Բագայաւինճ զիւզի Միհրաբան կրակատունէն սկսելով՝ այս վայրը ութերորդ կրակատունն էր. այսպէս

- 1. Աղէր Միհր اذر مهر
- 2. Աղէր Նուշ اذر نوش
- 3. Աղէր Պէհրամ اذر بهرام
- 4. Աղէր Պիյն اذر بين
- 5. Աղէր Խիւրատա اذر خرداد
- 6. Աղէր Պէրզիյն اذر برزين
- 7. Աղէր Ձէրտէհիւշթ اذر زردهشت

Թ.

ԱՇՏԻՇԱՏ ԳԻՒՂԻ ՎԵՐՁԻՆ ՍԵՊԱԿԱՆԱՏԵԱՐՔ

Բարձեալ սարկաւադապետին նորին Երեմիայի զպատուական մարմինն Ս. Սահակայ, հանդերձ աշակերտակցօք և Տիկնաւն Մամիկոնէնից, նորին նուաւ, որում անուն էր Դատրիկ, կինն Վարդանայ Սգրատաւաթի, տարեալ հանգուցին ՅիկրեանՅ Գիկըն ՅԱՇՏԻՇԱՏ. Տես էջ 567—568 Մ. Խորենացի 1881 Վենետիկ:

Ժ.

ԱՇՏԻՇԱՏ ԳԻՒՂԻ ՆԵՐԿԱՅ ՎԻՃԱԿԸ

Ի նոյն ամի քակի յԱբղուսահիմայ և եկեղեցին որ յԱշտից վանս Տես էջ 58 Պատմ. Տարօնոյ Յով. եպ. Մամիկոնեան. 1832 Վենետիկ:

Ս. Սահակ և հնուումն ԱՇՏԻՇԱՏ գիւղ հեռի և Ս. Կարապետէ իբրեւ 6 ժամաւ յարեւելից կողմն նորս առ ստորոտով լերինն. յեկեղեցւոջ սորա, որ քակեալ կայ ըստ մասին է գերեզման Սրբոյն Սահակայ ուր յաճախեն ուխտաւորք յաւուրն Աւագ Հինգշաբթի Զտուրք եկեղեցին և զմենաստանն քակեաց Լէնկիմուսր առ և շինել և քարանց անտի զքայքայեալ կամուրջն Եփրատայ: Տես էջ 193 Ա. Մ. Մամն Ասիա Հ. Ղ. Ինճիճեան, 1806 Վենետիկ:

Ա Շ Տ Ի Շ Ա Տ Ո Ւ
Ն Ո Ւ Ի Ր Ա Կ Ա Ն Ա Ն Տ Ա Ռ Ը

Ամբարձից գալստիս ի շեփուս ուսկից
կիկացի ինձ օգնուրիս: Սաղմոս

Գեղեցկագոյն տաճարը դարաւոր կաղնիներու բազ-
կատարած անտառն է: Երկնածիկ ծառեր մեր գլխուն
վրայ հնչուն կամարներ կը ձեացնեն և երբ քամին մեղ-
միւ սկսի շարժել տերեւայից ստերը՝ նրաչալի երանժտու-
թեան մը նուագները կը լսուին: Կապաղաչաները անտառը
կընարէին իրեւ արարողութեան յարմարագոյն վայր և
անոնց թանձրաստուեր հււսանին մարդոց հաճելի բլլայուն
համար՝ ծառերու շուքին տակ խունկ կը ծխէին:

Հրէից նուիրական մատեաններէն կիմանանք թէ
նախկին Քանանացիք և ուրիշ շատ ազգեր երկնային
մարմինները և իրենց կուռքերը կը պաշտէին բլուրներու,
լեռներու, յատկապէս կառուցուած բարձրաւանդակներու
վրայ: Իսրայելացոց պատուիրուած էր ջնջել կապաղաչտու-
թեան բարձր վայրերը: Բ. Օր. Ժ. 22. Իսրայելացիք
կուռք պաշտեցին բարձր տեղերու վրայ. Գ. Թագ. ԺԱ.
7: Գ. Թագ. Յէ. 29 և ունէին յատուկ քուրմեր Գ.
Թագ. Ժ. 32 Գ. Թագ. Ժ. 32. սողաբլթիներքե աչքերէ
անյայտ անխոտտովանելի գարշութիւններ կը կատարէին:

Աշտիշատի Համայնադից մեհեանն ալ ունէր ի մաս-
նաւորի իր բարձր տեղը Քարքեայ լեռան կատարը, Արձա-
նին գլուխը: Երեք եղբայրներ Կուաւս, Մեղաէս, Հոսեան
հոն ելան Իննականեան վայրը ընտրելու զայն կապաղաչա-
կան պղծութիւնները կատարելու յարմար գատելով:

«Անտառն յարեւելից կուսէ փայտահաւ աղբերն. Տես կջ
41 Զեկոյր 1832 Վեկեթիկ: Այս անտառը խիստ թանձր և
թաւաւ էր: «Արդոց իշխանն փախսական եղեալ ընդ
անտառն, կտրն փայտի քանց ընդ սիրն և ընդ շեարդն
և անդէն մեռաւ. Տես կջ 30. Զեկոյր 1832 Վեկեթիկ:»
Յեւ ժամանակաց նոյն վկայութիւնը կուտայ Սմբատ
«Հարիւր ուրաւն հազար փայտ եւ սարեալ ի Քարֆոյ.
Տես կջ 38, Պատ. Տարօնոյ, Յով. եպ. Մակիկոնեան 1832
Վեկեթիկ: Իննականեան աղբիւրն ալ տեսանք որ լեռան
գլուխն էր և հոն բժշկութիւն կը կատարուէր: Հայոց
մէջ, ըստ Մ. Խորենացոյ, անտառապաշտութենէն զատ
հեթանոսական կրօնի ամէն ձեւ արտայայտութիւն օտա-
րածու էր: Արդարեւ Արայեան Արայն մեռանի ընդ Շա-
ւիրաւայ ի պատեհալի բողոյ արու զաւակ անկեանա-
րուս և շատահանձար յիր և ի քան՝ զԱնուշաւանն որ
Սոս անուանիւր ֆակի ձօնեալ էր ի Սոսիս Արաւեանալայ
որ յԱրմաիւր, որոց աղաբոցն սօսաիսն, ըս հանդարտ
կամ սասիկ շնչեղոյ օղոյն եւեք յոսոց շարժուլ, սովորե-
ցան ի հեւայա աշխարհիս Հայկազանց և այս քաղուլ ժա-
ւանալս, Տես կջ 97, Մ. Խորենացի 1881 Վեկեթիկ:

Քրիստոնէութիւնը ի Հայս մուտ գտնելէն վերջն
ալ մեր նախնիք դիւրաւ չի մոռցան իրենց նախկին ու-
նակութիւնները. այսպէս. «Խոսրով Կոսակ եւ հրա-
ւան զօրավարին իւրոյ՝ հանել խաչար յաշխարհէն քա-
ղուլ և բերել զվայրեկի կաղիւն մայրեաց և սնկել զայն
յԱյրարտեան զաւառիս, մինչեւ ի դաշն Մեծաւօրի ի
ԲԼՈՒՐՆ որ անուանեալ կոչի Դուին: Տնկեցին զկաղիւնն
և կոչեաց զանունն նորա ՏԱՃԱՐ ՄԱՅՐԵՆԻ. Տես կջ 18,
Փ. Բիզանդացի 1889 Վեկեթիկ:

Արդարեւ ՄԱՅՐԵՆԻ ՏԱՃԱՐը յարմար վայր մըն է
մտաւոր յախշտակութեան և թեւատարած կաղնիներու
խորհրդաւոր ստուերին ներքեւ հողին դիւրաւ կը վե-

բանայ դէպի այն սկզբնապատճառ իմացականութիւնը որ կը ստեղծէ և կը նախախնամէ : Արդ ըստ Սաղմոսերգութիւն՝ Հայը իր աչքերը կը վերցնէր Քարքէոյ յերան գլուխը տարածուող անտառին և Աստուծոյ կը յուսար իր անձին օգնութիւն : Այն հեռաւոր դարերուն մէջ ոչ մէկ տեղ աշխարհիս վրայ աւելի պատշաճ կրօնական արտայայտութիւն մը կար :

Կրօնքը կը ներգործէ այն ազգերուն վրայ որ իրենց կիրքերուն իշխելու պէտք եղած կրթութեան և բարոյական զարգացման աստիճանին հասած չեն : Արդ քանի որ հաւատքէ անկախարար՝ պաշտաման արտաքին ձևեր գոյութիւն ունին՝ հարկաւ անոնք չեն ուշանար զիւրահագէտներու ձևքին մէջ քաղաքական ծրագրերու իրագործման միջոց դառնալ :

Հայը իր անտառներուն խորը հաւատոյ պարզ արտայայտութիւնէն ուրիշ ծիսակատարութիւն չունէր . բայց նաև հանդուրժեց օտար հակառակամարտ կրօններու միաժամանակ տարածման : Իր այս ներողամտութիւնը պատենութիւն ընծայեց իրեն մարդոց վարդապետութիւններուն փորձը ընելու և այսու իր լայնախոհ մտքին ապացոյցը սուրա :

Ազգի մը կեանքի տեւողութեան միջոցին՝ քաղաքական դէպքեր կը փոխուին և անոր նիւթական վիճակը կ'այլայլի՝ բայց անոր նկարագիրը նոյնը կը մնայ և մտայնականութիւնը չփոխուիր : Այսօր մեր ափ մը ժողովուրդը ժառանգական օրինօք նոյն տեսարանը կը պարզէ և այսօր ալ իրերամերժ կրօնքներով կ'որակուի : Եւ վերադառնալով մեզ զբաղեցնող անցեալին՝ կը հաստատենք թէ Տարօնոյ այս մեհեանը այն ատեն «ըստ յաճախապաշտման տեղեացն անուանեալ էր յԱշխիշատ. էջ 603 Ագաքանգեղոս 1835 Վեկեթիկ :» Եւ յաջորդ գլուխներուն մէջ պիտի տեսնենք թէ ի միջի այլոց հոն կը պաշտուէին Վիշապն ու Ասաղեր :

Ա Ս Տ Ղ Բ Ե Ր Դ



Ասաղ բերդը նաև կոչուած է Մոկաց բերդ . ինչ գաղափարաց զուգորդութիւն կայ Մոկաց և ասաղին մէջտեղ . Հայաստանի մէջ հազուադէպ չէր բաղդանձալու թիւն . նոյն իսկ քրիստոնէութեան երկրին պաշտօնական կրօնքը դառնալէն վերջն ալ գիտենք թէ իրձերու և հարցուկներու զիմեղ երկար ատեն սովորական բան մը դարձած էր :

«Մերուժանն ասէր ճանապարհս ընդ ո՛ր երբայ. եւ ուղղեւորացն տուեալ պատասխանի, ասեւ. ՃԱՆԱՊԱՐՀ ԸՆԻ ԵՂՋԵՐՍ Է : Եւ մեծապէս խտեաց Մերուժանն ընդ միսս իւր եւ srsմեցաւ ընդ բանսն եւ սայր հրաւանն չարացար փաշէր զուղղեւորս եւ ծեծել : Եւ ինքն անցեալ ըստ ուղին՝ իջանէր ի ՀՄԱՅՍ ԳԱՂԻԷՈՒԹԵԱՆ , ԶԳՈՒԷՍ ՀՍՐՅԱՆԷՐ ԵՒ ՈԶ ԳՈՅՐ ՆՄԱ ՅՍՋՈՂԱԿ ՅՈՒՌՈՒԹԿԱԽԱՐԴԱՆԱՅՆ՝ յոր յուսայրն. Տես էջ 259. Փ. Բաւսնու 1889 Վեկեթիկ :

Այս պայմաններուն մէջ Մոկաց Ասաղ բերդը մեր երկրին կուսապաշտական շրջանին մէջ իրը զիտանոց ծառայած է անշուշտ երկնային մարմնոց ընթացքի գննութեան և ըստ այնմ գուշակութիւններ ընելու : Տարակոյտ չկայ որ աստեղանմաներ նաև պաշտօն կը մասուցանէին երկնականմարի լուսաւորներուն : Զէ՞ մի որ «Վաղարշակ յէս այսր ամեկայնի մեհեան շինեալ յԱրմախի անդրիս հասստեաց ԱՐԵԳԱԿԱՆ եւ ԼՈՒՍՆԻ : Տես էջ 177 Մ. Խորենացի 1881 Վեկեթիկ :

Իսկ Տարօնի գալով՝ գիտենք թէ Աշտիշատու երկրորդ Բագինը անուանեալ էր Ասղիսն դից. Տես էջ 603

Ազգաբանագիտու 1835 Վեներիկ: Ուրիմն եթէ մեհեանին մէջ Աստղկան պաշտօն կը մատուցանէին՝ հարկաւ Աստղօն բերդէն նաև կը զննէին մոգք Աստղկան դիրքը երկնից աստղատուններուն մէջ: Արդ մեզ կը վիճակի մեր ձեռք գտնուած հեղինակներու համեմատ ճշդ էր Աստղօն բերդին դիրքը և վերակազմել Մոկայ րերդին անցեալը:

Եւ այլ յԱստղօնից կիկայ ընդ նոսա, (Տես էջ 28. Ձեներ 1832 Վեներիկ:) Եւ առեալ Ս. Գրիգորի իջուցանէ զնոսա ի ձորն Այծասկայ որ եր յարեւելից կուսէ Կաճկօնից Աստղօնից յերդին. Տես էջ 35 նոյն:


Եկին մինչեւ յԱրձանն քարեայ և անցան յԱստղօնս ամրոցն. Տես էջ 15. Պատ. Տարօնոյ Յով. Ե. Մամիկոնեան 1832 Վեներիկ: Արդ զօրքն այն անցեալ գնացին յԱստղօն ամրոցն, կացին առուրս երկու և ոչ ինչ կարացին առնել. ապա գնացին առ Միհրան, մատուցին զատենայն ձեւ ամրոցին. Տես. էջ 21 նոյն. Վահան յարձակեցաւ ի վերայ նոցա և կտրեալ զզօրն տարաւ անցոյց ընդ Աստղօնս և պատեալ իջոյց զնոսա մինչեւ հանդէպ եկեղեցւոյն և ոչ կարէին անցանել ընդ ձորն իսկ զօրքն եկեալ հասին յանտառն որ հանդէպ վանացն հայի և անդ թագեանս իսկ Վահանայ աճապարեալ՝ գնաց անդ և սուր ի վերայ եգեալ՝ կտորէր զնոսա. Տես էջ 48 նոյն:

Ձայս տեսն լինել բերդ և բնակարան Ձրուանայ, կառուցանել ետ ի թագաւորեցուցանել զնա ի վերայ երկուց եղբարց. զորմէ գրէ Մ. Խորենացի ա. 6. զոր և յանուն քեռն իւրեանց կոչեցին Ազնբերդ. կոչի նաև Մոկուց բերդ. Տես էջ 488 Աշխ. Ասիա Մասն Ա. Հ. Դ. Ինճիճեան 1806. Վեներիկ:

Ի սոյն ամի Աբգարաշիմ քակէ և զմեծ կաթուղիկէն յԱստղաբերդ տես էջ 58. Պատ. Տարօնոյ՝ Յ. Ե. Մամիկոնեան 1832 Վեներիկ: Է պժմ աւերակ բերդի ժամաւ հեռի ի Մշոյ ի գուարձակ վայրի ուր են պարիսպք ըստ մասին քայքայեալ: Ունի աղբիւր յամարայնի ցուրտ անհնարին և ի ձմերայնի ջերմ տես էջ 188 Աշխ. Ասիա Մասն Ա. Հ. Դ. Ինճիճեան 1806 Վեներիկ:

Աստղօն ամրոցին մերձաւորութիւնը նաև մեզ կը յիշեցնէ յԱշտիշատու երրորդ մեհեանը որ կը կոչուէր մեհեան Աստղկան դից և յաճախապաշտաման նոր առիթ մը կը տեսնենք սոս հեթանոսական կայանին համայնագից մեհեանին մէջ:

ՎԻՇԱՊ ՔԱՂԱՔԸ



Քաղաքներն ալ կը ծնին, կապրին, կը մեռնին նման այն մարդոց որ վիրենք հիմնեցին, անոնք ալ ունին իրենց առանձնայատուկ կեանք և պատմութիւն: ՎԻՇԱՊ քաղաքը աստեղով զոյութիւն չունէր Տարօնոյ մէջ, Ձեներէ կը սորվինք թէ երկու փախտական Հընդիկներ, մեր երկիրը սպաստանելով, զայն կանգնեցին և օր մըն ալ կործանեցաւ, ա՛յ չը կանգնելու համար:

Վիշապ... ի՞նչ չարագուշակ կոչումն. այս անունը իր մէջ շատ դաղանիքներ պէտք է ծածկած ըլլայ և անոր մօրաթաթախ աւերակները խորհրդաւոր անցեալ մը ունեցած ըլլալու են: Արդարեւ մարդ կ'այլայլէ իր անունին իրեն վերագրած նկարագիրը և կ'ապրի իր քմահաճոյքին իրեն համար ձեւակերպած կեանքը. քաղաք մը ընդհակառակը անվթար կը պահէ իր անունին բնորոշող հանգամանքը մինչեւ որ մարդոց հաճոյ թուի նոր անուն և նոր վիճակ սահմանել հին քաղաքին:

Վիշապ կամ օձ դժբաղդարար վիրար կ'արժեն և այս քաղաքին վերջէն տրուած անունը քան զառաջինը նուազ արհաւրացից չէ: Ձեներէ վերջ մեր ազգային մասնազրկները Տարօնոյ սահմաններուն մէջ Վիշապ անուն քաղաք չեն արձանագրեր: Իսկ Յով. Եպ. Մամիկոնեան՝ ի հեճուկս Գր. Ապարթեանի, իր Ձեներէ տարբեր անձ ըլլալուն իրրեւ անժխտելի ապացոյց, ՎԻՇԱՊ պանծալի կոչումը ՕՁ նսեմացուցիչ անուան կը վերածէ:

Նոյն իսկ այս օր այս մահարոյր ճահիճներով ծածկուած քաղաքիս աւերակներուն մէջ տակաւին կը վրէ-

տան նեաւող օձեր և մօտէն անցնող ճամբորդին մտքին մէջ Վիշապին և օձին զաղափարը կը նոյնացնեն: Նեաւող օձը (وقية) կը գալարուի և իր ոտքքը յանկարծ քակելով՝ զսպանակէ արձակուածի պէս կը թռի, կը յարձակի խայթիլ ուղած անձին վրայ. և վա՛յ խայթումովն, անոր թոյնի ազդեցութենէն ազատում չը կայ:

Բաղէշէ մինչեւ Սալնոյ ձոր և անկից ալ Մեղրազեւտի ողողած աւերակները և աւելի հեռուն զիւրին է անցեալէն այնպիսի հեաքերու պատահիլ որ օձապաշտութեան յուշարարներն են: Կը բաւէ առ այս խոնարհիլ գեղջուկին կեանքին, մտերմանալ անոր հետ, չի խրտչեցնել զինքը և թողուլ որ գործադրէ այն սովորութիւնները զորս գարէ զար անգիտակից սենակութիւնը այս վայրերու մէջ կը յաւերժացնէ:

Շինականը ունի իր ընտանի օձը, անոր տան օձորքին մէջ սողոսկիլը մտիկ կ'ընէ, անոր խշրտոցէն կ'ախարժի, անոր սուլիւններէն կը հմայուի, իր խրճիթին արեւդէպ մէկ կողմը անոր յասուկ պտուկով կաթ կը դնէ, անոր սպաննուիլը գերդաստանին համար աղիտաբեր արկած կը համարի:

Կողբացին՝ որ Տարօնոյ մէջ անցուց կեանքին մէկ մասը և հոն Առաքելոց Վանքին մէջ ցայսօր ամփոփուած կը մնան իր նշխարքը, մէկէ աւելի անգամներ պատենութիւն ունեցաւ բնիկներուն մէջ արմատացած այս հեթանոսական սովորութիւններուն հանդիսատես ըլլալու և իր ԿԵՂՄ ԱՂԱՆԴՈՅ գրքոյկին անաջին և գլխաւոր մասը նուիրած է ջրիւր օձապաշտութեան մոլորութիւնը իր ամէն ձեւերուն տակ:

«Նա առակի տեսնելք զօձս ի հնարագիտութենէ թովչաց զգօնացեալ եւ իրեւ զջուանս խաղաղիկ ևնցաւ եւ

քագում անգամ բնակեալ ի սակ՝ զլեղանչեկ բնակչացն: Եւ այնչափ զգօնացուցանել զօձս զիտեկ միկնէր յուրքիւր կոչել ի տուն. եւ կերակուր մատուցանել ևնցաւ. Տես կջ 64, Եզնիկ 1826 Վեկեցիկ: Եւ զխարսս իգակերպս կարեալ թովչութեամբ յընեղութիւն մարդիակ մտեկ, ջրեցուցեալ զրոյնս սպաննոյս. Տես կջ 69 Եզնիկ 1826 Վեկեցիկ:

Եթէ թերահաւատներ Վիշապին և Օձին նոյնութեան համար վկայութիւն պահանջեն՝ անոնց ալ կը պատասխանէ: «Մասունայ մեծացուցանէ յայս մարդիակ զվիշապս զի առնուցուն զնոսս ի պաշտել եւ կարծեցուցանէ թէ եւ ևնանգ ինչ իցին գետոց եւ շահապե՛սք վայրաց եւ յէս կարծեցուցանեցոյ՝ ինքն առնու վիշապի կերպարանս կաւ ևնանգի իսկ եւ շահապե՛սի զի այնու զմարդն յիւրեւ արարչեկ թիւրեացե. Տես կջ 105 Եզնիկ 1826 Վեկեցիկ.» «Եւ վիշապն ո՛չ մի անգամ օձաձեւ երեւեր եւ միւս անգամ մարդակերպ. ևնչպէս եւ զոր շահապե՛ս վայրացն կոչեկ, ոչ մերք մարդ երեւեր եւ մերք օձ որով ԶՕԶԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ հնարեցաւ յաշխարհ մուծանել. Տես կջ 106 Եզնիկ 1826 Վեկեցիկ:»

Այս պժգայի մոլորութեան Հայ մոլորութիւնն ալ և ալ խաւերուն մէջ ընդարձակ համեմատութիւն առած ըլլալուն վկայութիւնը կը գտնենք մեր ալ եւ ալ մատենագիրներուն մէջ և կրնանք հաստատել թէ շինականք, քաղաքացիք և աւագորեարք հաստատար պէս անձնատուր էին անոր, այսպէս.

ՆԱԽ ՇԻՆԱԿԱՆՔ, Դաշտային կենցաղին հետեւանօք նշաւակ էին նետուող օձերու յարձակումներուն և իրենց խոր ազխութիւնը թեւ և թռիչ կուտար անոնց: Ուս-

տի Կողբացին մասնաւորապէս զանոնք կը զգուշացնէ վիշապներուն դէմ նոյն իսկ ինք ընդունելով որ իր ժամանակ աչքի երեւոյթներ տեղի կ'ունենային: «Եթե ի դաշտս երագագանի՝ ձիգցիկ եւ հեծեալի իբրեւ զւարդիկ զհետ երեոց արշաւիցեն՝ կեղծիք ԴԻԻԱՅ եւ եւ ոչ ճշմարտութիւն ինչ իրաց եւ եթե ի գեսս կանանց ինչ ի կերպարանս երեւիցին՝ ՍԱՏԱՆԱՅԻ կերպարանի եւ եւ ոչ ի մարդ իբրեւ գղեւ մսանե ՎԻՇԱՊՆ որպէս ունակ ի շնչոյ դիւանարիս կարծեցին. Տես էջ 106 Եզնիկ 1826 Վեկեսիկ»:

Եւ եթէ արտերը մշակող երկրագործներ օձապատութեան անձնատուր չըլլային եւ Եզնիկ իր ականջով լսած չըլլար անոնց այս մասին ըսածները՝ ինչ պէտք ունէր զանոնք յորդորելու թէ «Ոչ ՎԻՇԱՊՆ գտնուանկանս արդեանց կրեն եւ ոչ գրաս գոյ անգա՝ եթե արդիւնս կարաց ուրոյ կրիցեն. ի գուր ե կա՛յ կա՛ն սսել ունեք ի կաշս՝ եւ ոչ ա՛ն ա՛ն: Զի ՎԻՇԱՊՆ որ ինկ գրաս ե, զիա՛րոյ գայլ գրաս վարիցե, զի ՎԻՇԱՊԻ այլ ազգ բնութիւն չե եթե ոչ ՍԶԻ. Տես էջ 103. Եզնիկ 1826 Վեկեսիկ»:

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԱՅԻՆԵՐ. Իրենց վիպասաններուն քաղաքական իրադարձութեանց սուած առասպելական գոյնին տակ՝ աշխատաւոր դասակարգին հարստահարիչներուն կրած պատուհասին նկարագրութիւնը կը կարծէին տեսնել: Այս ստացող արկածներու հաճելի աւանդավէպները վիշապներու եւ վիշապագանց շուրջը կը դառնային եւ նոր քրիստոնէութեան դարձող Հայոց քաղաքացի դասակարգը անոնց կը հաւատար:

Մոդորութիւն դիւաց խաբեաց գոյիցսպաշտս Հայոց եթե զունն Արսաւազոյ անուն արգիլեալ իցե դիւաց որ ցայժմ կենդանի կայ. Տես էջ 105 Եզնիկ 1826, Վեկեսիկ.»

«Զրուցեն զԱրսաւազոյայ եւ պատառուկ եթե արգիլեալ կայ յայրի միում՝ կապեալ երկաթի շղթայիւք եւ երկու շունկ հանապազ կրծելով զշղթայսն, ջանայ ելանել անտի եւ առնել վահանան աշխարհի. այլ ի ձայնե կռակարկութեան դարբնաց զօրանան սսել կապակն: Վասն որոյ քաղուկ ի դարբնաց զհետ երբեալ ստասպելին յաւուրն միաշաքարոյ երիցս կամ յորիցս բաղիսեն զսայն զի զօրացին շղթայն Արսաւազոյայ:... Զի Վիշապագունկ գողացան զկանուկն Արսաւազոյ եւ դեւ փոխանակ եղին. Տես էջ 298 Մ. Խորենացի. 1881 Վեկեսիկ»:

ԵՐՐՈՐԴ. ԱԻԱԳՈՐԵԱՐԸ, և հոս ինչպէս միշտ նոյնպէս այս հեռաւոր դարերուն մէջ ալ՝ բարոյական անկումը աւելի շեշտուած կը գտնենք ժողովուրդին բարձրագոյն դասակարգին մէջ: Զենոք այս մոլութեան անամօթ տեսարանները կը զգուշանայ պարզել իր հիմնած վանքին նորընծաներուն աչքին առջև «Զի մի յիշեցեն զպաշտօն պղծութեան իւրեանց: Տես էջ 36 Զենոք 1832. Վեկեսիկ.»

Արդարեւ Զենոքի նպատակը Հայոց նախկին կռապաշտութեան արարողութիւնները իրար բազմաթիւ չէր՝ ինչպէս կը պահանջէ յարգելի Գ. Խալաթեան, այլ վանքի սեպհականութիւնը Ասորոց ապահովել և շատ շատ իր ուխտի ձեռնասուն միաբանները հրահանգել քրիստոնէական վարդապետութեանց մէջ ուստի և ոչ մէկ դայթակղական խօսք իր գրիչէն ելլելու չէր:

Ուրեմն ներուի մեզ դիտել տալ թէ Յարգելի Գ. Խալաթեան չը գիտեր թէ ինչ կըսէ երբ կը գրէ թէ «Ո՛չ մի խօսքով չե յիշում ի՛նչ եր կուռքերի պաշտանունք, ի՛նչով եր տարբերվում հեքանոսական միւս հաւատներէից. Տես էջ 59. Համ. Ուսում. Զենոք Դրակի. 1893 Վեկեսիկ:» Ամէն մարդ իր նպատակէն կը դատեն և Զենոք նպա-

տակ չունէր ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՌԻՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ մը կատարելու :

Բայց ինք, Լազարեան ձեմարանի Հայ լեզուի ուսուցչապետը ի ձայն փողոյ կը հռչակէր թէ նպատակ ունէր Համեմատական Ուսումնասիրութիւն մը կատարելու : Ինչո՞ւ իր դերը մտցաւ և չի համեմատեց Զենորի պատմութիւնը անոր զիրքին, անոր ժամանակին, անոր միջավայրին, անոր դիտարութեան հետ : Մանաւանդ ինչո՞ւ այլ Հայ մատենագիրներու «Պղծութեան պաշտօններու նկարագրութեան» չը դիմեց՝ այն ատեն պիտի համոզուէր թէ այդ տեսարաններն անհանդուժելի էին վանքի մը շրջափակին մէջ :

Բայց մենք Օձապաշտութեան դարչելի տեմարաններուն բմբոշխման համար զինքը կը զրկենք Փ. Բուզանդացոյն զոր ուրիշներ մեղադրած են պաշտօն պղծութեանը յիշելուն համար որովհետեւ պէտք է ընդունել որ լիտի և մերկապարանոց ճշմարտութիւններ են անոնք այսպէս :

Այլ Թագաւորն Պապ, այն ինչ ծնեալ էր ի մօրէ իւրմէ՝ անօրէն մայրն նորա Փառանձեմ ԶՕՆԵԱՅ ԶՆԱԴԻԻԱՅ և վասն այնորիկ լի էր զիւօք ի տղայութենէ իւրմէ և կախարդանօք երևէին զիւք ի նմա : Եւ ամենայն մարդ աչօք բացօք տեսանէին զզիւս ի նմա : Զի յորժամ մարդիկ հանապազօր յայդորեղ ելեալ մտանէին, տեսանէին զի յօձից կերպարանս ելանէին ի ծոցոյն Պապայ Թագաւորին և ՊԱՏԷԻՆ ԶՈՒՍՕՔ (*) ՆՈՐԱ, և ամենեքեան որք տեսանէին զնա, երկնչէին ի նմանէ և հուպ երթալ : Իսկ նա պատասխանի տայր մարդկանն

(*) Զուտց հաւերուումն Աժդարհակայ. Տես էջ 132. Մ. Խորենացի 1881. Վեկնիկ :

ասելով՝ թէ մի երկնչիք. զի սոքա իմ են. և ամենայն մարդ յամենայն ժամ տեսանէին զայնպիսի ինչ կերպարանս ի նմա :

Եւ էր թագաւորն Պապ ի ՊՂԾՈՒԹԵԱՆ թաւալեալ. երբեմն այլոց է՛Ք ԵՂԵԱԼ տայր զինքն ի խառնակութիւն, և երբեմն զայլս է՛Ք ԱՐԱՐԵԱԼ զարուսն խառնակեալ պղծէր և երբեմն ընդ անասունս խառնակէր. Տես էջ 219—220. Փ Բիւզանդացի 1889 Վեկնիկ :

*
**

Եւ եղև իրրև ծնաւ Փառանձեմ զորդին իւր զՊապ, քանզի անօրէն էր և ամենեւին յԱստուծոյ ոչ երկնչէր, նուիրեաց զորդին իւր զիւսոց և բնակեցին զիւք բազումք ի մանուկն և վարէին զնա ըստ կամաց իւրեանց : Մնաւ և աճեաց և զործէր զմեղս, զպտուկութիւն, զպղծութիւն արուագիտութեան և զանասնագիտութեան, բայց կարի զարուագիտութիւն : Դարձեալ ինքն իգանայր այլոց և այսպէս մկմկեալ թաւալեալ էր :

Եւ իրրև զգաց մայր նորա զարուագիտութիւնն, և ոչ կարացեալ համբերել պարսաւանացն վատանուանութեան. ասէ ցսնեկապան որդւոյն իւրոյ, թէ յորժամ նա խնդրեացէ ի պղծութիւն զարսն՝ ընդ որ սովորն է անկանել, զուք զիս ի ներքս կոչեալիք : Յորժամ պատանեակն Պապ ինքն ընդ անկողին մտեալ՝ խնդրէր զարսն ի պղծութիւն, եմուտ մայր նորա և նստաւ զառաջեաւ նորա : Ապա սկսաւ ճչել վայել պատանեակն, և ասէ ցմայր իւր. Յարիցես գնացես ի բաց, զի խորովիմ, կակծիմ, եթէ ոչ յարիցես գնացես ի տանէս :


Իսկ մայրն նայեցեալ տեսանէր աչովք իւրովք ՕԶՔ

ՍՊԻՏԱԿՔ, զի պատեալ էին զգահոյիցն ոտամբք և ճապատէին ի վերայ պատանեկին Պապայ, մինչդեռ ընգողմանեալ էր նա. կայր ի մահիճան. վայէր և խնդրէր զպատանեական ընդ որ սովորն էր գիտանալ: Եւ մայրն յիշեաց զայն որոյ ի ծննդեան նուիրեաց զորդին իւր. գիտաց թէ նոքա եւ որք ի կերպարանս ՕԶԻՅՆ ճապասեկին զորդովն իւրով. յարտասուս հարեալ ասէ. վայ ինձ, որդեակ իմ, զի քեզ տագնապ էր և ես ոչ գիտէի: Տես էջ 159—160, Փ. Բիւզանդացի 1889. Վննետիկ:


Ամէն բանի յարմար տեղը կայ. Օձապաշտութեան վրայ խօսելու յարմար տեղն է Փ. Բիւզանդացւոյն գիրքը և օձապաշտութեան արարողութիւններուն հետնոսական յարմար կայանն էր Վիշապ քաղաքը: Օր մը հնախոյզները Մեղրագետի ճախճախուաներուն մօտ այդ քաղաքին աւերակները պեղելով՝ անոր դարաւոր դատոնիքը խօսեցնել պիտի տան, այն ատեն նորոյթը պիտի ըլլայ օձապաշտութեան և Վիշապ քաղաքին վրայ խօսիլ:

Բայց մենք ճշմարտութեան ի խնդիր ելած ենք և զայն կերպարանալոխ ընել մեր ծրագրէն դուրս է. ուրեմն չենք վարանիր հաստատելու թէ քրիստոնէութիւնը՝ իր սուրբ հռչակածը իր պիղծ համարածին հետ նոյնացնելով կապաշտութեան այս վտանգաւոր ձեւը մոռցնել տալէն և Վիշապ քաղաքին անունը նսեմացնելէն ետքը՝ թողուց այս քաղաքը որ լքուած ամայանայ և անհետ կորսուի:


Եւ որպէս զի լաւ ըմբանուի Հայաստանի մէջ հեթանոսութեան և քրիստոնէութեան զիրար խաչաձեւող ընթացքը՝ հանդիպակաց էջին վրայ քով քովի կը շարենք Հայաստանի մէջ զիրար հետապնդող կրօնքներու համանման տեսարաններ: Զուգադիպումը հոն կատարեալ է ազգային տարազի թեթեւ զանազանութեամբ և հոն կը նոյնանան ԱՅՐ, ԿԻՆ և ՕԶ:



Վ
ՀԵՐՈՒՂՅԱՆ, ԱՓՐՈՐՈՒՄԻՍ
Օ Զ



Վ
ԱԳՈՒՄ, ԵՒՍ
Օ Զ



Վ
ՎԻՇՆՍԻ, ԼԱՔՅՈՒՎ
Օ Զ

Մեր ներկայացուցած տեսարաններն վաւերական են : ԱԴԱՄ ԵՒՍՅԻ պատկերը կարատապենք Ազժամարաց եկեղեցւոյն հիւսիսային ճակատի Լինչի կողմէ յուսանկարուած քանդակի պատկերէն (Տես էջ 132 Armenia vol. II. by H. F. B. Lynch 1901 London.) ՀԵՐՍԿԳԵՍԻ և ՎԻՇՆՈՒԻ գրուագրները կը պարտինք ժամանակակից գիտունի մը որ իր նկարները իրականութեան վրայէն քաղած է և խորաքանդակներ, արձաններ, ու նախնեաց յիշատակարաններն կը ներկայայնէ (Տես էջ 19 և 101. Les Dieux Antiques Par S. Malarmé 1880 Paris.

Իրազեկները մեր ընտանի պատմութեան ընթացքէն յայտնապէս կը տեսնեն թէ Զենոբի պատմութեան առարկայ Տարօնոյ համայնացից մենեանին մէջ նախ Վահունիք — 1. ՎԻՇԱՊԱՔԱՂ, Վահագնը և Ոսկիամայր Անահիտը պաշտեցին, յետոյ Յունեաց — 2. ՎԻՇԱՊԱՆԵՂԻ Հերակլէսը և անոր տարփաւոր Ափրտտիզէսը անոնց տեղ գրին — 3. ՎԻՇԱՊ քաղաքէն քուրմեր գԳԻՍԱՆԷ և գԴԵՄԵՏԻ կանգնեցին անոնց տեղ : — 4. Վերջապէս Քրիստոնէութիւնը. ՕԶԸ և Ադամ Եւան դրաւ անոնց տեղ անոնցմէ վեր բարձրացնելով անշուշտ պաշտելի Աստուածը :

Ուրեմն մեր երկիրը հեազհետէ կրեց Մարտիան, Յունական, Հռովմէական և Հրէական գաղափարներու ազդեցութիւնը եթէ սակայն ՎԻՇԱՊԸ գուտ հայկական չը համարենք : Արդարեւ ՎԻՇԱՊԸ այն վիթխարի օձը չէ՞ միթէ որ գիշերուան արձաւիրքին մէջ իր լայն թեւերը տարածելով խոյացաւ Մարաց Աժդահակ թաղաւորին վրայ անոր մղձաւանջ պատճառելով : Արդ, Տիգրասնունչոյ սպազայ ամուսինը հաստատեց թէ այն գիշերային չարագուշակ երեւոյթը Հայ ազգին պատկերացումն էր :

«Էր ինձ ասէ, ո՛վ սիրելիք, շինէր այսօր յերկրի անծաւոքուն, մերձ ի շեսուն մի երկար յերկրի բարձրութեանք, որոյ գագաթն սասկոքեանք սառնամանեաց բուռ պատեալ եւ ասէին զոգցես յերկրին ՀԱՅԿԱԶԱՆՑ գայս շինէր: . . . Եւ յերկարացոյն նայիլն իմ, կին ոմն ծիրանագգես երկնացոյն ունէրով զիւրեաւ տեռ, աչագեղ, բարձրահասակ եւ կարուսյս, երկանց ըմբռնեալ ցառով, ծնաւ երիւ կասարեալս ի դիւցազակց: . . . Երրորդն զՎԻՇԱՊԸ անարի սակնեալ, արծուանկան սրացեալ քեօք տեւի յարձակեալ՝ որ մօտ նսսեալ խորհեռ կործանէր զդիւն: Տես էջ 113—114. Մ. Խորենացի 1881. Վեկեթիկ.

Մեր ծերունի քերթողաճայրը իր պատմութեան զիրքին մէջ Սահակ Բագրատունւոյ սախաբան վրայ մասնաւոր գլուխ մը բացաւ բացատրելու «Բիւրասայի Աժդահակայ ԶՈՒՍՈՅ ՀԱՄԲՈՒՐՈՒՄԸ»(*) եւ անդուս ՎԻՇԱՊԱՅ ծնունդս եւ յայնմհետէ շարուքեան յաճախելն, ծախել զվարսիկ ի պէսս որովայնի. Տես էջ 132. Մ. Խորենացի 1881 Վեկեթիկ: »

Ուրեմն ասա քօղազերծ եղած է Աժդահակին առեղծուածը և Հայոց ու Մարաց ինամութեան մահաստրուսն անցեալը : Աժդահակ ի մեր շեզուս է վիշապ. Տես էջ 125. Մ. Խորենացի 1881. Վեկեթիկ:

Զենոբի գրութեան բացառիկ վաւերականութիւնն ալ այն չէ՞ մի որ ինք կը յիշէ այս ՎԻՇԱՊ քաղաքը :

(*) Արդարեւ միևնուայս Աժդահակ (اژدها = վիշապ) կը նշանակէ վիշապներ և (مار = օձ) Մարասան կը նշանակէ օձասան և Մարաց Հայասան մենեղին ետք ուրեմն օձապաշտութիւնը հոն կը կասարուեր մարդագոնելով և պոծութիւններով:

Սակայն ի՞նչ է մարդկային մտքի այս բնական տրամադրութիւնը, ուսկի՞ց ծագումն առած է այն: Անոր սկիզբը կը հասնի մարդուն աշխարհիս վրայ երեւնալու առջի օրերուն և անհաշտ չէ Ս. Գրոց այս մասին աւանդածներուն հետ:

Գրախօսի պատմութեան վերադարձ ընկու հարկ չենք տեսներ: Հրէայք իրենց նուիրական գիրքին մէջ օձ բառով ՍԱՏԱՆԱՆ հասկցած են որ մեղքը աշխարհ մտցուց. Տես Ծ՛ննդ. Գ. 13: Անշահ հետաքրքրութիւն մը Ս. Գրոց մեկնիչները յողնեցուցած է բացատրելու համար թէ ի՞նչպիսի տրարած մըն էր Սձը, որ եւան խաբեց և Ադամին անկման պատճառ եղաւ. ոմանք պընդեցին որ օձերը ժամանակաւ խօսած և քայծ ալ են:

Բայց ի՞նչ էր ՎԻՇԱՊԸ կամ թեւաւոր ՕՁԸ: Հրէից մարգարէն բառ առ բառ թեւաւոր օձ կը գործածէ, այսպէս. «Անոր պտուղը կիզող ԹԵԻԱԻՈՐ ՕՁ պիտի բլլայ. ես. ԺԿ. 29.» «Իժի եւ ԹԵԻԱԻՈՐ ՕՁԻ երկիրը կ'երթան. ես. Լ. 6.» Հոս խնդիրը յաւէտ նետուող օձերու վրայ ըլլալու է որ Ա.քապայի ծոցին հիւսիսակողմը կ'ապականէին և խայթեցին Իսրայէլի սրբիքը:

Հերոդոտոս, ինք, կը յիշէ թեւաւոր օձեր որպէս թէ անոնք երեւցած ըլլան Եգիպտոսի սահմանակից Արաբիոյ մէջ, բայց ինք անձամբ անոնցմէ չտեսաւ, և ցարդ ոչ մէկը տեսած է թեւաւոր օձ: Կայ սակայն տեսակ մը խիստ թունաւոր օձ որ կը գաղարուի և որքըր յանկարծ քակելով կը յաջողի յարձակիլ իր խայթել ուղած անձին վրայ. մնացածը երեւակայութեան խնդիր է և դժուար չէ մտացածին երկու թեւ տալ նետուող օձերուն:

Մովսէս այս օձերուն խայթուածքէն տառապող ժողովուրդը բժշկելու նպատակաւ պլինձէ օձը բարձրացուց ձօղի մը վրայ, անիկայ ինքնին բուժիչ զօրութիւն չունէր, բայց հաւատքով անոր նայողը Աստուծոյ շնորհիւ

կը բժշկուէր: Գծադրարար Իսրայէլացիք զայն անպատին մէջ իրենց հետ պատցնելու գո՞ն չըլլալով՝ նոյն խակ Երուսաղէմ մտցուցին և մինչև Եգիպտոս օրը անոր առջև խուճկ կը ծխէին ու զայն կը պաշտէին իբրև Աստուած: Եգիպտացիք խորտակեց և ծաղու համար անուճը նկատեան դրաւ Գ. թագ. ԺԳ. 4:

Քրիստոնէութիւնը օձն ըրաւ աղնուագոյն հաւատքի մը Իտէպը և ինչպէս Մովսէս ՕՁԸ բարձրացուց անպատին մէջ՝ նոյնպէս ՅԻՍՈՒՍ բարձրացաւ ԽԱՉԻՆ վրայ որ ամէն անոր նայողը փրկուի. Յով. Գ. 14: Մինչև որ Միքայէլ հրեշտակապետը պատերազմելով ՎԻՇԱՊԻՆ հետ՝ կործանեց ԱԻՆՁԻՆ ՕՁԸ որ բանսարկու և սատանայ ալ կ'ըսուի և բոլոր աշխարհը մոլորեցուց: Յայտ. ԺԻ. 7—9.

Այ՞ Բաբելոստան, Ասորեստան, Հողկաստան, Մարաստան, Պարսկաստան, Յունաստան. Հոգով, Եգիպտոս, Հայք, զերծ չէին օձապաշտութենէ և յարգելի Գր. Խայթեան, պէտք էր գիտնալ թէ պորտե հեճե Հայք առիկ զանուն Քրիստոնէութեան, յոյ միայն իբրև զկրօնս իմն մարդկութեան ի հարկի վասն զի միտք իւրեանց դեզերեալ մաշեին յանուղղայ կրթութիւն ընդ չքոսի մտաց հերանուութեան սովորութեանց, ի նմին հաւատացեալք եւ ի նոյն հանապազորդեալք. Տես Էջ 33 Գ. Բուզանդացի, 1819 Վեներիկ.»

Կէսէր և այլ եւրոպացի բանասէրներու ներքի է այս մասին իրենց տգիտութիւնը. «Եւրոպացին որչափ ալ գերածայրեալ ըլլայ գիտութեամբ և հմտութեամբ կը տեսնենք որ բան մը կը պակսի իրեն, իւրացումը (assimilation): Համարձակութիւն է թէեւ, բայց կրնանք վստահաբար ըսել թէ ԱՐԵԻԵԼՔԸ ԱՐԵԻԵԼՔԸՄԻՆ միայն կը հասկնայ և կըմբռնէ և կը ցոլացնէ, եթէ մանաւանդ Հայ լեզու մըն ալ ունի ձեռքը միջոց եւ գործի. Տես Էջ

5 Ասրպուս Մարասպանայ Անդարձ. Յ. Թիրեաֆեան 1 Մայիս 1909 Նիւ Եօրֆ:

Ուրեմն մինչեւ որ հակառակը հաստատուի՝ Ձենոր իրեն համար նախապէս որոշուած դարուն վաւերական գրիչը կը մնայ և իր յիշատակած Վիշապ քաղաքը խիստ հետաքննական վայր մը՝ որուն դիրքը ըստ կարեւորոյն կը ճշգրուի քաղուած հետեւեալ ծանօթութիւններով, այսպէս:

«Հնդիկ իշխանի, Գիսանի եւ Դեւեհր, մագապուր անկան առ Վաղարշ(ակ): Եւ նա եւ լոցա գերկիւրն Տարօնոյ ուր ինժեանի շինեցիկն փաղափ եւ կոչեցիկն ՎԻՇԱՊ. Տես էջ 38. Ձենոր 1832 Վեւեհիկ. եւ փոքրանակի եկիկն հապիկն գորֆն ֆրանց ի ՎԻՇԱՊ փաղափ. Տես էջ 28 լոյն:

«Վահան աւե. այժմ երթիցուի յՕԶ փաղափ եւ այս ալ ուրեք Տես էջ 21 Յոյ. եպ. Մամիլոնեան 1832 Վեւեհիկ. Եւ նուրք էր մուսֆ Օձ փաղափիկն եւ ապա ապա կարեիկն մեանեղ ի ներքս. Տես էջ 22. Իսկ ունակ փախըսեայ շեայ անցանեիկն հանդեպ մօրաբարախ Օձ փաղափ. Տես էջ լոյն:

Օձ փաղափ է այժմ աւերակ հիկն փաղափի անքնակ. Տես էջ 191 Աշխ. Ասիա Ա. Մաս Հ. Դ. Ինճիհանեան 1806 Վեւեհիկ:



Ո Ղ Պ Ա Ն Ա Մ Բ Ա Յ Է



Ինչ համեմատութեամբ որ մարդիկ իրենց անցեալը իրենց նմաններէն ծածկելու ջանահար ըլլան՝ նոյն համեմատութեամբ կ'աւելնայ անոնց ասննով կասկածելի կեանք մը վարած ըլլալու հաստատութիւնը: Ողկան կամ Ողկան ամբողջն զաւաճանութեամբ տիրողները հոգ տարած են այդ բերդին իրենց տիրելու ամօթալի պարագաները մոռցնելու և նոյնքան խնամով ծածկած են իրենց ազատ անցեալը:

Երբ Հայաստան մտու Տրդատ, ինք Արշակունեաց ցեղէն արեւմուտք տարուած նախկին պատանդ մըն էր որ օտար լէգէտներու գլուխ անցած կուգար Հռովմի հաշւոյն նուաճելու իր բնիկ երկրին աւատական պետերը: Այս պայմաններուն մէջ Հայ Ազգին յառաջացեալ դասակարգերը՝ նախարարներն ու քուրմերը, շահ ունէին Սասանեան Պարսից հաւատարիմ մնալու:

Չարմանալի չէ ուրեմն եթէ Սղուկ հրապուրուելով Շապուհէն, սպաննեց իրեն փեսայացած Օտա Ամատունին որ Անի ամբողջն մէջ որջացեալ էր և որ դիւրացուցած էր Տրդատայ մեր երկրին գրաւումը: Յետոյ ապաստանելով Տարօնոյ Ողկան ամբողջ՝ ապստամբութեան դրօշը պարզեց և երկիրը կ'աղմկէր Սիւմ լերան բնակիչներուն ապաւինելով:

Ողկան ամբողջ Տարօնի գլխորդական գրաւման բանալին էր և Ձենորէ կը սովորինք թէ Հայաստանը Հռովմէական լուծին տակ վերջնապէս ընկճելու համար Տրդատայ ռազմավարական գործողութիւններուն խարխիւրեալ ան: Արդարեւ Հայոց անուանական թագաւորին

իշխանութիւնը երկրայելի կը մնար ցորչափ ըմբոսա Ազուկ «Անկախածեղի Ողական. Տես էջ 117. Եղիշէ 1864 Վեկեսիկ» ամբացած երկիրը ազմկէր: Ուստի ժամանակ մը սպասել և գրուածն նախաշաւիզը պարտասակ պէտք եղաւ մինչև որ դատուեցաւ բաւական գծուծ անձ մը որ մասնաւթեամբ այդ տիրող զիրքը ձեռք անցուց:

Իր բնիկ տիրոջ, Արթուրի կեանքին դէմ անյաջող դաւաճանութիւն մը փորձելէն վերջ՝ Հայաստան արաստանած տիրադրութիւն մը՝ Մամգունն, էր այն նենգամիտ օժանդակը որ սրտի ժամանակ Ազուկը կռնակէն զարկաւ սպաննեց: Անա կը տեսնենք թէ անոր վստահելու պատճառ մը չունէր ճրգաս, ուստի և թէպէտ «սեղ տուաւ անոր աղիսին եւ ռոճիկ ի կեւակուր, բայց գայն սեղե ի սեղ փոխիսեց ցրովանդակ ամու. Տես էջ 345 Մ. Խորենացի 1881 Վեկեսիկ:

Տարօնի գրաւման օգնեց նաև ուրիշ օտարամուտ անձ մը, Անակին օրդին, որ իր կետարիայէն վերադարձին բերով Ողկան ամբողջին նուաճուիլը՝ մտաւ. Տարօն և ինքնազուլս սկսաւ քորակերս աստջին պատերազմը մինչև որ Տրդաս՝ Նիւխոսային թաղաւորին պատերազմէն ետ դառնալով, իրեն միացաւ: Անա այս պատճառաւ ամէն անգամ որ կսի ի ասքցած միջոցին նեղը ինկան՝ անմիջապէս Ողկան ամբողջ զիմեցին:

«Յորժամ հեսանուտ եղևն բշնամիթ Ս. Գրիգորի եւ Ջենոբայ՝ հեծեալ իւրախանչիւրթ յերիխարս փախստական գնացին յամուրն Ողկան եւ յառայացեալ քան գնուս մեթև ի ներխ. Տես էջ 26 Ջենոբ 1832 Վեկեսիկ.»

Եւ երբոր թշնամիներուն յազմեցին՝ բռնած գերիներնին Ողկան ամբողջը գրին «եւ յորժամ գնացին գորթն Տրդասայ ի Վիրսն եւ զարձուցին զգերխսն եւ գերխս իշխանսն եղին յՈղկան. Տես էջ 43 Ջենոբ 1832 Վեկեսիկ:

Եւ Տարօնը նուաճելէն ետքը Ողկան ամբողջը պարպելով Մամիկոնեանց թողուցին: «եւ ապա միաքան խա-

ղացին գնացին ի գաւառն Ապահունեաց, ընդ ինքնանս սանեղով զիշխանս ուրբ էին ի բերդն Ողկան. Տես էջ. 49 Ջենոբ 1832 Վեկեսիկ.»

Այս Ողկան ամբողջը Իննամիտան Ս. Կարապետէն շատ նեւու ըլլալու չէր, որովհետեւ երբ Միհրան յարձակեցաւ Գլակայ վրայ՝ փախստականները ապաստանեցան «յամուրն Ողկան. Տես էջ 16. Յով. եպ. Մամիկոնեան 1832. Վեկեսիկ.» ինչպէս պատահած էր նաև Ս. Լուսաւորչի:

Այս ամբողջը անասիկ նկատուած էր ինչպէս հետեւեալ մէջբերումներով կը հաստատուի «Անկախածեղի Ողական Տես էջ 117, Եղիշէ 1864 Վեկեսիկ». «եւ Վահան իջանէ ի Մուշն եւ Մուշեղ յամուրն Ողկան. Տես էջ 21 Յով. եպ. Մամիկոնեան 1832 Վեկեսիկ: «եւ Վահան ժողովեալ զԿապուսն ևնցաւ եւ զգաննս եւ սանեղ յամուրն Ողկան. Տես էջ 26. եւ զիշխանն Արշուր եղ յՈղկան մինչեւ հառ ի նմանէ հարխուր հազար զանեկան. Տես էջ 55 ևնցն:

Կրնանք նոյն խոյն զիրքը սրուել «Մարդպետն Հայր «զիշխանութեամբ շրջէր յերկրին Տարօնոյ և Մուշեղ սպարապետն Հայոց էր ի նմին գաւառի յիւրում բերդին՝ «որում անուռն Ողական կոչին որ կայ ի վերայ գետոյն «ԵՓՐԱՏՍՅ. տես էջ 195 Բ. Փաւստոս 1889 Վեկեսիկ:


Ինչ որ ալ ըսէ Յարգելի Հ. Հիւրչման. իմաստի շփոթութեան մասին՝ Տոմաշէկ սխալ ստուգարանութիւն մը ըրած չէ և քանի որ Խորենացի ու Բուզանդացի ՈՂԱԿԱՆ ամբողջ կ'ուղղագրեն՝ այս բառին ուղղական հարցն է Ողակն կամ Օղակն ըստ բառագրոց որ մանեկաձեւ կը նշանակէ ուրեմն: «Այս բողոքականներ ամբողջին աւերակները այսօր կեցած են Մշոյ դաշին աւերակեան ժայրը՝ Արածանոյ այ եզերին վրայ ուր ցից ժայրեր

գետք նեղցնելու կը սխիկն: Տես էջ 15 Սասուն. Վ. Տո-
նաշեկ 1896. Վեկնեթիկ:

«Կիևն կը կարծե 2. 585. թե բերդիս մնացորդները
գտած է Մշոյ դաշինն արեւսեան եզերքին վրայ հոն՝ ուր
60 մէքր բարձրութեամբ երկու ժայռեր Մուրաս Սուին
առջեւ թուրք կը կազմեն, բերդիս մնացորդները կը գրս-
նուին եղեր գազաքր աջ ափին վրայ գտնուող ժայռին որ
երեք կողմէն ջրով պատած է: Ինձի՞նեան մեք է Պոկսանի
հեք նոյնացնելու: Տես էջ 392. Հին Հայոց տեղոյ անուն-
ներ Հ. Հիւրչման 1907 Վիկնեթիկ:»



ՊՍՈՒՐՈՅ ՊԱՏԻՐՈՒԹԻՒՆ



Արհեստը չի կրնար դարձանել ճշմարտութեան պա-
ճասը և շինծու գրութեան մը կեղծիքը վերջ ի վերջոյ
տեղէ մը ծայր կուտայ: Ուստի և իրաւամբ կը պնդենք
որ քննադատին առարկութիւնները լոկ կասկածի վրայ
հիմնուած ըլլալու չեն և թէ գրականութեան ատենը
ներկայացողը օրինաւոր փաստերով պէտք է մօտենայ իր
դատափետած հեղինակին:

Համեմատական ուսումնասիրութեան ձեւնարկողին
պարտականութիւնն է՝ ոճի և բառերու դիպուածական
նմանութիւններէն աւելի, բաղդատել մանաւանդ նշա-
նակուած թուականները որովհետեւ ժամանակագրութիւնը
պատմութեան ոգին է և ատենի տեւողութեան մէջ
թուականներ կը ճշդեն դէպքերու աւելցական դիրքը:

Քրիստոնէութեան լոյսը Հեթանոս Հայաստանի մէջ
տիրելու համար Ս. Գ. Կուսաւորիչ և Տրդատ ստիպուած
էին դուրսէն բերել խուճի մը Ասորի կրօնաւորներ մինչև
որ բնիկներէն անոնց տեղ բռնելու կարող Հայ եկեղե-
ղեցականներ պատրաստուէին: Ահա ժամանակագրական
իրողութիւն մը որ առարկութիւն վերցուցած չէ. ասոնց
պատմութիւնը «իւրիմ Սուրբն Գրիգոր անուանեաց Ասորոց
պատմութիւն. Տես էջ 19 Ձեկոք. 1832 Վեկնեթիկ.

Չենք գիտեր ինչո՞ւ Յարգելի Գ. Ուրաթեան զայն
կանուանէ ՁեՆՈՒՅ ԳԼԱԿ. այդ վերտառութիւնը վերջի
տպագրիչներուն մէկ սխալն է և Կ. Պօլսոյ տպագրու-
թեան մէջ չը կայ: Արդարև Անտոն, Եղիազար, Բեկտոր,

Անաստաս , Աքիւղաս , Մարկեղոս , Եպիփան և նոյն ինքն Չենոր՝ Տարօն խուժող Ասորի հոգեւորականներու առաջին շարքն են և ազկից առնելով Կ . Պոսոյ տպագրութիւնը կը մակագրէ Պատմութիւն Տարօնոյ զոր գրեաց Չենոր Ասորի :

Այս առաջին հաւատոյ տարածման առաքեալներուն կը հետեւին ուրիշ Ասորիներ որոնցմէ Ս . Կարապետի յաջորդական վանահայրութեան կը կոչուին Եփրեմ , Ստեփաննոս , Բարթողիմէոս , Կոմիտաս ևն . որոնք անհախընթաց յամառութեամբ վանքին կառչած կը մնան :

Ասորիներու մեր երկրին մէջ ունեցած կարկառուն դիրքը՝ այդ մենաստանը իրենց կապահովէր , իրենց սաքի կուռանը և վերջին ապաստանարանը Տարօնոյ Ս . Կարապետի վանքն էր : Եւ երբ Հայոց ազգին միազանգ քրիստոնէական համայնք մը կազմելուն հետեւանօք այ Ասորի կրօնաւորներու պէտք չէր մնացած՝ Հ . Ղ . Ինճիճեանէ կը սորվինք թէ մինչեւ 1806 դեռ իրենց յաւակնութիւննին կը ցուցադրէին հօն իրենց յատուկ խորանին վրայ ասորերէն լեզուաւ պատարագելով :

Տարօնոյ Պատմութեան շարունակութեան մէջ ժամանակագրական տախտակ մը կայ զոր հոգ տարինք մեր ներկայ երկասիրութեան մէջ արտատպելու (Տես էջ 39) . Անկից կը հետեւի թէ Ասորի կղերը Ս . Կարապետի Վանահայրութեան մէջ գտնուած է

Ս . Գրիգորէ հաշուելով Չենորի վանահայրութեան սկիզբը Յ . Տ . 302 »
Ուրեմն Ասորեոց վանահայրութիւնը տեւած է մինչեւ Յ . Տ . 519

Այսպէս վանքը երկու շրջան բոլորած է Ա . Ասորի վանահայրներու շրջանը . Բ . Հայ վանահայրներու շրջանը :

Ա . ՇՐՋԱՆ . Չենորի տասը պատճէններ հաւաքե-

լով մտադրած նպատակը . իր դիտաւորութիւնը արժեցնելու համար գործածած միջոցը , իրմէ ետքը եկողներուն Ասորոց Պատմութեան ընծայած վարկը այնքան կը պատշաճին ժամանակին պարագաներուն և տեղական պայմաններուն որ այդքանն այ կը բաւէ յայտարարելու համար թէ Չենորի ճշմարտախօսութիւնն է թարգմանն քրիստոնէութեան ի Հայս բնի սկզբնաւորելու տխուր իրադարձութեանց :

Ասորին միամտութեամբ կը հաստատէ թէ իրենք՝ մեր հեթանոս ազգին կորսուած հոգիները դժոխքի յաւիտենական տանջանքէն փրկելու հոգածութենէն աւելի՝ հոգածու եղան իրենց կորնչական ապրուստը ապահովելու և հաւատոյ տարածման պատրուակին տակ՝ իրենց խնամի և ցաւագար ազգակիցներուն ձրիակեր պաշտօններ հայթայթեցին :

Մտերմութեան գրադարանին մէջ անոնք ծածուկ մնալու սահմանուած թղթերն են անշուշտ որ ժամանակին անողոք ձեռքը երեւան հաներ և անգիտակից մղումով մը հրապարակեր է : Հոն յանկարծակիի բերուած ընչաքաղցրութեան խոստովանութիւններ՝ Յարգելի Գ . Քալաթեանի կողմանէ անոնց ընծայուած , սեպականատիրական կարեւորութիւնը կը նուազեցնեն : Ամէն պարագայի մէջ կաղուածական մուրհակներ չեն , անոնցմէ ճաշակ մը կուտանք մեր ընթերցողներուն որ ինքնին դատեն :

Ա . «Արդ մեք վասն այնր դանդաղիմք գալ , զի երկիրդ «հեռի է , և մեք ի նուազ կենացս և ի պանդխտութենէ «և Բեկտոր տանջի ի ջերմութենէ և Մարկեղէս աստ «վատեալ է յաչացն : Տես էջ 17 Չենոր 1832 Վենետիկ :»

Բ . «Երկիրս այս բարի է և վայրքս այս անուշ ող , «բազմաջուր և մեղրաբուխ : Նաև երկիրդ ձեր խորշա- «կահար է և հացապակաս , իսկ այս երկիրս , եթէ գալ

«կամիք, լի է ամենայն բարութեամբ և աջողակ և առողջ»
«Տես էջ 49 Ձեռնոր 1832 Վենետիկ»:

Մարդիկ ամէն ժամանակ նոյնն են, բայց միշտ նոյնքան անկեղծ չեն. քաղաքակրթութիւնը կը վարժեցընէ գրութեան մէջ վերապահութիւններ ընել և չէզոքացնել կարդացուած թուղթին պատճառելիք անխորժ տպաւորութիւնը, ուրեմն նկատելով դարերու հեռաւորութիւնը՝ պէտք է մեղմանայ մեր Ձեռնորի շահախնդրութեան հանդէպ զգուանքը, մանաւանդ պէտք է այդ մարդկային տկարութեան գիւտը անոր գրածին հարազատութեան ապացոյցն ըլլայ:

Այո՛, զգուանք ազդող ընչաքաղցութիւն մը կը պարզէ մեր աչքին Ձեռնոր Ասորի: Ս. Գ. Լուսաւորիչ իր թուղթին մէջ առ Եղիազար անոր եզրօր կը գրէ թէ «այնքան ջերմագոյն ե Ձեռնք ի սպասաւորութիւն Ս. Կարապետին որ միևնույն ի մահ լոյն իսկ Եղիազարու՝ իր եղբօր, չը կամի սաչ վանիք: Տես էջ 13 Ձեռնոր 1832 Վենետիկ.» Արդարև Եղիազար ի Հայս գիտելով կը պարտաւորի Առաքելոց վանքով գոհ մնալ:

Ասորոց Պատմութեան շարունակողը աւելի առաջ կերթայ և մեզ կը ցուցնէ իր ծայրացեալ տարիքին մէջ զԳրիգոր Լուսաւորիչ որ իր շիջեղամօտ կեանքին ապաստանարան կը փնտռէ անոնց քով որ ինք իսկ Հայաստան հիւրընկալած էր: Բայց Անտոն և Կօնիգէս հազիւ կրցան չորս ամիս իր ներկայութեան հանդուրժել իրենց Իննականեան Վանքի վարապետ խուցերուն մէջ և «հանկնձ զՍ. Գրիգոր անի, ասելով. զնա յանապատ անևարդաբնակ տեղիս զի մի ոք փառաւորութիւն մատուցե քու արարքեանդ: Տես էջ 7. Յով. Եպ. Մալիկոնեան 1832. Վենետիկ.»

Ահա այս է Առաջին շրջանի վանքին մէջ տիրող ոգին՝ բոլորովին ասորամոլ և ինքնասէր և այս է Ասո-

րոց պատմութեան պարունակութիւնը՝ թղթակցութիւններու տրցակ մը որ միայն Ասորաց համար կրնայ արժէք մը ունենայ:

Բ. ՇԻՋԱՆ. Յով. Եպ. Մամիկոնեանի նպատակն էր իրմէ առաջ վանքին մէջ պատահած հետաքրքրական դէպքերուն տեղեկանալ և իր նախորդներուն ձգած ու է գրութիւններ հաւաքելով թողուլ «մանկանց եկեղեցոյ ի վայելումն. Տես էջ 59 Յով. Եպ. Մամիկոնեան 1832 Վենետիկ.» Եւ իր ատենի Վանքին միաբանները Հայ էին:

Արդ, ինչպէս վանքը Ասորիներուն ձեռքը եղած ժամանակ հոն օտարներու ներկայութեան չէին հանդուրժած՝ նոյնպէս այլերը վանքը Հայոց ձեռք անցաւ, Հայք հոն դուրսէն ոչ մէկուն ներկայութիւնը հանդուրժեցին: «Այն անեկանայն հարակց անուանի որ գրեալ իսկ միևնույն թողիլ՝ անեկեմեան Ասորիի էին եւ տունն այն Ասորի գրով եւ պաշտամանք վարեալ եր միևնույն թողիլ: Եւ նա փոխեաց զանեկանայն կարգս եւ զԱսորաց ցեղսն բնաւ հարստական արար ի վանաց. Տես էջ 59. Յով. Եպ. Մալիկոնեան 1832 Վենետիկ: Այնպէս որ է՝ թ դարու մէջ հոն ոչ մէկ Ասորի կղեր կը գտնուէր:

Ուրեմն, քանի որ Ձեռնոր Գլակ Ասորի կղերին կալուածատիրական իրաւանց ի նպատտ գրած է, չենք հասկնար ի՞նչ կիմանայ Յարգելի Գ. Խալաթեան յայտարարելով թէ «Ձեռնորի պատմութիւնը Ս. Կարապետի «վանքի է՝ թ դարի միաբաններից կազմուած է այդ «վանքի կալուածների տիրապետութիւնը ապահովելու «նոյն վանքի միաբանների յանուն Լուսաւորչի և Տըր-«դատի և ահա ինչու Ձեռնորի պատմութիւնը անվաւեր «և կեղծ է: Տես էջ 63 Համ. ուսումնասիրութիւն. Ձեռնոր Գլակ 1893. Վիէննա»:

Ասոր համար Ձեռնորի Պատմութիւնը անվաւեր եւ

կեղծ է, և եթէ այդ առարկութիւնը ջրուի՝ վաւերական և հարազատ կ'ըլլայ Զենորի գրածը: Անշուշտ յարգելի Գ. Խալաթեան ժամանակագրական խոշոր սխալ մը կ'ընէ և չի նկատեր թէ է—թ դարու մէջ Ս. Կարապետի վանքէն Ասորի կղերը ի սպառ հալածուած էր:

Մըն է եղեր ուրեմն այն է—թ դարու Հայ միաբանը որ ի նպաստ Ասորի կղերին վաւերաթուղթ խարդախէ. ս'ը հայուն հոգը հատեր էր որ վանքին առջևի դռնէն դուրս վրնատուածը ետևի դռնէն ներս մտնէր: Շատ ալ միամիտ ըլլալու ենք հաւատարու համար թէ շինծու փաստաթղթեր գտնելով Յով. Եպ. Մամիկոնեան թարգմանեց սրպէս զի իր դիրքին թշնամիները իրենց ձեռք զէնք մը աւելի ունենան իրեն դէմ կուսելու:

Կը ցաւինք հաստատելու թէ մեր համակրութենէն վաղ կորչուած ողբացեալ ուսուցչապետը մտացած է զէպղերը և ժամանակները իրար համեմատել: Յարգելի ուսուցչապետը կը մտնայ թէ Յով. Եպ. Մամիկոնեան կապրէր Շինող Կաթողիկոսի օրով և կեղծիքի գիմելու պէտք չունէր դաստակերաններ վանքին ապահովելու համար, ուղածին չափ ալ պտղի կրնար ժողուել Տարօնոյ գաւառէն: Բայց ինչպէս ինք կարօտ չէր կեղծ վաւերաթղթեր կազմելու՝ նոյնպէս Զենորն ալ անկարօտ կը կարծէր այդքան սղայական միջոցի գիմելու ապահովելու համար արդար իրաւունք մը:

Տարակոյս չը կայ որ Զենորի և իր ընկերներուն ընչաքաղցութիւնը դասապարտելի է, բայց այդ ըսել չէ թէ մարդիկ օգտով կը սնանին. արդ, քանի որ Հայ եկեղեցւոյ կղերը ամասական չընդունիր՝ հարկաւ կալուածներու եկամուտով, պաղիներով, տուն օրհնէքով, և յօժարակամ նուէրներով կապրի: Յով. Եպ. Մամիկոնեան շատ բնական կը գտնէր մանաւանդ որ Ասորի կղերը քրիստոնէութիւնն ի Հայս տարածելու համար Տարօն

հրաւիրող Ս. Գ. Լուսաւորիչ անոնց ապրուստն և ապագան կանխաւ ապահոված ըլլայ:

Միթէ Յարգելի Գ. Խալաթեան կը մոռնայ որ «թագաւորն Տրդատ յամենայն իշխանութեան իւրում առ «հասարակ՝ գրեաց չորս չորս հոգս յամենայն ազարակ «տեղիս, իսկ յաւանան եօթն եօթն կրդոյ հոգ, ի ծառա- «յութիւն սպասաւորութեան Եկեղեցւոյ նուէր պտղոց «տեսան մատուցանէր. Տես էջ 621 Ազաթանգեղոս 1835 «Վենետիկ»:

Ամէն պարագայի մէջ Յով. Եպ. Մամիկոնեան վըտանգ մը չը տեսաւ ի լոյս ընծայելու Զենորի տասը պատճէնները որ ոչ կալուածագրեր էին և ոչ ալ սեպհականութեան մուրհակներ այլ փոխանակուած նամակներու շարք մը որ վանքին հաստատման հետաքննական պարագաները կը հաստատէին պարզապէս, և եթէ երբէք սեպհականութեան նշոյլն գտնուէր անոնց մէջ՝ զանոնք ջնջելու առաջինը Յով. Եպ. Մամիկոնեան ինք պիտի ըլլար:

Յով. Եպ. Մամիկոնեան շատ աւելի մօտ կ'ապրէր Ասորի հակաթու հայրապետներուն քան թէ մենք և եթէ այսօր մենք կը յիշենք՝ ինքն ալ անշուշտ գիտէր թէ «Բրքիչոյ ոմն Ասորի եկեալ վատթար ընկերակցօք, ածեալ ընդ ինքեան կանայս սևկալուչս ակժուժաբար և աւելորդօք և ՅԱՓՇՏԱԿՈՒԹԵԱՄԲ վախճանելոցն վարէր. Տես էջ 557. Մ. Խորենացի 1881. Վենետիկ. և «Եկեալ Շմուէլ կալաւ գաթուս եպիսկոպոսութեանն հետեւեալ վարուց Բրքիչոյի և առաւել եւս ազահութեան մասամբ: Տես էջ 563. Մ. Խորենացի 1881. Վենետիկ.»

Ուրեմն եթէ Զենորի գիրքը կեղծ վաւերաթուղթ մը ըլլար ի նպաստ Ասորոց գրուած՝ զայն խայտառակելու առաջինը եղած կ'ըլլար Յով. Եպ. Մամիկոնեան և կամ լաւ եւս զայն կը ջնջէր ինչպէս ըսինք արդէն: Բայց

տարակոյս չիկայ որ ինչպէս այսօր մեզ կը շահագրգռէ՝ այնպէս ալ երբ Յով. Եպ. Մամիկոնեան երբ առաջին անգամ զայն թարգմանեց, շատեր շահագրգռուեցան անով, մանաւանդ թէ այսօր կորսուած Գիրք Իշխանաց Մամիկոնեանից մակագրեալ քսան և ութ պատճէն գիրք մըն ալ կար հետը:

Այդ գիրքը Տրդատէն մինչեւ Խոսրով անցած անիշխանութեան երկու տարիներու խժոժութեան պատմութիւնը կը պարունակէր: Անոր անակնկալ կերպով երևան ելլելէն երբէք գոհ մնալու պատճառ չունեցան Մամիկոնեանք որ մինչեւ այն ատեն կը յոխորտային իբրեւ քրիստոնէութեան միակ ախոյեան: Ի՞նչ էր իրենց նախահայր, Մամգուն, եթէ ոչ Արրսկի տիրադրութ ծառան, ի՞նչ էր իրենց նախարարութիւնը սկսող անձը, եթէ ոչ Սղուկի դաւածան սպաննիչը, ո՞ւսկից կուգար իրենց ներկայ ճօխ կիանքը՝ եթէ ոչ անճետուած նախարարութիւններու կողողութէն, ուստի այն գիրքը մէջտեղէն վերցուցին:

Այդ գիրքին մէջ կար նաեւ արձանագրուած ի միջի այլոց Ս. Գ. Լուսաւորչի կողմէ Ս. Կարապետի վանքին չնորհուած 12 դաստակներու անուանց ամբողջական ցանկը: Գիր Իշխանաց Մամիկոնեանիցի անյայտացմամբ այդ դաստակներուն մէկ մասին Մամիկոնեաններու կողմէ գրաւուած իրականացաւ Ձենորի պատմութեան մէջէն անոնց հինգին անունը շնջելով. (Տես էջ 37 Ձենոր 1832. Վենետիկ)

Բայց Ձենոր Ասորոյն պատմութիւնը ալ աւելի կարեւոր խանգարման մը ենթարկուեցաւ: Ձենոր իր իսկ բացատրութեամբ (Տես էջ 18 Ձենոր 1832 Վենետիկ) ազաչեց զՍ. Գ. Լուսաւորչի իր պատմութեան գիրքը սկսիլ Խոսրովէ. բայց Հայրապետը իր խնդիրքը մերժեց (Տես էջ 12 Ձենոր 1832 Վենետիկ) ուստի և այս պատ-

ճառաւ Ձենոր խմացուց թէ իր պատմութեանց մէջ զանց առած է զԽոսրով պարագայիւք:

Ուրեմն ժպիրհ գրիչ մըն է որ յանդգնեցաւ վերջէն ճիշդ այդ Խոսրովի պատմութիւնը զետեղել Ձենորի պատմութեան գլուխը (Տես էջ 20 Ձենոր 1832. Վենետիկ) ո՞վ չա՛հ ունէր այս լրբենի ձեռնմխութեան մէջ որուն յայտնի նպատակն է առիթ մը ստեղծել այլ և այլ մէջբերումներով հաստատելու Ս. Գ. Լուսաւորչի առ Սեղբեսորոս Պապն երթալու պարագան և Հայ եկեղեցւոյն ընդունել տալու Հռոմայ Պապին գլխաւորութիւնը:

Արդ ու է գրութիւն այն ատեն միայն կը խաբրախուի երբոր անոր հարազատ նախատիպը գոյութիւն ունեցած է: Ձենորի սկզբնագիր օրինակը չունինք այսօր և ծանօթ օրինակները իրարմէ գլխովին կը տարբերին ընթերցուածներու զանազանութեամբ, բայց եթէ անոնց վրայի ծեփը թափուի՝ տակէն երևան կ'ելլէ հարազատ Ձենոր Ասորոյ պատմութիւնը:

Ասորոց պատմութեան գրուագները՝ մեր նկատած խեղաթիւրումներէն վերջն ալ, այնքան համադրեալ ամբողջութիւն մը կը կազմեն, հոն յայտնուած գաղափարները այնքան լաւ զիրար կը բացատրեն և զիրար կը լրացնեն որ Ասորի մենակեացին ի մի արցակ ամփոփած վաւերաթղթերու և իր ինքնագիր քուրմերու կրկին պատերազմերու ներդաշնակ ընթացքը գիրքին վաւերակաշուութեան ներքին ապացոյցը կը դարձնէ ինչպէս արդէն այս մասին պատեհութիւն ունեցանք խօսելու ներկայ ուսումնասիրութեան մէջ (Տես էջ 35—72):

Գալով Ասորոց պատմութեան վաւերականութեան արտաքին ապացոյցներուն՝ անոնք ալ ոչ ուսազ վճռական են ի նպաստ Ձենորի: Այս բանին համոզուելու համար կը բաւէ սահմանել՝ գրութեան նիւթի միւլ-

թիւնը կազմող՝ Գիսանէ և Գեմետր կուռքերու ինքնու-
թիւնը :

Հայ մատենագիրներու մէջ այդ երկու անուններուն
չենք հանդիպիր, բնական է հարցնել թէ այդ անունները
Զենտրի բնագրին մէջ կային թէ չէ զայն թարգմանողը
իրեն ծանօթ համարժէք անուններու վերածնեց զանոնք :
Նկատելով որ Տարօնի Վիշապ քաղաքը ապաստանող
Հնդիկ քուրմերու ակնարկութիւն կ'ըլլայ Զենտրի մէջ՝
Ներսիսի բանասէրներ այս գիւրդմունքի անունները
կնձռոտեցին և անոնց հնդկական ծագում մը ապ ուղե-
ցին :

«Գիսանէ և Գեմետր Հնդիկ անուններ չեն և ի զուր
«Աւագրեան», Lassen, Ritter — լաւագոյն հետազոտու-
«թեան արժանի ջանքով — մերձեցնում են զոցա Krisna
«և նորա եղբոր Habadar ի կամ Baleram ի. առ նուազը՝
«դորանից մէկը Հայ գէս, գիսան (գիսաւոր) և միւսը՝
«Յոյն Գեմետր բառերի հետ պէտք է ընդգուծիւն ու-
«նենայ. Տես էջ Համ. Ուսումն. Զենտր Գրակի 1893.
«Վիէննա :»

«Ներսիսիք մեր վարպետներն են, ասիկայ ան-
«ժըխտելի է : Մենք ոչ անոնց բազմակողմանի հմուտ-
«թիւնը ունինք և ոչ այ անոնց վերլուծական միտքը :
«Սորապէս համոզուած ենք սակայն թէ մեր աշխարհի
«վերաբերեալ աշխատութեանց մէջ Հայ մը աւելի զիւ-
«րաւ և խորապէս կը թափանցէ իրաց խիւղթիւնը քան
«Ներսիսիցին : Նւ ասոր ալ պատճառը Հայուն աւելի ու-
«շիմ և ընդունակ ըլլալը չէ՝ այլ անզոցի համազանգ և
«համատարր ըլլալն է որով շատ մը բաներ բնական են
«իրեն և գիտէ արդէն, մինչդեռ խեղճ Ներսիսիցին
«համար ամէն բան օտար է և նոր. Տես էջ 105 Արտա-
«շիր Բարական Կարնամակ 1907 Փարիզ :»

Գիսանէ և Գեմետր բառերուն կը համապատասխա-

նեն մեր ոսկեգիսակ հասկերու խորհրդանիշ Ամանորայ
նոր տարուոյ պաղոց Վսնատուր զիք օրուն տօնը կը
կատարուէր Նաւասարդի ամսեան սկիզբը Տարօնի մէջ :
Հայ հեթանոսութիւնը նոյնացումէ նոյնացում փոխանց-
ուելով Զենտրի միջոցաւ իր վերջի փուլին կը յանգէր, ին-
չու որ Գիսանէ և Գեմետրի խորաքանդակներու մէջ ալ
կը հանդիպինք մեզ ծանօթ նոսիկին ԱՅՐ, ԿԻՆ և ՕԶԻՆ :

Ճշմարիտ համեմատական Ուսումնասիրութեան ոգոյն
հաւատարիմ մնալու համար՝ կը ցուցադրենք ըստ յու-
նաց Déméter և ըստ Հռոմաց Cérès արտատպելով նմա-
նահանութիւնը հաւուրց խորաքանդակի մը Տես էջ 73-
Les Dieux Antiques P. S. Malarmé 1880. Paris.



Cérès ou Déméter

Վերը դրուած խմբանկարին թելադրած գաղափարը
կը լրացնենք զիցաբանական բառգիրքէ մը ծայրաքաղե-

ըով Cérès կամ Déméter ի մասին արուած սահմանը . և յետոյ դայն բաղդատելով Մ . Խորենացւոյ և Ագաթանգեղոսի այս մասին աւանդածներուն :

CÉRÈS OU DÉMÈTER

Chez les Grec Déméter (Cérès) est la déesse du sol portant des fruits et préside l'agriculture. Elle était considérée comme déesse de la fécondité en général et par analogie, comme déesse du mariage. C'est pourquoi elle était adorée particulièrement par les jeunes femmes, et ses prêtresses faisaient connaître aux jeunes gens leurs devoirs conjugaux.

Son culte est lié à celui de Bacchus, d'Hercule, de Jupiter, de Minerve. Il était mystérieux et accompagné d'orgies. Ces temples se trouvaient souvent dans les forêts et près des fontaines. Parmi les autres traditions relatives à Déméter (Cérès), figure le serpent. Elle est représentée avec des épis dans la main, son char est tiré par des dragons. P. 99—102. Dictionnaire Mythologique Universel par le Dr. E. Jacobi 1854 Paris.

ՎԱՆԱՏՈՒՐ ԴԻՔ

«Վազարշ տօն աշխարհախումբ կարգեաց ի սկզբան ամի նորոյ ի մուտն Նաւասարդի* Վանատրի դից . Տես էջ 312 Մ . Խորենացի 1881 Վենետիկ .» Եւ Երանելին Գրիգոր զյիշատակս բերելոց մարտիրոսաց ժամադրեաց տօն մեծ հուշակել , յաւաջագոյն կործանեալ անտուեացն պաշ-

(*) Նաւասարդ ամիսը կը սկսի ութը Օգոստոսին .

տաման ի ժամանակի Դիցն ամանորայ ամենաբեր նորոց պտղոց տօնից հիւրընկալ դիցն Վանատրի զոր յաւաջագոյն ի Տարօն ի նմին տեղուջ իսկ պաշտէին՝ յուրախութիւն Նաւասարդի աւուրն : Զի ժողովեալ ի յիշատակ մեծի երանելոյն Յովհաննու և Սուրբ Աթանագիինի յայնմ աւուր խմբեացին ի նմին աւանի . Տես էջ 620 Ագաթ . 1835 Վենետիկ :

Այսպէս ուրեմն Դեմետրի մեհեանն ալ անտառի մէջ և աղբիւրի քով կը գտնուէր՝ ինչպէս Վանատուր դից մեհեանը կը գտնուէր Քարաքէոյ լեռան գլխի անտառին մէջ Իննակնեան աղբիւրին մօտ . Դեմետր ալ նոր տարւոյ պտղոց չաստուածն էր՝ ինչպէս Վանատուր էր Ամանտրոյ նորոյ տարւոյ պտղոց չաստուածը . Դեմետրի քով ալ կը տեսնուէր ոսկեգիսակ կին մը իր մագերու հիւսեակով որակուած՝ ինչպէս Վանատուր դիք՝ որոյ քով կը տեսնուէր պղնձէ արձանն Գիսանէի իր ոսկեգիսակ հիւսեակներով նշանաւոր : Դեմետրի պաշտօնն ալ կը կատարուէր պղծութիւններով՝ ինչպէս Վանատրի դից պաշտօնը սրուն համար Քարաքէոյ գլուխը գետնափոր տուներ կային : Դեմետրի մօտ ալ կը տեսնուէր վիշապը՝ ինչպէս Վանատուր դից մօտ : Դեմետրի պաշտօնն ալ աւրնչութիւն ունէր Հերակղէսի և Բագոսի հետ՝ ինչպէս՝ Վանատուր դից պաշտօնը աւրնչութիւն ունէր Վահագնի , Անահտայ , Աստղիան և Հերակղէսի հետ :

Ուրեմն Զենոբի թարգմանիչին յարմարագրած բառը կէտ առ կէտ կը զուգադիպի Ս . Գ . Լուսաւորչի կործանած կուռքերու նկարագրին : Այս Ասորոց պատմութեան վաւերականութեան արտաքին ապացոյցներու շարքին մէջ կրնանք դնել ժամանակի հաշիւը և իր խօսքերը առնել հակակշռի տակ տեսնելու համար թէ անոնք կրնան տակալ քննադատութեան : Հոս ալ համեմատական ուսումնասիրութեան արդիւնքը նաբատաւոր է Ասորի

վանահօր և իր որոշած ժամանակները այլ հեղինակներու վկայութեամբ կը ճշդուին :

Զենոր երկրորդ քուրմերու պատերազմի նկարագրութիւնը ընելու առթիւ պատահաբար մեզ կիմացնէ թէ «Իբրև եկաք ի տեղին Իննակնեան թագաւորաւն հան- «գերձ, խնդիր արարք Անտանի և Կրօնիդեայ : Իսկ պաշ- «տօնեայքն ստեն . այս ամ մի է , սակաւ ինչ պակաս , «մեք զնոսա չեմք տեսեալ : Տես էջ 41 Զենոր 1832 Վե- նետիկ :» Ուրեմն քուրմերու առաջին պատերազմէն ի վեր գրեթէ տարի մը անցած էր երբ երկրորդ անգամ Ս . Գ . Լուսաւորիչ Ս . Կարապետի վանքը եկաւ . Զենորի խնդրանօք : Անկից առաջ մինչև իր խոր վիրապէն ելլելը անշուշտ անցեր էին քանի մը ամիսներ : Ազաթանգեղոսէ կ'իմանանք թէ տասներեք տարի հոն մնաց (Տես էջ 99 Ազաթանգեղոս 1835 Վենետիկ) Խորվիրապ նետուելէն առաջ անցած մի քանի ամիսներ որ մեզ կը հասցնեն Տրդատի թագաւորութեան սկիզբը եթէ հաշուենք՝ կու- նենանք գրեթէ 15 տարի :

Արդ Տրդատ ի Հայս գալէն ի վեր Հայք դադրեցուցեր էին Հիւսիւսի թագաւորին սուրք տալը և երկրորդ պատե- րազմի ժամանակ «թագաւորն հիւսիւսոյ առեալ զզօրն իւր , գնաց ի Հաշանից տափարակն . և առաքեաց թուղթ առ Տրդատ՝ թէ եկ ի վաղիւն տացուք պատե- րազմ և եղիցի որ յաւիտենական ի մէջ երկոցունցս . կամ տացես հարկս հնգեասասն սարոյ . ապա թէ ոչ քանդեմ գերկիրդ քո սրով և գերութեամբ և մահուամբ : (Տես էջ 46 Զենոր 1832 . Վենետիկ) :

Դարձեալ Ատորի վանահայրը իր քուրմերու առաջի պատերազմի նկարագրութեան ստեն ըսել կուտայ «Իսկ Դեմեար , որդի Արձանին , ասէ . լուարուք մեզ իշխանքդ Հայոց . այս քառասուն ամք են զի ծառայեմք մեծի աս- տուծոյն Գիսանեայ և Դեմեարեայ և գիտեմք զզօրութիւն նոցա : Տես էջ 27 Զենոր 1832 . Վենետիկ :

Արդ Խոսրովի մահուանէն վերջ «Արտաշիր՝ գեղեց- «կապէս յարգարէր զաշխարհս Հայոց ի կարգ առաջի և «հաստատէր զմեհենից պաշտամունս և կալաւ զաշխարհս «մեր ամս 26 և յետ նորա որդի նորա Շապուհ ամս «1 . (Տես Մ . Խորենացի 1881 Վենետիկ .) «Եւ Ս . Իրի- «գօր եղև ի վիրապին ամս 13 . Տես էջ 99 Ազաթան- «գեղոս 1835 Վենետիկ :» Ուրեմն հոս ալ մեհենից պաշ- տամունքը վերահաստատուելէն մինչև Ս . Գ . Լուսա-ւորչի Խորվիրապէն ելլելը կամ քուրմերու առաջին պա- տերազմը՝ անցած կ'ըլլան 40 տարի և թուականներու հաշիւը անգամ մը եւս կը ճշդուի :

Հիմա քննենք նաև Կուռքերուն պաշտօնեաները , գիտենք որ Վահուռիք Պարսիկներն էին և Հնդիկ քուր- մերու Տարօն ապաստանելէն վերջ՝ Վաղարշի օրով , ա- նոնց անշուշտ գործակցեցան : Ինչ որ ստոյգ է սակայն սա իրողութիւնն է որ Սասանեան Արտաշիր քաջակերեց քուրմերը գործակցարար արծարծելու Հայոց մէջ կու- պաշտութիւն և Ս . Գրիգօր Լուսաւորիչ ալ հաստատեց մեր երկրին մէջ Պարսիկ և Հնդիկ քուրմերու ներկայու- թիւնը , այսպէս :

«Եւ այնչափ որջացեալ էր ի միում վայրի , մինչև «ի Սրբոյ Հոգւոյն յայանեալ՝ եթէ նա իսկ է գրունք «դժոխոց , զոր Իննակնեան կոչին տեղւոյն Հնդիկք և «Պարսիկք : Յօր յոյժ պանծային բնակիչք երկրին վասն «Գիսանեայ կուոցն և նորին եղբօրն Դեմեարեայ : Տես «էջ 8 . Զենոր . թուղթ Ս . Գ . Լ . 1832 Վենետիկ :

Իննակնեան բժշկութեան աղբիւրին մօտ իրենց կա- խարդութեամբ հուշակ դտած այս տարօրինակ քուրմե- րու ներկայութեան ծանօթ էին նոյն իսկ այն ատեն ա- րեւմուտքի մէջ , և «Կոստանդիանոս յղեաց առ Տրդատ «առաքել նմա զիւթս ի Հնդկաց և ի պարսից , սակայն «և այնք ոչ հասին նմա յօգուտ : Զոր և քուրմք ի դի-

«Լոյս խրատուէ ևն . Տես էջ 350 Մ . Խորենացի 1881
«Վենետիկ»)

Այսպէս Գիտանէ և Դեմեար կուոց խկութիւնը , ա-
նոնց կործանման ժամանակը , անոնց պաշտօնեաներուն
ինքնութիւնը սահմանելէ վերջ , անցնինք այդ զիւաց
պատկերին կործանման պարագաներուն որ այս զաւէշ-
տախառն եղերերգութեան վերջին արարուածը կը կազ-
մեն : Որովհետեւ կուսպաշտ կայսր մը՝ Դիոկղետիանոս
և կուսպաշտ հռոմէական լէգէոններ կը բռնադատեն
կուսպաշտ հայ նախարարները և կուսպաշտ քուրմերը որ
իրենց կամքին հակառակ քրիստոնեայ ըլլան , մինչդեռ
իրենք կը շարունակեն կուսպաշտ մնալ :

Այս՝ և կատարուած այս քաղաքական խեղկատա-
կութիւնն է որ Չենորի գրութեան պատմական հանդա-
մանք և վաւերականութեան անջնջելի գրոյմ կուտայ :
Հոն սուտ ու փուտ հրաշքներու խօսք չըլլար՝ ինչպէս այլ
մատենագիրներու նոյն դիպաց պատմադրութեան մէջ :
Չենոր անվերապահ ճշմարտութեան բերանն է . բռնու-
թիւնը երբեք չի հաշտուիր բարիքի գաղափարին հետ և
կախաղան , սրածութիւն , անդամներու ծայրատոււմ , հր-
կիզում երբեք մարդիկ կենդանի Աստուծոյ դարձնելու
համար սիրոյ Աւետարանէն թելադրուած միջոցներ չեն :

Տաննեւչորս տարուան փորձառութենէն ետքը Դիոկ-
ղետիանոս և իր խորհրդատուները հասկցեր էին թէ մին-
չեւ չի քայքայեն Հայաստանի ինքնօրինութիւնը երաշ-
խաւորող նախարարաց և քուրմերու դասակարգի դաշ-
նակցութիւնը՝ երբեք պիտի չկրնան նուաճել այս լուսնա-
բնակ ցեղերու համախմբման կազմակերպեալ ընդդիմու-
թիւնը :

Իբրեւ թագաւորական հարստութեան վերջին շառա-
ւիղ և վերջին օրինաւոր ժառանգ Արշակունեաց թա-
փուր մնացած գահուն՝ Հուովմայեցիք շահագործեցին

Տրդատի անունը ընկճելու համար հայ ազգը : Անոր ամէն
արարքը Հուովմայեցի պաշտօնեաներու կողմանէ լրտես-
ուած և հակակշռի տակ առնուած էր , և այս մարդը որ
իր խելքէն աւելի իր բիրտ ուժին վստահած անհեթեթ
հակայ մըն էր՝ հազիւ խրատուիլակի մը դեր կը կատարէր
այս անցուդարձի ժամանակ :


Յունաց զօրքը Հայաստանի լայնքն ու երկայնքը կը
չափէին և հռոմէական լէգէոնները յաղթական պտոյտ կը
կատարէին իր կառավարութեան սահմաններուն մէջ և
իր սուրհանդակները զինք անոնց հետ հաղորդակցութեան
մէջ չէին դնել , և լուր չուէր անցած դարձածէն , ին-
չու որ ինք ստորադաս էր Հուովմէական կայսրութեան
ներկայացուցիչին և անկէ հաշիւ չէր կրնար պահանջել իր
կատարած ուղղական շարժումներու մասին :

«Եւ երեալ յԱշտից տեղեացն թագաւորն ընդ լեռ-
նակողմն գնայր : Քանզի ոմանք տեսեալ զգօրսն Յու-
նաց համբաւեցին թէ իշխանքն Հիւսիսոյ թագաւորին
«ծանր զօրօք գան ի վերայ . քանզի Տրդատ բազում
«գաւառս և քաղաքս էր դնոցա քանդեալ : Իբր տեղե-
«կացաւ թէ Յունաց զօրքն էին՝ դարձաւ ի գաւառն
«Հաշտենից . էջ 41 Չենոր 1832 Վենետիկ» :

Անոնք որ գիտեն Դիոկղետիանոսի օրով Հուովմէա-
կան պետութեան ստացած երեւոյթը՝ կ'ընդունին թէ այս
հակայ կայսրութիւնը կանգուն կը մնար իր զինուորա-
կան կազմակերպութեան չտրհիւ : Արդէն Հուովմայե-
ցիութիւնը ազգութիւն չէր , կեդրոնական իշխանութիւնը
կը կոթնէր իր երկաթեայ լեգէոններուն վրայ որոնց զօր-
քերու մէջտեղ խիստ կարգապահութենէ և իրենց պետե-
րուն կոյր հնազանդութենէ ուրիշ կապ չկար :

Պէտք էր բանակին շուրջ խրամ փորել , ցցապատ-
նէջ կանգնել , վրանները համաչափ գիծերու վրայ կազ-
մել , հրամանատարին թիկնապահները որոշել , դէտեր

Նշանակել, բանակին մէջ փողոց թողուլ, դռնապան սահմանել, առջև անհակ թեւերը հաստատել, ճակատ կազմել և մեհեանին անշէջ հուրը արծարծել: Ասոնց ամէնքը կարելի է տեսնել Mary Lafont արտատպած մեր հետեւեայ պատկերին մէջ:



ՀՈՌՎԱՄԵԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Յունաց զօրքը անակնկալ կերպով Հաչտենից դարատափը հասնելէն վերջը բանակին առած վիճակը հետեւեալն էր: «Եւ ի վաղիւն սկսան ազգմ գործել և ճակատ յորինել, «և փողոցս թողուլ պատերազմին, դրունս երկու և զըռնապահս տեղեացն գ՛ազրատունեաց իշխանն կացուցանէր: Իսկ զաջ թեւն զօրուն տայր ի ձեռն իշխանին «Սիւնեաց և զահակ թեւն ի ձեռն իշխանին Անգեղ «ասան: Իսկ զգահերէց իշխանն կացոյց թիկնապահս «իւր և այսպէս յորինեցան ճակատքն. Տես էջ 46. Զեւոր 1832 Վենետիկ.»

Թէ բանակին մէջ մեհեան մը կար՝ յայտնի է հոն Մեհնունեաց գունդին ներկայութեամբ. այնպէս: «Բայց «զօրապետն հիւսիսային ի գիշերին արծածեալ զմնացեալ «իշխանն գնալ ի վերայ արքային և արարին որպէս «խորհեցանն: Յանկարծակի աճապարեալ ի վերայ խորա- «նացն արքային՝ կորեցին զթեւս ի միմեանց և հասեալ «ի վերայ արքային խուն մի ըմբռեալ էին զարքայն՝ եթէ «ոչ էր գունդ մի խուճապեալ ՄԵՀՆՈՒՆԵԱՑ արիք, «մինչև ել արքայ ի դրասպակս զօրուն հիւսիսոյ. Տես «էջ 48. Զեւոր 1832 Վենետիկ:»

Եւ յաղթութենէն վերջը՝ ըստ Հռոմէական սովորութեան զոհեր մատուցին «Եւ պատարագս ողջակիզաց «մատուցանէին սպիտակ զուարակաց և նոխազաց և բա- «զում դառանց. Տես էջ 48. Զեւոր 1832. Վենետիկ:»


Ահա այս սպիտակ զուարակներ և նոխազներ ողջակէղ մատուցանող զօրքերն էին որ քիչ մնաց Կեսարիա քաղաքը գիշերանց կրակի պիտի տային և Ղեւոնդ Հայրապետը պիտի սպաննէին Ս. Կարապետի մասունքը տալ յաճն չառնելուն համար: «Որ թէպէտ բազում անգամ «խնդրեաց Ս. Գրիգոր զնշխարս Ս. Կարապետին այլ «Ղեւոնդ Կեսարու Հայրապետն ոչ էառ յանձն տալ: Եւ «ի վաղիւ բազում պատերազմունս սկսաւ լինել և առ- «եալ բռնութեամբ ելին ի քաղաքէն, մինչ զի խորհուրդ «առեալ իշխանն Անգեղ տունն հարկանել զքաղաքն «ի գիշերի հրով: Տես էջ 24. Զեւոր 1832.»

Ի՞նչ տեսակ փաստերով համոզուած էին որ ի՞նչ քրիստոնէական վարույց օրինակ տային: Նոյն խկ այս հեթանոս բազմութիւնը քրիստոնէական հաւատոյ հրաւիրողներն ալ շատ չէին տարբերէր նորադարձներէն իրենց գճուձ կիրքերով՝ այսինքն շահախնդրութեամբն և նախանձով:

Նախանձորդներ այս Ասորւոց պատմութեան Բեկ-

տորի և Անաստասի զրկուիլը յաջողեցան ատեն մը արգիլել մինչև որ Յոյն կղերին զիւրազգած արժանապատուութեան գոհացում տրուեցաւ Ազաթանգեղոսի պատմութեան գրի առնուելովը: «Եւ թէպէտ ոմանք արգելուլ «հրամայեցին չը գրել պատասխանի վասն նոցա գալոյ, «սակայն Ս. Գրիգոր ոչ՝ այնպիսի. ածեալ զմտաւ, այլ «աննախանձ պատասխանին տալ: Մի ինչ ազարտէք Ձզսակաւ պատմութիւնս կամ եթէ Ազաթանգեղոս զայդ «ոչ յիշէ զի Զենոր յառաջագոյն գրեաց քան զնա: Տես «էջ 19 Զենոր 1832 Վենետիկ:»

Մեր նկարագրած պատմական վայրերուն մէջ գործող երեք խումբերէ առաջիններուն, Ասորոց, պատմութիւնը ահա փոքր ի շատէ ճշդեցինք: Հիմա կը մնայ միւս դերակատարներուն, Մամիկոնեանց և Արշակունեաց մասին ալ խօսիլ և անոնց ալ զիրքը սահմանել:



Պ Ի Ր

Ի Շ Խ Ա Ն Ա Յ Մ Ա Մ Ի Կ Ո Ն Է Ն Ի Ց



Ահա հետաքննական գիրք մը որ այս օր մէջտեղէն անյայտ եղած է. սակայն ահոր կորուստը ախտաւոր հարկ չը կայ. բանասիրութիւնը ազգային հեղինակներէ քաղելով կրնայ վերակազմել Մամիկոնեան Իշխաններու պատմութեան սարսաղը եղիկ էջերը և սահմանել անոր դիտումնաւոր անհետացման ստոյգ պատճառները:

Պատմութիւնը կը մոռնայ արձանագրել խաղաղութեան զարեք բայց անխուսափելիօրէն կը յիշատակէ ջարդ, աւերում, և թալան. անոնք արիւնտով կը գրուին, և անջինջ կը մնան: Գազաններն ու նոյն խկ ստորին արարածներ ազատ չեն այս օրէնքէն: Առիւծը՝ իր անցեալ նախճիրներուն ապացոյց, իր որջին մօտ կը ցրցքնէ իր յօշոտած որսերուն կմախքը և խղունջը իր ետին կը ձգէ իր լորձունքի կեանքին կեղծ փայլը:

Ընթերցողը ինք պիտի օրոչէ թէ Խորենացոյ, Զենորայ, Փ. Բուզանդացոյ Եղիշէի, Ղ. Փարպեցոյ, Յով. Եպ. Մամիկոնեանի հատուածներով մեր երեւան հանած հետքերը զիշատիչ առիւծի մը ամենի ճիրաններուն հետքերն են, թէ չէ գետնաքարչ խղունջի մը զգուելի լորձունքին կեղծ փայլը. ամէն պարագայի մէջ Մամիկոնեանք մեր երկրէն իրենց անցքին հետքը իրենց ետին թողած են աներկրայապէս:

Բայց այսօրուան գայթակղութիւնը երբէք պիտի չը հաւասարի այն գայթակղութեան որ յառաջ եկաւ երբ

Յովհ. Եպ. Մամիկոնեան՝ գանկով Տրդատէն մինչև Խորով, Մամիկոնեան տան մէջ պատահածներուն յիշատակութիւնը, անկէ թարգմանեց քսան և ութ պատճէն: Անոր պարունակութիւնը Ս. Կարապետի վանքին թանձր պատերէն դուրս արձագանք դատու և վճռական հարուած մը տուաւ Մամիկոնեան նախարարներու հաւակնութիւններուն:

Իրեն տիրոջ Արրակի կեանքին դէմ դաւաճանող վատ մը ի Հայս ապաստաներ, ինքը և իր յաջորդները Հայ քաջարի նախարարներու գերդատաններն անճիտեր, Արշակունի անչափահաս իշխաններուն խնամակալ կարգուեր և վերջապէս Արշակունեաց հարստութիւնը կործաներ էին թափուր մնացած գահուն վրայ քարձրանալու յայտնի դիտաւորութեամբ: Բայց այս իրենց հաւակնութեան մէջ աակալին հզօր նախանձորդներ և հայրենաւանդ իրաւունքներու կռիւնող մրցակիցներ ունէին:

Արդարև Մամիկոնեաններու մեքենայութիւններուն շնորհիւ «Ազգն Սասանայ Պարսկի սկիզբն արարեալ յա՛մայն Արշակայ արքայի որդւոյն Տիրանայ կուէր մին՝ «չեւ յամն վեցերորդ Արտաշեսի արքայի Հայոց: Եւ իր՝ «րեւ զնա եւս մերժեաց ի թագաւորութենէն ի նախա՛ «րարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն: Տես էջ 11 «Եղիշէ 1864 Վենետիկ»:

Եւ «Անորէնն Միհրներսեհ խոստացաւ Վասակայ «Սիւնուոյ սալ իշխանութիւն աւելի քան զոր ունէին և «հայեցոյց զնա ի կարծիս սնտախ իրր թէ անկ իցէ նմա «հասանել մինչև ի թաղաւորական վիճակն: Եւ յանձն «էաւ դամենայն ինչ ծերն դառնացեալ երթալ զկնի կա՛ «մաց նորա: Տես էջ 157 Եղիշէ 1864 Վենետիկ»:

Արդ թագաւորական գահուն թեկնածու այլ իշխաններ ուղեցին ճշդել և հասկնալ թէ ի՞նչ կ'իմանար Եղիշէ՝ Մամիկոնեանց ջատագով կարծուողը իր ՎԱՐԴԱ-

ՆԱՅ ԵՒ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ մակագրեալ երկասիրութիւնով: Մամիկոնեանց շահատակութեան ներքողեանն էր թէ Եկեղեցւոյն նահատակութեան պատմութիւնը և ըմբռնեցին որ յաւէտ կրօնական դասակարգին շահերն հոն պաշտպանուած էին:

Մանաւանդ ուշադրութեամբ կարդացողները նըշմարեցին այն թագուն քննադատութիւնը որ Հայաստանի մէջ գերակշիռ գեր կատարողներու հասցէին ուղղուած էր հոն, որովհետեւ՝ ինչպէս միշտ կը պատահի, կուսակից կարծուածներուն գրիչը աւելի պատեհութիւն ունի գրաքննութիւնէ խոյս տալու եթէ ճարտարօրէն գրի առնուած է իր գիրը:

Արդ, նոյն խակ այսօր կարդացողներ կը ստուգեն որ Եղիշէ իր նրբամիտ եկեղեցականի սրտի զայրոյթը ճարտարութեամբ հիւսեց ոճի շքեղ դարձուածքներու հետ և իր դասն յանդիմանութիւնները յաջողեցաւ վրիպեցընել իրեն հրամայող ըրրտ զինւորականին ուշադրութիւնէն և իրեն գրել ուղածը գրեց՝ յաջողելով միանգամայն անպատիժ մնալ:

Այո՛, Եղիշէի գրքին մակագիրը կը հաստատէ թէ Դաւիթ էր ԵՐԷՅՑն տանն իշխանաց Մամիկոնեանից և ՔԱԶ ստորոգելին, սարակոյս չի թողուր անոր աշխարհական մը ըլլալուն: Իր կարճ ընծայականին մէջ վեց անգամ մեղրածօրան հեղինակը կը վերադառնայ իր սըրտին կսկիծ տուող հրաման բառին (Տես էջ 5, սող 3. «էջ 6, սող 22. էջ 7, սող 6. էջ 7, սող 13, էջ 8, «սող 21. Եղիշէ 1864 Վենետիկ») Պատուէր բառէն զատ որ անոճ և անուպայ կը գտնէր:

Եղիշէի գրածը միթէ երգիծանք մը չէ՞, թող կարգան մեր ընթերցողները հետեւեալ սողերը և տեսնեն թէ ինչ անխնայ գրիչի հարուածներ կը տեղացնէ ան՝ «Բանն վասն որոյ պատուիրեցեր՝ արարի, ո՛վ քաջ. «Տես էջ 5. Եղիշէ. 1864. Վենետիկ.»

«Այլ դ՛ու՛ւ, ս՛վ մեծ ի գիտութեանն Աստուծոյ, առ
«Ինչ արդեօք ՀՐԱՄԱՅՆՍՅԵՍ, քան եթէ ՀՐԱՄԱՅԻ-
«ՅԻՍ, լաւագունացն: Որպէս երեւի ԻՆՁ և ՔԵՉ և
«այնոցիկ որ դեգերեցին յիմաստութիւն՝ երկնաւոր սի-
«րոյ է նշանակա այս և ոչ ԵՐԿՐԱԻՈՐ ՓԱՌԱՍԻՐՈՒ-
«ԹԵԱՆ. Տես էջ 6. Եղիշէ 1864. Վենետիկ.»

Այսքան ճապարակ դարձուածքներու վարժ գրիչ մը չը
քաշուեցաւ Մամիկոնեանց շահախնդիր հաւատարացու-
թիւնը իրենց երեսին դարնելու նոյն խակ իրենց բերնին
մէջ խօսք դնելով՝ աշխարհականին ամբարտաւան դո-
ւողութիւնը եկեղեցականին խոնարհամիտ նպատակին
իջեցնելով, այսպէս:

«Մանաւանդ, անմուսաց է ինձ յիշելով զիմ և զու-
«մանց ի ձէնջ ի ժամանակին, զի զանօրէն իշխանէն խա-
«ճեցաք, պատրեցաք իբրև զմանուկ մի աղայ ԱՆՊԻՏԱՆ
«և ի վերին երեսն զկամս նորա ԱՄԻՍՐՇՏՈՒԹԵԱՆՆ
«ԿԱՏԱՐԵՅԱՔ: Տես. էջ 177. Եղիշէ 1864. Վենետիկ:»

Ղ. Փարպեցի, որ նուազ խոճեմ և աւաւել անվե-
րապահ կղերական մըն էր, յանդգնեցաւ այնպիսի ակ-
նարկութիւններ ընել Մամիկոնեաններու ազտոտ անցեա-
լին որ շնորհազուրկ եղաւ և իր երկրին տիրապետող
գերդաստանին պաշտպանութիւնը կորսնցուց: Բայց նոյն
առթիւ յիշեց Փ. Բուզանդացին որուն էջերէն պիտի
կրնանք լուսարանել Գիր Իշխանաց Մամիկոնէնիցի մութը
միացած էջերը:

«Պէտք էին կալ ի հնազանդութիւն բնիկ իւրեանց
«Արշակունի թագաւորացն քան ծառայել այլոց օտար
«թագաւորաց ի կորուստ աշխարհիս ի քակտելն և ի պա-
«ռակտելն: Ոմն պատմագիր կոչեցեալ Փ. Բուզանդացի
«բանք ինչ կարգերոց ի նմանէ ի տեղի ուրեք տմանք
«կարծեցին ոչ յարմարք և զիպողք: Տես էջ 12 Ղ.
«Փարպեցի 1793. Վենետիկ:

Արդ այս կատարուած յայտնութիւնները այնքան
վրդովիչ էին որ Հայ նախարարներու անձխտումէն ա-
զատած գերդաստան մը սարակոյս ունեցաւ Մամիկոն-
եաններու մասին, ուզեց Հայ աւագանւոյն մէջ ա-
նոնց վիճակած զիրքը որոշել և ուզեց գիտնալ թէ ա-
նոնք ուսկի՞ց էին, ե՞րբ ի Հայս եկած էին, ի՞նչ իրա-
ւունք ունէին թեկնածութեան, ևն, ևն:

Այս յանձնարարութիւնը կատարել շատ վտանգաւոր
ձեռնարկ մըն էր թէ յանձնարարողին թէ յանձնառուին
քանի որ Մամիկոնեաններու անցեալ ազտութիւնները
պիտի մերկացուէին. ուստի Մ. Խորենացի վախն ի վախը
հազիւ քանի մը խօսք ընել համարձակեցաւ և զգուշու-
ցուց իր պաշտպանը զՍահակ Բագրատունի՝ անանկ
խնդրանք մը անոր երիտասարդական անփորձութեան
վերագրելով:

«Եւ որ ինչ կրտսերագոյն աղբք... զձենԱՅ և
«զարմից յեկաց. ոչ անուամբ պատմեսցուք... թէեւ
«բազում անգամ ի մէնջ աղերսիցես: Եւ զքեզ որպէս
«բազում անգամ և այժմ աղաչեմ մի յաւելորդան հար-
«կաւորել զմեզ... զնմանագոյնս ՈՐՊԷՍ ԻՆՁ ԵՒ ՔԵՉ
«ԳՈՐԾԷ ՎՏԱՆԳ. Տես էջ 305-307. Մ. Խորենացի.
«1881 Վենետիկ:»

Ուրեմն որչափ որ այ Գիր Իշխանաց Մամիկոնէնիցը
դիտումնաւոր անհետացման մը ենթարկուեցաւ բայց
դարձեալ բաւական ակնարկութիւններ մնացին մեր ազ-
գային մասնագրաց մէջ այս օտարամուտ ցեղին նկատ-
մամբ այնպէս որ մենք կրնանք վերակազմել անոնց ոչ
նախանձելի անցեալը՝ պատմութեան հատուածները իրար
կցելով ըստ կարելւոյն ժամանակագրական կարգով:

Արդ նախ սահմանենք անիշխանութեան ժամանա-
կամիջոցը որ կը ձգուի Տրդատէն ի Խոսրով Կոսակ և

այս դիւրին է «Քանդի ոչ է պատմութիւն ճշմարիտ ա-
 «ուանց ժամանակագրութեան, վասն որոյ մանրախուզիւ
 «քննեալ, գտաք զթագաւորեւն Տրդատայ յերրորդ ամի
 «Դիոկղեափանոսի: Տես էջ 345 Մ. Խորենացի 1881.
 «Վենետիկ.» «Այլ պատմութիւն Տրդատայ ճշմարիտ է.
 «քանդի արբուցեալ նմա դեղ մահու՝ զրկեցին ի լուսոյ
 «չնորճայ ճառագայթից նորա որ և թագաւորեաց ամս
 «յիսուն և վեց. Տես էջ 387. Մ. Խորենացի 1881 Վե-
 «նետիկ:»

Դիոկղեափանոս կայսր էր (284-305) թուականին, ուստի ըստ քերթողահոր Տրդատ պէտք է թագաւորած ըլլայ Դիոկղեափանոսի կայսրութեան երրորդ տարիէն մինչեւ յիսուն և վեց տարի անկից անդին կամ (287-343) թուականը: Միւս կողմէն քերթողահայրը կը հաստատէ թէ «Յերկրորդ ամի Որմզդի Պարսից արքայի և յուրեւ-
 «րորդ ամի ինքնակալութեան Կոստանդեայ, յօգնակա-
 «նութենէ նորա թագաւորեաց Խոսրով. Տես էջ 411 Մ.
 «Խորենացի 1881 Վենետիկ»: Պէտք կ'ըլլայ զիմել Կոս-
 տանդիոսի դահակալութեան թուականին՝ Խոսրով Կո-
 տակի թագաւորութեան սկիզբը ճշգեղու համար:

Կոստանդիոս, որդի մեծին Կոստանդիանոսի, կայսր էր 337-361) թուականը, այս հաշիւէն կը տեսնուի թէ Խոսրով Կոստակ գահ բարձրացաւ $337 + 8 = 345$ թուին մինչ ըստ Խորենացեոյ՝ Տրդատ վախճանեցաւ 343 » որով անիշխանութեան միջոցը կ'ըլլայ տարի 2

Այս անտերնջութեան երկու տարիներուն մէջ Մա-
 միկոնեանք ի՞նչ ըրած էին որ այնքան խնամով ջանացին անոր յիշատակը բնաջինջ ընել: Յաւէա ողբալի երկպա-
 ոակութիւն մը պատճառած էին որուն նուազ մէկ նկա-
 րագրութիւնը կուտայ Մ. Խորենացի:

Արդարեւ «Ի ժամանակի անիշխանութեան և ան-

«խաղաղութեան՝ ոչ լինել թագաւոր և առնն ըստ հա-
 «ճոյցի ինքեան գնալ և ի մերուսն էր տեսանել աշխար-
 «հիս: Քանդի ի վախճանել երանելույն Տրդատայ՝ մեծ
 «իշխանն Բակուր, որ Բղեշին Աղձնեաց կոչուր, տես-
 «եալ զՍտնատրուկ թագաւորեալ ի Փայտակարան, զնոյն
 «խորհեցաւ և ինքն և ճեղքեալ ի միաբանութենէ Հայոց՝
 «ձեռն ևս յՈրմիզդ արքայ Պարսից: Տես էջ 405 Մ.
 «Խորենացի 1881 Վենետիկ:


Հոս Զենորի հարստատութիւնը և իր գրքին պատմա-
 կան ըլլալը անգամ մը ևս երեւան կ'ելլէ որովհետեւ
 «Տրդատ հրամայեաց ունել զիշխանն Աղձնեաց և ածեալ
 «առաջի, կամէր ծայրտակ զոտս և զձեռս նորա բայց
 «ի պատուոյն մերժեալ վարեաց ի գաւառէն Հայոց. Տես
 «էջ 49. Զենոր 1832. Վենետիկ»:

Հայ նախարարները մինչեւ ե՞րբ կրնային սովալ ան-
 քաղաքագէտ յիմարի մը անիմաստ խժոժութիւններուն
 որ վերջ ի վերջոյ՝ մոռնալով իր դիրքին իր վրայ դրած
 պարտականութիւնները, դասալիք եղաւ և «արագ եհաս
 «ի տեղի ճգնաւորին և եղեւ ծակամուտ լեռնակեցիկ և
 «նախարարքն կոչեցին զնա ունել զթագաւորութիւնն,
 «իսկ ի հնաւանեին՝ տան նմա արբուսն որպէս անդ ու-
 «րեմն ի հինան Աթենացիքն Սոկրատայ զմոլախինդն,
 «տես էջ 384. Մ. Խորենացի 1881 Վենետիկ.» «Պատ-
 «մութիւնն յաղագս Տրդատայ ճշմարիտ է քանդի արբու-
 «ցին նմա դեղ մահու. Տես էջ 387. Մ. Խորենացի 1881
 «Վենետիկ:»

Զենորի պատմութիւնը ուրեմն իր վաւերականու-
 թեան կնիքը կը ստանայ Տրդատին քուրմերու պատե-
 րազմէն ետքը շարունակած ազգաւէր ընթացքէն և եղե-
 րական վախճանին պատմութեամբ: Այո՛, այս անքաղա-
 քագէտ հսկան մոռնալով իր դիրքին իր վրայ դրած
 պարտականութիւնները՝ վատութեամբ քաշուեցաւ Ման-

եայ այրը: Նոյն օրէն երկիրը մատուցեցաւ ձեռքը ար-
րադրուծ փախստականի մը որուն Մամգուն գռնհիկ
անունը գտնէ անգամ մը չի ներկայանար Ագաթանգե-
ղոսի գրիչին աակ և որոյ մասին արձամարձոտ լուսթիւն
մը կը պահէ նոյն խկ Զենոյ:

Բայց այս ցեղն ու իր աւանդութիւնները, ձենա-
ցիք և իրենց կարգն ու սարքը մեզ արդեօք բոլորովն
անձանօթ են. չէ՞ մի սր իրենց ազգային դրօշը և զի-
նանշանը, զորս ի ստորեւ մեր ընթերցողներուն կը ներ-
կայացնենք, մեզ արդէն դրազեցուցին, հոն ալ կը հան-
դիպինք մեզ ծանօթ վիշապին:



ՃԵՆԱՅ ԴՐՕՇԸ



ՃԵՆԱՅ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Անոնք շատ մօտ յարարութիւն ունէին մեր երկ-
րին հետ. որքան յանդուգն ալ սեպուի այս յայտարա-
րութիւնը սակայն իր հաւաստի պատճառներն ունի և
իրազեկները կրնան դիմել հեղինակաւոր անձանց վկա-
յութեան, այսպէս.—

PROVENANCE OCCIDENTALE
DE LA CIVILISATION CHINOISE

La science vient de la démontrer, sans contes-

tation possible: non seulement la civilisation chi-
noise n'a pas fourni le germe de la civilisation Occi-
dentale; mais tout au contraire c'est l'Occident, en
ce cas spécial, l'Occident de l'Asie, notre «Asie
Mineure» qui donna le levain de fermentation à la
communauté du Hoangho destinée à devenir le
Grand et Pur-Empire. P. 59. Elisée et Onésime
Reclus. L'empire du Milieu. Librairie Hachette et
C^{ie} Paris.

Ուրեմն վերակազմենք ձենաց ի Հայս գաղթող մէկ
գերդաստանին անցեալը որ իր հանած երկպառակու-
թիւններով իրականացուց Հռովմէական Պետութեան
ծրագիրը և արեան ճապաղեաց մէջ խղզեց Հայ ազգին
անկախութիւնը:

*
**

ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆՆԵՐՈՒ ԱՆՅԵԱԼԻՆ

Ա. Երե ո՛ւսի և զիարդ ազգ Մամիկոնեից. Վախ-
«ճանեալ Արտաշրի որդւոյ Սասանայ, թողու զթագաւո-
րութիւնն Պարսից որդւոյ իւրում Շապհոյ: Ի սորա ա-
«ւուրս եկեալ ի Հայս նախնի ազգին Մամիկոնեից յարեւե-
«լից հիւսիսականէն ի քաջատոհմիկ և ի գլխաւոր աշխար-
«հէ և ամենայն հիւսիսականաց ազգաց առաջին, ասեմ
«խիկ զՃԵՆԱՑՆ՝ որ ունին զրոյց այսպիսի:

«Յամս կատարման կենացն Արտաշրի, Արրուկ ոմն
«ձենկարուր, որպէս ասի ի նոցա լեզուն պատիւ թա-
«գաւորութեան. սորա երկու գայեկորդիք Բղղոխ և
«Մամգում անուն կոչեցեալ, մեծ նախարարք: Եւ չա-
«րախօսեալ Բղղոխայն զՄամգունայն, հրամայեաց թա-
«գաւորն ձենաց Արրուկ սպանեալ զՄամգունն: Զոր ի-

«մացեալ Մամգուհայն, ոչ գայ ի կոչն արքայի. այլ փա-
 ճխուցեալ աղիւնն իւրով անկանի առ Արտաշիր Թագա-
 ռորն Պարսից: Եւ Արրոկ (*) հրեշտակս առաքէ խնդրել
 «զնա. և ի չիտին Արտաշրի, պատերազմ ի վերայ նորա
 «չօրինէ թագաւորն ձենաց: Եւ խկոյն մեռեալ Արտաշրի,
 «Թագաւորէ Շապուհ:

(*) Il n'est plus douteux que dans l'antiquité, les ancêtres des Chinois, des Hindous, des Chaldéens, des Arabes durent être les voisins les uns des autres et se trouver en relation fréquentes, puisque ces divers peuples ont hérité des mêmes conceptions astronomiques et que la coïncidence des observations et des vues se poursuit jusque dans les détails.

La première grande révolution intérieure de la Chine se manifesta lors de l'introduction des religions hindoues. Une influence bien autrement large et bien autrement profonde que celle du brahmanisme de l'Inde, ce fut celle du bouddhisme, religion partie également de la terre du Gange. Des communications s'établirent par mer entre l'Inde et la Chine méridionale surtout par le golfe du Tonkin. Le chemin était également suivi par les ambassades, entre autre celle que les annales chinoises disent être venue du grand Thsin, c'est-à-dire de Rome; ambassade envoyée par l'empereur An-toun, deux syllabes où transparait Aurelius Antoninus, en l'an 166 de l'ère des Chrétiens P. 7, 8, 9, 10. L'empire du Milieu. Elisée et Onésime Reclus, Librairie Hachette et Cie. Paris.

Արդ, թէպէտ և ոչ տայ Շապուհ զՄամգուհն ի ձեռն Տեառն իւրայ, այլ և ոչ յԱրեաց երկիրն թողու. բայց ամենայն աղիւնն իւրով առաքէ զնա, իրրիւ վտարանդի, առ գործակալս իւր որ ի Հայս: Եւ յիջ առ թագաւորն ձենաց՝ ասելով, թէ. Մի թուեսցի քեզ զըծուար, զի ի ձեռս ոչ կարացի տալ զՄամգուհն. վասն զի երդուեալ էր Նմա հօրն խնայ ՚ի յոյս արեգակնն. այլ վասն անխառն զքեզ ասնելոյ՝ հալածեցի զնա յաշխարհէս խմէ յեղբ երկրի և ի մուսս արեւու որ հաւասար է նմա մահու. և արդ մի լիցի պատերազմ ընդ իս և ընդ քեզ:

Եւ զի քան զամենայն բնակեալս ի վերայ երեսաց երկրի խաղաղասէր ասնն գոյ զազգ ձենաց, յանձն առնու ասնել զհաշտութիւն. ուստի յայտ իսկ է, թէ են արդարեւ խաղաղասէր(*) և կենտասէր ազգ ձենաց:

Սքանչելի է և աշխարհն առատութեամբ ամենայն պտղոց և գեղեցիկ բուսովք զարդարեալ, քրքմաւէտ և սիրամարգաշատ և բազմամտաքս, անբաւութիւն յամուրաց և հրէչից և որ էչայծեմուհադ անուանեն. ուր հասարակաց կերակուր ասնն զառ մեզ պատուական և սակաւուց ճաշակելիս, զփասեան և զպօր, և այլ այս-

(*) Dans les anciens livres et dans les discours de Confucius il est question des contrastes qu'offrent les traits physiques et les caractères moraux entre les différentes populations de la Chine: Celles du Nord seraient composées de braves; les hommes du Midi auraient la sagesse et la prudence en partage: CEUX DE L'EST SE DISTINGUERAIENT PAR LA BIENVEILLANCE ET L'HUMANITÉ; Ceux de l'ouest se recommanderaient par leurs mœurs fidèles et sincères. P. 56. L'Empire du Milieu par Elisée et Onésime Reclus. Librairie Hachette et Cie. Paris.

պիսիք: Այլ զականց և զմարգարտաց ոչ ասեն գիտել զհաճար՝ մեծամեծացն. իսկ պատուականքս առ մեզ ըզգեատուց և սակաւուց ագանկիք, հասարակաց նոցա է զգետտ: Եւ այս յաղագս աշխարհին ձեռնաց:

Իսկ Մամգուռայ յոչ կամաց եկեալ յաշխարհս մեր. հանդիպեցաւ զպատեանն Տրդատայ. և ոչ դարձաւ ընդ զօրս Պարսից, այլ ամենայն աղիւսն իւրով ընդ առաջ զհաց նմա մեծաւ պատարագաւ. և Տրդատ կալաւ զնա, բայց զկնի իւր ի պատերազմ ոչ էառ յերկիրն Պարսից, այլ ետ անդի աղխի նորա և սոճիկ ի կերակուր. փոփոխելով տեղի ի տեղ: ոչէ ցրովսնդակ ամս: էջ 342 - 343. Մ. Խ. 1881 Վենետիկ Բ.

Սասակուռ Սղյունեաց ի ձեռնագնոյն Մամգուռայ. ընդ հանգչելն Շապուհ արքայի Պարսից ի պատերազմացն՝ նիւթէ չարիս ի վերայ մերայ աշխարհիս. թողեալ զհիւսիւսայինսն ամենայն՝ երանել ի Հայս, ժամ զնէ իւր գալ Արեօք ի միւս կողմանէն: Ի սորին բանս հրապուրեալ Սղուկ նահապեան ազգին Սլկունեաց. զինքեանն սպանանէ զիւրեաց՝ զձերացեայն Ստայ, որ էր ի տոճմէն Ամատունեաց, և անուցող Սոսարովիդիտոյ՝ քեւ թագաւորին: Եւ այն ինչ ընդ հուպ եկեալ մեծին Տրդատայ և գիտացեալ՝ թէ ոչ ի ժամադրութիւնն եկն Շապուհ, խողայ ի վերայ հիւսիսականացն:

Իսկ նահապեան ազգին Սլկունեաց ամբանայր յամբոցին, որ սնուանեալ կոչի Ողական, սպաւէն առնելով իւրեան զբնակիչս Սիւմ կոչեցելոյ յերինն և ընդնիմացեալ թագաւորին՝ աղմկէր զերկիրն, և մերձ առ լերամբն ոչ թողացուցանէր այլում՝ պարսպել գործոյ: Ասէ ամենայն նախարարութեանց տանս Հայոց՝ արքայ. Որ ոք ամէ առ իս զնահապեան Սլկունեաց, տաց նմա յաւիտենական իշխանութեամբ զգեօղս և զդաստակերտս և զամենայն իշխանութիւն ազգին Սլկունեաց: Զոր յանձն աւնոյր ձեռնագնեայն Մամգուռն:

Եւ ի խաղալ թագաւորին զկողմամբ Աղուանից ի վերայ հիւսիսականացն, զնայ Մամգուռն ամենայն աշխիւն իւրով զկողմամբ Տարօնոյ, որպէս թէ ապստամբեալ ի թագաւորէն. և ի չու անկեալ, առաքէ զաղտագնաց հեռեւակս. զգացուցանելով նահապեաի ազգին Սլկունեաց զգնալն թագաւորին զկողմամբ Աղուանից: Վասնզ մեծ է, ասէ, թագաւորին Տրդատայ, վասնորոյ զնայ զկողմամբ Աղուանից պատերազմել ընդ ամենայն լեռնոտեայնս, վասնորոյ մեր է ժամանակ ի ճահ խորհիլ և գործել որ ինչ կամք են. զի խորհեալ եմ զաշխարհիւնիլ ընդ քեզ՝ վասն արձամարձանաց իմոց ի թագաւորէն: Ընդ որ ուրախացեալ նահապեա ազգին Սլկունեաց ընդուռնի զնա երգմամբ ուխտից. բայց յամուրն ոչ թողու, մինչեւ տեսանել թէ որպէս պահիցէ զմտերմութիւնն երդմանց և զաշխարհութեանցն: Իսկ տաացեալն Մամգուռն ամենեւին ջանացեալ զմտերմութիւն ցուցանել առ ապստամբին հաւատարմացաւ նմա որպէս արդարեւ միամիտ գործակցի. մինչև հրամայեաց նմա համարձակ մտանել յամուրն և կլանել:

Եւ յետ բազում վստանութեանն, ի միում աւուրց հաւանեցուցանէ զնահապեա ազգին Սլկունեաց երանել արտաքս յամբոցէն և որսալ երես. և ի միջամուխ լինել որսոցն՝ զիպեցուցանէ աղեղամբ ընդ մէջ թիկանցն և կործան յերկիր զարկուցանէ զապստամբն: Եւ ընթացեալ իւրով արամբքն ի դուռն ամբոցին՝ ունի զրերդն, կապելով զամենայն արան որ ի ներքս: Նա և զազգն Սլկունեաց խորհեցաւ բառնալ և կոտորեաց զամենեւեան. երկուք սմանք փոխատական անկան յաշխարհս Մոփաց: Իսկ Մամգուռն վստղաղակի զգացուցանէ թագաւորին. ընդ որ ուրախացեալ Տրդատայ, գրէ հրովարտակ՝ իշխել նմա ամենայի. և կարգէ զնա նախարար ի տեղի ապստամբին, անուանելով յանուն իւր Մամգուռնեան:

Բայց մնացելոցն Այկունեաց հրամայէ չվնասել: Տես էջ 355 Մ. Ետքնացի 1881 Վենետիկ.»

Մամգուենի այս դաւաճանութիւնը Տարօնի դռները բացաւ Տրդատի առջև, երկրին գրաւուձը երկար տեւեց և իրարմէ տարի մը միջոց տալով երկու պատերազ մղել պէտք եղաւ:

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ. Ա. Գ. Լուսաւորիչ իր Կե- տարիայէ վերագործին, Յ. Տ. 302ին: մտաւ Տուրուբե- րան: Քուրմերը՝ Տրդատայ զօրավարներէն Հաշտենեց իշ- խանի գաղանի թեղադրութեամբ, Կառեցան Հայոց բա- նակին դէմ որ կռիւին տաքցած միջոցին իրեններով (տես էջ 29 Զենոք) դասալիք եղաւ և անցաւ իրենց կողմ 700 զօրքով

օգնական զօրք (տես էջ 28 Զենոք) Պարսխայ, 5450 Վիշապոյ, Մեղաոյ իրենք ճակատեցին (տես 37 Զենոք) իրենց յա- տուկ զօրքերը

	Հեծեալ	Հետեւակ	Ազեղ	Տիգ	Պարս	
Կուսուս	1500
Տոււմ	400
Սորնի	700	1007
Բրեխ	1030	400
Կեանդք	800	600
Բուզու	1040	840	680	280

Համագումար 15427 = 5410 + 2007 + 840 + 680 + 280 + 6150

Այս պատերազմի միջոցին գուրմերը յաղթուեցան և Զենոք Իննականեան վայրը հիմնեց վանք մը ուր հրաւիրեց յաջորդ տարին զԱ. Գ. Լուսաւորիչ: Հոն իր մօտեկաւ Տրդատ և առջի պատերազմէն ի վեր (տես էջ 41 Զենոք) տարի մը կամ քիչ մը պակաս անցած էր:

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄ. Այս անգամ պատերազմը-

տեղի ունեցաւ Յ. Տ. 303ին մօտերը և Հիւսիսոյ արքան Գեղուհնն (տես էջ 45 Զենոք) ճակատեցաւ 58000 զօրքով Տրդատայ (տես էջ 43 Զենոք) սակաւաթիւ 30000 զօրաց դէմ. և քիչ մնաց որ զիշերային յարձակման ատեն յանկարծակիի գալով սպաննուէր եթէ Մեհնունիք իր օգնու- թեան չի փութային:

Սա պարագան ուշագրաւ է որ այս երկու ճակա- տամարտներու միջոցին կը յիշուին Սիւնիք, Բագրատու- նիք, Արծրունիք, Մոկաց իշխանը, Աղձնեաց իշխանը, Անգեղտան իշխանը, Հաշտենից իշխանը, Արջուց իշխանը բայց երբեք Մանգուն պատերազմին դաշտին վրայ չե- բեւար: Միայն կը յիշուի Առաքելոց վանքին յարմար տեղ վնասուելու համար զրկուելը և ձեռնուճայն եւ գաւնալը:

«Իխանն Մամիկոնէից տան՝ երթեալ խուզեաց առու- րըս բազումս և ոչ եզիտ տեղի պատշաճ յամենայն գաւ- ւառս (տես էջ 15 Զենոք.) Իայց իրեն տեղ գտած էր քանի որ յերկրիս Հայոց ի չորրորդ բաժինս և յերրորդ Հայոց աւարաին ի լերինն որ կոչի Տաւրոս, և հատեալ անցանէ մինչև ի դրունս Պաշաւեայ Պարսից, առ սովաւ բնակի երկիրն ՄԱՄԻԿՈՆԷԻՅ, բազում վայելուչ տեղօք և ծառատունկ պիտոյից որ և աստ իսկ որջացեալ էր մահ յերկուս տեղիս, ի միում վայրի զոր Իննականեան կոչեն. տես էջ 8 Զենոք. 1832 Վենետիկ:»

Ուստի Մամգուն իր վաչկատուն ցեղին բնակութեան տեղ կը գտնէր, անկից անդին աշխարհք կործանէր իր փոյթը չէր: Նոյն իսկ ընդհանուր ազեալին մէջ իր ցեղին յաջողութիւնը կը գտնէր: Նոյնպէս վարուեցան իր յաջորդ- ները, անցնինք անիշխանութեան երկու տարիները և հասնինք Սոսրով Կոտակի:

«Վաչէ Մամիկոնեան երթեալ հասանէր ի վերայ Մանաւազեանց և Որդունեանց և ոչ թողոյր երկոցունց տոհմացն զորձ կուրիւն և ոչ զմի. և ինքն դառնայր առ արքայն խորով. էջ 9: Եւ զազգ Դատաբայ Բզնունայ և զկին և զօրդիս գտանէր յԱլթամար կղզւոջ, և Վաչէ Մամիկոնեան անցեալ ի կղզին՝ առ հասարակ ոչ զէգ թողոյր և ոչ զարու և այսպէս բարձաւ ազգատոհմ նախարարութեան այնորիկ. էջ 20. Արտաւազդ և Վասակ Մամիկոնեան թողին զսանն իւրեանց զարքայն Արշակ և չոգան յամուրս Տայոց և անդ նստան ամն բուռն. էջ 47. Մամիկոնեանք պառակտեալ և քակտեալ էին յընտանութենէ և յամենայն դարձոց շայոց էջ 67. Եղբայրն Վասակ Մամիկոնեան նախանձ բերէր ընդ երկցու եղբօրն իւրում ընդ Վարդանայր կամեցաւ խանգար առնել ի մէջ Արշակայ թագաւորին շայոց և փախչել. էջ 130: Ապա յետ այսորիկ եկն Վասակ Մամիկոնեան և գրգռէր զԹագաւորն Արշակ ընդ իւրում եղբօրն երկցու. ասելով՝ թէ Վարդան է որ մասնէ զքեզ թագաւորին Պարսից և կամի կորուսանել զքեզ էջ 132: Եւ Անդովկ բազում ոսկի զօրավարին շայոց, Վասակայ Մամիկոնեանոյ մատուցանէր և կաշառէր զնա. էջ 137. Եւ զԴիւհեկան նահապետ որ տոհմիկ իսկ էր ազգաւ տոհմին Մամիկոնեանց, առաքէր զնա թագաւորն Պարսից Շապուհ յերկիրն շայոց ի վերայ Արշակայ արքային շայոց, էջ 153 եւ Վահան եղբայր Վասակայ սպարապետին, ի Մամիկոնեան տոհմէն, սպստամբեաց յԱրշակայ յարքայէն շայոց և յանձն առ պաշտել զօրէնս մագաթեան. այս ինքն երկիր պագանել կրակի և արեգական և ուրանալ զօրէնս քրիստոնէութեան՝ յորում ծնեալն էր և ետ Շապուհ կին Վահանայ զՈրմիկոնուխտ զքոյր իւր և մտերիմ փեսայ արար զնա իւր թագաւորն. էջ 164. Եւ Վահան Մամիկոնեան պիղծ և անօրէն էր. էջ 182. Իսկ Վահանայ էր քոյրաթիւ ի Մամիկոնեան տոհմէն շապուհասպուհի և անօրէնն Վահան հրաման տայր բերդակալին զի ներկացէ զկինն յանձն առնել զօրէնս Մազդեզանց, իբրեւ ոչ տուողոյր յանձն շապուհասպուհի, հանին զնա ի բարձր աշտարակն և նոյր յանձն շապուհասպուհի, հանին զնա ի բարձր աշտարակն և փողկապէր մարմին նորա ի բարձուէն զոր օրինակ ձիւն սպիտակութեամբ. էջ 183 եւ Մուշեղ Մամիկոնեան յղէր առ մարդպետն շայր դաւով, և առ ինքն կոչէր յՈղականն և էին աւուրք ձմերայնոյ, և սաստկացեալ կցեալ էր գետն նկրատու ետ հրաման զօրավարն Մուշեղ զօրականացն ունել զնա, և մերկանալ

իբրև ի մօրէ, և կապել զձեռս նորա ի ներքոյ ծնկաց նորա, և իջուցանել զնա ի գետն, և դնել ի վերայ սառկն կցելոյ գետոյն, և ի վաղիւ անդ չոգան տեսին, զի ուղիղ գլխոյն ի ցրտոյն վայրեալ ի բաց իջեալ թափեալ էր ընդ քիթս նորա. էջ 196. Եւ թագաւորն Պապ յիշեաց զհին զրոյցսն և ասէ՛ Ո՛չ այդ այն Մուշեղ է, որ արձակեաց զկանայս թագաւորին Պարսիկ Շապուհ հանդերձ ժանուարօք և վաշտկանօք. և լուեալ ևս է իմ. թէ ի Պարսիկս խօսի. արդ մի մտցէ դա ի ճակատի էջ 198 եւ Մուշեղ սպարապետն շայոց գիպէր գնդին Աղուանից և հասանէր Ունայրի արքային Աղուանից և թոյլ ետ նմա փախչել երթալ յաշխարհն իւր Ապա ամբաստան լինէին առ Պապայ զզօրավարէն Մուշեղի և ասէին՝ թէ գիտեա, արքայ, զի մեծաւ նենգութեամբ է ընդ քեզ և քեզ մահու սպասէ զի զբազումս բազում անգամ ի բուռն արկեալ սովոր է արձակել զթշնամիսն: էջ 203 եւ Մուշեղ, սպարապետն շայոց ասէր. այսուհետեւ ես ոչ կարեմ երթալ ի վերայ թշնամեաց և ոչ նիզակ ումեք ուղղել, և սպային ամենայն ազատք և շինականք ի ծագէ ի ծագ ամենայն սահմանոց երկիրն շայոց: էջ 233: Եւ Բատ սկսաւ ասել. թէ ի սկզբան ի նախնեաց հետէ զձեր արշակունեաց տոհմն Մամիկոնէից է կորուսեալ. զի հակառակորդք ձեր դօքա լեալ են ի բնէ անտի և համակ երկիրս շայոց գոցա է կերեալ. էջ 242.

«Մանուէլն առանց հրամանի թագաւորին Վարազդատոյ յինքն յափշտակեաց զզօրավարութեանն սպարապետութիւնն և յետ այսորիկ պատգամ յղէր Մանուէլ Մամիկոնեան առ թագաւորն շայոց և ասէր. Դու չես արշակունի, այլ ի պոռնկութենէ եղեալ ես որդի նա մեք չեմք իսկ լեալ ձեր ծառայք, այլ ընկերք ձեր և ի վերոյ քան զձեզ զի մեր նախնիք լեալ էին թագաւորք յաշխարհին ձենաց և վասն եղբարց իւրեանց գրգռութեանն, զի արիւն մեծ անկեալ է ի վերայ, վասն այնր եմք գնացեալք: Այլ զի դու, քանզի չես Արշակունի, գնա յաշխարհէս, և մի մեռանիր յղէր առ զօրուարն Մանուէլ, և ասէր. եւ քանզի չեմ Արշակունի, զի եզի զթագ նախնեաց իմց Արշակունեացն, և կալայ զաշխարհ առաջնոց իմց և խնդրեցի զվրէժ հօրեղբօրն իմոյ Պապայ ի չաքազօրձ յեղբօրէն քուսմէ ի Մուշեղայ, բայց զի դու չես յաշխարհէս յայսմանէ, զի քեզէն իսկ սասցեր. բաս յերկրէն յաշխարհէն ձենաց եմք լեալք թագաւորք ի բնութենէ, և այսր պանդուխտ եմք եկեալք, արդ ըստ օրինակի եղբօրն քո մի մեռանիր,

երթ դնա յերկիրն ձեանաց, անդ կեաց, և անդէն թագաւորեսլիւր յերկիրն քուսմ Ապա եթէ ոչ կամիցիս գնալ, մեռանիս ի ձեռաց իմոց որպէս և Մուշեղն մեռաւ, էջ 248: Եւ յետ այսորիկ ժամադիր միմեանց լինէին՝ պատերազմաւ զմիմեանս տեսանել և ի դաշտին Կարնոյ լինէին խառնուրդք երկոցունց գնդացն, և արքայն Վարազդատ ի փախուստ դառնայր յերեսաց զօրավարին Մանուէլ, և անդէն Մանուէլ զտէգ նիզակին ի ձեռինն կալեալ և նիզակուն ի կառավին մատուցեալ ծեծէր զարքայն Վարազդատ, էջ 249 եւ սպարապետն Մանուէլ Տրամայէր փոզոտել զորդին Բատ Սահառունոյ, ապա յետոյ գնա գլխատել և զայլն կոտորեաց ըստ նմին օրինակի և զթագաւորն Վարազդատ Տարածեցին ի յերկրէն ի սահմանացն Հայոց, և անդէն մեռաւ, էջ 250. Եւ Մանուէլ նուաճեաց զաշխարհս Հայոց և տայր Տրաման աշխարհն փոխանակ թագաւորի և զկինն Պապոյ արքայի զԶարմանդուխտ տիկին, Տանդերձ րքուսովք՝ արշակունովք, ի տեղի թագաւորի կալեալ՝ շրջեցուցանէր. ապա կամեցաւ ի թիկունս առնել զարքայն Յունաց, էջ 251. Ապա առաքեաց սպարապետն Մանուէլ զՊարջոյ Մաղխազ և ընդ նմա բազումս ի նախարարաց Հայոց առ թագաւորն Պարսից զի գնա պաշտիցեն և տայցին նմա զաշխարհս Հայոց, էջ 252. Եկին բերին ի Պարսից պարդեսս սպարապետին Մանուէլի և սպարապետն մեծաւ խնդութեամբ մեծարէր զՍուրէն և տայր զաշխարհս Հայոց ի ձեռս Սուրենայ և հնազանդէին Տրամանաց թագաւորին Պարսից, էջ 253. և յերկարժուամ զօրավարն Հայոց Մանուէլ հասանէր անկանէր ի վերայ բանակին Սուրենայ և զտանս հազար Պարսիկան միանգամայն կոտորէր և յայնմ հետէ զտիկինն Զարմանդուխտ ի գլուխ առեալ ի տեղի թագաւորացն շրջեցուցանէին, էջ 255. Եւ զտիկինն արշակունի հանդերձ մանկամբն Արշակաւ և Վաղարշակաւ յամուրն յուզարկէին և որպէս օրէն էր՝ մանուկն Արտաւազդ Մամիկոնեան գերծեալ էր զգլուխն և ցցունս էր թալեալ և գէս արծակեալ էջ 260 ապա եբաց Մանուէլ զամենայն անգամս իւր, մերկացաւ և եցուց զի քան զգրամ խայծ ոչ գտանէր սղջ ի մարմնի նորա. զի յառնի յանգամն աւելի քան զլիսուն սպի կայր վիրաց և զայն անգամ բացեալ ցուցանէր ամենեցունս և և անդ էին թագաւորն Արշակ և անդ Վարդանդուխտ կին թագաւորին, էջ 265 Ապա յետ մահուն Մանուէլի բազումք ի Հայոց նախարարացն անտի ելին զտանն գնացին առ թագաւորն Պարսից և խնդրեցին ի նմանէ թագաւոր արշակունի, էջ 269. Եւ թագաւորն Պարսից գտանէր ի նմին սահմէ

մանակ մի անուն Խոսրով, կապեաց թագ ի գլուխ նորա և ետ նմա կին զքոյր իւր զԶրուանդուխտս Իբրև ետես Արշակ արքայ՝ տեղի ետ չողաւ գնաց յաշխարհն Յունաց, և Յոյնք էին թիկունք Արշակայ և թագաւորն Պարսից՝ Խոսրովու, էջ 270. Եւ այնուհետև առնէ խորհուրդ թագաւորն Յունաց ընդ թագաւորն Պարսից զաշխարհն Հայոց ընդ երկուս ի մէջ իւրեանց բաժանել. զի ասինք քի ի միջի մերում ղնակեալ է այս հօր ն հարուս բագաւորուրիւն, շու է այսու կղանկ ն խանգարիլ զայս բագաւորուրիւն երկու բագաւորոս արշակուոս՝ զորս կացուցաք սպա չանացուք կրծի, աղիսացուցանել զի մի կարացն ի մէջ մեր անխառնալ զգրուխ. էջ 270: Եւ ԲԱՉՈՒՄ ԳԱՒԱՌԻ ՅԵՐԿՈՅՈՒՆՅՆ ՀԱՏԱՆ ԵՒ ՆՈՒԱԶԱՅ, ԲԱԺԱՆԵՅԱԻ, ՅՐՈՒԵՅԱԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆ ՀԱՅՈՅ, ՊԱԿԱՍԵԱԼ ՅԻՒՐՄԷՄԷՆՈՒԹԵՆԷՆ ՅԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՆ ԵՒ ՅԱՊԱՅ, էջ 271. Փ. ԲՈՒՉԱՆԳԱՅԻ. 1889 ՎԵՆԵՏԻՎԻԱ:

Մամիկոնեանք Հայաստանի թշնամիներու պատենու թիւն կուտալին փախիլ ազատելու. Ուսնայր և Շապուհ կը մեծարուէին մինչդեռ նոյն Մամիկոնեանք կը յանդգնէին իրենց բնակ տիրոջ Վարազդատին գլուխը նիզակին աէգովը ձեծելու ինչ որ յետին թշնամանքն էր այդ ասպետական զարերու մէջ: Այս տիրազրուծ վարմունքը Հայոց նախարարաց ալ աչքէն չէր վրիպած և քանիցս Հայոց մասին զանգատեցան, ի՞նչ էր ուրինն Մամիկոնեանց հետեւած քաղաքականութիւնը. անոնց նպատակն էր նախ Հայոց բնիկ նախարարութիւնները ջնջել, յետոյ իրենց փառասիրական դատին շահիլ Հայաստանի թշնամիները, վերջապէս արշակունիները գահէն վար առնելով՝ անոնց զիրքին բարձրանալ:

Այս ծրագիրը մասամբ յաջողեցաւ, երբ Մամիկոնեանց և Բագրատունեանց մրցակցութիւնը սկսաւ և նոր արքայական հարստութեան թեկնածու կողմերը իրենց մարդոց ձեռքով ջատագովականին խմբագրել աուլին՝ այն ժամանակի իշխաններուն մէջ ալ չեն յիշատակուիր ո՛չ Հայոց չորս գահերէց իշխաններն, ո՛չ բղեչիներն, ո՛չ կողմնապահներն, ո՛չ թագադիր իշխանութեան աստի-

ճան կը մնայ, ոչ Անգեղտան իշխան ամէնքը հողուն հաւասար կըլլան:

Մամիկոնեանք կը յաջողին նոյ իսկ իրենց ետեւէն քաջքէկ Արշակունի անշտիահաս իշխաններն ԱՐՇԱԿ և ՎԱՂԱՐՇԱԿ (անս էջ 251 Փ. Բուզանդացի): Սիւնի թէ Յոյնք և Պարսիկ միաբանելով կը հասկցնեն իրենց որ իր երկիրը ակարացնողը ընդ երկար իր երկրին գլխիւ չի կրնար մնալ և զիրենք կը խոնհարեցնեն:

Անժողովրդական դարձած Մամիկոնեանք աչքերնին կը դարձնեն եկեղեցական դատակարգին կողմը և կը խնամենան Հայ Հոգեւոր իշխանութեան պետերուն հետ և նոյն իսկ չին վարանիր իրենց կրները իրենց ծրագիրներուն իրագործման հազարդ ընկու:


«Մեծն Սահակ ունելով դուստր մի Սահականոյշ կոչեցեալ որ տուաւ յամուսնութիւն Համազասպ Մամիկոնեանոյ, վասնորոյ ի թախանձելոյ դատերն հայրապետն չոգաւ առ Արատշիր Պարսից արքայն որ կատարեաց զինդիրն վասն փեսայի նորա Համազասպայ ի վեր մատուցանել զնա զի կարգեացին ունել զհինգերորդը գահ նախարարարցն Հայոց, ի զիւանի իւրում գրել, սոյ նմա գահս պատույ՝ հանդերձ իշխանութեամբ զիւղից և դատակերտաց որում ցանկայրն և սպարապետութեանն Հայոց հրովարտակ առ Վաստչապուհ թագաւորն մեր գրեալ» էջ 510—513. Մ. Խ. 1881 Վենետիկ:

«Այլ Սահակ ասէ ցհամազգին իւր ցՍուրէն. հաւանեցուցես զՎառմ թովելով զօրէն համոզակեր թովչի: Այնմ խող եղեալ Վառմայ՝ հրամայէ հաստատել զթուռն Սահակայ հայրապետի, զՎարդան սորատեւորան ի տերութեան իւր ազգին Մամիկոնեանից և արձակէ զնա ի Հայս»: էջ 561—562. Մ. Խ. 1891 Վենետիկ:

«Յայնժամ Մեծին Սահակայ հասեալ հիւանդութիւն մահու բարձին զպատուական մարմին նորա սար-

կաւազապետն նորա Երեմիա՝ հանդերձ աշակերտակցօք և տիկնաւն Մամիկոնեանից, նորին հուաւ, որում անուն էր Դսարիկ, կին Վարդանայ սորատեւատի, տարեալ հանգուցին յիւրեանց զիւղն յԱշտիշատ, որ է ի գաւառին Տարօն:

Կղերական և քաղաքական անձնաւորութեանց այս համաձայութիւնը մեզ գիրերու զիւտէն իրրե 27 տարի վերջ թուականի մը կը հասցնէ ուր «ի նախարարս Հայոց անկանէր թագաւորութիւնն. էջ 11 Եղիշէ 1864 Վենետիկ» և Սիւնեաց իշխանն կարծեց թէ «անկիցի նմա հասանել ՚ի թագաւորական վիճակն. էջ 157 Եղիշէ 1864 Վենետիկ» և նոյն պատուոյն հասնելու սին յուսով Վարդան Մամիկոնեան այ ուրացաւ հաւատքը և զկամս նորա ամբարշտութեանն կատարեաց. էջ 177 Եղիշէ 1864. Վենետիկ:



Տ Ր Դ Ա Տ
Ն Ի
Ա Ր Շ Ա Կ Ո Ւ Ն Ի Ք

Հայք ուրեմն այն օրէն որ Քրիստոնէութիւնը ընդունեցին, նոյն օրէն երկինքը շահելու տեղ երկիրը կորսընցուցին: Այս հակասութիւնը ինչպէս մեկնելու է, չէ՞ մի որ յաւիտենական բարիքներու ի խնդիր ելլողին Աստուած առատապէս աշխարհային բարիքներն ալ կը շնորհէ: Պէտք չէ զարմանալ, մեր տեսած Յոյն և Ասորի կրօնաւորները չէին որ քրիստոնէութիւնը ի Հայս սկզբնաւորեցին այլ նոյն ինքն Քրիստոս իր Ս. Առաքելոց Թաղեսոս և Բարթոլոմէոսի ձեռամբ:

Այդ մասին իր յարմար տեղին պիտի խօսինք բայց այժմէն կրնանք ըսել թէ սուրբերով և բիրերով եկողները Յիսուսի խաղաղութեան Աւետարանին ճշմարիտ պատգամաւորները չէին կրնար ըլլալ: Անոնց գլխաւոր ջանքը եղած էր Յոյն և Ասորի լեզուներու ուսումը մեր երկրին մէջ տարածել: Հայ ազգը այլասերել և ձուլելէ ուրիշ ծրագրի չէին հետեւիր:

Ուրեմն քուրմերու և մագերու կողմէ խիղճերու հին շահագործումը նոր ձեւի մը տակ մշտնջենաւորելու եկող կեղեքիչներ էին և անոնց իրենց բռնի դաւանափոխըրած բազմութեան վիճակը յետինն չար քան զառաջին պիտի ըլլար:

Զենոբ մեղի հանդիսատես կընէ այս արտուր իրադարձութեան և ասով անգամ մըն ալ կը հաստատուի վաւերական հեղինակ մը ըլլալը:

«Եւ օր մի էր ՆԱԻԱՍՍՐԳԻ և առեալ Սրբոյն Գրիգորի, իջուցանէ զնոսա ի ձորն Այծամայ և մկրտեաց զնոսա յարեւելից կուսէ հանդէպ կածկօնից՝ Ասաղօնից բերդին: Եւ որք մկրտեցանն Այն օրիք 5050: Եւ ժողովեալ զպաշտօնեայս կուոցն՝ աղաչէր դառնալ առ Տէր Աստուած: Իսկ նոքա ոչ ասնուին յանձն և ետ տանիլ զնոսա ի Փայտակարան քաղաքն ի տուն բանտի արս 438 գերծեալ զգէս նոցա»:

«Զի ի վաղնջուց յորմէ հետէ ասին նոքա զանունն քրիստոնէութեանն՝ ոչ ջերմեռանդն ինչ հաւատովք ընկալան այլ իրրեւ զմոյրութիւն իմն մարդկութեան ի հարկէ, (տես էջ 33. Փ. Բիւզանդացի 1889 Վենետիկ)»:

Այո՛, նոյն իսկ «Որդիքն Յուսկան, Պատն և Աթազէնէս յաստուածատեցութեան զկեանս իւրեանց վարեցին և յաւուր միում մտեալ ի Տարօն յեկեղեցին որ զառաջինն էր շինեալ ի հաւոյն նոցա Գրիգորէ զտուճարն այսն առնէին և ըմպէին անդ գինի բողօք և վարձակօք և գուսանօք և կատակօք: (Տես էջ 48 Փ. Բուզանդացի. 1889 Վենետիկ)»:

Այո՛, Զենոբի մէջ ցոյց արուած նոյն աններող ոգին է որ Յունական եկեղեցիէն Հայոց ազատ եկեղեցւոյն կը փոխանցուի Տրդատայ և Ս. Գ. Լուսաւորչի օրով որ Ասորի պատմաբանին հարազատութեան կնիքն ըլլալով հանդերձ՝ անցեալ օրերու արտուր էջերը կը լուսաւորէ: Այո՛, խղճի ազատութիւնը կապտուած էր, նորահաւասները համոզելու և հրահանգելու հոգ ամառ չը կար և Սրչակունիք մեր սիրելի ազգին շահած երկինքն ու երկիրը միատեղ կորսնցունել տուին իրեն:

Եւ մինչդեռ նոյն իսկ Ս. Գ. Լուսաւորչի թուները բողբու հետ եկեղեցին մտնելով կը յանդգնէին եկեղեցին պղծել և իրրեւ նոր Հեղի քահանայապետ անոնց այս ապօրէն ընթացքին աչք կը գոցուէր և զանոնք շանթա-

հարկու հոգնութիւնը Աստուծոյ կը ձգուէր այնպէս որ «յանկարծակի հրեշտակ տեսան երեւեցաւ ի նմանութիւն փայլատական և հարեայ ստտակէր զերկոսեան եղբարսն միանդամայն ի բազմականին անդ : (Տես էջ 48 Փ . Բիւզանդացի 1889 Վենետիկ .)» Գաղափարի զանազանութեան համար այլազաններ կը մահացուէին :

Եկեղեցւոյն հուրն ու սուրը այրակրօններուն գլխուն տեղացողները նորէն Մամիկոնեանք էին և այլ խզճի ազատութեան դէմ մեղանշողները նոյն հոգեւորականներու սերունդն էին : «Ս . Սահակ թողու առ նմա զթողունս իւր զՀմայեակ և զՀամազասպեան զեղբարսն Վարդանայ սղբատեղատի Մամիկոնեանց և հրամայէ քննել զժանդագործ Բորբորիտոնան , և եթէ ոչ հեղութեամբ և ստսաիւ գայցին յուղղութիւն՝ չորչարանօք հալածել զի խոյտառակեացի իրաւացի մահուաւք անիրաւ մահ հողոց (էջ 538 Մ . Խորենացի 1881 Վենետիկ) :

Այս մահամրոյր սողերը հաւատաքննութեան ատեանէ մը արձակուած վճիռի մը երեւոյթն ունին և արեւմուտքի մէջ մտքերը յուզող եկեղեցւոյ ու պետութեան միացման և բաժանման կնճուտ խնդրոյն նաև ի Հայս գոյութիւնը կը հաստատեն . ուստի պէտք է անոր անցեալին վերադարձ մը ընենք անոր բուն արժէքը ըմբռնելու համար :

Երբ Արշակունիք Հայոց տիրեցին՝ իրենցմէ անկախ ուժ մը շարունակեց մեր երկրին մէջ տեւականութիւն ունենալ : Քուրմերու դասակարգը թագաւորական նոր հարստութեան դէմ դժգոհ տարրերուն ընդդիմութիւնը կազմակերպեց : Արդարև Արշակունիք երկրին մէջ անժողովրդական էին իբրև յունական քաղաքականութեան ծայրայեղ յարեալ :

Արտաշէս յԱսիա գտնելով Արտեմիդիայ , Հերակլեայ , և Ապոլոնի արձանները , զանոնք մեր աշխարհը բերել

տուաւ , բայց Վահուճեաց ցեղէն եղող քրմապեաներ Հերակլեայ տանադատակերը՝ իրենց նախնի Վահագնը կարծելով , տարին կանգնեցին ի Տարօն իրենց սեպհական գեղը Աշտիշատ , Արտաշէսի մահէն վերջ էջ 1960 Մ . Խորենացի 18-2 Վենետիկ :

Եւ Արտաշէս , յեղադայ գտնելով Դիոսի , Արտեմիդեայ , Աթենասայ , Եփեսոսու , Ափրդիտեայ պատկերները ի Հայս բերել տարով , երբ Արտաշէսի մահուան լուրը առին զանոնք Անի ամրոցը փախցուցին անոնց քուրմերուն հետ մէկտեղ . էջ 157 Մ . Խորենացի 1881 Վենետիկ :

Արդ , Արտաշէս իր Մաժան որդին արձակեց մեծ գունդով Արգամայ վրայ և Մուրացան ազգէն շատերը սպաննել տուաւ , այնպէս որ անոնցմէ աննշանները մնացին և Մաժան անոնց իշխանութիւնը իրեն գրաւեց Տես էջ 277 . Մ . Խորենացի 1881 . Վենետիկ : Եւ Մաժան քրմապեա կարգուեցաւ Արտաշէսի կողմանէ յԱնի դիցն Արամազդայ էջ 252 . Մ . Խորենացի 1881 Վենետիկ .

Արդ երբ Մաժան իր եղբայրները Տրայեանոսի մատնեց՝ անոր Պարսկաստանէ վերադարձին , Արտաւազդ և Տիրան անոր խորհուրդը իմանալով Մաժանը սպաննեցին և Արտաշէս այնուհետև անտայթաք հարկ վճարեց Տրայեանոսի և անկէ ետքը Ադրիանոսի . էջ 257 Խորենացի . 1881 Վենետիկ :

Տիգրան Հայոց թագաւորը իր քրմապեա եղբոր գերեզմանը պատուելով անոր վրայ բազին շինեց , որպէսզի ամէն անցաւորներ անոր զոհերէն վայելեն և երեկոթիւք հոն հիւր ընդունուին : էջ 312 Մ . Խորենացի 1881 Վենետիկ :

Տիգրանին առաջին գործը եղաւ մեհեանները շինել . բայց Յունաստանէն Արտաշէսի օրով եկած քուրմերը չուղեցին Հայաստանի խորերը երթալ և պատճառեցին

ըղձութիւն , իրր թէ հոն կ'ուզեն դիք բնակիլ : Եւ Տիգրան հաւանեցաւ առ այս ու Գիտի Ոլիմբեան պատկերը կանգնեց Անի ամրոցին մէջ , Աթենասինը՝ ի Թիւրաւան , և Արտեմիդայ միւս պատկերը յերիզայ , և Նփեստապինը՝ ի Բագայաւինջ : Բայց Ափրոդիտեսի պատկերը , իրեւ Երակիւայ տարիաւորի՝ անոր պատկերին քով հրամայեց կանգնել յԱշտից տեղիսն : Եւ Վահագնիներուն բարկանալով թէ ինչո՞ւ իրենց սեպհականին համարձակեցան իր հօրմէն զրկուած Երակիւսի պատկերը կանգնել՝ զանոնք քրմութենէ ձգեց և զիւզերնին արքունիք գրաւեց . էջ 194 . Մ . Խորենացի 1581 Վենետիկ :

Նոյն տեղը անկից վերջ Վաղարշ Աշխարհախումբ տօն կարգեց նոր տարւոյ սկիզբը ի մուսն Նաւասարդի էջ 312 . Մ . Խորենացի . 1881 Վենետիկ : Երկու Հնդիկ իշխաններ Դեմետր և Գիտանէ , ապաստանեցան առ թագաւորն Վաղարշ(ակ) , որ անոնց Տարօնայ երկիրը տուաւ ուր Վիշապ քաղաքը շինեցին և Աշտիշաա գալով հոն այն կուռքերը կանգնեցին որ ի Հնդիկս կը պաշտէին : Եւ տասնեւհինգ տարի վերջ թագաւորը զանոնք սպաննեց և անոնց իշխանութիւնը անոնց երեք որդոց տուաւ :

Եւ ժամանակ անցնելէ վերջ երեք եղբայրներ խորհուրդ ընելով , Քարքէսյ լեւոր կրան և հոն կանգնեցին երկու կուռք մէկը յանուն Գիտանեայ և միւսը յանուն Դեմետրեայ : Տեւ էջ 35 Զենոք 1832 Վենետիկ :

Արտաւան Պարսից թագաւորին երրորդ տարին՝ Վաղարշի որդին Խարով անոր տեղ թագաւորեց և անցնելով կապանն ձորայ՝ իր տէրութեան նշան , արձան հաստատեց հեղինացի գրով որպէսղի յայտնի բլլայ ընդ հնազանդութեամբ լինելն Հոովմայեցոց : Տեւ էջ 310 :

Իսկ Արտաշիւր Սասանեան գեղեցկապէս յարգարելով Հայոց աշխարհը ի կարգ առաջին հաստատեց և մեհեաններու պաշտամունքը աւելի ևս յորդորեց և զհուրն

ՈՐՄԶԴՈՒԿԱՆ , որ ի վերայ բազնին ի Բագաւան , ան չէջ լուցանել հրամայէ . էջ 334 , Մ . Խորենացի , 1881 Վենետիկ :

Այսպէս ուրեմն քաղաքական ընդդիմակոյ փառափրութիւններու մրցարանին վերածուած էր Հայաստան : Հոն վազուց տեղաւորուած էր Պարսից կրակապաշտութիւնը յԱրտաշաա (آذر شاه) իր Որմիզդի մեհեանով . ժամանակ մը ետքը հոն փոխադրուեցաւ Յունաց կուսպաշտութիւնը Անի ամրոցը (էջ 282 Մ . Խ . 1881 Վենետիկ) իր Արամազդի մեհեանով :

Արդ , քանի որ հեթանոսական կրօնն էր երկրակալութեան պատրուակ՝ ի հարկէ խրաքանչիւր անտեսաց քուրմեր քաղաքական իրադարձութեանց առանցքը պիտի դառնային և նուիրական թուով եօթը հակառակամարտ մեհեաններու տեղ՝ եօթը այլ մեհեաններ պիտի կանգնուէին և այսպէս Արշակունիք հոգեւոր և մարմնաւոր իշխանութիւնները իրենց ձեռքին մէջ պիտի ամփոփէին :

ՀՍԿՍՈՒԿԿՍՄՍՐՏ ՄԵ ՀԵՍԱՆՆԵՐ

Արշակունեաց	Պարսից
1.—Հեփեստոս (Միհր)	1—آذر مهر
2.—Աթենաս (Նանէ)	2—آذر نوش
3.—Արտեմիս (Անահիտ)	3—آذر بهرام
4.—Գիտս (Արամազդ)	4—آذر بين
5.—Բարշամէն (Բարշիմնիա)	5—آذر حرداد
6.—Ապոլոն (Տիւր)	6—آذر برزين
7.—Արաէմիս (Անահիտ)	7—آذر زرد هشت

Ատրուշաններու նախկին պաշտօնական իրենց շուրջը խմբած էին Հայ նախարարական գերդաստաններ և

ստրուկներ: Արշակունիներուն կը մնար հալածել բնիկ քուրմերու դասակարգը և Յոյն քուրմերը անոնց տեղ դնել: Վահունիք ճարահատ սպաստանեցան Տարօն ուր հաստատեցին ութերորդ պաշտօն մը: Արշակունիք հոն ալ ետեւնուն հասան անոնց կայսրածնները յարքունիս գրաւեցին և զանանք պաշտօնէ ձգելով՝ Հնդկիներ անոնց տեղ կարգեցին:

Բայց Արշակունիք լաւ հաշիւ չէին քրեր և իրենց ծայրայեղ յաւնամարտութեամբ բնիկները իրենցմէ ցրտացուցին: Չէ՞ մի որ զրամներնուն մակազիրը յոնարէն կարձանազրէին, իրենց պալատին մէջ յոյն դերասաններ յոյն լեզուով սղերբութիւններ կը ներկայացնէին, յոյն արքունական գերդաստաններու հետ խնամութիւն կը հաստատէին, յոյն կուսքեր կը ներմուծէին ի Հայս, նախարարներուն կայսրածնները գրաւելով բազմախնդիր օտարներու կը բաշխէին. Հասմի գանձը լեցնելու համար ժողովուրդը տուրքերու տակ կը ճնշէին:

Չափազանցութիւնը շատ աւելի ստաջ տարին երբ Հայաստանով չը բաւականանալով՝ դուռ դրացի անհանգիստ ընել սկսան և Սոսրով Ա. անցնելով ձորայ կապանն հոն արձան կանգնեց Հեկենացի գրով որպէսզի յայտնի ըլլայ ընդ հնազանդութեամբ Հասմայեցոց ըլլալը: Փոխորիկը վերջապէս պայթեցաւ Սոսրովի դիտուն. Արշաւիր Սասանեան՝ օգտուելով ընդհանուր աժգոնութենէն, Հայաստան մտաւ ուր գրկաբաց ընդունուեցաւ Հայերէն:

Ա.Ռ.Ա.ՋԻՆ գործը եզաւ թագէն մեկուսացեալ աւազորեարք վերահաստատել Այրարատայ մէջ իրենց երբեմնի մտիւք և առձկօք: ԵՐԿՐՈՐԴ անօրէնութեամբ Արտաշէսի անկամ սահմանաքարերը նորոգեց, այսինքն գրաւուած հողերը իրենց նախկին տէրերուն վերադարձուց: ԵՐԿՐՈՐԴ, հօգ տարաւ բնիկ քուրմերը իրենց հին գիրքին բարձրացնելու և հին աւանդութիւնները վերանորոգելու:

Տարակոյս չըկոյ թէ Արտաշիր Սասանեան Վահունիքը նորէն հաստատեց Տարօնի մէջ քանի որ Չինորէ կ'իմանանք թէ Պարսիկ քուրմերը հոն էին Հնդկի քուրմերուն քով և Միհրի (𐎧𐎡𐎴 = սէր) պաշտօնին հետ կը նոյնացնէին հոն կատարուած պղծութիւնները: Տրդատ սակոյն վտարեց Արտաշիր որդին Շապուհը և ինքն ալ իր կարգին վերահաստատեց յունական աւանդութիւնները նոյն Աշտիշատի մէջ կամ նոյնացոյց Միհրի պաշտօնը Ոսկեգիսակ (Պիսանէ) Դեմեարի դիցունուոյն հետ:

Արդ Հայոց մէջ անոնք որ Տրդատէ զրկանք կրած էին՝ կը յիշէին Արտաշիրը և նախկին բարեկարգ դրութեան վերադարձ կ'երազէին: Նոյն ինքն Սորենացին անգամ՝ որ քրիստոնեայ էր, սքանչացմամբ կը հաստատէ թէ «Արտաշիր գեղեցկապէս յարգարեայ զաշխարհն Հայոց ի կարգ ստաջին հաստատէր. էջ 334 Մ. Սորենացի 1881.»: Սոսրովի սպաննուելէն ետքը ինչ անցած դարձած էր, Պարսից աշխարհակալութեան միայն երկու ընդդիմադիրներ գանուած էին երկուքն ալ օտար ծագումով նախարարներ, Օտայ Ամատունի և Արտաւազդ Մանգակունի:

Օտայ Ամատունի գանձերը և Սոսրովի դուխտը առած ամբացած էր իրր ի կազազի Անի ամրոցին մէջ և Արտաւազդ Մանգակունի Յ տարեկան Տրդատը փախցուցած էր Հոռոմ ուր սպառօյ Հայոց թագաւորը դաստիարակուեցաւ աշխարհակալ կայսրութեան ծրագրին համեմատ և հայտուեայ եզաւ: Շապուհ հազիւ տարիէ մը ի վեր Հայոց վրայ կը թագաւորէր երբ Դիոկղեսախանոս իր կայսրութեան երրորդ տարին Տրդատը իր 30 տարեկան հասակին Հռոմէական լէգէոններու գլուխ անցուցած Հայաստան զրկեց երկիրը նորէն ընդ հնազանդութեամբ Հասմայեցոց գնելու:

Քրոջ խնամակալ Օտայ Ամատունին և Արտաւազդ Մանգակունւոյ խնամեցած Աշոցոյ Տէրը միայն՝ Տրդատը գիմաւորեցին ի Կեսարեա, հեան էր Տրդատի խնամակալ Արտաւազդ Մանգակունին: Հռոմէական լեզէաններու ներկայութենէն զսպուած՝ Հայ նախարարներ ստիպուեցան կամայ ակամայ հնազանդիլ և Արտաշրի յաջորդը Շապուհ՝ որ տակաւին անտարժ էր կառավարելու, մեկնեցաւ երկրէն:

Աւելորդ է ըսել թէ Արշակունեաց դարաւոր աւանդութեան համեմատ նորէն յանաւորութիւնը սղոյեց Հայ արքունիքը և նորէն թախտակաւն օտարներ թագաւորական քմահաճոյքով մը նախարար ստեղծուեցան, նորէն Հայոց կայսրածները օտարներու արուեստն, նորէն Հայաստանէն դանձուած տուրքերը Հռովմայեցոյ գանձը լեցուեցան և ին հեթանոսութիւնը անարգուեցաւ: և Հռովմայեցոյ Դիմարը Հայոց Մեծաց յաշտից տեղեաց մէջ կանգնեցաւ այնպէս որ այս անժողովուրդական իշխանին դէմ գանգատները 14 տարի հասուննարու առնուունեցան:

Պէ՞տք է աւելցնել թէ նորէն Հայ աւագորեարը թագէն մեկուսացաւ և հողազուրկ մշակը նորէն բռնութեան լուծին տակ հեծեց. բայց երբ կարգը եօթը մեհեաններու քորմերուն եկաւ՝ անոնք Արտաշրէ ստացած աւանձնաշնորհումներն չուզեցին դիւրու ձեռքէ հանել և տպաստմեցան: Տրդատի համար վճուակաւն ժամը հնչած էր. պէտք էր կամ արեան հեղեղներու մէջ ընդգիմադիր տարրը խեղդել և կամ Հայաստանի գահէն հրաժարիլ: Արդ լուեղայն Տրդատի գործը վաղուց գիւրացնող մեծ յեղափոխութիւն մը տեղի ունեցան էր Հայաստանի մէջ:

Քրիստոսի խաղաղութեան Աւետարանը նախ ժողովուրդին իրճիթին մէջ և յետոյ անկէց այ վեր մինչև Արշակունեանց պալատին դռներէն այ ներս սպրդած էր և

ամենուն հաւատարութեան, ազատութեան և եղբայրութեան սկզբունքը քարոզած էր: Ոսկեանք՝ որ Ս. Թագէտի աշակերտած կը համարուէին, երկար ժամանակ Մաղկէոյ լեռներուն մէջ ճգնելէ վերջ, իջան Արտաշատ և մինչև Արտաշէս Բ ի արքունիքը մտան ուր Սաթենիկ թագուհւոյն աղբակամներէն Սուքիասեանք իրենց հետեւեցան:

Ինչպէս Ոսկեանք նոյնպէս Սուքիասեանք նահապետութեան Արտաւազդ արքայորդւոյն ձեռքով՝ բայց մարտիրոսներու արիւնով ուռգուած երկրէն ծրան ծաղկեցան աւելի թուով հաւատացեալներ որոնց ի Հայս Յ. Տ. 140ին ներկայութեան կը վկայէ Տերաուղիանոս: Նոյն իսկ Փերմիլիանոս իր հարածանաց պատմութեան գիրքին մէջ կը հաստատէ թէ Խոսրով Ա. անոնց դէմ հալածանք հանեց: Տրդատ ալ Յ. Տ. 287ին իր թագաւորութեան սկիզբը երկու հրովարտակ հանեց որով մահու պատիժ կը սպառնար քրիստոնեաներու և անոնց ստացուածքը կը բաշխէր զանոնք մասնաղներուն:

Արդ պատմութիւնը մեզ կը հասցնէ անտակ առնելի մը ուր Տրդատ և Շապուհ սկսած էին մրցիլ և Հայաստանի տիրապետութիւնը իրարմէ խլել: Շապուհ իրեն հաւատարիմ մնացած Հայաստանի քորմերու դասակարգը ձեռք առած էր և երկիրը կաղմկէր: Տրդատի մտերիմ խորհրդակաւն, Օտայ Ամատունին՝ որ թէպէտ չէր ճանչցեր ճշմարտութիւնն վասն Աստուծոյ բայց գիտէր կուռքերու ստութիւնը, (էջ 346 Մ. Խ. 1881 Վենետիկ) դիտել տուաւ իրեն որ Հայաստանի քաղաքական ծանրութեան կեդրոնը անցած էր քրիստոնէից կողմը և պէտք էր անոնց կոթնիլ ու կործանել եօթը մեհեանները և Շապուհի կուսակիցներուն ուժը ջախջախել:

Հարկաւ Տրդատ այս մասին կարծիքն առաւ Դիոկղետիանոսի. բայց ան իրեն յատուկ դժուարութիւններն

ուներ. և գիտենք թէ երեք տարի վերջ Յ. Տ. 305ին պիտի հրատարէր կայսրութենէ. ուստի Տրդատի ձգեց ընելիքը պայմանաւ որ շարունակէ Հաւթայեցոց հարկատուութիւնը: Արդարև Դիակղեախանտի դժուար էր առանձին պաշտպանել կայսրութեան սահմանները այնպէս որ նախ իրեն գահակից ընտրեց Մաքսիմիոս, վերջէն ալ երկու կեսարներ, Քյորոսն ու Գայերիսնոս հովիւր: Եւ կայսրութեան մայրաքաղաքներն եղան Նիկոմիդիա՝ ուր ընակեցաւ Դիակղեախանտս. Միլան՝ ուր ընակեցաւ Մաքսիմիոս և Սիրմիոն ու Դրէվ կամ Ալլ:

Արեւելքի ընդդիմութիւնը այն աստիճան սաստկացած էր որ Դիակղեախանտս պատահած խռովութիւններէն ձանձրանալով, գահէն հրատարեցաւ և Դադմափոյ մէջ իր Սարնա գիւղը քաշուեցաւ: Հարկաւ զինք տաղա-կացնող խռովութիւններէն մէկն ալ Հայոց քուրմերու ըմբոստութիւնը և անոր նեղեւանօք մեհեաններու քարուքանդ ըլլալն էր:

ՆԱ.Խ Վաղարշապատէ Արտաշատ երթալու. ճամբուն վրայ քանդուեցաւ Երագացոյց երազընդիսան պաշտանս Տիւր դից դպրի գիտութեան ֆրուսն՝ անուանեալ դիւան գրչի Որսգդի ուսնան ճարտարութեան մեհեանը էջ 580: ԵՐԿ-ՐՈՐԴ, Արտաշատու մէջ ԱՆԱՀՏԱԿԱՆ դից երագանոյն մեհեանը շոցեալ հրդեհեցաւ էջ 581 և մթերուած գանձերը կողպատուեցան էջ 583. ԵՐՐՈՐԴ. Ի Թորգան գիւղ Բարչիմիա սպիտակափառ դից պատկերը փշրեցին և ոսկիի և արծաթի գանձերը աւարի տուին էջ 585. ՉՈՐՐՈՐԴ. Անի ամրոցի Արամազդայ բաղինը կործանեցին. էջ 586. ՀԻՆԳԵՐՈՐԴ Երէզաւանի Անահտական դից ոսկի պատկերը փշրեցին և գանձը աւարի տուին էջ 587. ՎԵՅՆԵՐՈՐԴ Թիլն աւանի Արամազդայ գտանք Նանէական մեհեանը քանդեցին և գանձը Ս. Եկեղեցոյ յատկացուցին. էջ 588. ԵՍԹԵՐՈՐԴ. Բագայաւինձ

գիւղի Մհրական մեհեանը ի հիմանց բրեցին և մթերուած գանձերը կողպատեցին. էջ 510 Ազաթանգեղոս 1835 Վե-նետիկ:

Հեթմանտական կայաններու այս բանագաս կործանուող քրիստոնէից կողմէ հաշա աջօք դիտուեցաւ, իսկ խուժանը կողպուած խայծէն հրապուրուած, Տրդատայ կողմը անցաւ, նախարարները զպուրեցան Տրդատի արամազրած Հառմէական լէզէոններու ներկայութիւնէն: Շապուհ իրեն դէմ ուղղուած այս կողմնակի հարուածը փոխանակեց Հայ նախարարները զրգուելով Տրդատայ դէմ և Սղուկ անոր զրգմամբ սպանեց Օտայ Ամատու-նին որ մեհեաններու կործանման թելադրիչ ու իր փեսան էր և յետոյ ամբացաւ Ողական Ամրոցը սպառնելով Սիւր լեռան բնակչաց և չէր թողուր որ լեռան մարդ մօտենայ:

Տրդատ դաւածան մը փնտուեց Սղուկէ սպառնու համար մինչդեռ ինք կը փութար Վրաց առաջնորդ Միհրանին օգնութեան որ Սղուանից դէմ կը կուէր (տես էջ 40 առ 17 Զեննը 1832 Վենետիկ) և (էջ 355-357 Մ. Խորենացի 1881 Վենետիկ): Նոյն միջոցին Մամգուհ սպանեց Սղուկը որով Տրդատի կանակը գանուող թշնամին մէջ տեղէն փերցաւ և հիւսիսի երեք թշնամի իշխաններ գերի բանուեցան՝ ինք գարձաւ ի Հայս ու պատերազմին թատրը փոխադրուեցաւ Տարօն, հայ հեթմանտութեան սիրտը:

Ս. Գ. Լուսաւորիչ, հայրապետ ձեռնադրուած, Կեսարիայէն կը վերադառնար Յ. Տ. 302ին, ճամբան հանդիպեցաւ Տարօն: Երբ յԱշտիշատ հասաւ, արդէն հոն տեղաւորուած էր Մամգուհ և իրեն իմացուց թէ երեք չէն բաղիներէն միայն առաջինը կործանած էր և դեռ երկու բաղիններ ալ կային որ դիւաց կը ձօնէին (էջ 25 Զենուր 1832 Վենետիկ) բայց քուրմերուն կանոնաւոր

բանակը Կուսաւասան մօտ և Իննակնեան ազրիւրին քով արդէն կազմ և պատրաստ էր ինչու որ Ս. Գ. Լուսաւորչի հետ զանուող Հայ նախարարներէն Հաշանից իշխանը գազանի լուր զրկած էր քուրմերուն և նոյնիակ կախին ժամանակ ինք ալ դասալիք ըլլալով իր 700 զօրքերուն հետ քուրմերուն կողմը անցաւ (էջ 29 Զենոր 1832 Վենետիկ.)

Յաղթութենէն վերջ Արաիշապի երեք բազինները փոխուեցան երեք եկեղեցւոյ և կուսքերուն տեղ Ս. Կարապետի մասունքէն նոյն վայրերը դեակուեցան բայց լոկ եկեղեցւոյ հիմը դրուած էր (էջ 40 Զենոր 1832 Վենետիկ) իսկ Զենոր Ս. Գ. Լուսաւորչի մեկնելէն ետքը քարուկիր վանք մը կանգնեց հոն և ինքը շինեց եկեղեցին զոր Ս. Գ. Լուսաւորիչ միայն հիմնարկեց (էջ 13 Զենոր 1832 Վենետիկ) : Նոյն միջոցին Ս. Գ. Լուսաւորիչ Տարօնէն ելլելով ացաւ Հաշանից կամերէն և գնաց յԱրարատեան գաւառն ի Վաղարշապատ (էջ 12 Զենոր 1832 Վենետիկ) ուր ետ դարձած էր Տրդատ զիմաւորելու զՍ. Գ. Լուսաւորիչ իր Կեսարիայէն հայրապետ ձեռնադրուելով վերադարձին :

Ս. Գ. Լուսաւորիչ իր Տարօնի մէջ մեհեանները քակելէն անմիջապէս ետքը Կեսարիոյ Հայրապետին՝ զինք ձեռնադրող Ղեւոնդէօի, նամակ զրկած էր և անկէ խնդրած էր Եզրազար և Յակոբ Ասորիին եղբայրը, էջ 9 Զենոր 1832 Վենետիկ : Եւ նոյն միջոցին ետ դարձան այն պատգամա սրները որ իր նամակին պատասխանը կը բերէին և զինքը Տարօնի մէջ չի գտնելով անցան մինչև Վաղարշապատ եկան և նամակին պատասխանը հանելով Ս. Գ. Լուսաւորչի մատուցին էջ 12 Զենոր 1832 Վենետիկ :

Այն նամակը կարգացին Ս. Գ. Լուսաւորիչ և Տրդատ թագաւոր, շատ արամեցան Եզրազարու երկրէն

հայածուելով հեռանալուն համար և Տրդատ ու իր չորս գահերէց իշխանները և Ս. Գ. Լորսաւորիչ՝ նամակ գրեցին և հրախրեցին զինքը որ զրկուող մարդոց հետ գաց և իր եղբոր՝ Զենորի վանքէն գատ, ուր սրուզէ Տարօնի մէջ իրեն վանք Հասասաէ, էջ 13 Զենոր 1832 Վենետիկ :

Նոյն միջոցին Զենորայ եղբայրը Եզրազար, եկաւ հասաւ և Տաւրոս լեռան ստորտը վանք մը շինեց որ յետոյ կոչուեցաւ Ղազարու վանք «էջ 17 Զենոր 1832 Վենետիկ.» Զենոր աղաչեց զՍ. Գրիգոր որ իր վանքը այցելէ և թագաւորն ալ յանձն առնելով Բարքէոյ լեռան ստորտի յԱշտից տեղէն ելլելով դէպի լեռնակողմը բարձրացան (էջ 41 Զենոր 1832 Վենետիկ) :

Յարկարմ այնպէս տարածախուեցաւ թէ հիւսիսի զօրքերը կուգան ինչու որ Ալուանից երկրին մէջ Տրդատ անոնց շատ գաւառները և քաղաքները քանդած էր : Բարեբաղդարար Տրդատ տեղեկացաւ որ Յունաց զօրքն էր եկողը, ուստի ելաւ Արձանին գլուխը և տեղին ընդարձակութեան համար Հաշանից գաւառը ընակեցաւ . էջ 41 Զենոր 1832 Վենետիկ .»

Երբոր Տրդատ Իննակնեան վայրը եկաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչին հետ մէկտեղ՝ տեսնել ուզեց Անտոն ու Կրօնխոտէսը . պաշտօնեանները բռին թէ տարիէն քիչ մը պակաս ատենէ ի վեր դանոնք տեսած չէին ուրեմն Յ. Տ. 303 տարուոյ վերջերն էր, Բ. պատերազմը և թագաւորը շատ արամեցաւ : Ուստի արեւելեան բլուրը ելան հոն ուր Դեմետրի պաշտօն կը մատուցանէին երբեմն ինչու որ հոն էին Անտոնի ու Կրօնիդեայ դարափոս խուցերը և հոն կը ճգնէին . տես էջ 41 Զենոր 1832 Վենետիկ :

Եւ թագաւորը տասնեւէինգ օր հոն կեցաւ ու բժշկութեան ազրիւրին մօտ, ուր առաջ Գիսանէին տաճարը կը գտնուէր, Տրդատ մեծանդամ քարակոփ խաչ մը անկեց և երբոր խաչը անկեց հոն ժողուեցան 100,450

մարդ, թող թագաւորին զօրքն և Ս. Գ. Լուսաւորիչի պաշտօնեաները և անոնց թիւը բուն խաչին վրայ գրուեցաւ, էջ 42 Զենոթ 1832 Վենետիկ:

Բայց Աղձնեաց իշխանը, որ Տրդատայ զօրքին Վրաստանէն դարձին ժամանակ կողմնապահ կարգուած էր 4000 զօրքով՝ Հիւսիսի թագաւորէն 60060 գահեկան կաշառք անելով մասնեց զՏրդատ, և նոյն գիշերը լեւրան գլուխը գիւղին կողմէն թշնամիին հետեւակները պաշարեցին և լեւրան վարի կողմէն անոր հեծեալները յարձակեցան և սկսան հնչեցնել պատերազմի փողերը և շուրջանակի կր բուէին թնդիւն և ձիերու վրնջիւն, էջ 44 Զենոթ 1832 Վենետիկ:

Եւ կէս գիշեր էր և Տրդատ խորհուրդ տուաւ մինչև առտու սպասել և 6000 մարդ ի գլուխ Արձանին այգիներուն մէջ գտրանակալ դրաւ 4000 զօրք Հաշտենից կողմը և 4000 զօրք ի վերին գահն, էջ 44 Զենոթ 1832 Վենետիկ:

Սիւնեաց իշխանը թշնամի զօրքէն պատանի մը բրուսնեց և իմացուեցաւ որ գիշերային յարձակումը գործուած է նոյն խի Տրդատի զօրքերէն և իշխաններէն ունաց դաւաճանութեամբ: Առտուն Տրդատ ուղեց իր սպաստանած փոքր(*) ամրոցէն կլիկ Արձանին գլուխը. բայց Գեղուեհան՝ հիւսիսայնոց թագաւորը, ջանաց գինքն 6000 սպասապլինոք արգիլել. «էջ 44 Զենոթ 1832. Վենետիկ.»

Բարեբաղդարար Տրդատին նախորդ գիշեր Արձանին գլուխ դարանի կեցուցած 6000 զօրքը յանկարծ անդերնուն եկան և գիւղի 4000 զօրքերն ալ անոնց միանալով մէջ անդին սալին թշնամին և անոնցմէ 4212 մարդ ջարդեցին: Տրդատ՝ այս փոքր կոտորածէն դառնալով, բարձրացաւ արձանին գլուխը և իր զօրքը իր շուրջը խմբե-

(*) The ruins of an Armenian fortress may still be seen. P. 177 Armenia Travels and studies. Vol. II. By. H. F. B. Lynch.

լու համար ազդարար փող զարնել տուաւ. էջ 45 Զենոթ 1832. Վենետիկ:

Հիւսիսի արքան իր զօրքը առնելով զիմեց հաշտենից տափարակը և հանկէ դեսպան գրկեց Տրդատին որ իր թագաւոր նստելու թուականէն, այսինքն Յ. Տ. 287էն ի վեր դադրեցուցած 15 տարուան տուրքը սայ և կամ իր երկիրը քարս քանդ պիտի ընէ. էջ 46 Զենոթ 1832 Վենետիկ ուրեմն նոյն միջոցին պէտք էր թուականութիւնն ըլլար Յ. Տ. 303ի վերջերը:

Տրդատ, Հոռմի քաղաքական ծրագիրներուն գործադրիչը, Զենոթի գրածին համեմատ նոյն միջոցին լուրուած էր 30,600 Յունաց զօրք և զանոնք ճակատեցուց Աղուանից կողմէ եկող Հիւսիսայնոց դէմ: Ինքն ալ իր վարկով սովորութեան համեմատ մենամարտեցաւ թշնամի բանակին վարիչ Գեղուեհանի դէմ, Այս մասին համաձայն են Մ. Ստրենացի և Զենոթ:

Ձ Ե Ն Ո Ր

Իբրեւ ամենայն զօրքն սկսան ընդդէմ իրերաց անցանել, ձայն բարձեալ Արքայն Հիւսիսիսոց ստէր. Արքայ Հայոց, ինձ մատիրս եւ իբրեւ եկին ընդդէմ իրերաց, սկսան իբրեւ զմրճուորս քարահատաց կամ իբրեւ զուսնածս որք պատեն զշանթս հրայրեացս, մին առնող և միւսն իջնուէրս Գանդի արքայն Հիւսիսոց մեծահասակ էր և կորովի իբրեւ զՏրդատ և բազում կոփեալ միտեանց՝ ոչ ինչ եղեւ:

Բայց սկսաւ պակասել արքայն Հիւսիսոց և գիտացեալ եհէ վնասելոց է և քանդի ձո-

Մ. Խ Ո Ր Ե Ն Ա Տ Ի

Ոչ կարեմ տեսլ գերագուծ թիւն ձեռինն, որպէս անբաւք ի նմանէ յերկիր անկեալ թաւալգլոր խաղային օրինակ իմն ի գեղեցիկ ցանցորդէ լի ձըկամբ յերկիր թափեալ ցանցոյն, կայտաէին յերես երկրին Զոր տեսեալ թագաւորին Բաւլաց, մտա հասանէ յարքայն, և հանեալ յասպաղինէն զներդեայ քեմխտապատ պարան և կորովութեամբ ձըգեալ յետուստ կողմանէ, ճարպ գիպեցուցանէ յուս ձախակողմանն, զի էր վերացուցեալ զձեռն անել ումեք սուսերաւ. և ինքն վառեալ վերտ պահ-

պանաւոր էր՝ աճապարեաց և ձգեաց զճօպանն և արգել զաջ թիկն ընդ պարանոցն և փութացաւ դարձաւ և կղթեաց զճօպանն մինչ զի չկարաց բնաւ շարժել զձեռն Տրդատ և մտրակեալ զկուշտ երիվարին զկնի Գեգուեհնի այնպէս փութացեալ մինչ զի ոչ ետ քայլել նմա առաջի իւր տամն քայլ իբրեւ եհաս նմա. ստէ. կատաղի շուն, խառանցեցր զկնի քս ջլացդ և՛ ամբարձեալ զաջ ձեռն իւր ի վեր իջուցանէր զսուսերն ի վերայ ձախոյ թիկանն Գեթուեհնի և անցուցեալ ընդ գօտին և զօղն երիվարին հանդերձ գլխովն բաժանեալ յերկիր ձգէր: Էջ 46—47 Զեհոր 1832. Վենետիկ.

Տրդատի բանակը Հնովմէական լէգէոններու յատուկ կարգաւորութեամբ յարդարուած էր, բանակին մէջ փոզոց թուղած, զանապաճներ կարգած, աջ ու ձախ թեւապաճներ սահմանուած, թիկնապաճներ որոշուած, մեհեանին կրակը արժարժոյ մեհնուեաններ յատկացուած և այսպէս ձակատ կազմուած էր թշնամուոյն դէմ. էջ 46 Զեհոր 1832, Վենետիկ: Ուրեմն զարմանալու չէ որ թշնամիք յաղթուեցան և Հիւսիսային թագաւորին սպաննուելէն ետքը՝ մնացեալ զօրքը հարածուեցան մինչև Հաշակնից զարատափին այն մասը ուր հիւսիսային արեւելք փոքր գետ մը կայ. էջ 47 Զեհոր 1832 Վենետիկ:»

Առատուն դէմ հիւսիսի զօրքերը յարձակելով Մոփաց իշխանը վերաւորեցին և հաղիւ կազմուած բանակը մանկով քիչ մնաց Տրդատն ալ յանկարծակի բերէին

պանակօք, ուր ոչ գծէին նետք: և քանզի ոչ կարաց շարժել ձեռամբ զհսկայն, զլանջիւք, ա՛ռ երիվարին. և ոչ այնչափ ինչ շութափեաց մտրակել զերիվարն, քան թէ ահեակ ձեռամբն ի ներդեայն աճապարեալ սկային, և սաստկութեամբ ուժոյն ցանցեալ, ի ճահ գիպեցուցանէր զերկայրին և ընդ մէջ կտրէր զայրն և զոյգ ընդ պարանոցին զգլուխ երիվարին: Իսկ զօրացն ամենայն տեսեալ զթագաւորն իւրեանց միջակաուր յայնպիսի ահաւոր բազկէ լեալ, ի փախուստ գառնային: Էջ 356 Մ. Խորենացի, 1881 Վենետիկ:

բարերախտարար մեհնուեաց գունդ մը խուճապելով՝ միջոց առին՝ որ Տրդատ հիւսիսային զօրքին զրապաճն ելլէ և թշնամի զօրապետին վրայ յարձակելով զայն սպաննէ և մինչև Հարքայ կոչմը հարածէ փախստական թշնամին. էջ 48: Զեհոր 1832. Վենետիկ:

Արդ երբ հոն հասան Հարքայ իշխանը թշնամինը բուն մնացեալները կտրեց և զանոնք քչեց մինչև Կարնոյ կազմերը և մինչև Վիրք հարածելով անոնցմէ միայն 6000 հոգի թողուց: Երբ Տարօն մտան թշնամիները 58000 հոգի էին. էջ 49. Զեհոր 1832 Վենետիկ: և Տրդատ Պատերազմէն ետքը սպիտակ զուարակներ, նոխաչներ, և շատ գառներ զո՛ւ մատայց. էջ 48 Զեհոր 1832 Վենետիկ:

Այնուհետև Ապահուեաց դաւառը գնաց իր հետ տանելով հիւսիսայիններու զերի բռնուած երեք իշխանները որ Ողկան բերդը դրուած էին և 400 մարդիկ արքունի զիւանը գնել առաւ: Իրմէ առաջ զրկած զօրքերը Ապահուեաց մէջ ձերբակալեցին Աղճնեաց իշխանը, Տրդատ վայրկեան մը խորհեցաւ այս ազդեցիկ նախարարին ոտքն ու ձեռքը ծայրատել և վերջի վերջոյ Հայոց գաւառէն վտարեց. (էջ 49 Զեհոր 1832 Վենետիկ) և թողուց որ երթայ Հայոց արդէն բազմաթիւ թշնամեաց խումբը ստուարացնէ:

Արդ Աշտիշատ, Հայոց Մեծաց թագաւորներու արքունեաց գրուած կալուածներէն էր, ուստի Տրդատի կը վերաբերէր իբրև սեպհականատէր անոր կրօնական կառավարութեան մասին ալ կարգադրութիւններ ընել և քանի որ այն ատեն միայն Ասորիներէն բաւականաչափ կզեր կարօտար առաքելութեանց մէջ գործելու պատրաստ անոնցմէ հրաւիրեց բունիւր քուրմերուն տեղը և Զեհոր երկրին առերևոյթ խաղաղացումէն շրջած՝ իր հայրենակիցները ապահովուց ուր եթէ Բեկտոր, Անաստաս և

այլք գտն՝ երկիրը շատ ափրոյներով պաշտպանուած պի աի գտնեն և թէ նոր խառնութիւններէ վախնալու տեղի չունին: Էջ 49 Զննոր 1832 Վենետիկ:

Երբ Դիտլիխանոս՝ Յ. Տ. 305 ին քաջուեցաւ ի Սայն՝ իր գահակիցը Մաքսիմիոս Յ. Տ. 311 ին ուզեց բռնութեամբ հեթանոսութիւնն վերահաստատել ի Հայս ըստ վկայութեան Եւսեբիոս Կեսարացոյն:

Տրդատ առիթ ունեցաւ ստուգելու թէ իր նախա- րարները սրտանց քրտանէտութեան դարձած չէին և ան- չուշտ շատեր դարձեալ ապրտամբութեան դրօշը պար- զեցին: Բարեբաղդարար Յ. Տ. 313 ին Միլանի հրովար- տակով Կոստանդիանոս քրիստոնէից ազատութիւն չնոր- հեց և իր գահը Միլանէն արևելք փոխադրելու մեծ խն- դրով՝ եկաւ այն աստի մայրաքաղաքը Նիկիոմիդիա և մտերմացաւ Եւսեբիոսի հետ: Եւ հրաման ըրաւ որ Տրդատ, Ս. Գրիգորի հետ Նիկիոմիդիայ ժողովին երթայ:

Տրդատ նոյն միջոցին խնայաւ որ իր թշնամին Շա- պուհ, խնամեցած է Հնդկաց թագաւորին և Արևելեան Առքանին հետ ուստի չի կրցաւ Հայաստանը իր բացա- կայութեան միջոցին նշաւակ թողուլ անհաշտ թշնամի մը յարձակումին: Իսկ Ս. Գ. Լուսաւորիչ առ համե- տութեան մերժեց իրեն եղած պատիւը և իր տեղ զրկեց իր որդիի Ռըստակէս որ Նիկիա կը համնի Ղեւոնդէսի հետ (էջ 372—374. Մ. Արքեանացի. 1881 Վենետիկ):

Վերադարձին Ռըստակէս կը համնի Վաղարշապատ և կընդունուի Ս. Գ. Լուսաւորիչէ և Տրդատայ կողմէ, նոյն առթիւ Արշաւիր Կամսարական կը մկրտուի իր զեր- դաստանի անդամներուն հետ միասեղ և որպէս զի իր հաւատքը անվրդով պահէ՝ իրեն հաւատաստիտութիւնը կը վարձատրուի Շիրակ գաւառը և Դրասխանակերտը իրեն չնորհելով. «էջ 375 Մ. Արքեանացի 1881 Վենետիկ:» Այս զինով ձեռք բերուած քրիստոնէութիւն մը շատ

ախար գաղափար կուտայ հաւատայ տարածման աշխա- տողներու գործածած միջոցներու նկատմամբ և յայտնի կընէ թէ իրենց ստածուածքէն զրկուած նախարարներն ապագայ քաղաքական կնճառտութիւններ պատրաստեցին:

Ս. Գ. Լուսաւորիչ իր չուրջ պարզուած տեսարան- ներէն դառնացած, կը քաջուի նախ Տարօն և անկից կը վտարուի Անտօն և Կրօնիդէսի կողմանէ և Մանեայ այրը երթալով՝ Եօթը տարի վերջ կը վախճանի «էջ 7. Յով. Եպ. Մամիկանեան 1832 Վենետիկ) Ռոստակէս իրեն կը յաջորդէ, բայց Արքեպայոս Չորրորդ Հայոց վերա- կեցուն Մովսայ գաւառին մէջ ճամբան սպասելով զինք կը սպաննէ և իր երէց եղբայրը, Ս. Վրթանէս իր տեղ կը յաջորդէ, Տրդատայ թագաւորութեան 54րդ դարին «էջ 378. Մ. Արքեանացի 1881 Վենետիկ):

Տրդատ նոյն միջոցին արդէն 84 տարեկան է և իրեն գահակից առած է Առարով Կոստի: Ուստի բառ սովո- րութեան Ս. Վրթանէս հանդերձ քաղաւորօքն և աշ- խարհախուժք բաղմութեամբ կը համնի Տարօնայ Ս. Յ. Կարապետի մատուռը կատարել պտտարագ օրհնութեան բայց ժանդագործ քուրմերու առնմէն իրրև հազար երկու արք որք զհնութիւն կուպաշատութեան մինչև ցայժամ գաղանի ունէին քաղաւորին (Առարով կուսակի) կնոջմէն համարձակութիւն ստնելով զՍ. Վրթանէս եկեղեցւոյն մէջ պաշարեցին (էջ 7—8 Բ. Փաւստոս 1889 Վենետիկ):

Նոյն ժամանակ խառնութիւն ինկաւ Հայոց աշխարհի նախարարներուն մէջ և քաղաւորը (Տրդատ) բազում սրտամտութեամբ անոնց վրայ արձակեց զՎաչէ Մամիկանեան որ այդ նախարարութիւններէն և ոչ մէկ օրձ կո- րիւն ողջ թողուց (էջ 9. Փաւստոս 1889. Վենետիկ): Նոյն միջոցին Ս. Վրթանէսի որդին զՍ. Գրիգոր ձիւ- մը ազիէ կապեցին և հիւսիսային ծովու եզերք ի դաշ- տին Վասնեայ քաջկուտել տալով նահատակեցին: Տրդատ

զգուած իր անսածներէն, քաշուեցաւ Մանեայ այրը առանց մտքէն իսկ անցնելու թէ թագաւորի մը վաղիչ դիրքը իր պարտականութիւններուն մարմնացումը եղազ զանն է ուր պէտք է սպրի և մեռնի:

Արդ այն Ալճնեայ բղէշխը որ Զենորի պատմութեան մէջ մեզ կը ներկայացուի իբր սպտամբ վարեալ Հայոց գաւառէն (Էջ 49 Զենոր 1832 Վենետիկ) այս անգամ նոյն Ալճնեայ իշխանը պարսիկ զօրքերուն գլուխն անցած կը մտնէ անաւր Հայաստան (Էջ Բ. Փաւստոս 1880 Վենետիկ): Նախարարները ելից հետք մը փնտսելով պատգամաւոր կը գրկեն Տրդատի որ գայ և ըլլայ իրենց կամքին համեմատ (Էջ 383-387 Մ. Խորենացի 1881 Վենետիկ) և երբ կը մերժէ՝ զինք կը թուշաւորեն, ձեռքէն կազաւան: Վերջապէս Որովիզ Պարսից թագաւորին կրորդ տարին անոր օգնականութեամբ Խոսրով Կոտակ իր հօրը կը յաջորդէ (Էջ 411 Մ. Խորենացի 1881 Վենետիկ):

Ուրեմն Զենորէ նկարագրուած քաղաքական ոլորդուելեան վերջին արարուածը Բ. Փաւստոսի բացատրութեամբ առաջ կը տարուի և Մ. Խորենացւոյն պարզած սարսաղեցիկ անսարանով կը փակուի: Այսպէս անգամ մը ևս առիթ կուենանք հաստատելու թէ Զենորէ առաջ և Զենորէ վերջ պատահած քաղաքական իրադարձութիւններ, Զենորի մեզ հայտրդած պատմական ծանօթութիւններով իրար կը հիստին միաշար և անոր խօսքերուն ճշմարտութեան անհերքելի կնիքը կը գրօշմեն:

Շատ աւելի զիւրին է ուրեմն հաստատել Զենորի վաւերականութիւնը քան բացատրել հայասեայ Արշակունիներու ընթացքը որով ցվերջ աշխատեցան քանդել տունն այն ազգին որուն հոցը կուտէին: Ասիկայ զարգացեալ ժողովուրդներու և իրենց խակ բռնաւորներու ողբալի առընչութեան կը նմանի բայց բիրտ ուժի և խնա-

խնայական զօրութեան պայքարի միջոցին վերջին խօսքը բանավարտութեան կը մնայ:

Պատմութիւնը չէ արձանադրած այն խօսքը զոր Ս. Գ. Լուսաւորիչ ուղղեց նորահաւատին երբ խրոխտ Տրդատ իջաւ մկրտութեան աւազանը նոր կեանքի մը վերածնելու: Արդեօք Արշակունի միապետին զրուցուեցաւ «Courbe la tête, fier Tiridate, adore ce que tu as brûlé, brûle ce que tu as adoré»: Եթէ Ս. Գ. Լուսաւորիչ ինք չբաւ. բայց իր յաջորդները Արշակունեայ հասկցոցին թէ այ անցած էր ներքովի, Բեկի, Հերակղէսի, Սամանի և Գոյիաթի գարը:

Արշակունիներու պարթև հասակին ազգած երկիւզը չէր զօրեր արդարութեան ձայնը հնչեցնող հայ եկեղեցոյ անվեհեր հայրապետներուն վրայ, թէ և հեռոյնակ իրենց յանդուութիւնը տուեցին: Ս. Յուսիկ բրտման եղաւ. ձերունին Գանիէլ խեղդաման եղաւ, Ս. Ներսէս թուշաւան եղաւ: Արշակունիք հասկցան թէ ժողովուրդին գերիշխանութիւնը ներկայացնող ուժի մը հաստատուելուն օգնէր Լին՝ կարծելով թէ իրենց քաղաքական ծրագիրներու յաջողութեան պիտի ծառայեցնեն քրիստոնէութիւնը:

Իրենց յետամնաց ուշաբերութիւնը իրենց սուղի պիտի նստէր: Երբ Արշակունի արքունեայ մէջ ամէն կերպ զեղծոււմ ըստ առաջնոյն շարունակեց, երբ հակառակ իրենց ընդունած քրիստոնէութեան՝ շարունակեցին բազմակնութիւնն ու սողմականութիւնը, երբ շարունակեցին իրենց հայասեայ ընթացքը և իրենց սակզագործած նախարարութեան ձեռքով անճիտուեցան Մանաւազեանք, Բղնունիք, Որդունիք ևն, ևն., նախահամաճապան բղէշխները օպտամբեցան և ինքնազուխսկան իշխել որով ձեւացան այսօրուան Հայ ազգէն ու ծայեալ ցեղեր. յետոյ Հայոց միջնաշխարհի նախարար-

ներն ընտրեցին բնաւ թագաւոր չունենալ քան զյո խ
 ծակ թագակիր զազաններու առջեւ, ինչու որ «թագա-
 ւորն Հայոց Արաաշիր անձուն սկսաւ սղոզանել յանառակ
 ցանկութիւնս մինչև տազակահայ ի նմանէ ամենայն նա-
 խարարոցն: Մինչև հրամայեաց Վաստ առնուլ զթա-
 գաւորս թիւնն յԱրաաշրէ և զամենայն ինչս նորա ունել
 յարքունիս: Եւ արձակեաց զնախարարան Պարսիկ մարզ-
 պետաւ որում անուն էր Վեհմիհրշապուհ:» Էջ 552 - 556
 Մ. Խ. 1881 Վենետիկ:

Ուրեմն Արշակունիք կործանեցին և կործանեցան,
 բայց անոնց անկմամբ երկրէն վտարուեցաւ օտար լեզուով
 ծխտկատարութիւնը, Հայ շրթունքներ Հայ սրակերու խո-
 սեցան Աստուածաշունչ գրոց թանկագին պատգամները,
 Հայ սարուէր ընկերական աստիճանին վրայ վեր բարձ-
 րացաւ, մարդկութիւնը իր մէկ հասուածին մէջ դէպ ի
 նոր գաղափարներ քայլ մըն ալ առաւ: Ոսկեանց և Սու-
 քիասեանց աւանդութիւններն վերարժարեցան և եթէ
 Արշակունեաց օրով Հայք երկիրը կորսնցուցին, բայց շա-
 հեցան ապահովարար երկիրքը ուր անթիւ նահատակներ
 իրենց արեան ի գին վասակեցան Մարտիրոսի փառաց
 պսակը:



Հայ սղոզի՝ Զենորէ պատմուած, բննադատ հաւա-
 տախտիտութեան հետեւանք ընտանի պատերազմներ կոր-
 ծանուած ուրիշ վախճանի չէին կրնար հասցնել օտարա-
 մոյ Արշակունիները: Պատմութեան նախընթաց իրադար-
 ձութիւնները իրենց յարմարագոյն ելքին յանգած կը
 տեսնեն ետքէն եկող մարդիկ: Փամանակակից դէպքերն
 են որ մեզ անակնկալի հանդէպ կը դնեն և խկապէս ար-
 հաճելի անակնկալներու:

Տժգոյն մահը նոյն ցուրտ շունչով կը մարէ կեանքի
 բոցավառ ջահը և աւկայծեալ պատրոյզը և նոյն հաւա-
 սօր սասնութեամբ կը խզէ արեւ օրերու ոսկեհիւս թելը
 կամ արածօրը դերձանը: Այսպէս ներկայ դողն երկու-
 սիրութեան զեռ մամոյ տակ գանուած միջոցին գրական
 ստղարեզէն և իր սիրելիներէն յանկարծ խլուեցաւ ող-
 բոցեալ Գր. Սալաթեան:

Այսչափ լաւը հետազօտութեան մը ձեւնարկած
 պահերնուս վտան էինք թէ Հայարեան ձեւարանի Հայ
 լեզուի Ուսուցչապետը, իրրու ճշմարիտ զիտուն, պիտի
 օգտուէր իրեն ուղղուած գիտալութիւններէն և պիտի
 օգնէր որ դարմանէինք՝ յօգուա Հայ մատենագրութեան,
 մարդկային գործերէ անբաժան մեր վրիպանքը, եթէ
 կար:

Բայց պատուական բանասէրին անժամանակ մահը
 աճա տակն բան փոխեց. նոյն խակ փոխեց լեզուն այն
 ամսօրեայ հանդէսներու որ իրենց սիւնակները լայն կը
 բանային իր արդիական քննադատութիւնները ընդունե-
 լու, և իրենց մամուլով յաւերժացնելու այն վար-

կածը թէ մեր ձերունադարդ մատենագիրները իրականէն շատ աւելի երիտասարդ են :

Արդ յարգելի Գր. Սալաթեան գնաց խառնուիլ այն պաշտելի մատենագիրներու կաճառին զորս երբեմն ի զուր կը ջանար արդիացնել և եթէ անոնք իր բողձանքին համեմատ աւելի երիտասարդ չեղան՝ բայց ա՛նա ինք իր կարգին գնաց միացաւ այլևոր հեղինակներու յաւելա սիրելի սկուճքին, որով աւելի քան երբեք իրաւունք ունի մեր մեծարանաց :

Տարբեր բան է սակայն գիտնալ թէ ինչ մղումով՝ մինչդեռ իր նախորդը, Մ. Էմին, իր գրութիւններով կը նպատակէր հաստատելու Ձենտբի հարազատութեան խնդիրը, ինք բանեց արամադրապէս հակառակ ուղղութիւն մը և ձեռնարկեց անվաւեր հաշակելու Ասորի պատմաբանը թէև ինչպէս տեսանք՝ իր հակառութիւններն իսկ կը վկայեն թէ չի կրցաւ ճշդեղ ոչ Ձենտբի ենթադրեալ յերկրման թուականը և ոչ ալ յերկրագին անձը :

Արդեօք նոյն համարաբանին բեմէն նոյն հեղինակի մասին նոյն կարծիքը յայտնելու անպատահութիւնն էր որ գինք ստիպեց իր նախորդէն տարբեր բան մը ըսելու, թէ չէ նորոյթի հարկը վճարեց մեր ամէնէն հին մատենագրին ամենէն աւելի ազաւազուած ձեռագիրներու վրայէն կատարուած ամենէն նոր ապագրութիւնը հիմ բանելով իր արդիական քննադատութեան :

Նախ չիտակ չէ թէ Ձենտբ անարժէք աւանդալէպներու հաւաքածոյ մը եղած բլրաց : Ս. Կարապետի հիմնարկութեան օրերու մենակեացը իր գրիչէն երա՛ծ տալերուն մէջ ցոյց կուտայ վառ երեւակայութիւն և մատենագրական շնորհալի տուրք, ուստի և գեղեցիկ դրպութեան ոսկի մատենանին մէջ պատմականէն տարբեր և սակայն նոյնքան փառասոր էջ մը ապահոված է իրեն :

Իսկ դալով պատմականին՝ պէտք չէ արդիական քննադատութեան անունը ըլլա՛նք, անիկա ինչ վախճանի որ հասցնէ մեզ անշուշտ՝ անաչառութեամբ ընդունելու ենք զայն : Յարգելի Գր. Սալաթեան իր իսկ ձեռքով իր համեմատական ուսումնասիրութեան ցանկերուն մէջ Տարօնի կրկին պատերազմներու բանաքաղութեան աղբիւրը անյայտ մնալը հաստատելէն ետքը՝ պէտք էր Ձենտբն ընդունէր սկզբնապիւր :

Գալով բնագրամիջումներու (interpolation) սրանց համար յարգելի Գր. Սալաթեան կը յայտարարէ թէ այդ յօդուածները համառօտութիւնն են Ագաթանգեղոսի ընդարձակ պատմութեան այնպիսի սճով սրպէս զի փոխառութիւնը ուղղակի չի նկատուի : Նոյն նպատակով ընդհատած են այն յօդուածներ և ընդարձակ միջանկեպ զրոյց ներմուծած էջ 51 համ. Աւսումն. Գ. Սալաթեան 1893 Վիէննա :

Ներուի մեզ գիտեղ տալ որ Արգոսի աչք ունենալու պէտք չիկայ անոնց Ձենտբի կամքին հակառակ ետքէն ներմուծուած բլլալը տեսնելու համար քանի որ այդ վերան բաց խարդախութիւնը ընողը կը սկսի «Ընդ մամախա թագաւորութեանն Սուսոյն», որդւոյ Վալարչի, վրէժինդիր լինէր Արտեւանայ եղբոր իւրոյ և ի դուստր ընդ միմեանց երկուց թագաւորայն՝ արքային Հայոց և Պարսից ստատկացաւ պատերազմն. էջ 20 Ձենտբ 1832 Վենեաիկ.» հատուածով :

Մինչդեռ Ձենտբ, ինք, բացարձակ կը մերժէ Տարօնի երկու պատերազմներէ զուրս բան գրած ըլլալը՝ հաստատելով թէ ինք ազաջած էր «զՍ. Գրիգոր սկիզբն աւանդ պատմութեան իւրոյ ի մահուն Սուսոյն և ոչ հաւանեցաւ Ս. Գրիգոր, այլ բաւական համարեաց զգրելն զԱռաջին և զերկրորդ պատերազմն Տարօնոյ. էջ 18 Ձենտբ 1832 Վենեաիկ :


Ուրեմն Զենորի սկզբնաղբիին մէջ Խոսրով, Վազարչ, Բուրղար, Սեղբեարոս, Կասանդիանոս ևն. չը կային և յետոյ աւելցուեցան ըստ վկայութեան հրատարակիչներու. «Զենոր, ժամանակաց երկարութեամբ աղաւաղեալ գամնի, ուրեք ուրեք ի յետնոց հատուածք կրճատեալ և հատուածք յետոյ յաւելեալ. էջ 7. Զեկուցում Զենոր 1832 Վենետիկ»:

Արդ «այս նկատմամբ ուրիշ բան չեն մխարանատէրք (Ունիթորք) բայց եթէ աւերիչ և խանգարիչ ձեռքեր յորոց կարհամարհուին մեր քաղաքական և նուիրական պատմութեանց փաստոր սնցեալը, լեզու և դպրութիւնք որոնք լատինական ձեռոյն, մտածմանց և սովորութեանց հետ կը ջանան խտրանել անհետ ընել տասն և չորս երկար դարերու բազմաշխատ ուսուցմն և արդիւնաւորութիւն. էջ 205. Պատ հայ. Գպր. Բ. 1878 Վենետիկ»:


Ուրեմն ի յետնոց աղաւաղեալ Զենոր՝ է և կը մնայ Գ. Գարու մատենագիր հանդէպ արդիական քննադատութեան. ինչպէս իրենց տեղը կը մնան մեր հին հին հեղինակները: Բայց այն ստեղծուող կը մնայ Հանդէս Ամսօրեայի նախկին աշխատակիցը: Ամսօրն, նախկին մը ըլլալէն ի վեր իր կարգին ինք ալ այժմէտցած է այսօր իր նախկին բարեկամներէն որ անոր գրական ընդհանուր գործունէութեան վրայ իրենց վճիռը արձակելով կը հաստատեն թէ՛

Գրիգոր Խաչատրեան ունեցաւ սարօթիկակ եմբարտաբաններ ևս հետեւաբար սխալներ:

էջ 198 Հանդէս Ամսօրեայ 1912 Վիեննա:




Յ Ա Ն Կ



1. —	Յառաջաբան	էջ 1
2. —	Ներածութիւն	9.
3. —	Արդիական քննադատութիւն	9
4. —	Զենոր Գլակի եւր մտտեանագիր	26
5. —	Կանխորոշ վճիռ	35
6. —	Հակատութիւններ	54
7. —	Քննադատութեան առարկան և ենթական	56
8. —	Տարօն և իր պատմական վայրերը	74
9. —	Երեք բազմերը	81
10. —	Առաքելոց վանքը	103
11. —	Մուշ	107
12. —	Աշտիշատ	113
13. —	Սրբավայրը	119
14. —	Նուիրական անտառը	124
15. —	Աստղ բերդը	127
16. —	Վիշապ քաղաքը	129
17. —	Ողկան ամրոցը	143
18. —	Ասորոց պատմութիւնը	145
19. —	Գիր Իշխանաց Մամիկանեանից	166
20. —	Արշակունիք	188
21. —	Եզրակացութիւն	210







ՀՀ Ազգային գրադարան



NL0393613

11. 465